


7-97





42

Во славаревскій Институтъ отъ Братъ Прва  
Дружбодора Екшмови  
ча слаарева при  
помени 1854 г.

у сѣ Парура.

*Faint, illegible handwriting at the top of the page.*



ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՔ

ԳՆԳՒՆՑՔՈՅ

ՄԱՏԵՆԱԳՐԱՅ




Գ. ՆՈՒԿԻՆՈՍ



00000000000000000000

00000000000000000000

00000000000000000000



2659

1030-44

2676

Գ. ՀՈՒՅԿԻՆԵՆՑ

Ե Ր Գ Ք

Վ. Ա Մ Ն Կ Ր Օ Ն Ի Ց

ՔՈՐ ԹՎԵՐԳՄԱՆՆԱԼ Է

Հ. ՄԱՏԱԹԻԱՅ ԳԱՐԱԳԱՇ

ՅԱՇԱԿԵՐՏԱՅ ՄԵԾԻ ՀՕՐՆ

ՄԻԻԹՆՐԱՅ

ՆԻ ԾԱԻԻԻՑ ԱԶՆՈՒՆԿԱՆ

ՏԵԱՌՆ ԱՆՏԻՆԻ ՌՈՄԸՇԿԱՆ

ԴՐՈՇՄԵԱԼ



N 296

25-5785

Ի Վ Ի Է Ն Ն Ա

Ի ՎԱՆՍ Գ. Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ

1949 ՌՄՂԱ

84

12222

ВЕРХНЕ-УФАНСКИЙ  
УЕЗД  
УПРАВЛЕНИЕ  
УЧЕБНО-ПЕДАГОГИЧЕСКОГО  
ОТДЕЛА  
УЧЕБНО-МЕТОДИЧЕСКОГО  
ЦЕНТРА



Handwritten red mark

12222

УЧЕБНО-ПЕДАГОГИЧЕСКИЙ  
ОТДЕЛ  
УПРАВЛЕНИЯ  
УЧЕБНО-ПЕДАГОГИЧЕСКОГО  
ОТДЕЛА  
ВЕРХНЕ-УФАНСКИЙ  
УЕЗД

ՅԱՌԱՋԱԲԱՆ

ԹՈՒՒ Ինձ թէ եւս ճարտարագոյն քան զիս գիտիցէ մատեններս անձամբ անձին գովիչ ինելմանաւանդ թէ ոչ ինքն այնչափ որչափ որ բնթեւնուցունն . զի եթէ զիմաստունս ազգին իւրոյ , զճարտարս եւ զբանիբունս որ անհնարին հմարթ եւ քննիչք գրբոց են , զարմացոցց , ապա եւ ըզմեր իմաստունս զարմացուցէ , որ փոքր մի խոնարհագոյն քան ըզնոսս ճանաչել զանձինս չհամարիցին ամօթ , այլ մանաւանդ պարծանս :

Ար ճառէն եւ որ ճառին ի գիրս  
յայս զոյգ սքանչելի են, այնպէս  
զի հարկ է ոչ միայն գովել, այլ եւ  
զարմանալ իսկ: Ար աստուածա-  
պաշտ ոք իցէ՝ հայեցեալ ընդ գիր-  
սին, [Թէ զինչ այն իցէ որ ի նմայն  
ճառիցի, վաղվաղակի պատկա-  
ռեսցէ եւ սիրեսցէ զմատենան,  
եւ նուաբազմապատկարն. զի զաս-  
տուածապաշտութեան զկրօնս եւ  
զնորին փառաւորեալ կարգս մա-  
նրս նուազեալ երգեն գիրքս այս:  
Իսկ որ չիցեն աստուածապաշտ,  
այդ զաշխարհիս ինչ իմաստու-  
թենէ կաթողին, զմասաւ ամեալ  
զմատենազիրն, [Թէ ո՛ր եւ որպի-  
սի ոք, կամ ո՛ր սրգի էր, ո՛ր-  
չափ իմաստութեան ճարտարու-  
թեան տեղեակ, եւ յինչ յօ-  
ժարեաց, անդէն մեծարիցէ:

Արդ սրգի էր սա մեծին Հաւ-

կինեայ որ գուսանական երգսվքն  
իրբեւ զԱբիղէան եւ զԱբիպի-  
գէս զարմացոյց, եւ ցնայժմ իսկ  
զարմացուցանէ ոչ զիւրոյ ազգին  
միայն, այլ եւ զամենայն ազգաց  
ճարտարս . եւ որ այնպիսի հօր  
որդի էր, ճոխի եւ փառաւորի, ի  
մէջ փիղիսոփայից պարարեալ,  
անուանի առաջի թագաւորաց եւ  
իշխանաց, փոխանակ թատերա-  
ցրն եւ գուսանութեան երգոց,  
գեկեզեցւոյ եւ զառանաձեղէն  
կրօնից ճարտարախօսել յօժարէր:  
Արդարեւ զարմանք են թէ զի-  
արդ զիսպագիրս եւ զփիղիսո-  
փայս, զօրէնագիրս, զճարտարա-  
խօսս, եւ զխարդապետս, զհինս  
եւ զնորս, զազգաց եւ զթագա-  
ւորութեանց պատմութիւն, զԱ-  
սորեստանեացն եւ զչրեից, բզ-  
Յունաց եւ զչոսովոց, զՄարա-

ցրն եւ զՊարսից եւ Պարթեւաց ,  
եւ զնոցա անկանելոյ պատճառս  
ի սահաւ երգսն գումարեաց եղ .  
զլաւս գովէ եւ յարգէ , եւ զկա-  
մակորսն կշտամբեալ յանդիմանէ .  
զ՛ստուծոյ անշութեան զիմաս-  
տութիւն եւ զարդարութիւն , եւ  
զկրօնից ճշմարտութիւն ընծայ-  
եցուցեալ , վասն վարուց կար-  
գաց առաքինութեան թելադիր  
լինի , զի ի նոյն զգաստասիրու-  
թիւն՝ յոր ինքն եկն , զամենեսին  
յորդորել կամի ճարտարս : Աւ զի  
մի վայրապար ինչ առանց ըն-  
ծայութեան զասացեալսն որ հա-  
մարիցի , եւ զի համառօտս հա-  
տանէ , բազումք շինիցին խելա-  
մուտ զօրութեանն , արար տե-  
ղեկութիւնս միում միում երգո-  
ցրն , որ ոչ սահաւ ազնուագոյն  
քան զբուն երգսն են . յորոց բա-

զմաց փիղիսոփայից եւ պւեարի-  
կոսացն կարծեաց, հին ինչ զբու-  
ցաց եւ բարոյից այլեւայլ ազգաց,  
եւ հանգամանաց ճարտարու-  
թեանց առնիմք տեղեակ եւ  
ծանօթ :

Ասան այսպիսի եւ այսչափ  
առաւելութեան յիրաւի գովի  
մատեանս, եւ ի բազում լեզուս  
թարգմանեալ յամենեցուն ձեռս  
կրի. այնչափ ցանկալի եղեալ,  
մինչեւ ի փիղիսոփայութեան եւ  
յաստուածխօսութեան ճառս ի  
նորին բանից ամել վկայութիւ-  
նս : Աւ Քանդի այնպիսի եւ  
այնչափ շահից՝ որ ի գրոց աստի  
մարթեն լինել, հմուտ եւ տե-  
ղեակ էր ազնուական Տէր Ան-  
տան Առմաշկան, այրն մեծանուն  
եւ մեր կարեւոր բարեկամ, բզ-  
գեղեցիկ նախանձն նախանձէր :

Եւ իւրովք իսկ ծախիք առա-  
տացեալ ձեռնառւ լինէր մեզ  
Թարգմանել զսոյն զեղեցիկ մա-  
տեան. զի եւ մերազգեաց ժո-  
ղովուրդս զսնեաց անազան ու-  
րեմն ի նորին օգտակարութեան  
վայելիցէ: Այլ շլինիցի ինչ խա-  
փան առ ի զնոյն օգուտ շահե-  
լոյ, եթէ ուրեք ուրեք հայերէնս  
քան զգաղիերէնն ընդարձակա-  
զոյն իցէ. զի զգոյն առատ մե-  
ծատուն մեծութիւն լեզուիս  
այնպէս պահանջէր. նա եւ իշ-  
խանութիւն է մանաւանդ որոց  
զերգս շափով Թարգմանիցեն, մի  
կարի կապեալ կալ ընդ օրինա-  
կին, այլ ընդ միասն նայել ընդ  
մատենագրին. զոր իշխանութիւն  
եւ մեզ եւս շնորհիցես, ուսում-  
նասէր զու, յորժամ ի ձեռն ա-  
ռեալ ընթեռնուցուս զգեղեցիկ

Տառագ. արդարեւ զուարճանայ-  
ցեա, զուարթանայցեա, անկա-  
նիցիս ի բարւոյր կափուին. լինի-  
ցի քեզ զիւրքս այս խրատատու եւ  
կենաց քոց խորհրդական, յորմէ  
ուսեալ թէ լուծն որ խիստն թը-  
ւեր, քաղցր է, սկսանիցիս ասել  
րնոյ Տարգարէին. Քաղցր ես Տէր,  
եւ քաղցրութեամբ քով խրա-  
տեա զիս. եւ նա տացէ քեզ զիւր  
ճշմարտութիւնն յորմէ խրատի-  
ցիսն, եւ ոգի՝ որով երկիր պա-  
զանիցեա. զի անդուստ ի վե-  
րուստ մտաւարժս եւ աստուա-  
ծապաշտս կամի զմեզ Աստուած,  
յորժամ հոգւով եւ ճշմարտու-  
թեամբ երկիր պազանիցեմք. զոր  
եթէ շահիցի ոք ի զբոց այսի,  
տացէ փառս այնմիկ՝ որ միայն  
արժանին է փառաց. վասն որոյ  
փառացն եւ ոչ վասն իւր ինչ

պարճանաց եկն ճարաարս ի մա-  
տենագրել եւ մէք ի Թարգմա-  
նել :

*[Faint, illegible text, likely bleed-through from the reverse side of the page.]*

Ե Ր Գ Վ

Վ Ա Ս Ն

Կ Ր Օ Ն Ի Յ

Յ Ա Ռ Ա Ջ Ա Բ Ա Ն

ԱՒՏՔ որ այնպէս լուսաւորա-  
գոյն տան հաւանութիւնս վասն  
աստուածութեանն, ընդ ազօտ  
իմն տան պատասխանի, յորժամ  
վասն իւրոց սգւոցն բնութեան  
ոք հարցանիցէ. իսկ իբրեւ ըզ-  
պատճառս հակառակութեանցն՝  
որ յանձին իւրում իցէ, խնդրիցէ  
ոք, բնաւ ամենեւին չտան պա-  
տասխանի. յայտ արարեալ էթէ  
յայտնութեան պէտք են. եւ  
բռնադատեն իսկ զմեզ զի այնմ

ցանկանայցեմք: Արդ ի մէջ ազգի ազգի կրօնից զայն խնդրեմ ես, որոյ հիմն հաստատութեան յայտնութիւնն իցէ: Ի դրոց անախ՝ որ երէց քան զամենայն գիրս է, զոր ապ մեզ առաջին ժողովուրդն, եւ ի կարգէ պատմութեան աշխարհի, գորոշմն ստուգութեանն՝ որում ցանկային, ի կրօնս անդր քրիստոնէութեանն գտի. եւ իբրեւ զարմացեալ ընդ այն վաղվազակի անսայն կամէի, արգելոյ վասն ընդ աղօտն ինեւոյ խորհրդոցն նորա, եւ վասն սաստկութեան վարդապետութեանն: Օ մտաւ ածի ես զմարդկեղէն մտաց տկարութիւն, եւ ահա ի միտ առի, եթէ շէ մարթ եթէ միտք միայն լուսաւորիցեն զմարդն: Վնենեցի եւ զսիրտ մարդոյն, եւ զխոսացի եթէ որ ի քրիստոնէիցն վարդապետութիւն է, կարի իսկ ի դէպ եւ պատշաճ է պիտոյիցն նորա, եւ անդէն ու-

բախ լեալ ընկալայ զկրօնսն՝ որ  
ցանկալին եւ պատուական է :

Այս նկարագիր է գրոցս զոր  
յօրինեալ կարգեցի ըստ համա-  
ռօտ խորհրդոցն Պառքազեայ .  
Նոցա, առէ, որ ընդ կրօնսն հա-  
կառակիցեն, հարկ է նախ զայն  
իմն ցուցանել՝ եթէ կրօնքս շնն  
ինչ ամենեւին հակառակ համեամ  
հանձարոյ, եւ անդէն ի նոյն յա-  
րել եթէ մեծարոյ եւս են. ապա  
եւ սիրելի եւս զայն առնիցեմք,  
որպէս զի եւ փափաքիցեն իսկ  
եթէ ճշմարտաբ լինեին. եւ ան-  
դէն յայտ արատոյսք եթէ են  
իսկ արդարեւ ճշմարտաբ, նա՛ եւ  
սիրելի եւ ցանկալի :

Այս բանք համառօտիւք զիմ  
երգսս յանդիման կացուցանեն,  
որ բազում ինչ ի կիրարկի յայժ-  
մու ճառեալ մատենագրէս. եւ  
բազում ուրեք ի բարձրագոյն  
ճառիցն Սեղդաց եպիսկոպոսին,  
զոր վասն արեղերական պատ-

Եւթեան գրեալ է: Օ երկուց մեծաց վարդապետաց զհետ գընացի. ընտրեալ զարան զայնասիկ՝ որ պատշաճ կարգօք, եւ ազնււագոյն եւ արժանեաւոր օրինակաւ վասն կրօնից եղին խօսս: Այլ թէպէտ եւ կարի այլակերպք իցեն ի միմեանց երգքս, եւ իւրաքանչիւր ուրոյն ինչ եւ զատ, սակայն հարկ է ամենեցուն ի մի միաբանութիւն գալ, եւ ընդ միմեանս յօդել, որպէս զի առաջինն զերկրորդն զկնի իւր ձգիցէ, եւ սա՝ զերրորդն, նոյնպէս եւ այլքն մի ըստ միոջէ:

ԵՐԳ. Ա

ՆՇԱՐԵՐՏՈՒԹԻՒՆ որ ամենայն ճրչմարտութեանց հիմն իցէ, աստուած եղէն էութիւնն է: Աստըն ստի՛ն իսկ առաջին ճառս արկեալ է. եւ սաց վասն նորս հաւանութիւնս ի մեծաւքանչ

զարմանալեաց բնութեան, եւ ի նորին մասանցն յօրինուածութենէ, որ ի միասին առ հասարակ ի մի ինչ կէտ եղեալ բնութեան, յայտ արարեալ զմիութիւն խորհրդոց այնորիկ՝ որ զնոսայն յօրինեաց: Ապա զնովմբ ածեալ ցուցից եթէ նոյն մութիւն խորհրդոց եւ ի կրօնիցն հաստատութեան թաղաւորէ, զի երկուց այսոցիկ մեծաց դործոց ճարտարապետ մի է: Արհրորդ բերից ի մէջ բնծայութիւնքս ի հասարակաց մտաց զոր ունիմքս վասն աստուածութեանն: Այս կերպարանք՝ որ վասն աստուածութեան է, առ հասարակ յամենայն մարդիկ գտանի, որ իբրեւ գրուն Աստուածն ինդրէին, ոսնառեալ ի պիտակսն զառածան: Այսպէս կապալաչտութիւնն իսկ այլ իմն պատճառս հաւանութեան տացէ մեզ վասն աստուածութեան: Առսկ վեր-

Մին պատճառ է յանդիմանութիւն մտացն խղճականաց, եւ օրէնք ընտարոյսք բարոյածինք, որ յառաջագոյն իսկ են քան զամենայն օրէնս, եւ հանապազ բռնադատեցին զմարդիկ խոտել զանիրաւութիւն, եւ զարմանալ ընդ քաջութիւն:

ԵՐԳ Բ

Պէտքն զոր ունիմք զխտելոյ բղմեր անձինս, առ ի բարւոյք զՆատուած ճանաչելոյ, յերկրորդ երգրս ամիցէ: Առից ես զերեսս մարդոյ, որ զիւր առաջին ամսն ի սնտաի իմաստութեան ծախեալ իցէ, եւ կամիցի զիմաստութիւն՝ որ կարի պիտանանացուն է, ուսանել. այս ինքն զիւրոյ անձին գիտութիւն: Անդ իւր անձն պշուցեալ հայիցի, եւ ինքն ընդ ինքն խօսիցի. Արպիսի ինչ որ իցեմ. իմ երանութիւն չէ

Տարթ եթէ յաստէն իրս իցէ,  
այնու զի սակաւ ժամանակեան  
լինելոց եմ. իբրև աստի ելանի-  
ցեմ, յի երթալոց իցեմ. շունչս  
անմահ իցէ: Ապա անդ ասին յի-  
րոց մտաց իմանայցէ զպատճառ-  
սքն, եւ ուրախութեամբ յան-  
ձին ունիցի, բայց երկուցեալ իմն,  
զի մի ի հաւատալ անդ ճշմար-  
տութեանն՝ որ բողոսմ միսիթա-  
րութեամբ է, անձին ինչ շահու-  
խարիցի, կամիցի տեղեակ եւ խե-  
լամուս լինել ամենայնի՝ զոր մի-  
անգամ մտայն ասացեալ իցէ  
փիղիսոփայիցն առաջնոցն որ ա-  
նուանիք եղեն յիմաստութեանն:  
Այլ ի մէջ նոցա տեսանիցէ հեր-  
ձուածս ազգի ազգի վարդապե-  
տութեամբքն, որ չկարիցեն ինչ  
տալ հաստատուն մեկնութիւնս:  
Օղղատան՝ որ քան զայլսն ազ-  
նուագոյն թուի, հարցանիցէ ե-  
թէ զինչ պատճառք իցեն շա-  
րեացն մերոց. այլ նա շտայցէ ինչ

պատասխանի. քանզի փիղիսոփայքն՝ որ զԹշուառութիւն մարդկան գիտացին, եթէ վասն էր իրիք իցեն, զայն ոչ կարացին իմանալ: Մտացն լռութիւն ազմրկիցէ զնա, եւ իբրեւ մտ յանյոյսն լինել իցէ, յանկարծ ազգլինիցի նմա, եթէ Նստուած ընդ մարդկան խօսեցաւ. եւ անդէն խնդրիցէ եթէ սր ժողովուրդ իցէ՝ առ որում կայցեն բանքն զոր Նստուածն խօսեցաւ: Օ ի միտք՝ որ հաւանեցուցանեն եթէ յայտնութեան պէտք են, նորին եւ յօժարեցուցանեն զի զայն ընդ հայց անկեալ խնդրեցուք:

ԵՐԳ. Գ.

ՆԵՍ ընդ հայցն անկանել երրորդ երգոցս գործ լիցի: Նրդ յայտառնիցէ երգս եթէ զհարդ երկու կրօնք, բրիստանէիցի եւ տաճկաց զբեթէ շահեալ տիրեալ ի-

ցեն ամենայն երկրի . եւ թէ զի-  
արդ օրէնսդիրն տաճկաց խոս-  
տովան լեալ , եթէ յեա Քրիս-  
տոսի եկի ես , այնպիսի շահաւետ  
բարբառովք առ քրիստոնեայս  
առաքիցէ , եւ քրիստոնեայք առ  
ի խեղամուտ առնելոյ , եթէ ան-  
զուսա ի վերուստ հին են կրօնքն  
նոցա , առ շրեայս անդր յղիցեն ,  
եւ շրեայքն ի նուիրական գիրս  
իւրեանց . եւ թէ անհնարին նե-  
ղութիւն ազգին այնորիկ խոտե-  
լոյ , յորում կանն , եւ յամառու-  
թիւն նոցա սրով ակն ունին նո-  
քա ()ծելոյն , յայանի նշանակք  
իցեն գրոցն՝ զոր պահեն նոքա  
մեծաւ փութով եւ խնամով . զի  
կանխախօսութիւնք՝ որ կան ի  
մատեանս նոցա , զայն ամենայն  
չուսաւորազոյն ցուցանեն : Աւ-  
թէ զիբքս այս մեկնեն եւ զա-  
ռակն՝ որում միտք մարդկան շե-  
ղեն բաւականք հասանելոյ . պա-  
ամեն եւ փասն նախակերտն ա-

բարչութեան, եւ վասն ժողովրդեանն որ սիրեցան Ղ.ստուծոյ, եւ թէ իբրեւ այլքն ամենեքին ի կապաշառութեան անկեալ խոտորեալ կային, ազգն այն որ քան զամենեւեան թանձրամիտ եւ անհանձար էր, միտս արժանաւորս ունէր վասն միոյ միազոյ անեզր էութեանն: Այց երեւելի իմն նշանք Ղ.ստուծոյ օգնականութեանն փրկէին զազգն ի նաւակոծութենէն. զի Ղ.ստուած ինքնին ի գլխովին կոչէր զնոսա սքանչելեզքն եւ մարգարէիք: Աւ զարձեալ թէ պարտ եւ պատշաճ է առ մարգարէն առ այնոսիկ կալ եւ զազարել, եւ հիացեալ ընդ նոցա կանխաւացիին պատգամս, եւ ընդ առակս օրինակացն՝ որ լուսաւորագոյն քան զմարգարէութիւնն են, ճանաչել զՂ.ստուած՝ որ հանապազ գլխով կարեւորն գործով զբաղեալ, զայն մերթ ի ձե-

աւն արանց աստուածախօսաց  
 նաւթ՝ ճէ մեղ, եւ մերթ նմանա-  
 գոյն օրինակօք բացուաւ ի բաց  
 նշմարեցուցանէ :

ԵՐԳ Գ

ՉԱՆԱ, ազատչին՝ որ բազում ան-  
 դամ կանխաւ խոստացան եւ  
 առակեցաւ, շորթորդ երգս նը-  
 ւագիցէ : Աւթէ գեարդ շրջը բը-  
 ջումն փոխտխելոյ տերութեանց,  
 որ կից ընդ հաստատութեան  
 քրիստոնէութեան կրօնիցն է,  
 զկենարարին աստուածութիւն  
 յայտ առնիցէ. եւ թէ նորին  
 պատմութիւն, աշխարհի պատ-  
 մութիւնն է. զի Աստուած մի-  
 ութեամբ իւրոցն խորհրդոց, զա-  
 մենայն գէպս յիւր կարեւոր գործ  
 անդր ամէր. եւ թէ խառնել այ-  
 լոց պետութեանց ի Հոսոմոցն  
 իշխանութիւն, որ յօգուա մեծ  
 եղել յառաջագէմն լինելոյ աւե-

տարանին, համօրէն խոր խաղա-  
 զութիւն առ Աւգոստեաւ աշ-  
 խարհի պարգեւէր. եւ թէ խոր  
 խաղազութիւնս պատրաստեաց  
 զհեթանոսս նորոգելոյ յաւի-  
 տեանցն, զորմէ հրամանք յառա-  
 ջագոյն բարբառեցան, եւ զՀը-  
 բեայս զարթոյց ակն ունել գա-  
 լլստեան Օծելոյն, վասն որոյ  
 կանխաւն խօսեցան մարգարէքն  
 նոցա: Աւ զարձեալ թէ զհարգ  
 իբրեւ այնպէս ամենեքին առ հա-  
 սարակ ակն ունէին, Քրիստոսն  
 գայր, եւ սքանչելեօքն եւ վար-  
 դապետութեամբն զիւր առա-  
 քումն ընծայեցուցանէր. եւ թէ  
 պատիժ պատուհասի Հրէիցն ըզ-  
 նոցա մեղսն յայտ առնէ. եւ թէ  
 արագ արագ աճել հաւատոցն,  
 մարտիրոսք եւ նոցին սքանչելիք  
 զհեթանոսութիւն ի կործանու-  
 մբն հասուցանէին, որ եւ ամե-  
 նեւին իսկ քակէր բարբարօսօքն՝  
 զորս կոչեաց Աստուած ի հիւսիսոյ

առ ի զՀոռոմաց քաղաքն աւե-  
րելոյ, որ արեամբ քրիստոնէից  
արբեալ էր, եւ շինել այլ Հոռոմ  
նորակերտ նորաշէն, որոյ մեծու-  
թիւն՝ որ եւ այժմս պահի, լինի-  
ցի հաստատութիւն կրօնիցն՝ որ  
վաղուց հաստատեալ իսկ է:  
Եւ այց որ գիմակացքն են տան  
պատասխանի, Թէպէտ եւ իցէ  
նա, ասեն, զարմանալի իւրով  
պատմութեամբն, սակայն իւ-  
րովքն խորհրդովք եւ վարդա-  
պետութեամբ տայ մտացն եւ  
կամաց ստահակել եւ ի բաց ոս-  
տանել: Ասան որոյ հարկ է մեզ  
այժմ զմտացն եւ զկամաց ճառել:

ԵՐԳ Ե

Ի ՀԻՆԿԵՐՈՐԻ Երգս փոյթ յանձին  
կալայց զմիտս ամբարտաւանա-  
կանս խոնարհեցուցանել: Եւ  
զարեւ խորհուրդք կարծին իմն  
Եթէ ընդ մտաց հակառակիցեն.

այլ չէ արժան եթէ զմտացն մի-  
այն լուսաւորութիւն շատ հա-  
մարիցիմք, զի եթէ զմիտան մի-  
այն բաւական համարեացուք, ա-  
մենեւին իսկ անդէպք եւ անի-  
մաստք լինիցիմք: Օ խաբոյ ի մե-  
ծի մատենին անճառ ճառիցն  
երկնից ընթեռնուլ ինչ կարաս-  
ցուք, որ եւ ի բնութեան զիրա՝  
որ թուին եթէ հանապազ առ  
առա կայցեն, տակաւին չէ ինչ  
զոր ընթերցուք: Ազէ զե՞նչ ինչ  
ուսեալ իցեմք, յորմէ հետէ ա-  
ռաքն ուսանել: Գործս ինչ, իսկ  
զգործոցն զհաւաստիս բնաւ եւ  
ոչ երբէք: Բնութիւնն շթողու  
իսկ ումք յիւր սրբութեան տե-  
ղիան մտանել: Հարեւանցի ան-  
ցանելս ընդ մեր յառաջադէմն լի-  
նել ի փիւսկեան իմաստութեան,  
զոր ասացաքն յայտ առնիցէ:  
Արդ զիպուածոյ ինչ պատա-  
հարք, որ ետուն մեզ ճարտա-  
բութեանց ինչ գտակ լինել, առ

սակաւ սակաւ յառաջին մօլորութեանցն մերոց հանին զմեզ: **Միտք յեա** Ղեւսարտեայն եւ Ղեւտոնին թուեցան այնպէս, եթէ զիւրեանց թագաւորութիւն հաստատիցեն. բայց երկոքեան եւս իբրեւ զմարդկեղէն մտաց մեծութիւն ցուցանէին, ցուցին եւ զնորին տկարութիւն, այնու զի եւ ինքեանք խտտորեցան, իբրեւ անցանէն կամեցան զսահմանօքն՝ զոր Աստուծոյն եղեալ է մերում քննասիրութեան: **Ուրիցէ ինչ մարդն** իմանալ, եթէ բնդէր ծանունքն ի վայր հակեն իջանել. գիտիցէ ինչ զկարգ զոր ուտեմքն հալիցին ի ներքս. տեղեակ ինչ իցէ ջերմանն, եւ դօրութեան արմատոյն որ զջերմնն հալածէ: **Օ**ւամենայն իրօք քող արկեալ է ի բնութեանն, բայց մեւս եւս քող եւ նա արկանիցէ, յորժամ զհաւատոց լապտերս շեջուցանիցէ: **Մի** թէ մարթ ինչ

իցէ՞ ումեք յայտ առնել, եթէ  
 ընդէր խամ եւ անտեղեակ մար-  
 դըն իցէ. վասն էր եւ երկիրս լի  
 անկարգութեամբ իցէ եւ թերա-  
 կատարութեամբ: Քերեւս չկա-  
 մեցաւ Նստուած զիւր գործուա-  
 ծըն առնել ամենեւին կատա-  
 բեալ, եւ կամ չկարացինչ, որ  
 արգարեւ յեանոյ ամբարշտու-  
 թեան է: Յերկոցունց կողմանց  
 անդնդոց իմն զիպիցին վրիպեալ-  
 քըն. իսկ մարդոյ հաւատացելոյ,  
 որում բանան կրօնք զկողմն մի  
 վարագուրին, շատ իցէ զոր տե-  
 սանիցէն առ ի շմնարոյ ի խաւս-  
 ըի: Վանդի կրօնք, յայտ արա-  
 բեալ եթէ վասն էր իրիք ան-  
 հարթութիւնքն եւ մեր տառա-  
 պանքս իցեն, ուսուցանեն հնարս  
 որովք շահիցիմք ի վշտացն. եւ  
 թէ պարտ եւ պատշաճ է, զի  
 վասն արդարութեան՝ որ պատիժ  
 պատուհասի մեզաց է, յորդորի-  
 ցիմք մի զկարծն եւ զանկայ ժա-

մանակ յանօգուտ եւ ի գատարկ  
 քննութիւնս ծախել: Արդ կըօ-  
 նիցն ընծայութիւն, որ լուսաւո-  
 բաղոյն քան զփիզհաստացու-  
 թեանն է, որ եւ այնպէս յօրի-  
 նեալ յարդարմամբ կարգի գայ,  
 շմարթի եթէ ի մարդկօրէն ինչ  
 կցկցանաց իցէ. եւ ոչ ոք ի լաւ-  
 իմացաց երկմիտ ինչ իցէ անտի.  
 եւ ոչ լոյսն՝ որ ի նմանեկ իցէ, հա-  
 կառակ ինչ իցէ մտացն լուսոյ. նա  
 մանաւանդ այս երկու ճրագունք  
 մածեալ միանան, եւ առնի մի  
 նշողազարդ լուսաւորութիւն:

ԵՐԳ 2.

ՅԵՐԵՂ.ԵՐ. Երգս ընդ այնոսիկ՝ որ  
 ասենն թէ չիք Վստուած, բա-  
 խեցաք, եւ ապա յետոյ շորիք  
 յաջորդովքն ընդ նոսա՝ որ գի-  
 տել գիտիցեն զՎստուած, այլ  
 յաստուածպաշտութեանն կար-  
 գաց ուրացեալք իցեն. այժմ

6597  
 75-5785  
 995



Հարկ է ի կատարած կոչս ընդ այնոսիկ գտաւ, որ յուրութեան ծուրութեան մտօք զհաւատան ունիցին: Այն իսկ են պատճառք անհաւատութեան նոցա, զի չըկամին նոքա վարս արժանի հաւատոց ընծայեցուցանել. զի հաւատային իսկ մտօք, եթէ չէր Հարկ եւ զկարիսն կարճել: Այլ է ոչ սիրա ուրօք հաստատուն իցէ, միտք՝ որ դիւրան խաբին, բազում ինչ յօգեն զօգեն զի զպատամբութիւնն արգարացուցեն: Առնպէս եւ ընդ հեղգասիրտան մարտիցօք գտութեան բանիք, եւ զմիաբանութիւնն՝ որ ընդ մտայն եւ ընդ կրօնից վարդապետութեան իցէ, յայտարարցօք: Օտաւջինն եւ պետեայքն, նա եւ որ կարի զեղծ վարօք էին, զխառցին. այլ այնմ արժանի զգաստասիրութիւն եւ ոչ որ կարի աղետազոյնք ի փղիստիայիցն էին, կարացին ցու-



208  
209  
210  
211  
212

ցանեւ . իսկ կրօնիցն վարդապե-  
տութիւն զափեզերս շրջեաց , զի  
հիմն նորա ի սիրոյն վերայ եղեալ  
է , որ դիւրագոյն զամենայն հրա-  
մանսն դործէ : Այս սեր՝ որ այն-  
պէս սաստիկ յառաջնումն վա-  
ռեցաւ , այժմ երթաց եւ նուա-  
զէ , որպէս կանխաւ ասացեալ էր .  
այլ իբրեւ մօտ ի շիջանեջն լինի-  
ցի , գայլցէ Աստուած զասել ըզ-  
մարդիկ , եւ յաւուր կատարած ի  
աշխարհի , եւ կրօնիցն կարգաց  
զբաւ լինիցի , որ անգամին յօրէ  
յառաջնմէ աշխարհի սկսաւ :

Արդ իսկիք՝ որ այսպէս մեծա-  
տարած եւ շահաւէտ եւ մեծա-  
տուն է , շեն ինչ պէտք , եթէ այ-  
լովք ինչ կցկցանօք հաստատեա-  
ցի , այլ անձամբ յանձնէ ունի կայ  
եւ հաստատութիւն : Թւերևս  
փոխանակ պատուելոյ անարգէի  
զճառս , եթէ պաճուճանս ինչ  
ընդ բանսս խառնէի : Յայլ ամե-  
նայն երգս վարդապետութեան

մարթի այնպիսի ինչ ի կիր ար-  
կանել, զի անտաղտուկ կահիցէ  
զհրաման վարդապետութեանն .  
այլ ի ճառս՝ որ առաջիս կայ, շէ  
հնար այնպիսի ինչ ի մէջ մա-  
տուցանել : Այնպէս մեծարոյ են  
կրօնքս, որպէս զի ամենայն նմա-  
նութիւնք՝ որ կարի իմաստու-  
թեամբն իցեն, առ նովաւ պա-  
տիր պատմութիւնք կարծին, որ  
շեն ինչ ամենեւին յանկ եւ մերձ  
ի ճշմարտութիւնն :

Այսպիսի ինչ խառնակ շփո-  
թութեամբ լի են Վանաղարայ  
երգքն, որ յիրաւի խոսեցան :  
Վժուարիցի ոք իբրեւ լսիցէ  
զաստուածեղէն սքանչելիսն ի բե-  
րան Պրոթեայ, եւ զհամար ծո-  
վական նհանդաց, որ շուրջ ըզ-  
Քրիստոսիւ բակ առեալ կայցեն,  
իբրեւ գնայցէ ի վերայ ծովուն .  
արհամարհք թուիցին եւ պա-  
տիւքն՝ որովք պատուիցէ զնա  
Պոսիդոսին, իբրեւ ի տեսանելն

զնա զերեքփանին՝ զոր ի ձեռ-  
 արն ունիցի, խոնարհեցուցանի-  
 ցէ: Եւ այց ճարտարն՝ որ զքսան  
 ամ աշխատ եղեւ, մեծաւ պա-  
 տուով ընկալաւ զԹուղթ հր-  
 վարտակի երկուց մեծամեծ քա-  
 հանայապետաց. ի միում ի Թրղ-  
 Թոցն Ղեւնդիսս տասներորդ  
 գոհանայ զՆստուծոյ տեսչու-  
 Թենէն, որ յարոյցն եկեղեցւոյ  
 այնպիսի մեծ ջատագով, որպի-  
 սի որ Սանազարն էր, ի ժամա-  
 նակին՝ զի հերեօխովտայքն ի  
 մարտ պատերազմի ընդ եկեղե-  
 ցւոյ բախէին. Նստուծոյ տես-  
 չութեամբն, ասէ, աստուածե-  
 ղէն հարսնն, իբրեւ լիկրն յամ-  
 պարչտաց, որ անհնարին մարտ  
 եղեալ պատառէին զնա, այն-  
 պիսի եւ այնչափ նահատակ դը-  
 տանէր: Աւ եթէ քահանայա-  
 պետն՝ որ այնպէս իմաստուն էր,  
 գովեաց ինչ զերգան, որ լին էր  
 պաճուճեալ առասպելեօք, որ շէր

արժան. և և կամ ամ ինչ զմտաւ,  
 Եթէ իբրեւ Զորդանան ճառս  
 խորհրդոց ընդ շահապետս գե-  
 տոց խօսիցի, հերեւիսիւայքն,  
 կամ անհաւատք զանայցնն.  
 այլ վասն զի հանապազ համա-  
 բեցան մարդիկ, Եթէ արժանի  
 յարդանաց իցէ պետիկան՝ որ  
 զիրս պիտանիս յերգ անուցու  
 և նուազ իցէ, մանաւանդ ըզ-  
 փառաւորեալ զկրօնս:

Այլ թերեւս յարժամ զբանս  
 պաճուճեալս սք, և զառապե-  
 լլս թողուցու, չինիցի պնու հե-  
 տեւ պետիկոս, այլ վիպագործ  
 միայն իցէ: Ապցց հասարակաց  
 մարդկանն օգուտ պարտի յօժա-  
 բեցուցանել զմտաւարժս զայն-  
 պիտի փառս արհամարհել: Ապա  
 և ինձ փոխարէն վաստակոց լե-  
 նիցի, Եթէ երգքս՝ զոր յօրինեալ  
 կարգեցի, տպցնն միտս որոց ըն-  
 թեանուցուն, իմանալ զճշմա-  
 ըիս կրօնս, որ ի նոցա օգուտ են:

Վա մանաւանդ երբեմն պէտք ի-  
 րայն՝ որ առաջին կայ, ստիպեալ  
 տազնապիցէ մի ամենեւին ի-  
 մաստութեամբ ճարտարութեա-  
 նքն սեթեւեթեալս բանիք ճա-  
 ոքս ի մէջ մասուցանել . եւ յայն-  
 ժամ հարկ է զպաճուճանան թո-  
 զուլ, եւ փութալ միայն, զի զոր  
 ասէն արդար եւ ստոյգ իցէ:

Հասարակաց շահ, եւ ոչ բն-  
 դունայնապարծ ինչ պարծանք  
 ճարտարութեան երգոց միպա-  
 սանաց, յօժարեցողց ամ զմեծա-  
 նունն Վրոսիոս զիւր զազնուա-  
 կան երգսն բառաւիացւոց բար-  
 բառովն կարգել վասն ճշմարտու-  
 թեան քրիստոնէութեան կրօ-  
 նից, զիւրալուքս բոս հասարա-  
 կայն խօսից, զի հեշտընկալ եւ  
 զիւրահասողցք ախմարագունիցն  
 լինիցին. որ յետոյ արար ճառս ի  
 բարբառս լեզուին Հոսոմոց, եւ  
 ի պէս պէս լեզուս թարգմանե-  
 ցան: Ասմէք այլն զի իւրոց տահ-

Տային քաղաքացւոց՝ որ վասն  
 տուրեւանիկ փոփոխմանց ի մէջ  
 բազում ազգաց պլլամտաց եւ օ-  
 տարալեզուաց երթային եւ զայ-  
 ին, գրովք ինչ զգուշանայցէ, զոր  
 ընթերցեալ ի հաւատան հաս-  
 տատեսցին, եւ զձանձրոյթն եւս  
 ի մտաց ժողովիցեն, որ լինիցի  
 նոցա ի բազում ժամանակաց նա-  
 ւարկութենէն զայնչափ տարաշ-  
 խարհական ճանապարհսն հար-  
 կանելոյ: Ալ իբրեւ յարդարէրն  
 զերգս իւր, ներելոյ թողութեան  
 ակն ունէր, զմտաւ ածեալ զայն  
 բան զոր ոմն\* ուրեմն ի հնոցն  
 ասաց, եթէ Որք առաւել վասն  
 հասարակաց օգուտ գործելոյ,  
 քան վասն անձանց ինչ պարծա-  
 նաց զգթուարին ինչ ճառս կար-  
 գել յօժարեալք իցեն, չէ պարտ  
 այնպիսեացն մեղադիր լինել:

Վարձեալ ըստ օրինակի առ-  
 նրս երեւելոյ համարեցայ կա-  
 րեւոր պէտս մեկնութիւնս իմն

Խրաքանչիւր երգոցս առնթեր  
 կարգել, որով յայտ առնին միաք  
 բանիցն, եւ գործքն հաւատա-  
 ըիմք լինիցին. եւ անցնիւր գոր-  
 ծոց վկայ վաւերական զիմաս-  
 տունս հեթանոսաց ի մէջ մատու-  
 ցից, զի յայնժամ առաւել հաս-  
 տաւագոյն լինիցին մեր իրքս,  
 յորժամ թշնամիքն եւ հակա-  
 ոակորդք վկայիցեն: Իսկ եթէ  
 ուրեք զպւերտիտոս եւ զփիլիսո-  
 փայս արտաքնացն ի մէջ ածի-  
 ցեմ, այն վասն յայտ առնելոյ է,  
 եթէ եւ կարի հանձարեղքն մտօք  
 ի նախնեաց զկարեւոր ճշմարտու-  
 թեանց իբրեւ զմեզ խորհեցան,  
 զի միաք զնոյն բարբառ ընդ ա-  
 մենեսեան բարբառին, որ մտա-  
 զեւրն լսիցեն. որով եւ այնմ եւս  
 հաւատաւեալ ի վերայ հասանի-  
 ցեմք, եթէ միաք ոչ միայն հա-  
 կառակ կրօնիցն շիցեն, որպէս  
 անտեղեկաց՝ որ շիցենն նմին բա-  
 րուք խելամուտ, թուի թէ իցեն.

այլ մանաւանդ նորքին իսկ միտքն  
 տայցեն մեղ ի միտ առնուլ եթէ  
 կարելոր պիտոյ են կրօնք. նա ա-  
 ւանիկ եւ զձեռանէ եւս ունիցին,  
 եւ անդր զմեղ առեալ տանիցին,  
 եւ ի միասին ի բուն իսկ ի տա-  
 ճարն մտեալ ի բերանս հարկա-  
 նիցին, եւ լսիցեն մեծաւ խոր-  
 հրդական լռութեամբ:

\* Աղինիսս բն:

*[Faint, illegible text]*

**b f 9 e**

*[Faint, illegible text]*





Ե Ր Գ Ա

**Ս**ԻՏՔ յերգըս մեր ի հաւատս  
ածէ բզմարդ ընտանի .

Սա առաջի իմ վառեալ  
զիւր պայծառ լոյսըն տանի :

**Ք**աջալերեալ զիս խընդրել  
պատրաստարան ճրջմարիտ ,

Ինքըն շնորհեալ պարզեւէ  
զայն գեղեցիկ մարգարիտ :

**Ս**ՈՒՏ իմաստունք պանծացեալք ,  
ճրջմարտու թեան թրջնամիք ,

Ըղթրջնամանարդ թողէք ,  
Թէ հաւատալն կամիք :

**Ս**իտք իմաստունք , առէք դուք ,  
առաջնորդել մեզ պարտին .

Սա աւասիկ ուղղէ զիս  
երթալ բզէնա ճրջմարտին :

Ընդ օրինօքն Լստուծոյ  
 սա նըւածեալ զիս զերէ .  
 Զոր իմաստունօք անգոսնես ,  
 ըզգոյն ուսեալ յընդերէ :  
 Սա թեւազիր լեալ խօսի  
 նայնպէս ի սիրտ օտարին ,  
 Եւ ջանայ յինքըն կորզել  
 հրաւիրելով ի բարին :  
 Եղէ եւ դու իմաստունօք ,  
 որ ունել միարս պարծիս ,  
 Լուր մըտազեւր ըզնորս  
 զիմաստութեանքն կարծիս :  
 Լուս է դարձեալ մասըն ձեր  
 երզքս ատղեալ ի կարգի ,  
 Դուք որ ըզլուծըն բառնայք  
 նըւիրական եւ յարգի :  
 Ար ի փառաց սէր հարեալ ,  
 եւ արբեալ իսկ է նովին ,  
 Յաճախ ըզգիրն ընթեռնու  
 յորում անուանք իւր գովին :  
 Եսպէս ըստոյզ քրիստոսնեայն  
 ջերմըն սիրով ընդունի  
 Զհանգէս իւրոյն հաւատոյն ,  
 եւ ըզպատիւ տէրունի :

Չանձ ցանկալի է նոցա  
 որ ի բարիս են արթուն։  
 Զորոց բզսէրն վառէ,  
 ըզյոցն առնէ զըւարթուն։  
 Զարկ է մարգոյ գէթ երբեմն  
 յուղել յախախցն շարաց,  
 Զի եւ ոչ իսկ մարդարէն՝  
 ցանդ հաստատուն կալ կարաց։  
 Յաշխարհի ասա յորում եմք,  
 շէք լոյս առանց ըստուերի։  
 Ըստուած մեզ ասա շերեւի,  
 բայց բնդ աղօս եւ թերի։  
 Միւնքն հրեղէն՝ որ տայ լոյս  
 որոց գիմեալ գանն առ նայ,  
 Երբէք երբէք պակասեալ  
 ի խաւար եւքս դառնայ։  
 Ազիցին երգք իմ մըրմունջ  
 հաւատացեալ բերանոց,  
 Կորացուցեալ ամօթով  
 զանհաւատից պարանոց։  
 Պրօքսերգոցքս քո են,  
 քեզ ընծայեմ, քաջ արանոց,  
 Տառիցքս նիւթ քեզ պրտակ  
 ընդերուղեալ ի քարանոց։

Պատիմ կարկել զամբարիչանս,  
 և զիւր յանդուգրն բերան,  
 Բեկիզրն առեալ հաւատաց  
 լինել նեցուկ և զերան:  
 Ըստուածասէր թագաւոր,  
 և անդրանիկ ծօր ծընունդ,  
 Ար քեզ զայդ դուժ և զորով,  
 ևս ընդ կաթիներն սրնունդ:  
 Օ հարդ ժըռել մարթ էր ինձ,  
 որ ընդ շախզ նոր գընամ,  
 Թէ շունէի ձեռքնտու  
 ըզքոյին դուժ և խընամ:  
 Ընըբահան քո անուն  
 վըստահութիւն ինձ յաւել:  
 Եւ զՄտաւածոյ թընամիս  
 հարցէ քան զիս առաւել:  
 Եւ դու իշխան պատուական,  
 հասարակաց ապաւէն:  
 Արպէս բազմացրն բարբառ  
 առ հասարակ համբաւէն:  
 Կու որ շնորհօք և հոգւով  
 զարդանաս որ ըստ օրէ,  
 ևւ որ առ մեզըն սիրով  
 շես ինչ ընդհատ ի հօրէ,

Ընդելանկան քաղցրութեամբդ  
 յոր յօժարեալ ես կարի,  
 Բաջալերեա զիս յայս գործ  
 զորմէ ժպրօհեալ բուն հարի:  
 Բո հաւատք են զոր երգեմս,  
 որոյ նախնիք քո եղեն  
 Պատրաստարան անդրասին,  
 զոր յուզք այժրմ նեղեն:  
 ԱՍՏՈՒՐՅ՝ յոր մարդն հաւատալ  
 սրբոտի մրազք հրամայի,  
 Թէպէտ եւ է նա ծածկեալ,  
 այլ չէ առանց վրկայի:  
 Աորին փառաց մեծութեան  
 որչափ վրկալք ժողովին,  
 Թի նորա իսկ են բոլորք  
 եւ ի նմանէ եւ նովին:  
 Իստեաց երկինք եւ աստղք,  
 Իստեաց եւ ծով եւ երկիր,  
 Ի է կազմիչ քո եւ Տէր  
 բզնա ծանօ եւ երկիր:  
 Ամ ազէ ո՞վ ետ զայն քող  
 որպէս հարսին գիշերոյ,  
 Զոր շուրջ զանձամբ արկանէ  
 պայծառացեալ ի վերոյ:

Սքրա յայանեն զարարին  
 այն որում շէք զբուարին .  
 Արոյ լուսոյն ճառագայթք  
 ստակն յաշխարհ մեր վարին .  
 Օչր օրինակ յանգրս մեր  
 ցանէ բզմանքք փռչի .  
 Եւ ինքն անհասրն զեղով  
 յարարածոց որոշի :  
 Օբբբբբբբ լուսաւոր,  
 զոր արուսեակին բարեաւ .  
 Եւ յունն այդունն աւեակ,  
 զի սպասաւոր քեզ յարեաւ .  
 Այր հրամանաւ, արեւ դու,  
 դաս երևեալ ի ծովէ,  
 Քո ճառագայթ հասուցեալ  
 զարդիւնքս մեր ժողովէ :  
 Քոյոյ լուսոյդ կարօտեալք  
 զօր ամենայն քեզ մընամք ,  
 Երբէք բզմեզ ոչ խաբեն  
 դարմանական քո խընամք :  
 Այ թէ անուոցրդ քոյոց  
 իցե՛մ վարիչ կառաւար,  
 կամ ես բզքեզ կոշիցեմ  
 զալ հարածել բզխաւար :

Եւ դու որ ցանց շարադին  
 հողմակոծեալ ի բացի,  
 Վասիս սաստիւ կրլանել  
 զերկիր քոյին դրացի,  
 Չով ահագին՝, ս' այդպէս  
 կապեալ զալիս քս արգել,  
 Արք բղպատուէր հրամանին  
 շիշխեն երբեք անարգել:  
 Կու վեճժխնդիր ես նոցա  
 որք շահ անձանց համարին,  
 Օրերեանց բղբունքն թողեալ  
 երթալ յերկիր օտարին:  
 Ար ընդխառնեալ տան զանձինս  
 համատարածքն տարեր,  
 Ի նենդաւորդ սպաստան,  
 զորս ցամամբ քով հարեր:  
 Ահ շուռաականք, այն ինչ մօտ  
 հասեալք ի դուռն մահուն,  
 Տեսեալ զանձինքս կոծեալս  
 եւ երերեալ եւ սահուն:  
 Ըղձեռս յերկինս ամբարձեալ,  
 քանզի ի բնէ զայն ուսան,  
 Ի ձայն սղորմ արտասուաց  
 երիտասարդ եւ կուսան,

**Ա**ղաղակեալ աղօթիւք  
 առ օգնականքն վերին,  
 ՚նդ մտաւորքն խնդրեն  
 եւ զանցելոցքն թերին:  
**Յ**այնպիսի վիշաքս դառնալ  
 առ Աստուած մարդքն ջանայ,  
 Յորմէ այնպէս ընդ երկար  
 խտարեցոյց սատանայ:  
**Տ**ԻՆՔՆԵՐԵՑԵՍ բարբառ  
 կոչէ զիս յայսրմ վայրի,  
 Բողոք բարձեալ եւ երկիր  
 իբրեւ ըզկին մի այրի,  
**Մ**ի իբրեւ զիմ ինչ, ասէ,  
 յինէն զարդիւնքս կրթեր,  
**Մ**ի թէ ես ինչ համբարեալ  
 կարգեցի զայդչափ մրթեր:  
**Ա**չ ես, այլ նա՝ որ անդուստ  
 կազմեաց զիս սերս եւ թաղուն,  
 Եւ վասըն ձեր զիմ արգանդ<sup>6</sup>  
 արար պրտոյովք թաթաղուն:  
**Ի**նձ բարութիւնքս այսոքիկ  
 պարգեւին քս աղագաւ,  
**Ն**ա ծաղկալից զարդարեալ  
 շուրջ պրսակէ զիս թաղաւ:

Եղիպտացւոց աշխարհին,  
 ուր դուն ուրեք եւ անկայ  
 Տեղայ անձրեւ, եւ մրշակն  
 առնուլ զարդիւնսն ցանկայ,  
 Օ ի մի հասոցի յոյս նորա,  
 ի ժամանակ երաշտի,  
 Գէտք անձրեւոյն եւ ցօղոյ  
 Նեղոս գետովն պաշտի:  
 Քանզի դոյ օր նրկատեալ,  
 յորում շուրջ գետն գեղու.  
 Արով առնի շայեկան  
 երկիր իւղոյ եւ մեղու:  
 Այս են խրնամք արարչին,  
 որ զամենայն դարմանէ:  
 Ա՛մ ըստ ամէ կատարեալ  
 յաստուածական հրամանէ:  
 Այլ ի չնչին իսկ իրաց  
 այդքմ լիցիս դու հասու,  
 Սիտ դիր զհարդ ամեն ծառք  
 առանց ուրուք ըսպասու:  
 Ի՛մ հիւժք հազիւ ծաւալեալ  
 անգրք յարմատսն խորին,  
 Ի՛նչ իւր որ զայն ընդունի,  
 առաքէ յոսարս նորին:

Տերուն ըզնոյն պահանջէ,  
 եւ շառախդ իւր յանդէ:  
 Ընտանաւիս ի բարիս,  
 բաշխեալ նրմին աւանդէ:  
 Իողբոջ եւ կողբ եւ ծաղիկ  
 եւ խաւարժի եւ տերեւ,  
 Ի պարզեաց արմատոյն  
 ոչ ելանեն ի դերեւ:  
 Ինդ գեղ մրթոցն հայեցեալ,  
 եւ ընդ խառնուած երանգոյն,  
 Ի ցառննկարն լսի եւ անգարդ,  
 որ այնքմ շեն ինչ հանգոյն,  
 Աչ անարդէ հոգադործն  
 առանց ուսման եւ անդէտ.  
 Քանզի գիտէ թէ օգտիւ  
 մրթոց իւրեանց են հանգէտ,  
 Ամիս գիտել ըզնոցա  
 ըզգօրութիւն<sup>7</sup> կատարման,  
 Մարթեն լինել քեզ ի պէտս,  
 եւ մարմնոյդ եւրս դարման:  
 Արեն զաւուրս յերկարել,  
 եւ տալ աճել հասակաւ.  
 Ի ու մի ընդ այն արքամիցիս,  
 եթէ նոցայն է սակաւ:

**Ա**մենայն տունի՞ նորատունի  
 անդէն փակեալ է յանձին  
 Սեր եւ ծընունդքս կորեանց,  
 որ դան յետոյ առանձին:  
**Ի**ւրաքանչիւրն ի կորեանց  
 գտանէ յիմում արգանդի  
 Եւ կերակուր եւ դարման,  
 ի պահել զաղղ իւր անդի:  
**Ա**ՅԻՎՍ զիւրաց շքքնաղից  
 երկիրքս տայ մեզ համբաւ:  
**Չ**որ ընդ լսելս հիացայ,  
 զի են անհաս եւ ամբաւ:  
**Պ**ահի հրաման արարչին  
 եւ ոչ իւիք անարգի:  
 Եւ ամենայն ինչ տեւէ  
 յիւրում շարժման եւ կարգի:  
**Չ**է մարթ իմիք ընկերին  
 լինել խափան եւ արգել,  
 ի սահմանին՝ յոր եզան  
 զիւրեանց ընթացքս կարգել:  
**Ս**եծազօր ձեռն արարչին  
 յամենեւեան նրշմարի,  
 Ար ինչ աստէն ի խոնարհ,  
 եւ որ յերկնից կամարի:

**ԱՅ՝** դու՛ որ զայդչափ նըշանս  
 իբրև ոչինչ համարիս,  
 Յետ աննախանձ եւ առան զձի  
 վայելելոյ ի բարիս,

**ԱԲ** զարարիչն թողեալ  
 կենդանութեան եւ տարեր,  
 Բզդիպուածոյն պատահար  
 քեզէն Վատուած արարեր:

**ԱԿ** աղէ եկ մեկնեա ինձ  
 դու ըզձի՞ծռանըն վաստակ,  
 Արոյ ոչ սրահք են յետոյ,  
 ոչ յառաջոյ անգաստակ:

**Ն** արտարապետ իմաստուն՝  
 որ ըզձեզուն իւր արկաւ  
 նըշանակերարն գեղով,  
 պատրասպարել ընդ յարկաւ:

**Օ** խաւրդ նըստեալ խընամով  
 ըզկրթկասակերարն՝ շինէ,  
 Բաղեալ կրթիւտ բերանով  
 ի մտաւոր իւր շինէ:

**Եւ** կամ զխաւրդ առ ի պէտս  
 իւրոյ ազնիւ շինուածոյ,  
 Կեփէ ըզկաւըն մանրեալ  
 բոլորածեւ մանուածոյ:

**Ա**ւտի թրաշուճս այս սւսաւ  
 շինել իւր տուն դադարման,  
 Տրքնեալ ըզտիւ եւ զգիշեր  
 առնել ծնրնդոցրն դարման:  
**Ա**րշափ դահոյս բեհեզեայս,  
 եւ յօրինեալ անկողին,  
 Ի մէջ սասոց եւ ծառոց  
 յետ ծրնրնդոցրն թողին:  
**Հ**այրրն թառցեալ հեռանայ  
 խրնդրել ի դաշտքս պարէն,  
 եւ զանկալի ամուսնոյն  
 հանեալ բաժին յաւարէն:  
**Ա**րուժանին մընալով  
 պահէ ըզբոյն իւր մարին,  
 Քեռեալ ի թուխքս նրսափ  
 մինչեւ աւուրք կատարին:  
**Բ**զթընամեացն ասպատակ  
 մարտ եղեալ ինքրն վանէ,  
 Տրկար անձամբրն<sup>10</sup> վառեալ  
 շմեկնի ուրեք ի տանէ:  
**Օ** ի եւ ծրնունդքրն նոցա  
 որ սոյնգունակ սղաքին,  
 Իւրեանց որդւոցն<sup>11</sup> առ յապայ  
 զայն հասուցեն եւ նաքին:

Յորժամ օդ քաղցր աւետեալ,  
 եթէ գարուն ժամանեաց,  
 Բըպարկեշտ բոցըն վառէ  
 պարկեշտութեան հարսանեաց,  
 Խւարքանշիւր սերս սիրով,  
 կապեալ ի դու թ ընկերին,  
 Բասէպ նորովք բնակչոք  
 զարգարեն զօգրս վերին:  
 Աւանց թըոց զերդաստանք<sup>12</sup>,  
 ուր այնչափ ազգ գրտանի,  
 Մինչեւ ոչ հայր ճանաչել,  
 եւ ոչ զխրեանց ընտանի:  
 Արոց յաշնան<sup>13</sup> փութացեալ  
 ի սահմանացրս մերոց,  
 Վաղ ի մարմանդ տեղիս ինչ  
 չուեալ երթան ի ձմերոց:  
 Օ ի ձմերական փոփոխման,  
 դաւ յանկարծուս ոչ թողուն,  
 Սեկնին մինչ չեւ թառամեալ  
 իցեն ծաղիկ եւ ցողուն:  
 Քանդի մեծաւ խորհրդով  
 դոյ ժամագիր եւ պայման,  
 Աւր գումարեալք յիշխանաց  
 դան ըստ աւուրն ընծայման:

Արդ իբրև այն օր լինու,  
 եւ ինքեանք եւրս տակաւ,  
 Արամային ձագախառն  
 ելեալ երթան բանակաւ:  
 Հայեցեալ շուրջ ըզբունովք  
 անդ ճանկազոյնքն կամին  
 Ի հարց իւրեանց ուսանել,  
 եթէ ի գալ մեւս ամին,  
 Երբ գառնայցէ այն դարուն,  
 յորում եւ այնչափ ժողով  
 Ախրեանց կալուածքս դարձցին  
 սրախսւթեամբ եւ փողով:  
 Ի ՁԵՈՒՆԿԵՐՏՍ Աստուծոյ  
 Թուիցի ինչ քեզ անկատար.  
 Զեռուն կայտառ՝ սրոյ տիղմն  
 է բնակութիւն եւ սատար,  
 Բցմեզ յասեան իւր կոչէ,  
 իբրև անհաշտ թընամի,  
 Ասոց ընայն անարգեն  
 առնուլ համարքս կամի:  
 Օ ի թընամանքս խօսիս  
 դու ըզփոքրիկ կայտառէ,  
 Ար քաջ յողթէ քեզ զարդուն,  
 եւ ոչ լեզուդ պատկառէ:

**Յ**որժամ պէսպէս անկուածով  
 ծիրանեգոյն եւ դեղին,  
 Պայծառացեալ յորում կան  
 շուրջ զարդարեն ըզտեղին։  
**Ա**րչափ նոցայն յօրինիչ  
 ծածկել զիւր ձեռքն ջանաց,  
 Նոյնչափ գործեաց առաւել  
 զանձն արժանի զարմանաց։  
**Թ**էպէտ եւ փիղ մեծանդամ  
 եւ յաղթ մարմնովն, անարի  
 ւթան ըզգազանս ամենայն,  
 եւ հրաշակերտ համարի։  
**Յ**որժամ ի գլուխ բանակաց  
 կայցէ ընդդէմ յաղթողին,  
 Աշտարակօքն ի վերայ  
 թիկանց իւրոց եւ ողին։  
**Ա**չ ապաքէն տեսեալ քո,  
 զի խրնկալից գինեղէն  
 Ըննահատակսն վանէ,  
 զարմանայիր դու քեզէն։  
**Ա**յլ ի միջատս հայեաց արդ  
 յազգ մըժղըկաց եւ բրիտաց,  
 Արոց զանչափ ըզպատին,  
 ոչ դք թերեւրս գիտաց։

Պու յայնպիսի շքնչենաց<sup>15</sup>,  
 որ ոչ արեամբ քով յագին,  
 Ռազում անգամ ապաքէն  
 նեղեալ հարեր զայրագին :  
 Զորդորիչ քո է, սվ մարդ,  
 եւ վարդապետ լուսատու,  
 Ար զարարչէն պատմէ քեզ  
 դրոշմեալ յիւրում ճակատու :  
 Օ ի անասնիկն այն փոքրիկ,  
 որ այդպէս քեւ անարգի,  
 Լիժէ մեղմով նայիցիս,  
 գաանի անչափ մեծարգի :  
 Լոկ ի պատեանն հայեաց դու,  
 զոր ունի այն անասուն,  
 Իրկարակերտ յորինեալ  
 գեղեցիութեամբ ըսպասուն,  
 Ընդէն եւ անդ առնուցուս  
 ըզհանդէս այսր ձեռին,  
 Արդ մատունք զայն նրկար  
 անդր ի գործուած իւր յեռին :  
 Իսկ յարտորայս ուր հասուն  
 ատորացեալ է ցորեան,  
 Համբարէ ազգըն մրջկեան<sup>16</sup>  
 համբարս անձին եւ կորեան :

**Ե**մարայնուոյն արբանեակք,  
 որ անգագար աշխատին,  
**Հ**անապագորդ կըշտամբիչ  
 եւ վարդապետ լեալ վասին :  
**Խ**ոնջեալ ցերեկ ի տօթոյ  
 առ ի կրելոյ զիւր աւար,  
**Բ**ազում վըշտօք հասանէ,  
 վարեալ բազում արտաւար,  
**Ս**րբջիւնոցին առ եղերբ,  
 որ են մառանք ընդ հողով,  
**Բ**ռեալ դընէ խիտ առ խիտ  
 ըզցորենոյն իւր ժողով :  
**Հ**ասարակաց հայրս մեր  
 կերակրէ զիւրսն նովին :  
**Գ**այն ետ մրջկանըն դարման,  
 զայն եւ մարդոյն գըլխովին :  
**Բ**այց թէպէտ մի դարմանք են,  
 այլ ոչ նոյնպէս կատարած,  
**Ը**նեղծութեան հաղորդ է  
 մարդ մըտաւոր արարած :  
**Օ** ի թէ որդունքրն մեռեալ  
 ի կարգ իւրեանց նորոգին,  
**Չ**իցէ հընար եւ մարդոյ  
 առնուլ անդրէն զիւր ոգին :

ՅԻՇԻՆՆՈՒԹՆԵՆ օգոյս զոյ  
 եւ այլ բնակիչ անուանի,  
 Ար ի ծաղիկըս պէս պէս  
 զիւր մեծարանարն տանի:  
 Բջմեծադործն ասեմ ես  
 զազնբւական զայն մեղուն,  
 Ար ի պահանգարն կապեալ  
 ըզմամակերարն ձեղուն,  
 Արտաեալ ըզմամե անօսէ,  
 կազմել ըզմազարն մեղեր,  
 Արոյ թերեւրս գործոցն  
 եւ զարմացող իսկ եղեր:  
 Վանի գործօն է եւ ժիր  
 ոչ փաստակէ ահամայ,  
 Բջնիւթ մեղուն անդադար  
 ի մեղուարոյն իւր ամայ:  
 Ահար ի մարմանդրս փութան,  
 կէսքրն դառնան վերբասին,  
 Շուրջ թրթրոան ըզմարգօք,  
 ի բեր ծաղիկըս նրասին:  
 Ա՛ա՛ որ իւրով պատեննիւք  
 զանձրն ծածկեալ արտաբուստ,  
 Ը՛ն ամսթոյն սաստկութեան  
 զողջես խնդրէր իւր թարուստ.

Իբրև աւուրք փոխեցան ,  
 եւ անգրէն եկրն դարուն ,  
 Նորափետուք թըռուցեալ  
 անգրէն յարեաւ զարդարուն :  
 Յանձնէ ի բաց ընկեցեալ  
 ըզխորխացեալ իւր կաշի ,  
 Ի պատուական յօրինուած  
 ճարտարութեանքն ճաշի :  
 Քեզ յարութեան զօրինակ  
 յայտ յանգիման նրկարէ ,  
 Զ ի զարարչին զօրութիւն  
 ուսանիցիս ի տկարէ :  
 Այլ ըզմեղունց ճարտարաց  
 զարմանակերարն շինուած ,  
 Քեզ Հռոմոց ճարտարին<sup>17</sup>  
 նկարէ շքեալ յօրինուած :  
 Իսկ սւր թողից զայն ճարտար  
 կերպասագործքն զեռուն ,  
 Յորոյ ազնիւ վաստակոց  
 ըզպատմու ճան մեր յեռուն :  
 Ինքն է նիւթիչ մեապքսին ,  
 գործ անկուածոյ ճարտարաց .  
 Ար իմաստուն ստայնանկ  
 նըմանել այնքմ կարաց :

**Չընչին** վաստակին թրի,  
 սակայն նախա եմք կարօտ.  
**Ընտի** գիպակ ճամկաւոր,  
 անտի բեհեղ եւ նարօտ.  
**Ո՛ր** մեծ խնամնց արարչին,  
 է վասն մեր արդարեւ,  
 Գի գու զեռունքդ փոքրիկ,  
 անտեր բղղոյս եւ զարեւ.  
**Յոր** թամ բզգործդ յօրինես,  
 եւ քո ընթացք կատարի,  
 Սակայն արուեսան ընդարոյս  
 շերթայ ի ձեռս օտարի.  
**Բազում** ժառանգքս թողուս,  
 ճարտարք ի գործ ըսպասու,  
 Ազք ի բնամին բարոյից  
 քոց հընարից եւ հասու.  
**Յայնչափ** որդւոց եւ թոռանց,  
 զորքս գու յեա քո ծընար,  
 Գի բեանց ծընիչն գիտել,  
 եւ ոչ միում գոյ հընար.  
**ԻՍԿ** մարդ սոցին թագաւոր<sup>13</sup>  
 խօսողութեամբն բանին,  
 Արում անխօս արարածք  
 զիւրեանց ըսպասն տանին.

**Մի** եւեթ բան տայ շիկնել  
 եւ պատկառել պարկեշտին .  
**Ընդ** որոյ գոյնըն ծաղկեալ  
 եւ զարմանալ չէ հեշտին :  
**Օ** ի ըզմարդ դէմք իւր յայտնեն ,  
 երբեմըն հեզ եւ ցածուն ,  
 եւ այլ երբեմըն տրխուր  
 եւ վարանեալ եւ յածուն :  
**Այլ** ազունեն յերկիւղէն ,  
 որ կայ անդէն առ երի ,  
 Բան ըզբարբառ յօդաւոր  
 վաղ ի թիկունըս բերի :  
**Բայց** քեզ եւ նոյն իսկ բարբառ<sup>21</sup>  
 կայ ի հարկի պաշտաման ,  
**Այլ** ըզբան քո յայտնէ ,  
 յորժամ տայես դու հրաման :  
**Իբրեւ** հրեշտակ է հոգւոյ ,  
 գիտակ բարւոյն եւ չարի ,  
 Ընկերութեան քաղցրութիւն  
 նովաւ կազմեալ յարդարի :  
**Այլ** զարմանք մեծ են աչացն  
 այնպէս արագ եւ դիւրեաւ ,  
**Օ** իրաց բազմաց նմանութիւն  
 բովանդակել շուրջ զիւրեաւ .

**Մ**ի եւեթ բան տայ շիկեւել  
 եւ պատկառել պարկեշտին,  
 Բնդ որոյ գոյնքն ծաղկեալ  
 եւ զարմանալ շէ հեշտին:  
**Օ** ի բղմարդ դեմք իւր յայտնեն,  
 երբեմքն հեզ եւ ցածուն,  
 եւ այլ երբեմքն արևուր  
 եւ վարանեալ եւ յածուն:  
**Ե**լլազունելն յերկիւղէն,  
 որ կայ անդէն առ երի,  
 Բան ըզբարբառ յօգաւոր  
 վաղ ի թիկունքս բերի:  
**Բ**այց քեզ եւ նոյն իսկ բարբառ<sup>21</sup>  
 կայ ի հարկի պաշտաման,  
**Ե**լլոց ըզբան քո յայտնէ,  
 յարժամ տայես դու հրաման:  
**Ի**բրեւ հրեշտակ է հոգւոյ,  
 գիտակ բարւոյն եւ շարի,  
 Բնկերութեան քաղցրութիւն  
 նովաւ կազմեալ յարգարի:  
**Ե**լլ զարմանք մեծ են աշայն  
 այնպէս արագ եւ դիւբեաւ,  
**Օ** իրաց բազմաց նմանութիւն  
 բովանդակել շուրջ զիւբեաւ:

Ար եւ ի տալն հանապազ,  
 որպէս յառնուլն է արագ .  
 Եւ փոխարէն ըսպասուն  
 չառնու ի քէն պատարագ :  
 Նոյնպէս ոգիք անօսրունք<sup>23</sup>  
 բաշխին յուղղոյն երակաց,  
 Արք հրամանացրն մըտաց  
 չեղեն երբեք դիմակաց :  
 Միտք մեր յըղեն ըզնոսա,  
 ի հասանել հրամանին,  
 Ընդէն յանդամըս մարմնոյն  
 վաղվաղակի բաժանին :  
 Ընեըեւոյթ պաշտօնեայք,  
 ընդ որպիսի նուրբ փողոց  
 Երթայք պահել խընամով  
 զայն արահետ ի գողոց :  
 Բայց ո՞ դարձեալ եւ զայն հուր  
 նըւիրական ի պատիւ  
 Ընդ ի սըրտին վառիցէ,  
 անշէջ բոցով եւ հրատիւ :  
 Ար յօրինեալ յարդարմամբ  
 հանապազորդըն վառի,  
 Թի ցուրտ եւ տօթ լինիցին  
 կըշիռ ի նմին գաւառի :

Ար եւ ի տալն Հանապաղ, XVII  
 որպէս յառնուին է արագ -  
 Եւ փոխարէն ըսպասուն  
 շառնու ի քէն պատարագ :  
 Կոյնպէս ոգիք անօսորունք<sup>23</sup>  
 բաշխին յուղղոյն երակաց,  
 Արք հրամանացրն մրտաց  
 շեղեն երբեք դիմակաց :  
 Այտք մեր յրդեն ըզնոսա,  
 ի հասանել հրամանին,  
 Ընդէն յանդամբս մարմնոյն  
 վաղվազակի բաժանին :  
 Ընեբեւոյթ պաշտօնեայք,  
 ընդ որպիսի նուրբ փողոց  
 Երթալք պահել խրնամով  
 զայն արահետ ի գողոց :  
 Ըսոյց ո՞ գարձեալ եւ զայն հուր  
 նը իրական ի պատիւ :  
 Ընդ ի սրբաին վառիցէ,  
 անշէջ բոցով եւ հրատիւ :  
 Ար յօրինեալ յարդարմամբ  
 Հանապաղորդրն վառի,  
 Թի զուրտ եւ տօթ լինիցին  
 կրչիւ ի նմին գաւառի :

Արդ իցէ մարդըն տըւիչ<sup>24</sup>  
 այսց օրինաց ընծայման ,  
 կամ բընաւ ի նքրն տայցէ  
 զայնրը կարգաց ըզպայման :  
 Բայց նա չէ այդըմ տեղեակ ,  
 այլ ըզհետ այնըմ պընդել ,  
 Առնէ ըզմարդն արարչին  
 իւրում ծանօթ եւ ընդել :  
 Օ ի օրինաց չունել զոք  
 օրէնրսդիր չէ հընար .  
 Մի թէ առանց խնամածուի  
 դու զայդչափ ամբս սընար :  
 Ապա եկ դու , ամբարիշտ<sup>25</sup> ,  
 աղէ զարդարըն ծանիր .  
 Օ իա՞րդ ի խուլ եւ ի կոյր  
 պատահարաց ի նանիր  
 Այդչափ նըշանք լինիցին ,  
 եւ տեսչութիւն եւ հանդէս .  
 Մի թէ ի զո՞ւր գընայցեմք  
 եւ վայրապար ի բանդէս .  
 Ա՛րբ մարթայցես փարատել  
 ըզքո՞ մըտացրդ վարան .  
 Աչք հայելոյ եւ ականջք  
 լըսելոյ վասն արարան :

Արդ իցէ՞ մարդըն տըւիչ<sup>24</sup>  
 այսց օրինաց ընծայման ,  
 Կամ բընաւ ի նքրն տայցէ  
 զայնքր կարգաց ըզպայման :  
 Բայց նա չէ այդքմ տեղեակ ,  
 այլ ըզհետ այնքմ պընդել ,  
 Ընէ ըզմարդն արարչին  
 իւրում ծանօթ եւ ընդել :  
 Օ ի օրինաց չունել զոք  
 օրէնքողիք չէ հընար .  
 Սի թէ առանց խնամած ուի  
 դու զայդչափ ամբս սընար :  
 Ապա եկ դու , ամբարիշտ<sup>25</sup> ,  
 աղէ զարգարըն ծանիր .  
 Օ ի անդ ի խուլ եւ ի կոյր  
 պատահարաց ի նանիր  
 Այդչափ նըշանք լինիցին ,  
 եւ տեսչութիւն եւ հանդէս .  
 Սի թէ ի զո՛ւր գընայցեմք  
 եւ վայրապար ի բանդէս .  
 Ա՛րբ մարթայցես փարատել  
 ըզքո մըտացրդ վարան .  
 Ընք հայելոյ եւ ականջք  
 լըսելոյ վանն արարան :

Իսկ արդ որ զայդ ամենայն  
 յիւրոց զանձուց քեզ յաւել .  
 Աջ ապաքէն քան զոր եան ,  
 ունիցի ինքն առաւել :  
 Ար զականջացըն ցընցուղ ,  
 եւ զաչաց լուսըն ցեղեաց ,  
 Ինքըն բընաւ կոյր իցէ  
 եւ կամ կարօտ լուսեկաց :  
 Արպիսի կարգք եւ օրէնք  
 իրաւահան եւ արդար ,  
 Յայտ յանդիման ցուցանեն  
 զարարչին ձեռըն ճարտար :  
 ԻՍԿ զինչ արդեւք ըզմեր միտս  
 առ արարիչն ամբառնայ ,  
 Հատուցանել ընդ բարեացն  
 ըզգոհութիւն մեր առ նայ :  
 Սի թէ հովիտ կամ վրտակ ,  
 առ որով մայր եւ կաղին  
 Կնտառախիտըն բարձամբք  
 շուրջանակի ծիծաղին :  
 Եւ շէն ինչ պէտք սյդօցիկ ,  
 եկ զարմացիր դու աղէ ,  
 Ընդ խրատաշունչն հիւսիսի ,  
 որ ըզմեր կեանքս թաղէ :

Յորժամ ձմերանս կարապետք  
 ասա ի վերայ մեր տեղան ,  
 Ենձրեւայոյզք , թանրնկէցք ,  
 ձիւն եւ եղեամբն զեղան :  
 Տես զի եղծաւ զեղ երկրի ,  
 մարդ զիւք բարխորն կորոյս ,  
 Եւ փոխանակ այնոցիկ  
 դու մեծացիս ի նորոյս :  
 Աւ այլ ինչ զեղ նրշմարեն ,  
 որք ի հեռուարն նային ,  
 Եայց խորանձորս բարձանց  
 ամենեւին լեռնային :  
 Տուք մարացեալ յանդատանս ,  
 եւ քարանձաւ եւ մայրի ,  
 փոխանակ քաղցրք մրդոց ,  
 թուփ եւ մացառս վայրի :  
 Ետտի առ եւծ , անտի օձ  
 կամ ահագին ինչ գազան ,  
 Եայց եւ սոքա արարչին  
 են յայտնութեան դաւազան :  
 Աւ դու , ով մարդ , տառապեալ  
 թերեւս այնպէս համարիս ,  
 Եթէ Ետտուած մեծազօրն ,  
 յորժամ իցես ի կարիս ,

Մամ վարանեալ ինչ մրաօք,  
քամ անհանձար զը շիոյին

Եկեալ պաշտօն տանիցի,  
այս է մրաացրդ քոյին:

Եւ դու որ միշտ փոփոխիս  
արագագոյն քան զանիւ,

Չանփոփոխ կարգըն խառնս,  
այլ անկցիս գոյզն բանիւ:

Բըմի անկիւնըն գխառն  
տիեզերաց տակաւին,

Ելն ավենայն ծածկեալ է,  
յոր աչք հայել ոչ բաւին:

Եղէ զհարդ յանդրդնեալ  
համարիցիս քեզ օրէն,

Ի սակաւէն յայնմանէ  
դտակել ըզգործն համօրէն:

Ի քս օգուտ, ապաշնորհ,  
գխտաաջիբ զաջ ճարտարին,

Յորոյ կարդեալ յօրինմանց  
այդ փոփոխմունք յարդարին:

Օտրոց դու միշտ տրտարնջես  
կարծելով շար պատահար,

Եւ զարարիչն համարիս  
քեզ բրանաւոր զը լիահար:

Աս բնակաւոր քաջութիւն  
 եւ մեզ անձնիւք առանձին,  
 Ար ի թունից անդեղեաց  
 գիտէ կազմել դեղ անձին:  
 Ասցց թէ բնդէր են բարձունք,  
 եւ կամ մրրցիեալ փոթորիկ,  
 Ահ ուսուցից հաւաստեալ  
 քեզ ըզպատճառս այնորիկ:  
 Աս իմանալ զայս գաղանիս  
 առ զիս բնկեր եւ սատար,  
 Օր խաբէրայք են ըստեալ,  
 մի աշաց քոց հաւատար:  
 Արդ ծրժեալ տապ ջերմութեան  
 արեգական ի ծովէ<sup>26</sup>  
 Ըցտամկութիւն խոնաւոյն,  
 յամպրս տարեալ ժողովէ:  
 Այժ եւ խաղաց բնութիւն ջուրց,  
 թէ ոչ ունէր եւ պրնդէր  
 Ընտաւ ձեռն արարչին,  
 զիարդ կայր անդ, եւ բնդէր  
 Օայն օղաշունչ սիր հողմոց,  
 որ սպասաւորք են բանին,  
 Արեալ իւրեանց բրնտութեամբ  
 յայս կոյս եւ յայն կոյս տանին:

Արով եղեալ մերթ անձրեւք,  
 բղջայեկանքս տեղան,  
 Ի ի որսամամբ ցողազին  
 ի զուարթութիւն բստեղան:  
 Իսկ մերթ առնին ձիւնաբերք,  
 որով եւ դաշտ եւ արօտ,  
 Սպիտակ դունով բղղենուն,  
 թողեալ բղղեապէս նարօտ:  
 Ի վերայ բարձրք վիմաց,  
 որ մեզ գանձուց են սատար,  
 Զորոց ծածկեալ է եղեամն  
 բղբարձրաբերձրն կատար:  
 Հասեալ ալեաց եւ փրչրեալ  
 բստ հրամանաց պատգամին,  
 Թողուն բզսիկն եւ գաւազ,  
 որ անդ պարզին եւ քամին:  
 Ապա խոռոչս փորեալ,  
 տան ձանապարհ եւ տեղի,  
 Զի յրստակ ջուրք երթ իցեն,  
 թողեալ գաւազն աղակեղի:  
 Ար գառաջինն մեղմով  
 գան խտորտորս լերանց:  
 Իսկ ակն աղբերն բրխեալ  
 այսր ի կողմանքս մեր անց:

Յառուս անկեալ ի սկզբուն  
 երթան մեղմով եւ տակաւ,  
 Եպս դարիւ եւ դարիւ  
 զեղեալ յորդեն վրասկաւ :  
 Ի ծործորոցն լերանց<sup>27</sup>  
 որ միշտ աստի եւ անդ ի  
 Սառամանեօք կան պատեալ,  
 զոր եւ ի հինս աւանդի,  
 Եթէ հասեալ Բննիբազ  
 մեծն եւ յաղթօղ զօրաւար,  
 Հարբասարուսն զօրօք  
 երթայր ի մարտ եւ յաւար,  
 Ելանէ զեարն Պաղոս,  
 որոյ պատեալ ընդ հարաւ,  
 Երթայ բազում աշխարհաց  
 արբուցանել ըզմարաւ :  
 Ի աբարեալ զամենայն  
 անդրէն յիւր ծոցն վանի :  
 Եւ Ռադանոսս ընդ նրմին  
 մեւս եւրս զեւս անուանի  
 Ընդ զառ ի վայրբս զիմեալ,  
 ոչ խոտորի յուզղորդէ  
 Ի խոտորնակ Ճանապարհ,  
 մինչեւ զայ յայս կոյս յորդէ :

\*Աորին եղբայր է Աւնաս,  
 որ յայլ եւ այլ կոյս չարջին .  
 Մեքեալ թուճրս սասախ  
 եւ ըզպատուար կամբըջին,  
 Իւրաքանչիւր ի մի վայր  
 անդրէն զայիս իւր բերէ .  
 \*Քանզի բրդխենն երկոքեան  
 ի միոջէ աղբերէ :  
 Մպա ի ծովն որ անդուստ  
 հիւրամեծար է գեացոյ,  
 Իւրաքանչիւր բուռն հարեալ  
 դայ զննկերին իւր հեացոյ :  
 Աւ ոչ երբեք ըզնսսա  
 ընդունել ծովնն խորշի .  
 Իայց արեգակրն ծրծեալ  
 առնու անդրէն գոլորշի,  
 Ար բակ առեալ ըզնովաւ  
 ծրանայ որպէս շամանդալ,  
 Թողեալ յերկրի ըզպրդասրն  
 եւ զազաազախն եւ զանդազ :  
 Օայն մառախուղ ըզլեբամբ  
 հիւսիսոյ հողմրն ցանկ .  
 Մպա լինին վերբասին  
 ձիւն եւ անձրեւ յայնցանէ :

Տիեզերաց այս կարգ է,  
 առ որ շեն պէտք վերայի,  
 Ար հանապազ կայ յիբում  
 հաստատութեան եւ կայի:  
 Յարբայութեան աստ սորայ  
 շէք երկպառակ ինչ բնուա,  
 Տեւէ յիբում պայմանին  
 յոր յառաջնումքն ծրնուա:  
 Ամենայն ինչ ի դարման  
 եւ ի մեր պէտքս պաշտի,  
 Որք եւ ջրաշեղջք եւ լերինք,  
 եւ ծառատունկ ի դաշտի:  
 Ասողն պայծառ տըրնջեան,  
 որ երեւեալ բզցերեկ,  
 Աթթայ դողէ եւ դառնայ  
 որպէս եռանդն եւ երեկ:  
 Լը եւ քեզ, ով մարդ, այս կարգ,  
 այլ կորուսեր դայն վազուց:  
 Գէթ այժմ բզակը քո ծանիք,  
 թող զբզրօսանքս խաղուց:  
 Այն որ շարժէն դամենայն,  
 եւ ոչ շարժ ի յումկէ,  
 Ամենեցուն տըրեալ կեանս,  
 ի գիտութիւն իւր թեքէ:

Արդ եթէ ինքն է միայն  
 որ զամենայն ինչ արար ,  
 Ապա հարկ է զի իցէ  
 էութիւն իմն անարար :  
 Աւ եթէ ինքն է ըսկիզբն ,  
 ապա շունի զոք երէց .  
 Աւ ո՞ արդեւք ուրանալ  
 զայդ լինիցի ձեռներէց :  
 Անշարժական միապէս ,  
 անտարրական , անմարմին .  
 Ո՞ պատմեցէ զազգ նորա ,  
 եւ ըզժագուճին զարմին :  
 Ազգահամար շմբտանէ ,  
 զի չէք իւր ազգ ընտանի .  
 Քան զամենայն ժամանակս  
 յառաջագոյն գրտանի :  
 Օ՞ ի ի նմանէ անգրտին  
 եղեւ մարդոյն արարած ,  
 Արկինք վերինք եւ երկիր ,  
 եւ լոյսն ըսփիռ եւ տարած :  
 Ո՞ՒՍԻ՞ իցէ մշտաց<sup>29</sup> քոց ,  
 կամ ո՞ տայցէ քեզ յանօթ ,  
 Անեղք իրիք էութեան  
 լինել ընդել եւ ծանօթ :

Ասել եթէ յբզգայնոց  
 մեզ պարզեւի այդ նըւէր,  
 Ենթաութիւն արդարեւ,  
 եւ ծաղու իմին թըւէր:

Աչք որ քան զայլ բզգայունս  
 համարի մեզ պատուական,  
 Իսկանդակէ սակաւ ինչ,  
 որ ընդ տեսլեամբ են ական:

Աւ զայն սակաւքն դարձեալ  
 ընդ աղօս փոքր ի շատէ:

Աւ ինքն անզօր եւ արկար,  
 արագ ծիւրէ եւ վատէ:

Կարգկօրէն ինչ հայթայթանս  
 տակ դարձեալ չէ հրնար,  
 Թի զայդ ի բնէ առեր դու,  
 այն ինչ դեռ եւրս ծընար:

Ի հասանել մեր ի շափ,  
 շատեալ ուստեք այլ համբաւ,  
 Իութիւն իմն իմանամք  
 անեզրական եւ ամբաւ:

Օտրոյ բղմեծ զօրութիւն  
 տեսանելով ընդ հանուր,  
 Ընդէն առաք բզնորայն  
 ի պարանոց մեր զանուր:

Ըստ ակամայ խոնարհել  
 Հարկ է մարդոյ հըպարաի,  
 Թէպէտ եւ խիստ իցէ այդ,  
 սակայն եւ այնպէս պարաի:  
**Յ**աւիտենից զոք Մատուած  
 Ճանաչեն<sup>29</sup> ազգ եւ ազինք,  
 Եւ բարբարոսք՝ որոց են  
 սուն եւ դադար աւագինք:  
**Օ**ջրութիւն իմըն ծածուկ  
 ընդ տիեզերքս բերի,  
 Թըւի թէ փառք են մարդոյ  
 սայ նրմա զանձըն գերի:  
**Թ**ւ: չիք Մատուած, ամբարիշտք,  
 մի վայրսոյար հրապուրեք.  
 Ըւասիկ չիք վայր յերկրի,  
 եւ ոչ քաղաք<sup>30</sup> ինչ ուրեք,  
**Ո**ւր չիցէ զոհ եւ սեղան  
 եւ նուիրական պաշտօնեայ,  
 Ըա եւ օրէնք պատուիրեն,  
 եթէ զաւուրս ինչ տօնեայ:  
**Տ**աշտից տեղեք աստ եւ անդ  
 եւ թանձրախուռն մայրի,  
**Ի**սպաս ուրուք Մատուածոյ  
 միշտ ողջակեզ մեր այրի:

**Հ** անապատորդ անդադար  
 եռել զեռել պաշտաման  
 գունակ գունակ նրբորդ  
 սսկեղէն տաշտ եւ աման .  
**Թ** ւէպէտ եւ մարդըն խարեալ <sup>31</sup>,  
 ընդ Բասուեծոյ ճրջմարտի,  
 Բարաւծոյ տայ պատիւ,  
 զոր միայն այնքմ պարտի:  
**Կ** ով որ առ մեզ բառաչէ,  
 ունէր պաշտօն եւ տաճար,  
 Յեղիպատացոյ աշխարհին .  
 բոցց յաղակելն յայն պաճար,  
**Օ** որ պաշտէինըն նոքա,  
 եւ լինէին կաթոգի,  
 Համարէին թէ իցէ  
 աստուածեղէն ինչ ոգի:  
**Օ** ի վրիպական են մարդիկ,  
 որ անձանց տեարս արարին .  
**Ս** աղբալից խմըն գիմակս  
 բապասաւորբս շարին:  
**Ե** յ զայնպիսի ձուլածոյս,  
 եւ բղղբօշեալ եւ դարձան  
**Ո** ռք միանգամ խոտեցին,  
 առանց պատժոյ ոչ դարձան:

Ա անս այնորիկ Մեզենդասն  
 և Սաղմունէս առաւել  
 Աշ կարացին ըզպատիտ  
 Հայհոյութեանքն քաւել :  
 Իսկ Կապանեայ<sup>32</sup> և անուն  
 քնդ իւր սոսկումքն բերէ,  
 Յանդ մերժեցան այնպիսիք  
 որպէս վայրի ինչ երէ :  
 Ապիկուրեանցն առաջնորդ<sup>33</sup>,  
 որ և յայն միարս թըւէր,  
 Ահա առ մեծն Աբամազդ  
 գայ նըւիրել զիւր նըւէր,  
 Առ բուժելոյ ըզկարծիս  
 մարդկան ըզգից երկիւղէ,  
 Ար ինքնակաց անդրստին  
 գրնէր զաշխարհ ի հիւզէ :  
 Ինդ նորին բանս աւասիկ  
 զարմացեալ իմքն մընամ,  
 Քանզի և նա իսկ ասաց<sup>34</sup>,  
 գոյ տեռութիւն և խընամ,  
 Առ որով մարդ տառապեալ,  
 որպէս խաղ իմն համարի .  
 Նա աւանիկ գոյ, ասէր,  
 և այլ ըսկիզբքն շարի,

Վասն զամենայն ինչ ուժգին  
 եւ բռնասոր եւ հարուստ,  
 Ար զամենայն մեր պատիւ  
 եկեալ բառնայ օտարուստ:  
 Վառ թագաւոր մեծագոր  
 հանդերձ մանկամբք եւ կրնաւ,  
 Եւ դուք քաղաքք հոյակապք  
 կործանելոյ էք բրնաւ:  
 Բայարտիստ աստ անկեալ,  
 անտի Վթէնք խոնարհին,  
 Եւեր եւ սուր եւ արիւն  
 ի Հոռոմոց աշխարհին:  
 Բազում շինուածք աւեր կան,  
 ընդ որոց փառքս խանդամ,  
 Վայրաժառիտ եւ զբրուեալ  
 բազմաց մարմին եւ անդամ:  
 Արշափ զափնիք թառամեալ,  
 քանի բեկեալ գաւազան,  
 Ուր քո, Սեմփիս, փայելուչ  
 եւ գեղեցիկ աւազան:  
 Եւ ոչ մնացորդք այժմ գոն,  
 փայլատակմամբ եւ շանթիւ  
 Վնկան չքքնաղ հրաշակերաքն  
 որ անհամար եւ անթիւ:

Արով պատուել կամէիր,  
 նոխա զանուն կորուսեր,  
 Ալ խնայեցին եւ նոցա  
 աներ եւ հօր եւ սուսեր:  
 Ար են նրշանք պարծանաց  
 այնչափ կոթող եւ արձան,  
 Յանարդութիւն եւ ի ցաւս  
 ամենայն փառք ձեր դարձան:  
 Օ ի է պատշաճ եւ արժան,  
 զի ամենայն մբուցի  
 Անձ եւ աշեղ զօրութեան  
 սացէ պատիւ եւ անգի:  
 ԲԵՐԵՐՈՍ զք Տառուցեալ  
 ըզն բմեռանդքն պաղէտ,  
 Զանմբռունչ կուսան աղաչէ,  
 անցուցանել զիւր աղէտ:  
 Յանձ, սակ, ըզցատումեղ,  
 ով ծարաւեալ դու արեան,  
 Թող անցցեն վիշաք վրտանդիս,  
 որ ի վերայ իմ յարեան:  
 Ահա բերի պատրուճակ  
 քեզ ի գառանց մատաղաց,  
 Արոյ արիւն աւազիկ  
 շուրջ ըզբազնաւ ըզ խաղաց:

Տուր ինձ զոր եան արեւոսեմ,  
 եւ զոր խրնդրեմն աւանդեայ,  
 Բայց թէ գառամբք ոչ հաճիս,  
 դարձեալ երթամ ես յանդեայ  
 Ա՛ծել քեզ ցուլ ըսպիտակ,  
 եւ որթ մատաղ նսխաղի,  
 Ար հանապազ պատարագ  
 աստ առաջի քո յաղի:  
 Այ եթէ դու ըզքս խեթ  
 ոչ թողուցուս տակաւին,  
 Գնում հարեւր պատարագ,  
 որով յանցուածքքս քաւին:  
 Ի՞նչ առ լաւ եւս հաճերդ,  
 յաշտ առնել զիմ նրմանի<sup>35</sup>,  
 Կամ զիմ որդեակ միամօր  
 տայցես պատուէր հրամանի,  
 Ահա զայն եւքս զոհեմ,  
 եթէ ի նուէրդ իմ նայիս,  
 Ընազորդին, իս գըթա,  
 հաշտեալ արեամբ ընծայիս:  
 Ա՛ՅԵՆՏԵՌՆԵՐԻՏԵՐՍ մայրեաց,  
 ասեն, յայս նիշ նահանդի,  
 Ար եւ մինչեւ ի մեծ ծովն  
 որ է հանդէպ մեր, յանդի,

Բնակեալ նրստին ի վաղուց  
 ազգք ինչ անդորր եւ խաղաղ  
 Ար վայրասուն զափափայս  
 արարին որջ եւ կաղաղ :  
 Սգբա, ասեն, զից ումեք  
 երկիր երբեք ոչ պագին,  
 Գ ի ոչ մեհեանք զոն նոցա,  
 եւ ոչ սեղան կամ բազին :  
 Գէ արժան գոյզն<sup>36</sup> մարդոյ  
 որ քեզ եկեալ բարբառի,  
 Թէ այդպիսի ինչ տեսի  
 յայս կամ յայն նիշ գաւառի :  
 Գէ, ասեմ, պարտ եւ արժան  
 լինել նոցա ունկրնդիր,  
 Վ աւերական վեհայից  
 պարտ է լինել ի խրնդիր :  
 Մ ի յամենայն բանից զու  
 վայրապար զանձքն խարեր,  
 Չեն ճրջմարիտ որ եկեալ  
 ասն զայդ համբաւ նորարեր :  
 Մ. II եկ գրեսցուք թէ արդար  
 եւ ճրջմարիտ են նոքայ,  
 Թ երեւս ինքնին, ասիցես,  
 ի նոցա վայրս շոքայ :

Սակայն ազգ մի բարբարոս,  
 նա անբողոքայ մանուանդ,  
 Ար ոչ երբեք պահէցին  
 զիւրեանց նախնեացրն զաւանդ  
 Արոց դադար եւ հանդիստ  
 են անապատ եւ անձաւ,  
 Եւ ոչ ուրեք նուաճեցան  
 ընդ օրինաց ինչ սանձաւ :  
 Ենառաջնորդք, անտերունչք,  
 շունին քաղաք եւ աւան,  
 Վայրենութեանրն կարգօք  
 կամին կեալ հաճ եւ հաւան :  
 Ի մեջ բերել զայնպիսիս  
 իցէ արժան եւ վայել,  
 Ենչափ ազգաց իմաստնոց  
 զայդ հակառակ վեկայել :  
 Ա ուրացեալքդ, յիրաւի  
 խոտիք իբրեւ զանասուն,  
 Յորժամ յանտառս խընդրէք  
 ձեզ որ նրման վայրասուն :  
 Եւսե՞ք բարբարոսքն այնօրիկ,  
 որ երեքեալ եւ տատան,  
 Թանձրո մըլժով պաշարեալ,  
 այնպէս ելին եւ զատան,

**Ա** արին բնածին օրինօք,  
 նա աւանիկ ուր թողից,  
 Չի եւ երբեմն առնուն ըյս  
 յաստուածեղէն նրշողից :  
**Փ**եռայն<sup>37</sup> զիւր հարսն սիրէ,  
 եւ հարսնըն զայր ամուսին,  
 Եւ ոչ կարի խուժադուժք  
 ըզսէր օրդւոց կորուսին :  
**Գ**իտէ ըզգուժ մօր իւրոյ  
 մանուկ մատաղ տարեւոր,  
 Եւ զազգակից իւր սիրէ  
 իւրաքանչիւր կարեւոր :  
**Պ**ատուեն ըզհայր եւ ըզմայր,  
 նա եւ զյաւրայն եւ զաներ,  
 Չանգիր օրէնքս բարուց  
 դու մի դիւրաւ եղծաներ :  
**Օ**յնչ են, ասէ, այդ օրէնք  
 զոր անուանէք բրնածին,  
 Եւ յգլխոսի բանք պաճուճեալք,  
 որ ի բերան ձեր յածին,  
 Ինձ առասպելք համարին,  
 եւ գանդաշանք տրխմարաց :  
**Ոչ** հանդերձեալ դատաւորն  
 ահ արկանել ինձ կարաց :

Ա այն լեցից ես յոր կանս ,  
 մինչեւ առցէ զիս տապան ,  
 օ ի վասն անձին եւեթ կեամ՝ ,  
 եւ չեմ ումէք պարտապան :  
 Իսկ քաջութիւն վայրապար  
 գիւտք են , առեն , ի հնարից .  
 օ որ ես առտէն ի մօտոյ  
 կրչտամբեալ յայտ արարից ,  
 Եթէ ոչ գիւտք են բանից ,  
 զոր առ ի մէնջ լուարուք ,  
 Եւ են օրէնք հաստատունք ,  
 զոր ձերով զեղծին վարուք  
 Իուք իսկ յանգեարս պատուէք .  
 զի զգաստութեան , հաւատոյ ,  
 Ինութիւն բզմարգն յորդօրէ ,  
 Թէ բզպասիւ քս հատոյ :  
 Ա այրապար սք զիւր շարիս  
 Թագուցանել յօժարէ ,  
 Եւնի վրկայ կրչտամբիչ  
 հանապագօրդ բզշարէ :  
 Ի զիսիդ՝ մրտայն ի ներքոյ  
 որ իրագեան է անձին ,  
 Ար կայ քրննիչ խորհրդոց ,  
 ուղղեալ ասեան առանձին :

Ապախառաւորն եւ մատնիչ,  
 եւ նենգաւորն դատի.  
 Չիք ակն առնուլ եւ թիւրել  
 անդ զիրաւունս աղքատի:  
 Չարագործ ոք անօրէն  
 խորհրդակցօքրն չարեաց,  
 Անասեաց ումեք, կամ այլ ինչ  
 սրմին հանդոյն վըճարեաց,  
 Անդէն եւ անդ եւ պատիժ  
 պատուհասին հասանէ,  
 Ա ի ըզվրէժ խրնդրելոյ  
 յայն մարդակերպ դազանէ.  
 Այս ինքրն միտք խրդճականք,  
 որ վաղ եւ ոչ անագան  
 Ակեալ ըզքեզ թողուցու  
 բազում վիրօք շարագան:  
 Աւ ապաշաւրն լինել,  
 զոր ի բնութեան քում ուսար,  
 Ի առաջին դահիճ քո,  
 յորմէ խուսել մի յուսար:  
 Անդ ոսկեզօծ ձեղուամբ իսկ,  
 յորում ոչ ինչ պակասէր,  
 Ա ի ժամ եւ եթ վայելել  
 ոչ կարէր այն փառասէր:

Սուսեր<sup>89</sup> կախեալ ի վերուստ ,  
 գառնն գործէր զայն սեղանն ,  
 Թեպէտ եւ պէս պէս խորափեք  
 անդ առաջի իւր զեղանն :  
 Տիբերոս կայսրն նեղեալ ,  
 սուտակասպառք վայրապար  
 Փաղաքշէրով ջանային  
 ի բաց առնուլ զայն տապար :  
 Բայց են զարմանք , յարքունիս  
 ուստի արիւն եւ շարաւ ,  
 Սի թէ դահիճ որ ուստեք  
 եկեալ նրմա ընդհարաւ .  
 Յանձնէ եւ ոչ այլ ուստեք  
 յողոց հանէ եւ հեծէ .  
 Զի իրագէտ խիղճ մըտացն  
 ոչ առնու ակն ի մեծէ :  
 Առանց զեղոց էր հարուածն<sup>40</sup> ,  
 եւ յամենայն ժամ տեւէր ,  
 Զի բրոնագոյն էր տանջիչն  
 որ հար ըզնա կարեփէր :  
 Էղեալ զարիւն անմեղաց ,  
 որ ծարաւին էր արեանն ,  
 Յեաց յիւրոցրն շարեաց ,  
 որ հակառակ իւր յարեանն ,

Ի վհատութիւն կործանեալ,  
 զանհրնարին զայն տաղտուկ  
 Օտերակուտին իսկ յայանեաց,  
 զոր անարգէրն զաղտուկ:  
 Ար ի գեապակրս շորջէր  
 երիւարաւ եւ ջորեաւ,  
 Քան զիւր ծառայս շարաշար  
 ձրգձրգեալ ինքն կորեաւ:  
 Ըստ օրէնք<sup>41</sup> զան անգրտաին  
 եւ յառաջին իսկ օրէ,  
 Աչ իշխանաց բրոնութիւն  
 բնդդէմ կալ այնքմ զօրէ,  
 Աշինչ իւիք եղծ բզնա  
 կռայաշտութեանն պատուէր,  
 Ար զամենայն ուղղութիւնս  
 բնդ վայր հարեալ անպատուէր:  
 Հոտմայեցիք<sup>42</sup> զորս, ասեն,  
 ծրնաւ Ըստղիկրն կուսան,  
 Ի Ղուկրեանեայ գովութեամբ  
 ըզգաստութեան սէր ուսան:  
 Օրէնքս զայս բնդարոյս<sup>43</sup>  
 ունիմք դրոշմեալ առանձին,  
 Ար մեզ զարժանն պատմէ  
 մերձաւորաց եւ անձին:

Յայտնարարբան եւ մեկին  
 յընթանչեթի յայս մասեան  
 Եւ իմն օրէնս ընթեանուք,  
 որ արդեւան եւ ասեան  
 Բզգողութիւն եւ ըզգաւ,  
 եւ այլ որ ինչ յայս հային,  
 Բան զ՛ իկուրգոս եւ զՎսզան  
 կանխաւ օրէնքս կային։  
 Ենարդեցաւ հարկինսս<sup>44</sup>,  
 մինչ գեռ շեւ եւքս տակաւ  
 Գոյին օրէնք շոռանց  
 երկոտասան տախտակաւ։  
 Բնդէր, զանպարտն զըրկել  
 եղեալ սւբուք ի մշախ,  
 Աչ տակաւին բազում ժամս  
 ի գործ շարեացն ժրախ։  
 Եւախ ըզնա միտք իւր տանջեն,  
 մերժեալ ըզրան իւր սղոք,  
 Չեւ հասեալ յունկն նորայ  
 դատախազին իւր բողոք։  
 Երգարեւ խիստ է մարդոյ  
 անաւ մշտաց եւ բանին,  
 Ար միշտ ըզնա ի պարկեշտ  
 եւ յուղիզ կարգքս տանին։

Բայց եւ այնպէս ընդ օրէնս  
 ըզգաստութեան եւ խրատու,  
 Բարանշացեալ Համարի  
 ըզնա անձին լուստու:  
 Օ ըզգաստութեանն պատիւ  
 ցանկութիւն ինքնն ծանեաւ:  
 Սինչեւ ծածկեալ ընդ նորին  
 ազնւական հովանեաւ,  
 Օ այր անըզգամ հրապուրեալ  
 կոչէ ի բանքս պատիր,  
 Լիով, ասէ, փայելել  
 ըզքաղցրութիւն իմ մատիր:  
 Իսկ քաջութիւնն ոչ այդպէս,  
 ոչ նենգութեամբ եւ մանկաւ:  
 Եւ ճըշմարտարն գեղով,  
 որ յուրուք միտքս շանկաւ:  
 Արոյ միայն հայեցուածք  
 կըշտամբութիւն են շարաց:  
 Ո՞ր անօրէն անգոսնել  
 ըզնորա գեղնն կարաց:  
 Եւս սակի եւ արծաթ  
 յառաքինւոյն են հեռի,  
 Բայց ամենայն զարդ փառաց  
 յանձին նորա բեւեռի:

Ըղգաստութեանքն շնորհք ,  
 որպէս յեռեալ կարկեհան ,  
 Թոր ի դանձուց բղգաստին  
 տակաւին ոչ ոք եհան :  
 Աբ բզնորին զարգ ագաւ ,  
 եւ բզնրչանքն շրգեղ ,  
 Համարեցի արգարեւ  
 զամենայն փառքս տրգեղ ,  
 Աբ զամենայն կորուսեալ  
 բզնա գըտին մահացուք ,  
 Նախանձ բերցուք ընդ նոսա ,  
 երանի եւրս տացուք :  
 Մի փափկութեան հաճոյից  
 եւ գրգութեան քում ցանկար ,  
 Փափկասիրին զերծանել  
 ի տանջանաց է անկար :  
 Մնտաի յուսով վայրապար  
 մի յտար կողմքն խուսեր ,  
 Թի ի կարի հեռաստան  
 գայցէ ըզհեա քս սուսեր :  
 Մըացես ի բանա նեղութեան ,  
 ի խաւարին եւ յանել ,  
 Թի թէ կամաւ եւ թէ ոչ ,  
 հարկ է բարւոյն հաւանել :

Բզգաստութեանն բողոջ  
 չէ անպատու եւ արուք,  
 Բայց թողուցու սովամահ  
 բզգոսացեալսն վարուք:  
 Յօղ ուսողիչ լեալ բարեաց  
 պահէ բզբոյսն դալար,  
 Եթէ շեղեր պրտղարեր  
 հուր փոխանակ ընկալար:  
 ԲՅՄՆԵՑՕՐ ձեռին քո,  
 ո՛ր Տէր, առեալ ըզհանդէս,  
 Յուրաստ լիցնէք տակաւին  
 ի գեղեցիկ աւանդէս:  
 Մարդ տարապարտ խորհրդոց  
 զունկրնդբութիւն իւր լայնէ,  
 Հեռացուցեալ ըզսիրտ իւր  
 յազգական քումբդ ձայնէ:  
 Յաճախեցեր վասն մեր  
 զըսքանչելիս<sup>46</sup> քոց ձեռաց  
 Եւ ոչ այնպէս տակաւին  
 սիրտ մեր սիրով քո եռաց:  
 Ի գործքս քո հայեցեալ  
 շառաք զազգումն նորայ,  
 Որ մեծաձայն ազգէ մեզ  
 քան ըզբարբառ շեփորայ:

Թողեալ ըզհայրդ գրթած  
 եւ սղորմած եւ բարի,  
 Սխտեալ երթամք վայրապար  
 ըզկրնի տեառն օտարի:  
 Թէ ոչ քո քաղցր խրնամք  
 ընդ ճրգնու թիւն մեր գրթան,  
 Ըսանց յուսոյ կորիցուք  
 յայտպիսի թանձր մրթան:  
 Սի ըզմեզ, տէր կենարար,  
 Թողես առանց դարմանոց.  
 Սինչեւ ցերբ գառն լծով  
 ընկճեսցի մեր պարանոց:  
 Ըն առ ըզմեզ տեսցուք այժմ  
 որչափ կարօզ եմք բաւել,  
 Ի ճանաչել<sup>43</sup> մեր զանձինս,  
 քեզ ընդեղնումք առաւել:

# ՏԵՂԵԿՈՒԹՒՒՆՔ

Պ. Ա Ս Ն

## Ա Ռ Ա Ջ Ի Ն Ե Ր Գ Ո Ց

1. ՄՍՏ եւ թանասներորդի երկրորդի սաղմոսին, որ ասէ. Բայց զի իմ փոքր մի եւս սասանեալ էին ոտք, սակաւիկ մի եւ գայթակղեալ էին գնացք:

2. Նարնիքն՝ որ կարծէին եթէ գամնայն աստեղս տեսանիցեն, Համարեցան այնպէս եթէ ի Համար եւս արկանել կարիցեն զնոսա. բայց իբրեւ ի ձեռն գործւոյն՝ որով գհեռաւորսն տեսանեմք, այլ եւս բազում աստեղք ի յայտ եկին, որ ոչ ընդ տեսեամք ական անկանին, խոստովան եղեն ճարտարք աստեղագիտացն, եթէ առանց Համարոյ են աստեղքն:

3. Մեծութիւն լուսաւորաց թուի եթէ անհնարին առանց Հասանելոյ է. կրօնն, ասեն աստեղագետք, շորիք Հազարաւ չափ մեծ քան զաշխարհս է, եւ Արամազդ ութ Հազարաւ. իսկ արեգական Հարեւր բեր չափ մեծութեան է ասեն, քան երկրի: Անչափ մեծատարած մեծութիւնն, զոր ունին

լուսաւորքն, արդարեւ անբաւ ի խոր-  
հըրդոց մտաց իցէ: Գունդ մի է, ասէ  
Պաարայիս, որոյ չիք սահման, ամե-  
նայն միջավայր է, իսկ շրջանակ եւ ոչ  
մի կողմն: Այնպէս եւ անանց հասա-  
նելոյ է եւ փոքրիւթ իւն անասնոց,  
զորս տեսանեմք ի ձեռն գործւոյն՝ ու-  
րով իրք մանուկը երեւին. այնպէս զի  
մէք ի միջոցին իցեմք երկուց անեզր ի-  
րաց, որոց մին անբաւ մեծ իցէ եւ մեւան  
անչափ փոքր, եւ երկուքեան ի մեր են  
քան զմարդկեղէն խորհուրդս:

4. Մեղմով եւ ան սակաւ սակաւ  
տայ եւ ամփոփէ արեղակն զիւր ճա-  
ռագայթան, զի եթէ միանգամայն մի-  
ով յանկարծածին ժամաւ ծաղեր ա-  
րեղակն, շանային աչք մեր, եւ շու-  
նէին ժոյժ մեծապայծառ լուսաւորու-  
թեանն, եւ եթէ յանկարծ մտանէր,  
բազում երկեւղ ի վաղվաղակին խա-  
ւարելոյ պաշարէր զմարդիկ, եւ եթէ  
մեծազոյն կամ փոքրազոյն էր եւ կամ  
քան զոր են հեռազոյն կամ մտա-  
զոյն, հարկ էր կամ խարշել ի տապոյ  
եւ կամ ի ցրտոյ բրտանալ: Ապա ո՞ր-  
չէ, որ եւ նմա կշիռ զմեծութիւնն եւ  
զբացարձակութիւն եւ զզնացան վասն  
մերոց պիտոյից:

5. Թեպէտ եւ մեծամեծս տայցեն  
մեզ իմանալ պարք աստեղաց զԱստու-  
ծոյ մեծազօր զօրութենէն, սակայն  
հարկ է մեզ ընդ սաղմոսերդին ասել,  
որ յիննաներորդումն երկրորդում սաղ-

մտայն ասէ : Աքանչեղի եղեն զբռանք ծոփու, սքանչեղի ես դու տեր ի բարձունս : Ալիք նորա՝ որ յանախ ցասմամբ սպառնալիս բարբառին երկրի, որպէս թէ միւսանգամ ոչողել կամփցին, ի տկար աւազոյն խորասկին, եւ թէպէտ եւ անհնարին բարկութեամբն իցէ ծոփ, յորժամ ի ցամաքակէտն հասանիցէ, անդէն մեծաւ պատուով ի բաց կայցէ, եւ խոնարհեցուցանիցէ զայիս իւր առ ի պատուելոյ զհրաման հրամանատարին, որ անդն զբեալ է, եթէ Յայր վայր եկեացես, եւ սլլ մի անցանիցես :

Անգ հայց անկեալ խնդրէին փրկութիւն, եթէ զի՞նչ պատճառք իցեն, որ զծոփ այնպէս արդելուցուն. զի՞նչ սլլ ինչ պատճառք քան զԱստուծոյ հրամանն կայցէ :

6. Պղինիոս ասէ, Բնութիւն մեզ կարի մեծագնի զիւր պարզեւան վաճառէ : Թուի, ասէ, եթէ վասն մարդոյ բնութիւն զայլն աննայն ծնուցանիցէ, մեծաւ եւ խիստ վարձուք հակառակ այնչափ իւրոցն պարզեւաց, մինչեւ շինել մարթ իմանալ ազնուագոյն ծնող մարդոյն իցէ եթէ զժնդակ մօրու : Բնութիւնն եղև իսկ մօրու : յորմէ հեռէ մարդն ապտամբ եղև յԱստուծոյ, որում Պղինիոս շէր տեղեակ :

Ի դոյզն ծաղիկս եւ ի փոքրիկ տերեւս, եւ ի տկար թեւս թռչնոց կար-

զեաց Աստուած զյօրինեալ յարդարումն մասանցն նոցա ընդ միմեանս : Այլ զԹռչնոց թեւս, ոչ զխոտոց ծաղիկս եւ ոչ զտերեւս ծառոց առանց մասանցն նոցա պատշաճութեան եթող, առ երանելին Աւգոստինոս :

Հիւթն երկրի շուրջ զայ ի ծառս եւ ի տունկս, որպէս արիւն ի մարմնս շնչաւորացն :

7. Ի մտքոյ ազգի ազգի խոտոց, որպէս ակրանի եւ այլ եւս խոտոց՝ որ անարգն թուին, լինի ապակի եւ վանակն եւ պաղպաղակ : Իսկ եղիճն զեղ է, եւ է փշայից, զի առ Պղինձոս, որ զբնութեան ծառսն գրեաց, եթէ բընութիւնն զտունկս կեցուցիչս, զի մի անասունք ճարակիցին, կամ ձեռք ժըպրոհաց կարկառուցուն եւ աւնուցուն եւ կամ թռչունք մեաս ինչ աւնիցեն, ամբացոյց փշովք եւ ետ խայթոցս, զի ի պէտս զեղոց միայն պահէցին : Սակայն հարկ է ասել, եթէ այդ բանք Պղինձոս հանձարեղք են եւ ոչ հաստատունք : Իժող գոչիցէ ակրանն, եթէ անասուն մի ճարակեացի, այլ էչ՝ որ զնայն ճարակի, շտէ նմա : Չեմք ինչ տեղեակ, եթէ ընդէր զայս նիշ տունկ փշովք պատեաց Աստուած եւ զայն նիշ ոչ :

8. Պաղարեբութիւն անկոց տայ զբնծայութիւն զմտաց արարչին, որ ոչ միայն առ ի պահպանութիւն ազգինոցս սկէ, այլ եւ պիտոյից այնչափ շնչա-

ւորաց որ ի ցորենոյն սնանին : Որ կա-  
լուածոց տեարքն իցեն, ասեն, եթէ  
առատութիւն ցորենոյ չարիք ինն են,  
զի ոչ փաճառի, ասեն : Աստուած՝ որ չք-  
լտէ յորժամ առ ցանկութեան ազա-  
հութեան տրտունջ լինիցին մարդիկ,  
յաճախէ զցորեանն որ սխտոյն է մար-  
դկան : Իսահակ եղիա՝ հարիւրաւոր ըզ-  
գարին, զոր ի Գեղարայն սերմանեաց :  
Պղինձոս ասէ, եթէ մի քոս ցորենոյ  
առնէ արդիւնս երբեմն հարեւր եւ յի-  
սուն. եւ պատմէ իսկ եթէ ոմն յոստի-  
կանաց առարեաց առ Ներոն երեքհա-  
րեւր եւ փսթսուն հասկս՝ որ ի միտէ  
հատոյ ելին, յորմէ ամ զմտաւ, եթէ  
չիք յարմոխս, որ քան զցորեան պըս-  
զարեր իցէ, զի քան ամենայն արմտեաց  
սմա պէտս ունին մարդիկ : Գարձեալ  
եւ ժամանակս բազումս պահի ցորեան .  
սմանք ասեն, եթէ կերան հաց ի ցորե-  
նոյ, որ ի հարեւր ամաց ուրեմն կայր :  
Բայց կարի զարմանաց է, զի Պղինձ-  
ոս, որ այնպէս ընդ սքանչելիս բնու-  
թեան զարմանալ գիտէր, զնոցա զա-  
րարիչն մտացաւ : Բայց նորա ի հար-  
կէ առ աստուածութիւն անգր անեն  
զմեզ, զի որպէս երանելին Աիւրեղ ա-  
սաց, Պիղիսոփայութիւն կոչուեմն ըն-  
ծայութեան առ հաւատս է :

9. Աիկերոն ընդ թաշնոց իմաստու-  
թիւնն զարմանայ. Թաշունք, ասէ,  
հանգիստ ինդրեն, ի ծնանել տեղիս  
եւ գազարս անձանց, եւ զբոյնսն չի-

նեն, եւ որչափ մարթիցի փափուկօ  
 գլատակսն յօրինեն: Չիք ինչ որ ա-  
 սանց ամուսնութեան երկուց ազգաց  
 ծնանիցի, եւ ամենայն շնչաւոր իրրեւ  
 զմարդ սնի հաւս եւ նախնիս: Չիք  
 թռչուն, ասէ Պողոթնակոս, որ հաւս  
 չունիցի, բայց մին միայն, զոր ամենա-  
 զօրն արարիչ առանց իրիք սերմանն ա-  
 բար, այս ինքն զառաջինն զոր յուշն-  
 չէն ան յինչ:

10. Յորժամ տաղնապ ինչ ուսուէք  
 հասանիցէ, յայժամ կարի երկշտայն  
 գօրանան: Մարին իսկ գոռալ ընդ մար-  
 դոյն կամի: Բայց գութքն կատարին  
 փաղփաղակի, իրրեւ ձազքն չունիցին  
 պէտս օգնականութեան: Հարք եւ որ-  
 դիք այնու հետեւ ոչ գիտեն զմիմեա-  
 նքս: Պղինիոս յայտ առնէ եթէ մը-  
 կունք ջամբեն կերակուր հարց իւրեանց  
 ձերացելոց հինօրեկոց:

11. Ի գիրսն՝ որ հանգիստառեան կո-  
 չի, ի քառասներորդ եւթներորդ ճա-  
 սին գտանին բանք ինչ՝ որ արժանի իսկ  
 պատմելոյ են: Եթէ չհամարեսցուք,  
 ասէ, եթէ էութիւն ինն՝ որ ի վեր քան  
 զամենայն իցէ, անկգր իմաստութեամ-  
 բքն փարիցէ զմեզ, զիարդ մեկնեացուք  
 զհամեմատութիւնն՝ որ ի քաղաքս մե-  
 ծամեծս կշիռ ի մէջ նոցա որ ծնանի-  
 ցին եւ մեռանիցին, գտանի, եւ ի մէջ  
 պատմակոց եւ ազնկանց, որ գայցեն  
 յաշխարհ: Ո՞ւր այն որ իցէ, որ իւրա-  
 քանչիւր ազգի ճշգիւ գտակաւ զթիւ

այնոցիկ՝ որ կուտորեցանն, անդրէն Լե-  
նուցու. կամ ո՞ր զայնչափ մարդիկ՝ որ  
նորոցն անիցեն, հասարակ յարուս եւ  
յեղս բաժանիցէ: Դիպուած զինչ պա-  
տահարք այնպէս անմիջեպ հանապազ  
հասարակակշիռ զկշիռսն ունել շկարի-  
ցեն: Եթէ ոչ տեսուչ որ զլխաւոր կայ-  
ցէ, որ զամենայն իրս կարգիցէ, մերթ  
անհնարին բազմանային մարդիկ, եւ  
մերթ յանապատ անմարդի լինեն քա-  
ղաքքս մեր. երբեմն, որպէս Փղորտան  
տակ, արք յանախէին, եւ երբեմն կա-  
նայք բազմանային: Չնայն խորհուրդ  
մարթ է եւ զամենայն ազգաց արարա-  
ծոց խորհել, որոց կենդանութիւն զու-  
ցէ, որ անգասին ի հինգ հազար եւ  
աւելի եւս ամաց պահին: Եթէ ունե-  
ար դրով զհամար անասնոցն՝ որ ան-  
նայն ուրեք ի ցամաքի կուտորիցին, յի-  
րարանչիւր անասառս իսկ եւ ի զբա-  
շեղչս եւ ի յերինս, քանի ընծայու-  
թիւնս զարմանալիս չէր մարթ ի նասս  
գտանել զուրուք տեսչութենէ, որ զա-  
մենայն սո հասարակ զարմանիցէ:

12. Որպէս ի տունկս, նայնպէս եւ ի  
ճննդականութեան անասնոցն գտա-  
նին նայն խորհուրդք արարչին, որ սկէ  
ոչ միայն զի ազգի ազգի ազգսն նոցա  
պահիցին, այլ զի եւ զարմանք եւս լի-  
նիցի նոցա: Փորրիկքն եւ անասազք՝  
որ կերակուր լինին աւազաց, քան զայլս  
բազմածին ճնունդս ունին: Եթէ զա-  
զանք վայրենիք իբրեւ զանասունսն՝ որ

Համբողջրս եւ ընդելուծիւնս ընդ մար-  
դոյն ունին, բազմանային, մարդիկ վաղ-  
վաղակի շինեկին այլ եւս տեսարք եր-  
կրի: Այն բան է եւ վասն մարդկան.  
Հանդէս լինալ յանդղիացւոց աշխար-  
հին, գտաւ զի գրեթէ նոսին շափով  
մեռանին մարդիկ եւ ծնանին. այնպէս  
զի յորժամ ազգ մի անցանիցէ, մեռն  
գայցէ, եւ չէ մարթ երկրի, ոչ կարի  
իմե խճողել մարդկաւ եւ ոչ յանապատ  
լինել:

13. Մատենագիրս ոմն անդղիացի յազ-  
գէ, որ ընդ նորինչ կարծիս ախորժէր,  
ասաց իսկ եթէ թռչունք՝ որ շուօք  
յաշխարհէ յաշխարհ չրկին, ի յուսինն  
երթան: Սակայն ստոյգ է, եթէ բա-  
զումք զձոփս Հատանեն անցանեն, այլք  
ի սորս եւ ի ծակս փմաց բունեալ նստին:

14. Բնութիւնն, առ Պղզինիսս, ոչ  
ուրեր այնպէս կատարեալ է, որպէս  
սիրս մանունս, զի բնութեանն մեծու-  
թիւն, որչափ ի նեղ ինչ ամփոփիցի,  
այնչափ առաւել զարմանալի լինիցի. զի  
ի մի վայր գայցէ, եւ որպէս յամուր  
ինչ յանձուկն անկանիցի: Չարմանամք,  
առէ, ընդ շինուածաձեւ եւ ապարա-  
նազարդ կերպարանս փղի, բայց որպի-  
սի կատարումն ի փոքունսն եւ ի շնչինս  
ոչ գտանիցի, որ առանց Հատանելոյ իցէ:

15. Թէպէտ եւ առելի իցեն միջատ-  
քրն, զի փնասակար եւս են արդեանց  
երկրի, սակայն կարի զարմանալի է ա-  
բար նոցա: Արիտառեղէս յառաջ մա-

տուցեալ ասաց, եթէ ազգ՝ որ խեցե-  
 ճորթքն կոչին, շունի աշս: Այլ գոր-  
 ծիք՝ որով մանուկքն երեւին, զայս փրկւոյ  
 ազգեցին: Եղջեւբքն խղունջնաց ջիղք  
 իմն են, ի գլուխս եղջերացն կան հաս-  
 տատեալ աչքն. զայս ասնն բազումք  
 ի մտադիր քննողաց: Ահաք երկմիտ իմն  
 են անտի, նոյնպէս եւ վասն շտեմա-  
 բանացն մրջեան. ապա ուրեմն երկրա-  
 նութիւն է ի մէջ այնոցիկ, որ այնպի-  
 սեացն միտ գնիցեն: Ի հինգերորդումն  
 երկոցս ճատեալ եթէ անդէտ եւ ան-  
 տեղեակք ենք անճառ ճառիցն բնու-  
 թեան, ասացի եթէ զգործս ինչ բը-  
 նութեան գիտեմք, եւ ոչ բնաւ զպատ-  
 ճառսն: Եւ գործքն իսկ ոչ ստոյգ ինչ  
 իցեն, զի Աստուած եւ մեզ աշս զի նո-  
 քք փարիցիմք, եւ ոչ զի գամենայն  
 գնորս արարածս տեսանիցեմք: Տեսա-  
 նել տեսանեմք, բայց այնչափ, որչափ  
 բաւականք իցեն, առ ի գիտելոյ զա-  
 բարչագործն եւ ընդ այն զարմանալոյ:

16. Ասի եթէ մրջիւն զհասն եւս  
 կտրէ զի պահեսցի ի նեխոյն, որ ի հիւ-  
 թոյ խոնարութենէ լինիցի: Ազգոս-  
 լանդոս ասէ եթէ տեսեալ իսկ է զըշ-  
 տեմարանս մրջեանն: Դերհամ զայլ  
 եւս բազում իրաց զարմանալեաց ըզ-  
 հանգամանս պատմէ: Սակայն Ռեոփ-  
 մուր յայտ իմն առնել կամի, եթէ մըր-  
 ջիւն նմերայնի ի քուն կայ, եւ բնաւ  
 ոչ ուտէ. իսկ հասցն զորս կրէ տանի,  
 լինին ի պէտս եւ յորինուած շինուա-

ծոցն իւրոց, եւ սոսկին աւաստիկ կործանին ամենայն մառանքն եւ շտեմարանք նոցա: Բայց թէպէտ եւ այդ յայտնի եւ երեւելի ամենեկուն իցէ այժմ, սակայն մարթի ըստ նախնեացն կարծեաց խօսել, որ յայտնի իսկ է, ոչ միայն ի Սողոմոնէ, այլ եւ ի բազմաց, որ բնութեան միտ եղին: Եւ եթէ իցեն միջնանն շտեմարանք, բայց եւ այնպէս հարկ է զարմանալ ընդ շինուածսն, որ յայտնի իսկ ընծայութիւն է իմաստութեան նոցա, որով զհանգերձելոց ինչ իրաց փոյթ յանձին ունիցին: Կարձեալ Գերհամ խօսի զանասնոց ինչ փոքունց, որոց ժողովեալ համբարս բաւական իւրեանց զարմանիցն ի ժամանակս ամարայնոց, ձմերանի բայացեալ կան ընդ երկրաւ:

17. Ախրդիդիս յաճախ բազում ինչ կցկցէ վասն մեղուաց, այլ որ ինչ յայտմա յննչացս պատմին, կարի իսկ նորանչան են. ճառքն Մարտադրեայ եւ Ռեովմուրեայ քան զԱխրդիդեայն առաւել զարմանալի են:

18. Ասել եթէ ամենայն ինչ վասն մարդոց եղեւ, է նշմարիտ եւ չէ: Չի ոչ ամենայն ինչ ուղիղ վասն մարդոց եղեւ. քանզի եւ չէ իսկ տեղեակ մասին ինչ երկրին բարեաց. այլ ամենայն զոր երկիր ունիցի, կամ առ ի զեղեցիութիւն եւ կամ առ ի պահպանութիւն նորա է. եւ յայս միտս ամենայն ինչ կողմեակի իմն ի զէպ զայ մարդոյն:

եւ վասն զի նա միայն յամենեւին՝ որ  
ենն, մտաւ որ եւ բանաւ որ է, եւ մտօքն  
եւ ճարտարութեամբն զոր ունի, մար-  
թի իւր զամենայն բարիս երկրի սեփա-  
կանել, յիրաւի թագաւոր կոչի:

19. Այլ ընդդէմ կան, անասունք  
ինչ են, ասեն, որ ուղղորդ գնան իրրեւ  
զմարդ, եւ ձուկն մի է, ասէ Գաղիա-  
նոս, որ միշտ ընդ երկինս պշուջեալ  
նայի: Գարձեալ եւ զթռչունս որ եր-  
կայն պարանոցս ունին, ի մէջ բերեն,  
որք եւ զիւրաւ, ասեն, քան զմարդ  
ընդ երկինս յառեալ հային: Մանկուոյ  
քանք են, որովք հակառակն կան, զի ոչ  
եթէ մարդոյ միայն տալ զայնպիսի ա-  
ռաւելութիւն կամօրջիմք, նա մանա-  
ւանդ աչք նորա թուին եթէ առաւել  
վասն ի խոնարհ, քան ի վեր նայելոյ ա-  
րարան, զի վերին արտեւանունքն քան  
զներբինսն մեծապոյնք են. այլ ասեմք  
եթէ միայն մարդոյ ողնայարն կից ընդ  
ազդերաց սակերսն ի վեր կոյս ուղղեալ  
է, իսկ անասնոց ողնայարն կորացեալ  
ի խոնարհ կախի: Ապա ուրեմն ուղղոր-  
դքն զիր, որ կարի ազնուագոյն է, բնու-  
թեան մարդոյն է. եւ Ովիդիոս յիրաւի  
յառաջնութեան յայլակերպութեանցն ա-  
սաց. Ոսկերս բարձունս եւս մարդոյ, եւ  
հրամանս եւս ընդ երկինս նայել, եւ կան-  
գուն կալ եւ ընդ աստեղս պշնուլ:

Այլ մանկունք, ասեն, ի շորք ան-  
կեալ յոտս եւ ի ձեռս սողին: Այս առ-  
տկարութեան, եւ վասն զի երկու սիւն-

քրն՝ որոց անկ է բառնալ կրել զմար-  
մինն, չեն տակաւին հաստատունք :

20. Անդամք բազումք են մեր որ ընդ  
անասնոց հասարակ են, բայց գտն եւ  
բազումք որ չեն պատշաճ, բայց միւսմ  
մեկնակ արարածոց, որ ընդ երկինս նայ-  
իցի, կանգուն գնացցէ եւ խօսիցի, այ-  
լովքն հանգերձ : Այսպիսի են մասունք  
ճակատուն եւ ձեռացն եւ քանաւոր խօ-  
տարանոց : Գաղիանոս միտ եզեալ զի  
գիշակեր գազանք, որ միշտ զշողիղ ու-  
ակն, մազիլս սուրս եւ սաստիկ ժանիս  
ունին, իսկ մարդոց եղքնգունք հարթք  
են, եւ երկու միայն ատամունք մեծա-  
մեծք աստի եւ անտի, ասէ . Բնութիւն  
ճարտար գիտէր եթէ քաղցր եւ մար-  
դասէր լինելոց է մարդ, որ ոչ ի մար-  
մնոցն, այլ ի հանճարոցն հնարիցի իւր  
զօրութիւն :

21. Բարբառք՝ որ սաղյո նշանակ են  
խորհրդոց, մարդկան միայն տուան :  
Բազումք յանասնոց գործիս ի բարբա-  
ռել իրելու զմեզ ունին, որք եւ ի կըր-  
թելոց եւ ի սովորեցուցանելոց, որ սօ-  
վորեցուցանելք գնտա, ուսանին բար-  
բառս, այլ այն նմանութիւն միայն է .  
զի բարբառք նոցա զոր բարբառիցին,  
ոչ են նշանք խորհրդոց նոցա :

23. Կրկուս աշս ունիմք, այլ ոչ կըր-  
կին երեւին մեզ իրք . եւ այն վասն այ-  
նորիկ է, զի յորժամ մին փնտսիցի, մե-  
սքն գնորին պէտան վնարիցէ : Սարգս  
աշս շորս, վեց եւ ութ ունին . եւ զի

առանց պարանոցաց են եւ շարժել ըզ-  
գլուխս իւրեանց չկարեն, բազում աչ-  
քն ընուն զտեղի շարժման պարանո-  
ցացն : Խորհուրդք արարչին յամենայն  
իմիք նշմարին : Ասան պնորիկ եւ ման-  
կան մատաղոյ, մինչ զեռ ընդ ջերմ կա-  
թամբ մօրն իցէ, ոչ զան ատամունքն,  
զի եթէ մինչ զեռ ստնդիացն իցէ, զայ-  
ցեն ատամունք, այն ի վնաս եւ նմա եւ  
ստնտուին լինիցի :

23. Յորժամ խօսելն կամիցիմք, սր-  
շափ լեզուն եւ շթունք եւ թորք շար-  
ժիցին : Յորժամ ի հեռաստանէ ոք կամ  
ի մօտոյ պլնուլ կամիցի, եւ բիրք աչացն  
նոյնպէս ըստ նմին համեմատութեան  
ձկտին եւ ամփոփին. որ ոչ մերովք ինչ  
կամօք գործին : Եւ թէպէտ եւ մարթի  
ու մեք իւրովք կամօք մեղմով կամ ա-  
բազ արազ տալ եւ առնուլ զչունչն,  
սակայն ի քունն լինել յանդէտս յան-  
կամս ծծեմք զօգս. որով յայտ առնի,  
եթէ ոգիք որ իշխանութիւն ի վերայ  
մարմնոց ունին, ոչ յանձանց ինչ զայն  
իշխանութիւն ունիցին, այլ յու մեքէ՝  
որ զօրագոյն քան զնոսա իցէ :

24. Սովոր իմն են մարդիկ հանապազ  
նորանեւս իմն նորագել. այլ Եպիկու-  
րայքն թուի եթէ գլեն իմն նովին : Ա-  
ծէին նորա զմտաւ եթէ զիպուածոյ ինչ  
պատահարաց արարեալ իցէ զամենայն.  
եւ թէ մասունք մերոց մարմնոց ոչ ի  
պէտս ինչ կարգեալ իցեն, այլ մեք մե-  
զէն կարգեցաք զնոցա պէտան, զի մեք

իսկ գտայր զնոսա . եւ թէ նախ մարդիկ  
 ծնան յերկրէ՝ որ ջեռաւն յարեզակնէ :  
 Երկիր, ասեն, ի մանկութեանն յգա-  
 նայր եւ ծնանէր մարդիկ եւ անասունս .  
 եւ յետոյ, ասեն, եղևւ ամուլ . զոր օ-  
 բննակ զիպիցի կանանց յորժամ պա-  
 առիցեն : Այս կարծիք, որ յեզիպտա-  
 ցւոց աշխարհին սկսաւ, թուէր առա-  
 ջնոցն եթէ մերձ ի ճշմարտութիւնն ի-  
 ցէ, ի պատճառս զորոնցն զորս համա-  
 բէին եթէ յերկրէ բոլորիցն յանձրեւոյ  
 ժամանակի : Մեր փիւսկեան փիլիսո-  
 փոյց ուսուցին մեզ ծաղբ զնոցա մտա-  
 բութիւնսն առնել :

25. Չարիքն՝ որ ի բնութեանն եւ ի  
 բարս են, ետուն պատճառս առաջնոցն  
 երկուս արմատս զնելոյ . զնոյն առեալ  
 եւ մանիքեցւոց կցկցեն : Չէ մարթ պա-  
 տաստանի առնել այնմ զոր ասենն, բայց  
 կրօնիքն բրիտաննէից : Բայիզոս՝ որում  
 հաճոյ թուեցաւ այնմ լուծուիլ առնել  
 ի խօսսն զոր ընդդէմ մանիքեցւոց եւ  
 մեզնէից արարեալ է, խոստովան լինի  
 եթէ շմարթ ի այնմ առնել պատասխա-  
 նի, բայց միայն ի ձեռն յայտնութեանն՝  
 որ մեզ զանկարգութեանցն զպատճա-  
 որս ուսուցանիցէ : Աս ինքնին զնոյն  
 յանգիմանութիւն եզից ընդ աստուա-  
 ծականսն ի հինգերորդուիլ երգոցս .  
 բայց զի կայ մեզ պատասխանի առնել  
 նոցա որ անաստուածքն են ի ճառիս՝ որ  
 առաջի կայ, շատ եւ բաւական համա-  
 բիմ ջուցանել նոցա, եթէ ոչ յանկարծ

ինչ ի գիպաց է աշխարհս, եւ անկարգութիւնք որ երեւինս, ոչ են խափանիչք առ ի շնանալելոյ ընդ բնաւ զգլխաւորն իմաստութիւն: Թերակատարութիւնք երկրի առաւել ի հասարակաց ասպականութենէ անաթի են, որ եղևն ի ջրհեղեղէ. որպէս ասելոցն եմ ի հինգերորդ երգս: Այլ բազում անգամ որ փաստակարքն կարծին, առնին օգտակարք. յօձից լինի թերիակէ, եւ ինդակոթն զեղ է:

26. Գեարք էթէ ի գոլորչեաց թանձրացելոց կամ յանձրեաց լինիցին, որպէս Գերհամն ասէ ի գիրսն՝ որում փիւսկեան աստուածխօսութիւն անուն եզ. էթէ ի խոնարութենէ որ ձգին եւ ձծի ի ծովէ, եւ էթէ այն ամենայն պատճառք միանգամայն ի միասին ընթանայցեն, ընդ այն ոչ որ երկմտիցէ էթէ առաւել լերինք գործակից յայնպիսի իրս գտանիցին: Երակք եւ սորք մեծամեծք որ են ի վերայ երեսաց երկրի, իրբւ աեղիք ինչ են, ընդ որս քամին ելանեն ջուրք:

27. Պաղտան եւ Ռոզանաս եւ Ռենոս գեարք ունին զակունս իւրեանց ի լերինս Աղպից, եւ երկու յափնքն անդասին ի միջէ լեռնէ ելանեն:

28. Գիտել մարդկան զանբովանդակականն անաթի է, ասէ Ղոկբոս, զի յայն որ բովանդակին յաւելուլ ինչ կարող են: Գեակարաէս, եւ նախ քան զնա Պղատան եւ Ափկերոն ասացին, էթէ

ընդարդոյս բնութեամբ գիտեմք, եթէ է ինչ՝ որ անբաւ եւ անբովանդակ է : Այս կարի իսկ քաջ . ապա թէ ոչ ուստի գիտեաք, եթէ բովանդակելի են իբր՝ որ երեւինս . զի յայնմանէ՝ որ անբաւն է, յայտ առնի այն՝ որ բովանդակին . որպէս սակաւն յառաւելոյ անտի հանաչի :

29. Այս արեւք երբեք զտաւ ազգ, ի նոր աշխարհին իսկ, որ շունիցի պաշտան կարգեալ ի պատիւ աստուածութեան . եւ զայս մարան հաւանութիւն ամենայն ազգաց պարս եւ պատշաճ է, որպէս Աիկերան ասէ, իբրեւ զբնութեան ինչ սրենս համարել :

30. Այս այն է զոր ասէն Պզուտարքոս, եթէ Գաանիցես զու քաղաքս որ առանց պարսպաց, առանց թարգարի եւ առանց թասեբաց իցեն . սլլ ոչ որ առանց զից իցեն, որոց եւ զոհք եւ նուերք մատչիցին զի բարիք մարդկան լինիցին, եւ շարիքն հեանայցեն :

31. Չոպն եւ Աիկերան իսկ ասէ, Բազումք զգիցն ոչ ուղիղ իմանան, սակայն ամենեքին մարանք են, եթէ զորութիւն ինն եւ բնութիւն աստուածեղէն զուցէ : Առապաշտութիւն, զորմէ յերկրորդ գիրս ճատեցից, յայտ յանգիման ցուցանիցէ, եթէ մարդիկ զաստուածութենէ շեղեն երբեք երկմտ, նա նմին հանապազ ի խոյզ եւ ի խնդիր լինէին . սակայն ընդ զննականս բեւեռեալք, աստուածեղէն ինն համարէին

զայն ամենայն, որ ինչ զգայնոցն զարմանալի թուէր :

32. Մեզենտիոսն զգիսն անգոսներ, եւ էր, ասէ Վիլրզիդիոս, բանակալ զոր ամենեքին ասէին, եւ խորշէին զարշէին ի նմանէ : Սաղմոնէան եւ Ասպանոս, ասեն փայասանք, վասն ի զիսն ամպարշտելոյ ի հրացան բարկութենէ սատակեցան : Պրոտագորաս եւ Պրոտիկոս նոյնպէս սպանան վասն հայհոյութիւն զգիցն խօսելոյ. զնոյն բարուրս առնէին ի սպանանել զՍոկրատէս :

33. Գիսկզէս տեսեալ զԵպիկուրոս ի մեհենի ուրեր, աղաղակեաց եւ ասէ. Ոչ երբեք այնպէս մեծ զԱրամազդ համարեցայ, որպէս այժմս զԵպիկուրոս առ նորս ծունդան կայ :

34. Զօրութիւն իմն ծածուկ զիրս մարդկեզէնս Հախլախ, եւ զգեզեցիկսրն եւ զսաստիկս կոխան առնէ, եւ թուի թէ ծագր իմն առնիցէ :

Այս բանք Ղուկրեանայ են, զորս Եպիկուրայ ետաւ. զԵպիկուրայ մատենայն կորուսեայ են, յաշակերակ անտի նորս միայն մարթիմք ճանաչել զվարդապետն : Այնպէս զարմանալի է այդպէսն խոստովան լինել Ղուկրեանայ, մինչեւ տմանց պնդել իսկ եթէ զտարրեզէն զօրութենէ ասաց, որ չիցեն մտաւոր : Առ Բայիդոս չէ ի նոյն խորհուրդս որ ասէն. Աւասիկ փիգիստիոսն կամակոր յամառութեամբ արանալ զինամպիալութիւն ժաի, եւ

զամենայն համարի ի խառնիխուռն շար-  
 Ժեւոյ մանրամազն փոշւոյ . սլլ փորձն  
 ստիպէ զնա զի առանձին ինչ հանգա-  
 մանս ճարտարութեան հնարիցի առ ի  
 գմեր պատիւ քակելոյ : Նմին իրի զօրու-  
 թիւն իմն ծածուկն՝ զոր սակն , ընծայ-  
 ութիւն հաւանութեան ընդգէմ իւրոյ  
 անձինն է :

35. Ի մէջ ամենայն ժողովրդոց աշ-  
 խարհի մարդիկ զիւրեանց նմանիս զե-  
 նուին : Մարդ խոռովեալ ի մտացն խըղ-  
 ճէ , եւ հայեցեալ յաստուածականն ի-  
 բրեւ ի թշնամի , կարծեաց եթէ չէ կա-  
 րող զածուցանել զնա զոհիւք զորս սո-  
 վոր էին մատուցանել . հարկ իմն եղև  
 զարխն մարդկեղէն հեղուլ , առ յա-  
 զերս անելոյ :

36. Բայիզոս՝ որ ի զիրան զոր վասն  
 աստեղաց գիտաւորաց գրեալ է , բննէ  
 իմն եթէ անաստուածութիւն իցէ շար-  
 քան զկապալաշտութիւն . ինչիր՝ որում  
 չորք տումարք աւելորդ էին . առ ըն-  
 ծայեցուցանելոյ՝ եթէ մարթի թէ իցեն  
 անաստուածք , զոմանց դոյզն մարդոց՝  
 որոց տար աշխարհս հասեալ էր , ըզ-  
 վկայութիւն ի մէջ բերէ : Թեպէտ եւ  
 այն վկայութիւնք ճշմարիտք լինէին ,  
 զինչ ինչ մարթէին ընծայեցուցանել :  
 Ըր վայրենին է , իբրեւ զմանուկ է խակ  
 եւ անմիտ :

37. Մանգանիոս սակ , եթէ բարբա-  
 րոսացն մարդակերաց առաքինութիւն  
 յերկուս օրէնս կայ , զի ժիր եւ քաջ է

պատերազմի իցենն եւ զիւրեանց կանայս սիրիցենն:

38. Մեծ զօրութիւն է, ասէ Աբիկերան, խղճի մտացն յերկոցունց կողմանց, զի մի երբեք երկիցենն, որ ոչն մեղան ինչ, եւ զպատիժ պատուհասին հանապազ առաջի աշաց տեսանիցենն, որք մեղանն:

39. Գամեկղէս սղարիչ Գիսնիսեայ բռնակալի երանի տայր նմա. այլ շքնեաց նա զբանսն, իբրեւ հրաւիրեալ յիշխանենն ի խրատունս, եւ նստեալ իբրեւ զնա ի դահոյս շքեզս, ետես զի սուսեր մի կշիռ ի վերայ գլխոյն զառիանոյ միտէ կտխեալ էր: Անտի իսկ եկն յասել Որատիոս, եթէ Որոյ սուր ի վերայ պարանոցին կտխիցի, ի զուրջանայցենն ազգի ազգի խորտիկքն ըզբազր ճաշակսն ճաշակեցուցանել:

40. Տակիտոս ասաց. Չբռնաւորաց սիրտս եթէ բանայր ոք, տեսանէր, զիւրից հարեալ եւ արորեալ են, զի շարիքն իսկ իւրովի ի տանջանս շքիցին:

41. Եթէ երբեք ի փոքրսոքայութեան շահեցաք ինչ, հարկ է թէ քաջ հաւանեալ իցեմք, զի եթէ եւ ի դից եւ ի մարդկանէ ծածկել կարացուք, սակայն ոչինչ ազահութեամբ, ոչինչ անխրատութեամբ, ոչինչ անպատահցանկութեամբ, ոչինչ անտուժկալութեամբ գործել արժան իցէ: Աբիկերան է՝ որ սակայ յեղյեղու, եթէ ոչ վասն հատուցմանցն կամ վասն պատժոց, այլ

լաւութեանց վասն պարտ է բարեգործքս լինել: Եւ ասէ իսկ, գրեացուք եթէ որ կարիցէ, շարժելով միայն զմատուան, լինել տէր կտակի մեծատանց, արժան ինչ իցէ զայն առնել, թէպէտ եւ գիտիցէ սաղոյ գեթէ չէ որ կասկածելոց, եթէ այնպիսի ինչ զազանիս գիտիցէ: Եւ ասէ թէ բնաւ չէ արժան. եւ գեղեցիկ իմն ի նոյն յարեալ ասէ, եթէ որ բնոյ այս զարմանայցէ, խոստովան լինիցի, եթէ զինչ որ իցէ այր լաւ չգիտիցէ:

42. Առ Հոռոմնո՛քն՝ որ պանծային եթէ Արեւի եւ Աստղիկան որդիք իցեն, մինչ չեւ եւս օրէնք ինչ վասն չունացելոց գոյին, Ղուկրեանայ վիշաքն՝ որ ետուն զթագաւորսն ի Հոռոմոց քաղաքէն հալածել, անուանի զնորին առաքինութիւն գործեցին: Տիտոս Ղիւբոս ասէ զնմանէ նախ քան զանձինն առնել այսպիսի ինչ բարբառեալ, եթէ Մարմին է միայն որ ապականեցան, ոգին անպարտ է: Ապա զի՞ է զի գիւրովին երթայցէ, որպէս երանելին Աւգոստինոս ասէ: Յերարի գովեցաւ զի ջաւեաց նմա, այլ ոչ զի անձինն արար:

43. Կիկերոն վասն բնական օրինաց իւրով նարտարարանն խոսողութեամբ մշմարտագոյնս նառէ: Ճշմարիտ ինչ օրէնք, ասէ, յամենեօն սփռեալ են, հաստատունք, մշանկենականք: Զօրէնս զայս ի միջոյ բառեալ չէ արժան:

եւ ոչ հասանել ինչ անախօրէն է, եւ  
 ոչ համօրէն անհետ առնել մարմի, եւ  
 ոչ իսկ կամ ի նեան ձերակուտին, կամ  
 ի նեան խառնիճագանձ առակին գերծա-  
 նել յօրինաց անախ կարօղ ինչ եւք:  
 Եւ եթէ չգոյին ի Հոսմօրէնք գրեալք  
 վասն խարդաւանութեան, ոչ վասն սյ-  
 նարիկ հակառակ սյնց օրինաց մշանջն-  
 նաւորաց շէք բանութիւնն՝ զոր Տար-  
 կինիսս ի վերայ Ղուկրեաեայ ան: Չի  
 բնականօրէնք՝ որ ի միասն անկեայ են,  
 եւ յուղղութիւնս յորդորիցեն, եւ ի  
 յանցանաց զգուշացուցանիցեն: որ ոչ  
 յայնժամ ինչ սկսաւ օրէնս լինել, յոր-  
 ժամ գրեցան, այլ յայնժամ՝ յորժամ  
 առն սկիզբն լինելոյ, արդ ընդ աստու-  
 ձեզէն մտաց առ սկիզբն լինելոյ:

44. Մեախոս նենգաւոր եւ Տարկի-  
 նոս անապօրոյն զօրինօք ինչ գրելովք  
 շանցին, զի ի Հոսմոնց քաղաքին տա-  
 կախն օրէնք ոչ գոյին: Պարտաւոր ե-  
 ղեն նոքա յօրինաց անախ՝ որ մշանջն-  
 նաւորն առանց շօջելոյ է:

45. Որպէս ի վեցերորդ երգս ասելոց  
 եմ, առանց քրիստոնէութեան կրօնից  
 չիք բնաւ ճշմարիտ առաքինութիւն:  
 բայց եւ սյնպէս առ հեթանոսօքն իսկ  
 չունել ինչ որով որ զանձն ըստգոտ-  
 նիցէ, չլինել անձին իւրում իրազեա,  
 ոչինչ իւիք մնասու զեղնել, ասցր Ա-  
 բրախիգեայ ճաշակել զերանութիւնն՝  
 զորոյ կատիղինս առնուլ զճաշակն ոչ  
 կարէր: Այլ Բրուտոս, իրրեւ անձին

առնէր, բարկացաւ, ասե՛ն, առաքինու-  
 թեան յոյժ . մինչեւ աղաղակել իսկ եւ  
 ասել . Ո՛հ էքդ եւ թշուառականդ, դու  
 անուն լոկ ես, եւ ես ծառայէի քեզ որ-  
 պէս թէ արդիւնք ինչ էիր դու . այլ  
 զչափ անու՛մ զի դու բախտին սարուկ  
 ես : Բրուտոս՝ որ առաքինութիւն ըզ-  
 վայրենական սէր ազատութեան հա-  
 մարէր, իբրեւ ետես՝ զի որք Մնասնի-  
 նեայ կողմն էին, յաղթեցին, առ յու-  
 սահատութեան այգպէս խօսեցաւ .  
 Բայց իբր մարտիցի ասել, եթէ ա-  
 աքինութեան ի սպասու կայր նա, որ  
 եւ զկայսր զիւր երախտաւոր նենդ  
 գործեալ սպանանէր :

46. Իբրեւ մարդն ի զնին տեսլեան  
 բնութեան մատչիցի, կամ ընդ իւր ան-  
 ձըն հայիցի, ընդ սր կոյս եւ զաչուն ա-  
 ծիցէ, Աստուած գայցէ յանդիման լի-  
 նել նմա : Իսկ փիղիսոփայքն կամ ըզ-  
 տարրեղէնս միայն տեսին, կամ վասն  
 զի մի ինչ զսխաւ եւ զնիւթ եղին, զԱս-  
 տուածն եւ զբնութիւն եւ զողի ինչ  
 աշխարհիս շփոթեցին . եւ կամ զամե-  
 նայն խառն ի խուռն իմացան : Զգայ-  
 ունք մեր միայն ի տարրեղէն իրս ածեն  
 զմեզ . եւ միտք ընդ զգայունսն բեւե-  
 սեալք զժուարաւ ընդ հոգեւոր իրս  
 ընդելնուցան : Ապա չէ մարթ, որպէս  
 աստուածականքն կամին, եթէ միտք  
 միայն կանոնք մեզ լինիցին . ոգիքն ար-  
 գելեալք ի խաւարչուտ բանտի այլով  
 իւրք լուսով կարօտանան :

47. Եթէ ի ճարտարութենէ հերձլոյ զմարմնն ի միա անու՛մք զմեծարանչ իմաստութիւն զարմանազորձն Աստուծոյ, որոյ այնպէս զեղեցիկ զմարմնան կազմեալ է, ապա որչափ եւս առաւել ի գիտելոյ անտի զմերոց անձանց թշուառութիւն եւ զմեծութիւն: Ուսու՛նն պատշաճական մարդոյն մարդն է, սլլ զամանէ անտոյ՛թ աննէն մարդիկ. նմին իրի ասաց Պասքազիս. Որովհէտեւ իմաստութիւնք ճարտարութեանց՝ որ զճառսն սեթեւեթեալք բանիւք ի մէջ մատուցանիցեն, շեն սեփական մարդկան, ներեցի իմն նոցա, զի այնց շինէին մտադիր. բայց կարծէի իմն, եթէ գտից զբազումս որք պարսպիցեն ուսանել զինչ մարդն իցէ, զի այն իմն ամենեցուն ի գէպ է. սակայն խարեցայ, զի սակաւք են որ զայն ուսանիցին, քան զերկրաշափութեան ճարտարութիւն:

1794





Ե Ր Գ Ի

**Ի** ՏՂԱՅՈՒԹԵԱՆ հասակե  
ուսայ ըզհարգ հաւատոյ .  
Իսոյց այժմ թող տուր ինձ , Տէր ,  
եւ ըզքո ձեռնն մատոյ :  
**Ա**ռա՛մ ըզմարդ եղծական ,  
որ է այսօր եւ վաղիւ ,  
Ընեղծ բանիւրդ վառեալ  
նրւազել գոյղն տաղիւ :  
**Ա**նու՛մ գերեւորս մարդոյ ,  
որոյ ամեալ ըզմտաւ ,  
Յորպիսի վիշաբս կանխաւ  
ի ծընանել իւր գրտաւ ,  
**Ա**ռ քեզ այսպէս կարգացէ ,  
թէպէտ եւ ոչ անվերդով ,  
**Ի** քէն առնուլ ըզհանձար  
ազնրւական խորհրդով :

Ի ԱՆՔ. բազում աղմբիկի  
 եւ խռովութեան եւ ծընայ,  
 Ըրտասուակից ժօր խնց,  
 որ տառապէրն անխընայ:  
 Շուրջ պաշարեալ ի վըշտաց՝  
 մըտի յաշխարհ՝ ցաւագին,  
 եւ մահ՝ բաժին տըւաւ ինձ.  
 Ընդ սսկեհուսըն թագին:  
 Ղայեակ մըտեալ կին օտար,  
 մինչ դեռ էի կաթընկեր,  
 Յիւրոց ըստեանց ջամբէր կաթն,  
 եղեալ ինձ մայր եւ ընկեր:  
 Աւ իւ արդեւք հասուցի  
 նորա սիրոյն փոխարէն,  
 Ար դրդուելովն տայր ինձ  
 զայնպիսի քաղցր պարէն:  
 Աւ այլ իւիք արդարեւ,  
 բայց միայն դոյզըն ծաղու,  
 Սակաւ նըշոյլ հանձարոյ,  
 որ խափանեալ կայր վաղու:  
 Աւ ի յաճախ կրթինեւոյ,  
 որպէս սովոր է սանուն  
 Աւսումնասէրըն զայեակ,  
 ուսայ բարբառ եւ անուն:

**Ա** միտ եղևալ կազմածոյ  
 կերպարանաց եւ տարեր,  
**Ը**րարածոց ընդելայ,  
 զորքս դու, Տէր, արարեր:  
**Ա**պա ուսայ անձկանօք  
 կոչել զանուն ծրնողաց,  
**Յ**որոց արգար ցամամնէ  
 Հանապաղ սիրտ իմ դողաց:  
**Յ**անկարծօրէն ինչ պատիժ  
 զարթուցանէր զիս արագ.  
**Ը**այց գոյր եւ վարձ քաջութեան,  
 եւ փոխարէն պատարագ:  
**Հ**արկ էր անալ հրամանաց  
 զոր պատուիրէր խնամածուն.  
**Ը**ս վարդապետքս դարձեալ  
 ցուցանել միտքս ցածուն,  
**Մ**ին զանցեալ գեղքս պատմէր,  
 որ եղեն յայնքմ զարու,  
**Ս**եւորն կանոն գրպրութեան,  
 թէ ո՞ր է էգ կամ արու  
**Ի** մէջ անուանց զատանել  
 ուսուցանէր բոս կարի,  
**Ա** ի բարբառքս վարժել,  
 որ ինձ օտար էր կարի:

Պառ մի բընաւ ընդ այս փոյթ  
 վարդապետաց նախանձիր,  
 Այնքմ աիոց դըպրութիւն  
 է նեղութիւն եւ ձանձիր:  
 Այլ իբրեւ միտք իմ մեղմով  
 ժամանակաւ բնդելան,  
 Այ եւս յայնժամ ըղղըպրոց  
 համարէի արդելան:  
 Ինձ թըւէին ցանկալի  
 ճառք Ասքինեայ՝ հռետորի,  
 Ար ի կարգաց արուեստին  
 ոչինչ իւիք խտտորի:  
 Իսկ Հոմերոսըն ճարտար  
 ինձ թըւէր իմըն մեղու,  
 Ար պաճուճեալ առակօք  
 բազում ճաշակըս զեղու:  
 Օջամենայն երգըս միպաց  
 պրեւակից որոնեայ,  
 Այ ինչ գըտցես ցաւագին  
 քան ըղկարիս Ղիդոնեայ՝:  
 Վանիցս անգամ ընթերցայ  
 ի նկարագրին զայն տեղի,  
 Ընորին խարոյկ շեջուցին  
 իմ արտասուք զօր հեղի:

Բզմանկութիւն մտացայ,  
 եւ զըզրօսանքս խաղուց,  
 Զոր ցանկալին կարծէի  
 յայն ընդելեալ ի վաղուց:  
 Մեծ թըւեր ինձ Նեւտոնեայ՝  
 իմաստութեանն կարծիք,  
 Ընդ որ նորին աշակերտք  
 յօրացեալ իմնն պարծիք:  
 ԲՂՎեակարանայն մերժելով  
 իբրեւ անգէպ եւ արդի,  
 Արնասագոյն քան ըզյարդ  
 եւ քան զաստայնքս սարդի,  
 Մեւ եւքս զունդ իբրեւ զայս  
 տեսանէի ընդ այեր:  
 Դու մի եւ զայդ գատաստան  
 հասուն մրտաց ընծայեր:  
 Վանգի եւ ինքրն զիտեմ  
 զի խաղալիէք են այոյ,  
 Եւ մեր ուսումն կարծեաց  
 իբրեւ մանկան արդայոյ:  
 Արչափ նըստեալ մրտադեւր  
 զամենեցուն մեծարոյն,  
 Բզմաագայթըն լուսոյ,  
 Տըզգրտութեամբ համարոյն,

Օ որ վարդապետն աւանդեաց,  
 որպէս կարան հանդերձի,  
 Բջտարրըն զայն անբաժին  
 Ի բուն բաժին իւր հերձի.  
 Յեթըն գունով պլակերպ  
 Եւ հաւասար շառաւիղ,  
 Թի յառաջին գոյն եկից  
 փակեալ պլոցըն շաւիղ:  
 Ի ՔՐԱՄԵՐԻՑ ուսմանէ  
 զանձըն թողեալ մեկուսի.  
 Ի գոյն ցընոր Երազոց  
 զամբս բազում կորուսի:  
 Օ ի զինչ արդեւք մարդն իցէ  
 շածի երբեք բզմբտաւ,  
 Յետոյ ուրեմն բսթափեալ  
 Ի բաց առի զայն կրտաւ,  
 Ար իբրեւ քօղ զերեսօք,  
 լինի խափան եւ արգել,  
 Գանձանց մերոց մեծութիւն  
 Ի միտ առնուլ եւ յարգել:  
 Մնապարծութիւն չեա յիշել  
 Բզմեծութիւն վրտանգին.  
 Թի յուսացեալ զըտանել  
 Բազում ինչ նոր եւ անգին,

Մինչ ի բուն անգրք մատեայ,  
 ի խոյզ արկեալ բնդ երկար,  
 Գլափ արինն եւ շարաւ,  
 յոր կանխաւ, անձրն, ներկար :  
 Այդբմ զանգեարն լինել  
 Համարեցայ լաւագոյն,  
 Քան տեսանել լի ցաւովք  
 զանչափ պատիւ աւագոյն :  
 ՔԱՆԻ ահիւ պահուցեալ  
 արտասուօք զանձրն փեւես,  
 Արպէս զայր ոք որ յանկարծ  
 զարթեաւ ի քնոյ եւ ետես,  
 Աժեալ յանչէն ինչ երկիր,  
 եւ բնդ գազանքս վայրի :  
 Աչ գեւղ ուրեք կամ աւան,  
 այլ միայն ծով եւ մայրի :  
 Արդ յայն սաղնապ հասեալքս  
 զհարզ նրսախ ի գողման,  
 Չիչիտեալ յառաջ կոյս խաղալ  
 անձանօթ այնքս կողման :  
 Աւ իմ որպէս թէ նրնջեալ  
 ի հանգրստեան քաղցրաքուն,  
 Ար ինչ գործ երբն, պահէք  
 յինէն ծածկեալ եւ թարուն :

Սակայն իբրեւ զարթեայ ես,  
 զանձրն տեսի առանձին,  
 Պատըսպարան չէր ուստեք,  
 ոչ ամբուժիւն ինչ անձին:  
 Որպէս զայր ոք որ անխեթ  
 եւ յապահովոյս նաւէ,  
 Լի մեծատուն, ընչաւէտ,  
 եւ դարձեալ սին ի բնաւէ:  
 Իբրեւ իշխան որ բիւրուց  
 եւ հազարաց տայ հորդան.  
 Դարձեալ անգոր հաւասար  
 պիղծ եւ տրկար մի որդան:  
 Անիմ ես միտքս թրոշուն,  
 այլ զինչ օգուտ ինձ անտի:  
 Կամ ի տառուներս շաղեալ,  
 պարաւանդեալ ի բանտի:  
 Արեւալաւոր եմ եւ սուտ,  
 եւ միշտ երեր եւ տատան,  
 Քանզի մարդիկ ուղղութեան  
 հազիւ երբեք հաւատան:  
 Թուրի թէ չեն միաբան  
 արարածոցրս ժողով,  
 Որ մերթ պատմեն զարարչէն  
 ահեղ եւ բարձր փողով:

Արպէս թէ տէր ի վանել  
 ըզթընամիս իւր հեծաւ.  
 Եւ մերթ ցածնուն հանգարտեալ  
 լուռ թեամբ իմքն մեծաւ:  
 Մինչեւ ընդգէմ իւր կարծի  
 ըսքանչելին այն փողար.  
 Թեպէտ եւ ոչ նովին, Տէր,  
 դու ընդ կարծեօք ինչ թողար:  
 Եւ մեք արբաք ըզթըմբիրն,  
 եւ ոչ դոյ մեզ անդեղեայ.  
 Եանշարժականրդ խարխախ  
 դու ըզմեզ, Տէր, զետեղեայ:  
 Եւ ըզքնութիւն եկ հարցցուք,  
 թէ զի երկմիտրս թողեր,  
 կամ յայտնագոյն հանապազ,  
 եւ կամ բընաւ մի փողեր:  
 Սակայն բնութեան տալ բանիդ  
 պատասխանի չէ դիւրին.  
 Զի յօրինեալ կարգք նորա  
 ոչ ի մի կողմքն թիւրին:  
 Ըզփառաց սէր բնկեսցուք  
 որպէս հնացեալ ինչ կեղեւ.  
 Երկիր միայն շատ է մեզ  
 զի վասքն մեր իսկ եղեւ:

Այլ զե՛նչ իցէ յերկրի աստ  
 ակորժական եւ ընդ իր,  
 Առանց իրիք դառնութեան,  
 որում լիցուք ի խընդիր:  
 Բզցանկութիւն իւր հաճել  
 շմարթի երբեք ըզճարաւ:  
 Ե իջուցանել ի սրբտէ,  
 յորժամ նովին ոք հարաւ,  
 Զասեալ որում ցանկային<sup>5</sup>,  
 եւ այլում եւրս ցանկան,  
 Են արդարեւ այնպիսիք  
 անմիտ քան զանձըն մանկան:  
 Այլ զու բարիս հաստատուն  
 ասուր ինձ Աստուած կամարար.  
 Արով իմոց տենչանայ  
 լիցի յազուրդ եւ պարար:  
 Պարզեւք քո, Տէր, եղկցին  
 քում մեծութեանրդ վայել.  
 Կամ գոնեայ ինձ արժանի,  
 զի մարթացայց յիս նայել:  
 Աւասիկ դարձեալ պարծել  
 եւ պանծանալ ի նանիր.  
 Եղէ ըզքս զարժանին  
 մըտաղեւր, անձըն, ծանիր:

**Ի** մից յայլ անդադար  
 եւ բղմիմեամբք ելեւել,  
**Յուզին** ի մարդըն կարիք,  
 չէ մարթ միամըն տեւել:  
**Մերթ** անձնատեր է եւ սէգ,  
 եւ մերթ դարձեալ անձնատեաց  
 Եւ քան բղմեդ թուլագոյն,  
 զոր հողմ թէթեւ փարատեաց:  
**Օ** անձըն կարծէ մեծարգի,  
 դարձեալ անարգ եւ չընչին,  
**Ըթմու** պարծելըն վաղիւ  
 բնդունայն լեալ կորընչին:  
**Մերթ** պատուադիր եւ աւառ,  
 մերթ ըզրօսեալ կարատեաւ,  
**Ըթրմ** ցանկայ հաճել զայն,  
 որում յառաջըն ցատեաւ:  
**Յ** ւրաւ անտի որ սնին  
 զափըն գետոյն Յամեաց,  
**Ոճրն**՝ մատչի ի պոյքար,  
 հաւատարիմըն փեւայ,  
**Կ** ամի առնել անարատ  
 զիւր բընութիւն լըծակից.  
**Զ** որոյ ըզրանսըն ճըրդիւ  
 ի սակաւ ճառքս փակից:

Սա, քանզի չէ տրտարնջող,  
 ասէ. Նրնաւք են բարի.  
 Եւ Նստուծոյ տեսչութիւն՝  
 որ ի մեր պէտքս վարի,  
 Թողու ըզմեզ ի կարգ մեր,  
 ի զարդարել զիւր նրկար.  
 Զորում յողեաց միացոյց  
 ըզմեծատուն եւ արկար:  
 Քան զայդ տեսիլ զինչ անդէպ  
 գեղեցիկ այնքմ թատեր.  
 Զայդ ասելով ի միջոյ  
 եւ ըզբուն գեղն զատեր:  
 Սա աւանիկ յայտ առնես  
 դու եւ դովին իսկ բանիւ,  
 Եթէ են կառքն թիւրեալ,  
 եւ խոտորեալ է անիւ:  
 Զանեղծութեանն կարգէ,  
 եւ ի փառաց աստեղաց  
 Զայս պատուհաս անկեալ եմք,  
 որ ի պատիժ մեր տեղաց:  
 Ի թընամեղն մերկացեալք,  
 որ հակառակ մեզ յարեալ,  
 Նսես, կարի վայելուչ  
 մարդ զարդարեալ է բարեալ:

Դու երանեալ երջանիկ  
 Ի մեծութեան քում թագիր .  
 Զիս ոչ թողցէ տեր աստէն  
 յիւրոց փառաց տարագիր :  
 Այլ չէ հասեալ տակաւին  
 ըսքանչելին կատարած ,  
 Աստուածեղէն խորհրդոց  
 ամփոփել զիւր արարած :  
 Ապա կացից հաւատով  
 ակըն կալեալ յիրաւի ,  
 Խոստացելոց բարութեանց ,  
 որոց եւ եմ ծարաւի :  
 Ա՞րբ, Տէր, Ի մեզ հայեցիս ,  
 յերիտասարդ եւ Ի ծեր .  
 Այսօրմ վայրի արաստուաց ,  
 զոր դու կանխաւ անիծեր :  
 Ի զխոսութիւն եւ զալիս  
 խաղաղարար տեր, ցածոյ ,  
 Ի զխանդարելըն տեսեալ  
 Քոյոյ ձեռին կազմածոյ :  
 Դու գատաւոր մեր եւ հայր  
 մի այլ վըշտացըս ներեր ,  
 Զխորդ բղմեզ թողուցուս  
 վըտարանդի եւ երեր :

Վաւ լիցի հայր բարերար .  
 զի ո՛նքման քեզ գրտաւ .  
 Եւ ըզնորին հակառակն  
 ըզքէն ամեմ բզմբտաւ .  
 Եթէ բնութիւն մեր անկեալ  
 երբեմն քեւ զեանդի .  
 Եւ շեմ տեղեակ եթէ երբ  
 լինիցի այդքմ տեղի :  
 Երանութիւն ցանկալի ,  
 որ վաղ ուրեմն կորեար ,  
 Զոր ոչ եզխտ մեր աւագ ,  
 եւ առաջին այն որեար :  
 Աչ գրտանիս դու ի մարդ  
 որ իրբեւ զիս հողեղէն .  
 Ար էն այսօր , եւ վաղիւ  
 յափքշտակի ի ցեղէն :  
 Հարկանէ մահ հանապազ ,  
 եւ գերեզմանն պնդէ .  
 Երթայց եւ ես ըզկրնի ,  
 քանզի եմ յայնքմ գրնդէ :  
 Աչ յով երթանն զիսեմ ,  
 աբիեալ սակի մեհեւանդ ,  
 Եւ բեր գարգու գարգարեալք ,  
 մի թէ խնձո՞ղք են եւ անդ :

**Ե**յս մըխիթար մեծատան  
 է առանձին եւ ուրոյն,  
 Եւ աղքատին տըւայտել  
 ի տառապանքս մուրոյն:  
**Ս**ակայն ով մահ տակաւին  
 դու ոչ բղտոյս մեր հատեր.  
**Չ**ի զերծանիմք ի բանակս,  
 հատուցեալ դոյզըն սատեր:  
**Գ**ու կոտորես անխընայ  
 զայնչափ նրէր մարդազեն.  
**Ե**ւ նոքա ոչ մեռանին,  
 զի յայլ սահմանքս նազեն:  
**Ե**պա ուրեմն յետ զաճիւնն  
 ամփոփելոյ ի սափոր,  
 Եւ փակելոյ իսկ զանքակ  
 գերեզմանին դարափոր,  
**Տ**ակաւին եմք կենդանի,  
 եւ ոչ է յոյս մեր պատիր.  
**Ե**ւ զինչ ասեն ամբարիշտք,  
 դու լսել այժըմ մատիր:  
**Օ**չես օրինակ զաւղանջեն  
 շան նրմանեալք եւ փաղեր.  
**Մ**ի, ասեն, այր դու, անեզժ  
 այնրմ փառաց փափաղեր,

Ա նորին վասըն կեան գու,  
 եւ ոչ յայն սակրս ծընար :  
 Քանզի ի գոյղն փոշոյ  
 յայն հասանել չէ հընար :  
 Իբրեւ զբառուեր են կեանք մեր .  
 եւ որպէս զանձըն մուծեր ,  
 Նոյնպէս հանցես ըստ դիպաց ,  
 դու պատանեակ եւ դու ծեր :  
 Եկրն կալեալ վախճանի ,  
 համբեր վըշտաց եւ հանգիւր ,  
 Ընեղծութեան յոյսըն քոյ  
 է անհաստատ եւ անգիր :  
 Մեք մեռանիմք եւ ընդ մեզ  
 պլն ամենայն դադարեայ .  
 Թնչ ահագին են դադարք ,  
 եւ կամ տապան մի քարեայ :  
 Չիք անդ երկիւղ եւ տաղնայ ,  
 պլ ափ մի հող եւ մութիւր .  
 Ա՛ դբողիցէ ըզքեզ բայ ,  
 մի յայն հանգիստըն փոխիւր :  
 Իցէ արժան համարել  
 ըզմահ մարդոյն եղեան .  
 Իբրեւ շեղեալք լինիցին ,  
 եւ հանգիցեն որք մեռան :

Արկցուք բզմեղ աներկեւղ  
 բնդ այն անգունդ որկորեաց .  
 Մի առիցե ոք երբեք,  
 թէ յաւիտեանքս կորեաց :  
 Աչ գոն պատիժք եւ ոչ փառք  
 յորժամ յաստեաց դու ելեք .  
 Մի անապցես այնոցիկ՝  
 որք մի, առնն, վայելք .  
 Օ ի գոն տանջանք ցանկութեան  
 որով զողիս ձեր եղծիք .  
 Եւ յգլխիս բանք վայրապար  
 են առասպելք եւ կեղծիք :  
 ԵՂՐԵՆՈՒԲՐՈՍ անօրէն,  
 անկարգ եւ պիղծըն բերան,  
 Մեծի ուրուք իմաստնոյ  
 առեալ զանուն բազմերան .  
 Բազում ինչ նուրբ յայտասիկ  
 յանձնէ յօգեաց եւ յաւել .  
 Պաճուճանօքրն զանգէտս  
 ի նոյն խոհեր թաթաւել :  
 Օ զորոյ ըզբանսըն շափովք  
 նրւաղեաց ոմըն կարապ .  
 Թեպէտ եւ չէր անկ ի զուր  
 կորուսանել զայն պարապ :

**Օ**ՅԱԶԵՆ քո, այբ դու, առե՞ծ,  
 մի այդչափ մեծ համարիք.  
**Չ**ի որպէս հուր շիջանի,  
 յորժամ անկցիս անյարիք:  
**Մ**ի թէ երբեք ո՞չ իցէ  
 տեսեալ քո զայբ յեանածեր.  
**Ե**ւ ըզնորին մանկութիւն  
 դու ըզմբտաւ ո՞չ ամեր:  
**Գ**ունեան դունով եւ կայտառ,  
 մինչ էր փրթթեալ ի ծաղկի.  
**Ե**յժժամ ծընօտք խորշովեալք,  
 տակաւ մարմին իւր յաղկի:  
**Տ**եամենն աչքնն վատեալ  
 այլ ընդ այլոյ եւ նըւաղ,  
**Ը**նքուն ըզցայդ հանապաղ,  
 եւ ըզցերեկ անսըւաղ:  
**Ը**րին յերակարն պաղեալ  
 պահէ ըզունն իւր հաղիւ.  
**Ը**ուրք նորա ծանրացեալք  
 կապեալ են գոյզն մաղիւ:  
**Ը**ւ է հոգին մերձ ի մահ  
 որպէս պատրոյդ ի կանթեղ,  
**Ը**ւանց իւզոյն զուարթութեանն,  
 եւ որպէս կայծ մի յանթեղ:

**Յայնժամ մարմինն ծընգեալ**  
 ըստեպ ցաւովք ջերանի,  
 Եւ կորնչի ընդ հոգւոյն,  
 որում դու տաս երանի:  
**Ի գերեզման ամփոփեն,**  
 ուր կոյաք որդանց եւ սուլուն.  
 Աբ տոհմայինքն մերժեն,  
 եւ ընտանիք իւր թողուն:  
**Աբ եւ անգոր եւ արկար**  
 քան ըզմանուկ ըստընդի,  
 Յայլոց բարձեալ անըզզայ  
 դոյզըն կտաւովն պընդի:  
**Եւ յայէս մահուն արբանեակք**  
 միշտ ընդ մարմնոյ ոգորին,  
 Մինչեւ ի սպառ եղծանեն  
 ըզյօրինուածքն նորին:  
**Այ. անօրէն պւեափիս,**  
 արդարեւ քեզ նըմանոյ  
 Վարդապետին քոյ թարգման.  
 աղէ դու զայս ինչ ծանոյ:  
**Մի թէ հատեալ ըզյոյս իմ,**  
 որ զանթիւ վարձքս թըւէ,  
 Եղէց ըզցայդ ի հանգիստ,  
 եւ ի խընջոյս ի արւէ:

**Եւ ըզկենաց ժամանակ**  
 որ վաղ սրանայ եւ սահի,  
**Չայն դից՝ ումեմն աղտեղոյ**  
 նըւիրիցեմ առ ահի:  
**Օ՛յ ստղիկն ասեմ, որ է մայր**  
 լուսորդանաց եւ խաղու:  
**Չոր դուդ ընտրես առաջնորդ.**  
 որ արժանի է ծաղու:  
**Մըւրճը գրեցցուք թէ ոչ կեանք,**  
 այլ կայ քարշել ընդ գետին,  
**Յաւուր յորում յանձնէ մարդ**  
 հանցէ ըզշունչ իւր յետին:  
**Երդ դու՝ որ ցանդ ի գրողանս**  
 իմաստութեամբ քով հատար,  
**Եւ ի սփոփել ի վըշտաց**  
 մի թէ եղեն քեզ սատար:  
**Աչ ապաքէն առաւել**  
 յուսակորոյս իսկ եղեր:  
**Մի դու եւ զիս յայդ տազնայ**  
 անմըտութեան քո նեղեր:  
**Յորժամ եւ ոչ յոյս կայցէ**  
 երանութեան ինչ գալոց,  
**Աչ ըսփոփեն զիս հրնձանք,**  
 եւ ոչ արդիւնք ի կալոց:

Իշխանաւորն եւ իշխան,  
 տէր եւ ծառայն ընդոծին,  
 Ընհասարակ տագնապեալ  
 ի նրմին ծուփրս կոծին:  
 Մի զանձրն քո ի տեսիլ  
 կերպարանացրն խաբեր.  
 Թի գեղեցիկ է եւ վարդ,  
 այլ ունի փուշ դառնաբեր:  
 Բազում անգամ եւ ըզջուր<sup>10</sup>  
 որ չէ յականցրն պրղտոր,  
 Ի ճաշակել քում տեսցես  
 փոթօթաճամ եւ գրղտոր:  
 Օջսս զոր ասեմքրն գիտէ  
 Եպիկուրոս իւրովի.  
 Բայց ի գրրգանքս կոչէ  
 ճարտարախօս կորովի:  
 Իձոր, աղէ զայդ վարդապետ,  
 եւ կաց անտի ի բացէ.  
 Թքոյին հանճար որոնեա,  
 նա քեզ զիւր լոյսրն տացէ:  
 Ապաքէն միտս<sup>11</sup> ունիս դու,  
 տես ըզնորին զարարած,  
 Ընտարրական, լուսեղէն,  
 ոչ ունի բիծ կամ արած:

**Ա**պա մարմին հեղգ եւ վաս  
 չէ ի բարեաց համարի .  
**Ն**ա եւ ոչ իսկ սղջոյն մարդ  
 մարմնով եւեթ կատարի :  
**Յ**որժամ խորհիս դու մքաօք,  
 զի եմք խօսուն եւ սսուն,  
 Ինչ մի աղնիւ քան բղնիւթ  
 առնէ ըղբան քս հասուն :  
**Ա**պա ուրեմն ի մարդիկ  
 դտանի հոգի եւ մարմին,  
 Ինչդ իմակացք իրերաց  
 դան միանան ի վարմին :  
**Օ** ի յօղապատ են մարմինք .  
 ոգին լուսոյ եւ դիմաց  
**Ա**ստուած ութեանքն պատկեր,  
 ի խորհրդոց անիմաց :  
**Ա**յս էութիւնք երկոքեան  
 այնպէս սերտիւ դան ի մի ,  
**Մ**ինչեւ չէ մարթ իրերաց  
 դալ հարկանել ի դիմի :  
**Հ**ոգին մարմնոյն առաջնորդ  
 ունի բղսանձն ի ձեռին .  
**Չ**յց աշխարեն եւ խրնդան  
 ընդ մտաւորն եւ հեռին :

Բայց թէ մարմին խօթացեալ  
 և շարանոյն կայ յախտի,  
 Եւ իսանութիւն հանճարոյն  
 յայնժամ երբեմբն խախտի:  
 Վա՛ւ՛ որ մինչ շեւ ի խաղաղ  
 նաւահանգիստքն ժամանե,  
 Եւալ նաւարեկ ի ծով անդր  
 բղկարասին իւր ամանե:  
 Առանց կայսի և զեկաց,  
 զայլ և իրս միշտրս թողի:  
 Գահի հարեալ նաւորդացն  
 և նաւապետն բղղողի,  
 Վաւախարաց հրաման տայ  
 ոչ լքող այնքմ լինին:  
 Եւ տայ հողմոյն զաւազասան  
 բնդ բընութեամբ շար հինին:  
 Բցնա իւրովքն կալաւ  
 և եկուլ ծով սրկորուստ:  
 Եւ մերքս զերծ է անտի,  
 ոչ տիրէ այնքմ կորուստ:  
 Վանդե իրիք՝ որոյ պարզ  
 և սուղական է արար,  
 Սահ, վայրապար բնդ նրմա  
 առ և զծանել բնդ հարար:

Վակել քակին մարմինք մեր,  
 եւ երեւի թէ կորեան,  
 Եւ սերմանին ընդ հողով  
 որպէս կայ յանգրս ցորեան :  
 Եպա յորժամ առնու ոք  
 զազգոյ հարուածքն վաղեր,  
 Սի դու անոյս եւ անդարձ  
 բղնա ի բուն իւր թաղեր :  
 Սի երկրնչիր թէ կորեան,  
 որք ամիսփին յայն փորոզ,  
 Չի դառնայցեն վերբառին  
 անապական եւ նորոզ :  
 Եմնայնի՛ որ եղել  
 եւ կամ լիցին յոչնչէ,  
 Յոչինչ<sup>12</sup> դառնալ չէ պատշաճ,  
 զայս եւ բնութիւն իսկ հրնչէ :  
 Ար քանզի է արդարեւ  
 յիւրսն ժրատ եւ ազահ,  
 Չթողու բզգոյզն նըշխար,  
 զոր ետն տէր բարձրագահ :  
 Ճարտարութիւն քո եւ հնոցք  
 եւ ոչ բզմասն տարեր  
 կարեն ի սպառ եղծանել,  
 մի փայրապար ճարտարեր .

Ով դու ճարտար հնարագետ<sup>13</sup>՝  
 որ կարդալով բղձերմէս, <sup>13</sup>  
 Երկանես աղ ի հալոց, <sup>14</sup>  
 այլագունակ ի մերմէս <sup>15</sup>  
 Վարես պարզեալ եւ լուծեալ  
 գարձուցանել ի շողի,  
 Իայց նա կամօք արարչին  
 ոչ ըսպառեալ նորոգի,  
 Եպա զի նոր ինչ կազմել  
 ժպրհեալ ի ներքս ճրտեր.  
 Աւր ոչ կարես լուծանել  
 ըզսակաւ շափ մի լուտեր:  
 Իսկ թէ անեղծ<sup>14</sup> մրնան աղ,  
 եւ փոքր թին եւ որիդ,  
 Եպարէն մեծ են ոգիք.  
 քան գուզնաբեայ զայն կորիդ:  
 Իսկ զինչ սեղան<sup>15</sup> մահուն է,  
 յորում չեւ եւրս գենար.  
 Ե խորտակել բզրղթայս,  
 տրեալ մահուն զիւր գենար:  
 Ի հող մարմին քո դարձցի,  
 անցաւ ի զուրտ եւ ի ջեր:  
 Եւ դու հոգւովդ բնդ երկինս.  
 քանդի անտի իսկ իջեր:

**Վ**ՍՈՒ զայստակ լըսելով  
 մի այլ նրնջեր եւ խորգար,  
**Ծ** ի աւետեն քեզ սպքա  
 երանութիւն եւ նոր դար:  
**Ի**սկ որ ասեն տակաւին  
 եկեալ բանիք ի վըսեր,  
**Թ**է շէն սգիք յՆսասուծոյ,  
 մի այնպիսեաց դու լըսեր:  
**Ո**չ այս սգին<sup>16</sup> է որ ցանկ  
 թաւընեալ սրպէս բղբազէ,  
**Թ**էպէտ եւ էն ի մարմնի,  
 ելեալ յերկինքս նազէ:  
**Եւ** մեծացեալ վերբասին  
 դարձ սրարեալ գայ ի տուն.  
**Ո**րպէս յաճախ Պրդասուն,  
 այրբն ճարտար եւ գիտուն:  
**Հ**անդերձ նովաւ եւ դու իսկ  
 զարմանալից Վեսկարաէս,  
**Եւ** Պատրաղիս՝ դոր գովել  
 ոչնէ բարէր իմ բարաէս:  
**Եւ** դուք պետեալք<sup>17</sup> հոյակապք՝  
 ընդ որոց քաղցրս քրնար,  
**Եւ** ընդ հանճար զարմանալ  
 ըստ պատշաճին չէ հրնար:

Վերգիդիս աշակերտ  
 երեւելոյդ Հովերեայ,  
 Թէ ասացից քեզ նրման,  
 ինձ վարդապետոյդ ներեայ:  
 Սուսեղիս, եւ դու իսկ  
 մերոց քաջացրս վահան,  
 զոր եւ շիշեմն անուանել  
 զարմանալիք երգահան:  
 Եղէն սգիք ձեր շոգի,  
 կամ երեւոյթ ինչ փայլուն,  
 Նրման շնչոց անասնոց,  
 իբրեւ բզան եւ գայլուն:  
 Աստ. սգիք անմահ են,  
 եթէ իցէ ինչ եպեր,  
 Սի հասանել պատուոց ինչ  
 եւ կամ անուանէ դու ձեպեր:  
 Բնդէր արբեայ ի փառաց  
 եւ գովութեան համբաւէ,  
 Եւ յետ մահուան կեալ յանկատ,  
 որչափ քո ձեռքն բաւէ:  
 Պայծառ գործովք փարսանել  
 կամին բզմութքն նրսեմ,  
 Ար յետ մահուան լինիցի.  
 զոր ի բազմաց իսկ լըսեմ:

Օ ի ամենայն դք աստէն,  
 թէպէտ եւ ծեր եւ տղայ,  
 Ընել զանուն իւր շքեղ  
 ոչ դադարէ եւ դրայ:  
 Օ անմահութիւն քարոզէ  
 այս անխօսին եւ համեր,  
 Դու յբացոյց փառսն փութա,  
 մի յանցաւոր ինչ յամեր:  
 Կորստական ինչ բարեզք  
 փափագ սրբախ ոչ հարաւ,  
 Դու Տէր միայն կարող ես  
 անցուցանել զիմ ծարաւ:  
 Աթէ աստէն եւեթ եմք  
 այսպէս սահուն եւ երեր,  
 Ընդէր դու, մայր իմ, երկամբք  
 եւ զիս յերկունքս բերեր:  
 Աւ եթէ շէն անմահ փառք,  
 եւ եղծական է հոգին,  
 Ընդէր ի բնէ եմք այնպէս  
 զանմահ փառաց կաթողին:  
 Օ սր եւ կամին անխրատիք  
 սիրեն մարդիկ եւ ասեան,  
 Օ ի անձնիշխան են կամօք  
 որով յայլոցն զատեան:

Չկամել լինել երանեալ  
 ոչ թ նոցա ձեռքս կայ,  
 Բնորդեմ նրմին ոչ զօրե  
 այր բրանաւոր եւ հրսկայ :  
 Յայդքմ շեղել եւ չէ իսկ  
 թ մարդկանէ ոք ազատ,  
 Թ թնդ մարդոյն ծրնանի  
 որպէս զեղջայր հարազատ :  
 Մինչեւ կարծել թէ իցէ  
 այդ ցանկութիւն թ հարկէ,  
 Եւ փորձ արդեանցըն նոյնպէս  
 զայդ հանապազ ակնարկէ :  
 ԳՈՒ Տէր կարողդ զանկեալ  
 մեռելութիւն մեր յարոյ,  
 Ար ետուր յոյս նորոգման  
 անմահութեան արդարոյ :  
 Ե՛ր բարիքըն լան<sup>18</sup> աստ,  
 եւ անօրէնքըն ցրնծան,  
 Եւ՛ շեւ են հունձք տակաւին,  
 չէ պատրաստեալ եւ հրնծան :  
 Հանցէ զորոմն թ միջոյ,  
 իբրեւ աճեն եւ խայծին,  
 Յայնժամ ընարեալ որոչէ  
 նոյնպէս զօգին եւ զայծին :

**Ա**ժԺԺ ձրդէ դամենայն  
 առհասարակ եւ հինու։  
**Ս**ինչեւ ընդ մէջ կրտսեացէ  
 արդարութեանքն զինու։  
**Ե**ւ այրեացէ զանհաւանան  
 իբրեւ ի կալըս զորայ։  
**Ո**րպէս ներել իւր, նոյնպէս  
 է եւ ցասումքն նորայ։  
**Պ**ԵՍՏԵՍԵՐ<sup>13</sup>, ասեն, զայդ գրախն,  
 զոր ընթերցեալ եւ համայն  
 Յունաց ազգին ճարտարաց,  
 հրոշակ հարին առժամայն,  
**Թ**է լաւք յանոյշըս գրնան,  
 եւ որ խտաննն ըզգեհեն,  
**Ր**ջնասա բոցք տոշորիչք  
 յետ վախճանին հրդեհեն։  
**Չ**ահեղ ըզդիցրն լուեալ  
 յիմարեցան եւ արբին։  
**Պ**ասուեալ առին ի պաշտօն  
 զոր գրքօշէրն գարբին։  
**Պ**ԵՍԿՈՍԵՐՅ հրնարք են  
 այս Պղբաւան եւ շերայ,  
**Ե**ւ նոցին ձեռք զիբսիանն  
 եղին յանուոցրն վերայ։

Պարձեալ եւ այն՝ զոր ասեն,  
 Թէ ջուրք Մատիքսըն գետոյ  
 Բջտարտարսսըն պատեն,  
 նոյնպէս յօգեալ են յետոյ:  
 Աւ զՏանտաղէսն, ասեն, գից  
 անդ ցասուցեալ յիրաւի,  
 Երկին ի խաղ մի գետոյն,  
 ուր կայ այնպէս ծարաւի:  
 Իբրեւ բնակել կամիցի,  
 խոյս տայ վրտակըն ծորուն,  
 Աչ զավացոյց բզպասքեալն  
 եւ ոչ կաթիլ մի նորուն:  
 Ենդ է, ասեն, եւ Մինովս,  
 ի դատել զայր անիրաւ,  
 Արդ սասաիկ դատաստան  
 ոչ ողորի նրւիրաւ:  
 Աւ բարբառել ցաւագին  
 ուրուականացըն<sup>20</sup> տային,  
 Աք արգելեալ բազմութեամբ  
 աներեւոյթ բազային,  
 Եզդեն մարդկան ի հեռուստ,  
 զի հայեցեալ յայն տեղի,  
 Աւային բոշիս մեծարել,  
 մի ինչ զործել աղտեղի:

Այլ որ եգիտ զայդ բարևք  
 եւ կարեւորքն խնդիր,  
 Թիարդ կարող էր երգոյն  
 զոք գրասանել ունկընդիր,  
 Թէ ոչ ծածուկ ինչ բարբառ,  
 քան ըզնորայն զօրագոյն,  
 Ի սիրտ մարդկան գրքեալ կայր,  
 որ արգելցյր ի կազոյն:  
 Ծածուկ բարբառ՝ որ առէն,  
 եւ է արդար եւ վաւեր,  
 Թէ գոյ ահեղ դատաւոր  
 եւ դատաստան եւ աւեր:  
 Արոյ ամեալ ըզմիջով  
 զարդարութեանքն կամար,  
 Եկեալ բազում հաւաստեալ  
 պահանջելոց է համար:  
 Իայց ոչ ընդ վայր հարկանէ  
 զորքս լինին վաշտամբեր.  
 Ազգեալ կարգի ամենայն,  
 կալ դու յանձին եւ համբեր:  
 ՅԻՐԱՆ ազգէն տարազարտ  
 առեալ թրմբիր Ասկրատայ,  
 Յաներեւոյթքն դասիչ  
 զիւր դատաստան հաւատայ:

Տարապարտուց հարածեալ  
 յանիրաւացըն իրմբէ,  
 Բշմահաբերըն բաժակ  
 առնու կամաւ եւ ըմբէ:  
 Օ արմանալի՜ լինէր նա,  
 որ մեռանէրըն խաղաղ,  
 Թէ չէր իւրոցըն տրեւալ  
 հրաման զոհել աքաղաղ:  
 Մի զայդ նրէր ծաղրալից,  
 զու իմաստունըդ զոհեր:  
 Եւ մըթացոյց բզհանձար  
 կռտաղաշտութեանըն խոհեր:  
 Օ ք՛ մեղադիր եմ նրմա,  
 ահա հասեալ յարտեւան  
 Կրժուարին այսրբ լերին,  
 ունի եւ զիս երկեւան:  
 Օ խաբդ իցէ մարթ հոգւոյ,  
 որ խաւարին եւ մթմար,  
 Ի ինել ճաճանդ Դստուծոյ,  
 եւ զօրութիւն անվրժար:  
 Մին լոյս եւ մեւսըն խաւար,  
 որ ի կորուստ մթմերի,  
 Նա ձեռագէտ կատարեալ,  
 սա արարած եւ թերի:

**Մարմինքս մեր արդարեւ**  
 եւ որպէս բանա ինչ ճրթին,  
**Յորմէ եւ ցարք այդչափ խիստ**  
 եւ այդպէս դառնն կրթին:  
**Տանջել առանց գիտելոյ**  
 եթէ ընդէր եւ վասն ոյր,  
 եւ կարի հեղն ապարէն  
 դըժկամակէր եւ ցաննոյր:  
**Աղաչեցի ըղհանձար,**  
 դու խելամուտ զես արայ:  
**Այլ ի լուել իւր ի սպան,**  
 դառնն ցաւովք եւ հարայ:  
**Մինչեւ կոչեալ զազգ մարդկան,**  
 իրրեւ անկեալ ի լուսոյ,  
 Աւարի կամ յոր վայր երթամն,  
 ասեմ ճըշդիւ ինձ ուսոյ:  
**Սակայն նորա ըզրաղեալք**  
 իւրաքանչիւր յիւր արար:  
**Շահ յաւելորդ քո փութոյց**  
 միայն զամօթըն տարար:  
**Այլ զայն ամօթ թօթափեալ**  
 իրրեւ ըզքուն եւ յարեայ:  
**Եհա ոմանք ի զահոյս**  
 եւ ի տաճար մարմարեայ:

Եւ յիւր բարձրացեալք ի պատիւ,  
 ասեն առ մեզ մի հրպիր,  
 Իմաստութեան<sup>22</sup> պարապեալք  
 ճարտարախօս եւ զրպիր:  
 Գարձեալ մեւս սմբն ճարտար,  
 պատիր երգոցն դուսան,  
 Արտ բազումք յորացեալ  
 անմահութեան իսկ յուսան:  
 Իսկ այլ ոք գարձեալ իշխան  
 վաղակաւոր իւր յազգեր,  
 Ընդզամին, ասէ ինձ,  
 մի ի շարիս իւր ազգեր  
 Օ ի ընդ ինեւ են կապանք,  
 եւ ընդ ինեւ արգելոց,  
 Ի՞՞՞՞ է ազգել եւ պատժել,  
 եւ արկանել ի գելոց:  
 Թաղ եւ զաղմուկ քաղաքաց  
 եւ արքունեաց եւ դօրու:  
 Եւ զոր ունի ընդ մանկան  
 եւ ընդ գրսաերրն մօրու:  
 Եւ մասնեալ ցանկայի,  
 որպէս սորա զի իրնդան,  
 Ըզդառնութիւն յոր անկեալ  
 այդպէս նեղիմք ի պրնդան:

**Ն** Երգբանեալ ի շարեաց,  
 որ ի վերայ մեր հասին,  
**Մ**ընալ անխիղճ և անխելթ  
 ակն ունելով օրհասին:  
**Ս**ակայն լուեալ թէ երբեմն  
 եղեալ առ Յոյնքս ժողով,  
 Ի ազում ինչ նոր յայտնեցին<sup>23</sup>  
 որ կայր ծածկեալ ընդ քողով:  
**Ն**Քշմարաւթեան միտ եղեալ,  
 թողեալ քան զայն աւելին.  
 Արով պատիւ և անուն  
 ազգին իւրեանց յաւելին:  
**Օ**ւարձանալիզ Ուսիայէզ  
 զու մեզ ի զեղ երանգոյ,  
 Ի մէջ ամեալ զայն աւսիլ,  
 բզկանկութիւն մեր հանգոյ:  
**Ս**Նրկարուզ, արգարև  
 ապշեցուցեր, համբարու,  
 Տեսի ևս զարարն բազմեալ  
 զեղեցիկ յայնքմ պարու:  
**Ի**այն այլ և այլ են խորհուրդք  
 իւրաքանչիւր և անակ,  
 Նոր անաջնորդք ազանգոյ  
 յանեն միմեանց հակառակ:

Ինդ աւելորդ փոյթ մարդկան  
 շէրակղիտէս<sup>24</sup> արտասուէ,  
 Ինդ որ խընդայր Նխնկրիտ  
 անգրտաին յայնքմ դասուէ:  
 Օ ինչ օգուտ ծաղրք կամ լալ,  
 առ վերքտաին յարդարման,  
 Պարտ է ըզսիրտն բուժել  
 ուսեալ բարւոք զիւր դարման:  
 Եւ աղէ զինչ քեզ ուսոյց  
 այդ մինութիւն<sup>25</sup> եւ մայրի.  
 Նա հողամաղք ինչ, առէ,  
 էին սրեք ի վայրի,  
 Արոց յանկարծ խտտորեալ  
 անդէն ի մի վայր եկին.  
 Խիտաքըն նոցա եւ անհարթք  
 անդ միացան անմեկին:  
 Եւս պատահէլ ըստ դիպաց,  
 նոր եւ շքնաղ նըշանաւ  
 Չաշքս մարդոյ վայելուչ  
 արտեւանամբք իւր հանաւ:  
 Օ յայտարն պարզեալ եւ յողկեալ  
 մարմարածեւս ի վերոյ,  
 եւ ըզկրլափն ի խոնարհ,  
 յորում զալիս ետ ծերոյ:

Նոյնպէս թեւոցըն կազմած  
 առ ի դործել վաղվաղուն,  
 Եւ ընդ սախաբքն նորա  
 երկիր սեղմեալ եւ թաղուն:  
 Նա՛ բանաւորքն մրտօք,  
 եւ անասուն գեանաբիր,  
 Զայնրմ՝ նիւթոյ յօգեցան,  
 եւ մի այլազոյ ինչ խաբիր:  
 Ապա կարի քաջ բրժիշկ  
 քաղաքացիք իւր ամին,  
 Դարման տանել խրնամով  
 բանդագուշեալ ցաւամին:  
 Թաղէս<sup>26</sup> ասաց թէ կանխաւ  
 ջուր էր բսկիզբն տարեր,  
 Ընաքսիմէն՝ թէ օդ էր,  
 դու մի եւ յայն դադարեր:  
 Էրակղիտէս եղ ըզջուր  
 չորից հիւթոցըն դարան.  
 Պիւռոն<sup>27</sup> որ ոչն գիտէր,  
 քան զիւր մրտացըն վարան,  
 Առ երկիւղի թիւրելոյ  
 ոչինչ ճրշգիւ յայտ առնէ.  
 Քանզի եւ չէր մարթ յուսալ  
 հաստատագոյն ինչ յառնէ,

Ար ոչ թե կեայրքն գիտէր,  
 որպէս ընդ քուն եւ արթուն,  
 Այնպէս իմիք շէր կարող  
 համարել զանձըն մարթուն:  
 Մինչեւ անմիտ անասնոյն  
 նքմանեցաւ ի նաւի,  
 Սինչ յընկրղմելն մերձ էր,  
 որ ի բազմաց համբաւի:  
 Իսկ պակասեալն ի մրտաց  
 քան զամենայն անասուն,  
 Դիողինէս<sup>25</sup> աւասիկ  
 եկեալ իւրով կարասուն,  
 Արկեալ լաւդիկ եւ մախաղ  
 ծաղբ առնելով ի լըրջի,  
 Տրազաւ ըզմարդ գըտանել  
 ի հրապարակքս շըրջի:  
 Այլ դու ի բաց կաց յինէն  
 շընարարոյդ եւ պատիր,  
 Սի զեղծանել զիս ընդ վայր  
 եւ վայրապար պաղատիր:  
 Այժմ՝ ըզնոսա լըւիցուք,  
 որք համարին անարատ,  
 Թեպէտ քան զայլլա թըւին  
 ինձ պըղծագոյն եւ յարատ:

**ԱՆՔՐՈՒՄՆԻՑ**<sup>29</sup> շատ է արդ,  
 մի այլ յաստեղըս նայիր .  
 Եցէ թէ մեզ զարարչէն  
 նոցա ծանօթըս տայիր :  
**Բայց** մինչ գեռ աչք ծանրացեալ  
 Եպիկուրեայ<sup>30</sup> ի քուն կան,  
 Հընչէ բարբառ ինչ ուստեք,  
 սր կարի հեշտ է ոչնկան :  
**Բազումք** յիւրմէ աղանդոյն  
 լի փափկացեալ եւ զեղուն,  
**Ընդ** կողմանեալք ընդ ծառովք,  
 ընթրին բան յեղյեղուն :  
**Արիք**, ասեն, ի հանգիստ,  
 որոց ի ցաւըս նըստին,  
**Ընութիւն** եղեւ ցամաքեալ  
 իբրեւ ըզմայր անըստին :  
**Աւասիկ** մահ զինեալ գայ,  
 ըզվարագոյր իւր եցել,  
 Ի փափկութեան կաթանէ  
 ըզմեր անձինքս քեցել :  
**Ար** շահապետք են ոգւոց  
 մերում շընչոյ դարանին,  
 Գալ զասղանին հատանել,  
 եւ ըզթեզան կարանին :

**Ս** այնքանցից գեթ մի ժամ,  
 ոչ հրաժարեալ ի շատէ,  
**Ս**ինչեւ եկեալ այն գազան  
 զիս անողորմ գիշատէ:  
**Գ**ու զայդպիսիս բարբառիս,  
 այլ քո սոսիւրն<sup>31</sup> արգոյն,  
 կայ ի սրահին ճառ արկեալ  
 յայտնել բզէն եւ չրգոյն:  
**Չ**թըինն ինձ ցաւք հեշտական,  
 որպէս կարծէ ինքքն դայ,  
 Ար ի մըտաց իսկ անկեալ  
 յտախցրն ցաւքս խրնդայ:  
**Ե**՛մ զայդ ձանձրոյթ Չէնոնի  
 եբարձ գրպրոյն հուսկ յետոյ,  
**Պ**րզատանի բարբառոյն  
 հանգոյն առատ ինչ գեացոյ:  
**Ի**ւայց եւ Պրզատան գրխովին  
 զինչ ինչ կարէր առաւել,  
 Աբ վարդապետ իւր պանծայր  
 երկբայութեամբրն դաւել:  
**Ն**ըմին նրման հանապաղ  
 տարակուսեալ<sup>32</sup> ի մըտի,  
 Յանդիմանեալ, ոչ երբեք  
 ընծայութիւն տալ ժըտի:

Արդարեւ բանք քո եղեն  
 մեզ ոչ սակաւ քաջալեր,  
 Սի գոր ասեորդ բանիք  
 երկբայութեան տապալեր:  
 Այլ գայ նորին աշակերտ<sup>33</sup>,  
 փառք յաջողեալ են ընդ իւր,  
 Աչ իբրեւ զայլսն սաստիկ,  
 եւ ոչ կարի անձընդիւր:  
 Բայց մի պատմիչ զանձըն քո  
 հանդերձելոց ինչ ասեր,  
 Եղէքսանդրի վարդապետոյ .  
 եւ ոչ դու յայն շափ հասեր:  
 Օ ինչ շահ երբեր պաճուճեալ  
 իմաստութեամբ քո ազանդ .  
 Աչ գըտցես գոյզըն կըշիւ  
 յայնչափ բանիցըն տաղանդ:  
 Օ ուր է պարծել քո, արկեալ  
 ըզպատմուճան թեզանեայ,  
 եւ ոչ մի բան լուսաւոր  
 յիմաստութեան քում ծանեայ:  
 Առէք զուսումնըդ գայդ, Յոյնք,  
 գոր իմաստունք ձեր ունին,  
 Յիտաղիս կոչէ զիս  
 խորհրդական ծերունին<sup>34</sup>:

Եղեալ շնչոց փոփոխումն,  
 Լ նախանձատ եւ յոռի  
 Ար ընդ ուրուք մեռանել,  
 ասէ, տրտամեալ խոժոռի:  
 Ար ի լուսոյ զըրկեցաւ  
 գարձեալ ի լոյս գայ անդէն,  
 Ընդրէն ի բանտ մրտանեմք  
 Հազիւ զերծեալք ի բանդէն:  
 Օ ի ոչ կորուսա ինչ է մահ,  
 այլ փոփոխին գան առ այն,  
 Ար ինչ յառաջնն չէին,  
 անխրտիր աէր եւ ծառայն:  
 Ա քան ըզմահ գառնն կեանք,  
 օրինադրեալ ի շարէն,  
 Ընդ հինգամեայն լռութեան  
 զայս ինչ հատոյց փոխարէն:  
 Սորոսութիւն արդարեւ,  
 եւ առասպել սրնոտի,  
 Արով պատկեր արարչին  
 ի շնչաւորսրն խոտի:  
 ՓԻՂԻՍՈՓԵՏԵ Իմաստունք,  
 նա մաքառողք անպխտան,  
 Ի զուր եղաք ունկընդիր  
 ձեզ արտաքոյ եւ ի տան:

Աշինչ ուսեալ ի ձերոց  
 պաճուճազարդըն բանից,  
 Եսու հետեւ ոչ մի ժամ  
 յունկընդբութիւն ձեր հանից:  
 Խաբէութեամբ պատրանօք  
 տունք խորհրդեան ձեր կազմին,  
 Յորում սակաւ ինչ գրախ,  
 մինչ յուսայի ես բազմին:  
 Բզողատունէ՞ յունիմ ինչ,  
 չէ իբրեւ զայլսըն լսկախ,  
 Աչ ժպրբհութեամբ յանդրզնեալ  
 ի մեծամեծսըն ձրկախ:  
 Եւ երկիւղած հանապազ,  
 խոտէ ըզսուտ եւ ատեայ,  
 Կորին բանիւք ի խընդիբ  
 ճըշմարտութեանըն մատեայ:  
 Եւ ետ ինձ յոյս նորոգման,  
 եւ ճընընդեան երկրորդի,  
 Եւ թէ է մարդն Եստուծոյ  
 եւ բարեկամ եւ որդի:  
 Եւ թէ որդի եմ նորա,  
 եւ բարեկամ մբտերիմ,  
 Ինչէր այնչափ թըշնամեաց  
 մատնեալ ի ձեռքս զերիմ:

Յօգեաց բոկաւքն խոտան  
 ընդ ընտրութեան արժաթոյն,  
 Եւ բնակակից ետ ըզմահ,  
 Իբրեւ դազան շարաթոյն:  
 Ապաքէն հարց ընդ որդւոց  
 դուժ եւ խընամբ հաղորդին,  
 Հայր՝ որ առասն է, շիշիւէ  
 առնել կարօտ զիւր որդին:  
 Իսկ որ էն միշտ երանեալ,  
 եւ զիւր գործուածսն պարտի  
 Նոյնպէս առնել երանեալ,  
 եւ լինել ձեռն ի մարտի:  
 Իսկ ըզմեզ հայր մեր պատժեաց  
 եւ ոչ գիտեմք առ իմէ,  
 Յերկրի շորջիմք տարազիր,  
 որ մեւք յեղծումքն գիմէ:  
 Աչ ո ոք եմքն գիտեմ,  
 եւ ոչ ըզվիշտ վրտանդին,  
 Եւ ոչ թէ զի՛նչ իցեն փառք,  
 որ անդ յետոյն ժառանգին:  
 Ահեոցէ արդ Պրզատուն,  
 եւ աւասիկ ձայնատու,  
 Դրժուարալոյծ է կրնճիտն,  
 այլ հատցէ բան իւր հատու:

Ինձ, առէ՞, չէ մարթ թրոշել  
 եւ վերանալ յայն կատար.  
 Մնացո՞ւք ապա ի մրթան,  
 չունելով զայլ ոք սատար:  
 Օ ի յերկրի այնց խելամուտ  
 չէք ոք այնպէս իմաստուն,  
 Բայց թէ տացէ ինքրն տէր,  
 որ ետ բարբառ գրբաստուն:  
 Ապա անկեալ յայդ անել  
 բաւղահաձեւրդ բաւիդ,  
 Օ՞ ոք առցուք առաջնորդ  
 ի ցուցանել մեզ շաւիդ:  
 Ա՛ մեզ զանդունդրս բանայ,  
 եւ ըզխաւարրն պարզէ,  
 Ա՛ռ ի զանյոյսըս փրբկել  
 եւ հանել յայնրմ՝ մարզէ:  
 Աեալ հանապազ վարանեալ  
 է քան ըզմահրն դաժան.  
 Եցի՛ւ լուծեալ եւ քակեալ  
 քնդ իս ոգին անբաժան:  
 Ազէ հարէք զիս, երկինք,  
 որ եմրն ձեզ գրծպրհի,  
 Օ իս ըզժրնունդ անիծից  
 եւ սատակման եւ վըհի:

Թող ծածկեացեն զիս լերինք,  
 բացցէ եր՛իբ զիւր բերան,  
 Եւ գերեզմանք կըլցեն զիս,  
 որպէս եւ զայլսն կերան:  
 Եւ կորիցէ յաւիտեան  
 այն օր ի կարգս զարու,  
 Երբով ասեն ցըհայր իմ,  
 Եթէ ծընաւ քեզ արու:  
 Իբրս զիս ոչ իմաստունք,  
 ոչ պետիկոս եւ մուսայ  
 Ընել տեղեակ կարացին,  
 յանկարծ համբաւ ինչ ուսայ,  
 Եթէ գոյ գիր եւ մատեան  
 յազգի միում բովանդակ,  
 Ար Ղստուծոյ իսկ տրուաւ,  
 նորին ձեռացրն քանդակ:  
 Բայց որ շաւիղ ամէ անդր,  
 որ ճանապարհ եւ ուղի,  
 Երբով խորշի թագուցեալ  
 չըքնաղ մատեանքն զուղի:  
 Օր ինչ Ըստուածքն խօսի,  
 քնդունիմ հաճ եւ հաւան.  
 Ըլ զինչ անուն է ազգին,  
 ուր նոցին գեւղ եւ աւան:

**Ի**ՈՒՐ. առաջնորդըն մի է,  
 որ քեզ բանայ ըզհամբար  
 Ըստուածեղէն պատգամացն,  
 առեալ ի ձեռքս զամբար:  
**Ի**ւերաբանչիւր ըստ կամաց  
 զինչպիտու թեանքն գընայ,  
 Ե՛րբ արասցես դու անձին  
 եւ կորըստեան քում խընայ:  
**Ն**ա<sup>37</sup> որ անցաւ եմ պանծայր,  
 թէպէտ եւ էր ի դըժար,  
 Թող ասիցէ թէ յիւր կողմն  
 է հակելոց մեր նըժար:  
**Ս**եւ իմաստուն<sup>38</sup> որ պարծէր,  
 մերոյ ազգին եւ դարուն,  
 Եթէ զուղղորդըն տանի,  
 չէ ճանապարհ իւր վարուն:  
**Ի**սկ դու<sup>39</sup> որդիդ խաւարին,  
 որոյ բերան իւր քարբի,  
 Եւ ըզբաժակիրդ գեղով՝  
 զոր մատուցեր, ոչ արբի:  
**Ո**ր հաւասար իսկ եղեր  
 յայն անբաւ էն եւ ի գոյն  
 Զարարածոյն ըզպատկեր,  
 եղծականին եւ հիգոյն:

Մուտ ի խաւար եւ ի մէզ,  
 եւ անդէն զանձրն թաքոյ,  
 Զէրձ կալ յիմոց հարուածոց  
 ոչ կարասցես արտաքոյ:  
 Աս ի քրննել ըզքո՞ բան,  
 իբրեւ անհաս եւ խորին,  
 Ահա բոցով նախանձուն  
 քո աշակերտք տոչորին:  
 Իւրաքանչիւր սաստկութեամբ  
 վատն փառաց մաքրաւի,  
 Ո՞քան զընկեր իւր իցէ  
 խելամուտ պնրձ ճառի:  
 Մո՞ պատրանոք խօսեսցիս  
 դու ուրացեալո՞ք՝ զոննեայ,  
 Զորմէ յաճախ պարծէիր,  
 ըզքո՞ հանձար՝ որոննեայ:  
 Նա լիցի քեզ առաջնորդ  
 եւ պահապան եւ դայեակ,  
 Զի մի ըզսերմնն տարցի  
 յափշտակիչն ճայեակ:  
 Իմա ըզսերմն հաւատոց,  
 զոր մըթերեաց եւ յաւել  
 Արշակմարան քո իմ երգ,  
 առ յապահովս նաւել:

Աղին տացէ լոյս ընտրելոյ  
 ի ցարենոյն ըզհաճար .  
 Եւ ըզքեզ ինքքն մուծցէ  
 յաստուածեղէնքն տաճար :  
 Ընծար է լոյսն նորա ,  
 որով եւ ինքքն ցընծայ ,  
 Սի առնիցես անշընորհ  
 ընդունելով զիւր ընծայ :  
 Բզնա առի ես ընկեր  
 եւ բարեկամ եւ զուող ,  
 Եւ պարզեաց եւ լուող  
 եւ փառաց ինքքն տուող :  
 Օչ առհաւատչեայն ազուցեալ  
 զիւր ոսկեղէն մատանի ,  
 Ի նոյն տաճար հաւատոց  
 առաջնորդեալ զիս տանի :  
 Օրբ ինչ խօսին եւ պատմէ ,  
 մատիբ լըսել անվեհեր ,  
 Եւ մի յանանցըն խարոյկ  
 ըզքեզ , առէ , հրդեհեր :  
 Բզնա տեսցես դու ընդ հուպ ,  
 որ ըզգերիս ամայի ,  
 Եւրացէ տէր եւ ժառանգ  
 եւ բարձակից արքայի :

Նորին իսկ միտք<sup>42</sup> ասեն ինձ,  
 մի քում անձին հաւատար,  
 Եւ ըզկրօնիցըն լապտեր  
 քեզ լուսատու եւ սատար:  
 Սովին խրատու զօրացեալ  
 մատեալ սեմոցըն մրտից,  
 Նովին վարեալ եւ ըզբուն  
 ճրջմարիտ կարգըն գրտից:

# ՏԵՂԵԿՈՒԹՒՆԵՐ

Գ. Ա Ս Ն

## ԵՐԿՐՈՐԳ ԵՐԳՈՑ

1. **ՉԱՎԵՐՇԳԻՐ** մերոց շարեաց լուխ-  
ցուք նախ իմաստնոյն՝ որ ասէ. Գոգե-  
ցի եւ զամենայն մեռեալսն որ յառա-  
ջագոյն մեռան, քան զկենդանիսն՝ որ  
ցայտմ կենդանի իցեն: Եւ քան զնոսա  
զերկոսին լաւ այն է, որ չեւ եւս իցէ  
լեալ, որ ոչ ետես զամենայն արարածն  
չար՝ որ արարաւ ի ներքոյ արեգական:

Լուիցուք զարձեալ իմաստնոցն Հե-  
թանոսաց: Լուիքեւտիոս ասէ. Անդրս-  
տին ի մատաղ տիոցն, իբրեւ զնաւորդ՝  
որ ապրիցի յայեաց ծփանաց, մերկ յեր-  
կիր անկեալ զնիցի մանուկն, որում կայ  
մեայ ի կեանսն միայն ցաւոց զեր ի վե-  
րոյ լինել:

Ինչոյն յաւելցուք եւ զԱիկերոնի բան-  
սըն զոր եւ երանելին Աւգոստինոս ի  
մէջ բերէ: Մարդ ոչ ի մօրէ ինչ, ասէ:  
այլ ի մօրուէ, մերկ մարմնով, անգոր եւ  
տկար, արտում սղւսով ի նեղութիւնս  
ծնանիցի, սակայն եւ Հուր իմե աս-  
տուածն զէն ի նմա զողեալ կայցէ: Ի

նոյն յարեացուք եւ զայն զոր ասաց  
 Աղիկնիսս՝ որ զընտրեմնէ արար խօսս :  
 Չեօք եւ սախիք կապելովք անկեալ  
 զնի, ասէ, եւ արտասուս արկանէ նա՝  
 որ այլոց շնչականաց հրամանատար լի-  
 նելոց է, եւ տանջանոցն քաւէ զկեան-  
 սըն վասն միոյ մեղաց, յորում ծնաւն :  
 Ծանօթ իսկ է առակն՝ զոր առ հինան  
 ասէին, եթէ լաւ է նախ՝ ընաւ ոչ ծնա-  
 նել, երկրորդ անգամ՝ վաղամեան լի-  
 նել : Ապա վայրապար իմն մեղադիր լի-  
 նին Պաւքաղեայ, եթէ մարգարեցիկ  
 բարոյիք ստուարացուցանէ զչարիս  
 մարդոյն, այլ նա ոչ աւելի ինչ քան  
 զհեթանոսան խօսեցաւ, զի իբրեւ ըզ-  
 վիշտան նկարէ, հանդէպ այնմ եւ ըզ-  
 փառաորում իւնն զնէ. ուր Աղիկնիսս  
 յայն իմն զառածաւ, մինչեւ ասել եթէ  
 մեծ պարզեւ ընտրեան է կարօղն լի-  
 նել մահ ի վերայ ամել :

2. Ինքինսս սախի է Գեմոսթեմեայ,  
 որոյ ճառքն՝ որ պսակացն անուանեալ  
 կոչին, զեղեցիկ են յոյժ :

3. Սուրբն Աւգոստինոս ի գիրսն որ  
 խոստովանութիւնքն կոչին, անձին մե-  
 զադիր լինի, եթէ մինչ մանուկն էր,  
 Վիրգիլեայ երգքն կարի հանդ թուէին  
 նմա, եւ ասէ իսկ, եթէ իբրեւ զերգս  
 պետիկոսին ի ձեռս ասեալ ընթեա-  
 նոյր, արգահատէր իմն Ենեայ ուրում  
 մոլորութեանցն, մոռացօնս արարեալ  
 ամենեւին իւրօցն, եւ լայր ընդ Իփ-  
 զեայ մահն, իսկ ընդ իւր անձն՝ որ յընդ-

ունայնութեան մեռեալ էր, ցամաք ու շոք հայեր \*:

4. Նեւտոն զԳիւսկարանայ մըրիկա եւ զօրէնան՝ որ վասն գունաց եղեալ է, եղծ: ՆՆՅՂԲ իմն գունաւորք են, ասե նա, ի յոյսն, ճառագայթ լուսոյն յեւթըն մասունս բաժանի, իբրեւ առաջին գոյնք, ասե, ընդ միմեանս խառնիցին, ազդի ազդի երփն հարկանիցի:

5. Ընտանին իմն է մարդոյ, ասե Բոսուէա յընծայութեան փիղիսոփայութեան, երանութեանն սեր, Միտք, վաղվաղակի իբրեւ սկսանիցին, այնմ ի խնդիր լինին, թէպէտ բարւոք, թէպէտ շարաչար, սակայն ի խնդիր են: Գարձեալ եւ ցանկամբ իմն, որով յայտ առնի թէ շեւ եւս զամենայն ստացեալ

\* ԶԳիտոյ առն, ինի ի արտոցաց տալանին էր եւ շիրտերան լինեաց: Ի Պիլիմաղիանի յերմէ արդիւրին՝ որ թագաւոր էր արտոցաց եւ սպան իսկ զայր նոր, ժողովուրդ, ի կողմնս արտագիտաց աշխարհին գիտելու արտագիտ քնոյր, եւ անդ շիրտերանացաց տալան լինի: Յարժանս թագաւոր գիտալիցաց ցանկացան, ասին, արիւնջն եւ շնորի առնիք նա, իմ արանանալ, եւ իմ պարտոք լինել ասլ պարտալ՝ ինչն, ասն լի էր արտել էր շնորի քանակ արան, իբրեւ սպել էր արանն լի էր, զանցն ի արտոյ արի եւ ասոր հարել անիկն արար:

է մեր: Որ ցանկայ որ, չէ ամենեւին երանեալ, զի նմա եւ ամա ի միասին լինել չէ մարթ:

6. Ըստ Պոպեայ ամենայն որ ինչ է, բարւոյք է: եւ ի յարինեալ յարգարմանն փեղեբաց, մարգն յիբում անզոջ կայ: Իւր Սենեկայ նոյնպէս ասացեալ էր, եթէ ոչ կարեմք ժուծել հանգարանել մեծամեծ եւս բարեաց: Մեծամեծըս, ասէ, ընկալար, այլ եւս մեծամեծաց չեմք բաւական: Արգարեւ մեծ մեծ են զոր ասարս, այլ կրօնք ուսուցանեն մեզ, եթէ մեծ եւս են յոյժ զոր կորուսարն:

7. Այդ ինն է բարբառ ամբարշտաց, որպէս ի զգօնութեան գիրան կայ: Յանկարծակի ինն եղեալք, եւ յեւ այսորիկ լինիցիմք իբրեւ գլեղեայք: Իւր նմին նման ի մէջ բերէ Սենեկա երգահան, եթէ Յեւ մահուան չիք ինչ, եւ մահ ինքնին գլխովին ոչինչ է, արագ անջրպետութեան կատարած: Զ ինչ ուրախութիւն, որ փառաւորութիւն յայդպիսի իրս կայցէ, ասէ Սիկերոն, առ նոսա՝ որ զուարթացին ինն ասիցեն զայն ինչ, որ քան զամենայն աշխարհի իրս արամագոյնն է, որում մարթ էր զմեր յոյս հասանել, եթէ ճշմարիտ լինէր:

8. Ղուկրեափոս յերրորդում մտաննին ասէ. Գարնեալ ի միա անուճք եթէ միաք բնոյ մարմնոց ծնանին, ի միասին աննն, եւ զոյգ ծերանան. յետոյ ասոս իբրեւ բազմաժամանակեայն իտար-

խալիցի մարմինն, եւ լքեալ անկամեցին ի զօրութենէ անգամքն, կազան իմն խորհուրդք, եւ լեզուն եւ միտք բանգազուլն:

9. Ղուկրեախոս ի սկզբան երգոցն զԱփրոզիտ ազալէ, այս ինքն զԱսաղիկն, որ ուրախութիւն է, ասէ, զից եւ մարդկան:

10. Ըստ բանին Ղուկրեաեայ որ ասէ, եթէ է Նւ յաղբերէ որ զքաղցրն բղիւիցէ, դառն ինչ ելանէ, եւ ի ծագիկս է ինչ, որ հեղձուցանէ: Ասան որոյ եւ ասաց իսկ անն. Յանկութիւն՝ այնու զի չէ հաստատուն, չհանգարտեթէ որ կարի ի խորս մտանիցէ, այլ պարտ է արագ անցանել. նման է երկրի ուր բազում արիզմ կայցէ, նմին իրի հարկ իցէ թեթեւս ընթանալ, եւ ոչ ուրեք ստիւք զազարել:

11. Արկերոն որ կանուխ է յոյժ ժամանակաւ քան զՄեակարտէս հաստատեալ զայս ընծայութիւն զոր ի Պղատանի գիրան գտեալ էր: Յայն՝ որ ճըշմարտան թուեցաւ արանցս այսոցիկ աւագաց, Ղոկրոս երկեւան երկմտութեան մուծանէ, եւ երկմտ իմն է, եթէ որ տարբերէնն իցէ, չլինիցի մտաւոր: Չիք բնաւ կարծիք, որպէս ասէ Արկերոն, թէպէտ եւ կարի անմտութեան իցէ, որ ումք ի փղիխոփայցից շթուիցի հաւանութեան: Ղոկրոս խոստովան լինի թէ չէ հասար մերոց մըտաց իմանալ եթէ զխարդ ունիցի միտս

որ տարրեղէնն իցէ . այլ չէ պարտաւ, աւսէ, վասն այնորիկ կարծել, թէ եւ Աստուած չիցէ կարող առնել զայն մասւոր թեւեւ եւ Ղաաուծոյ կարողութիւնն ընթանայցէ, բայց եւ այնպէս շփարտիցի երկեւանն, քանզի մարթէ յամենայն ճշմարտութիւնս որ յերկրաշափութեանն են, երկեւան մաւծանել, եւ ասել ս' զիսիցէ եթէ Աստուած չիցէ կարող առնել բոլորակ շրեքկուտի:

Ղանաղզոս ի թուղթմն յայտ առնէ, եթէ Գեակարտէս յայնմիկ զի վասն որոց զբեաց, թուի ընտրեալ Ղաաուծոյ աւսութենէ առ յամօթ առնելոյ զցոփան օրինօք ինն՝ որ պատշաճ էր յօժարութեանն նոցա: Չի էր նա, ասէ, անճարին մեծ մտօքն, եւ մասզիբ միայն փիղիսոփայութեան, յորմէ շխտկածեն նոքա, զիւրաւ եւ վաղվազակի ի հասարակաց կանխակալ սոփութեանն ի բաց մերկանայր, ընդ որ նոքա արտօժեն, եւ սոփին իսկ ինացաւ հնարս ըմբերանելոյ զնոսա եթէ չիբինչ՝ որ այնպէս հակառակ հանճարոյ իցէ, որպէս կամել, զի ի քակտել մարմնոցն՝ որ քայքայութիւն մասանց ինչ նիւթոյ է, եւ ոչիք եւս շիջանիցին: Ազգիարդ եզիտ նա այդմ հնարս: Հաստատելով յայտնի եւ մեկին բանիւք եթէ այն որ մասւոր է, եւ այն որ մարմնաւոր, երկու էութիւնք են ամենեւին զաւր եւ ուրոյնք, այնպէս զի եւ զմաս

իսկ ամեն շէ մարթ, թէ որ խորհին  
 մարմնաւոր իցէ:

12. Ամենայն՝ որ մարմնաւոր բնու-  
 թիւն է, յայնժամ եղծանիցի, յորժամ  
 մասունքն ի միմեանց բաժանիցին: Յոր-  
 ժամ որ զփայտ ինչ պրիցէ, չկորնչի ինչ  
 անտի. մասն՝ որ կարի նուրբ է, ի վեր  
 կոյս ամբառնայ, որ ծուխն կոչիցի. եւ  
 որ պարարան է, ընդ ծխահանան մած-  
 նու, եւ մուրն անուանի. իսկ թանձրն  
 մոխիր լինի եւ ի հնոցին կայ:

13. Հերակն Տրիսակցիստէս է, այս  
 ինքն երկու մեծ, զոր արուեստագէտք՝  
 որ զբրէտկան նիւթս փոփոխել ասեն,  
 գտակ իւրեանց արուեստին համարին.  
 զառանցելոց բանք են, որպէս եւ ճար-  
 տարութիւն նոցա, որոց սկիզբն ստեղ  
 է, եւ մէջն չանայ, եւ վախճան մու-  
 բանայ:

14. Ամենայն խիթր՝ որ պարզուկան բը-  
 նութիւն է, թուի մեզ եթէ անձամբ  
 յանձնէ եղծանել շէ հնար, եւ այնպէս  
 մարթ եմք անմահս զնոսա կոչել: Բայց  
 չեմք ինչ տեղեակ եթէ յորժամ տիւ-  
 զերբ եղծանիցին, տարերբ՝ յորմէ աշ-  
 խարհս յոչեայ է, յոչինչ դառնայցեն:  
 Ասացի եթէ չեմք ինչ տեղեակ: Բայց  
 սոյն մանասանոց երկուան իմն է, բան  
 անդիտութիւն, քանզի յայնուութիւն  
 զնմանէ բարբառի, սակայն գիծին իմն  
 վասն այնր զոր ասեն: Տարերբ լուծցին  
 ասէ երանելին Պետրոս, իսկ լուծանելն  
 ոչ եթէ յոչինչն գարնուցանել իցէ:

Փոխեացես զնոսա, սյս ինքն զերկինս,  
 եւ փոխեացին, ասէ սաղմոսանուագն.  
 Հէր մարթ մեկնադոյնս ասել առ ի զլոկ  
 փոփոխումն յայս ասնելոյ: Սուրբն  
 Աւգոստինոս լոկ փոփոխումն Համարի,  
 յորժամ ասիցէ, թէ Փոփոխելով իրաց,  
 եւ ոչ ամենեւին կորնչելով անցանիցէ  
 աշխարհս, կերպարանքն անցանիցեն,  
 եւ ոչ բնութիւնն: Սուրբն Երոնիմոս  
 զնոյն ան զմտաւ: Գիտացի, ասէ Սո-  
 զանն, թէ զամենայն զոր արար Աս-  
 տուած, այն կայ յաւիտեան. Հերբայե-  
 ցի մշտնջենականք իցեն, ասէ: Այս մի-  
 այն բառական է իբաւացուցանել զիմ  
 երգս:

15. Ղուկրեախոս ինքնին զնոյն իմն  
 ասէ. որ Հակառակ է իւրոյ վարդապե-  
 տութեան, զոր եւ Ղակտանախոս ի մէջ  
 բերէ, եւ զօրութեան ճշմարտութեա-  
 նն Համարի, որ եան այնպէս բարբա-  
 սել պետիկոսին:

Որ յերկրէ, ասէ, կանխաւն եզել, յե-  
 տուսա ուրեմն յերկիր երթոյ, իսկ որ  
 ի վերասա յեթ երացն առ արեցաւ, զայն  
 անգրէն երկնից մեծապայծառ տանարք  
 ընդունիցին: Բայիզոս ի ճառսն՝ զոր  
 փան Ղուկրեախոսն գրեալ է, բռնա-  
 զբասել իմն զբանն կամի, սլլ ոչ այնպի-  
 սի ինչ իցէ միայք երգոցն, որպէս նայն  
 կամակորէ: Ապա իբաւացիկ մտօր ա-  
 սաց Ղակտանախոս, եթէ Ղուկրեախոս  
 ոչ հայեցեալ յայն զոր ասէրն, եւ թէ  
 որպիսի կրօնից Հատարով մտանէր, ըզ-

բանս զայսոսիկ եղ. այլ պատրեալ գր-  
տանի ի ճշմարտութենէ անախ, եւ ա-  
ռանց խորհրդոյ կորզեցաւ ի նմանէ  
բանն:

16. Որպիսի խնդութեան պատճառք  
չլինիցի մեզ գտանել ճշմարիտ ինչ օ-  
րէնս իմաստութեան: Պիտարաբա  
գոհեաց ասեն գոհս գոհութեան եզինս  
հարեւր, զի եզիտ գլորեքիտ սի կողմանց  
երեքանկեանն: Չկարեմք իմանալ ըզ-  
ճշմարտութիւնսն որ յախանականքն  
են եւ անփոփոխ, բայց միայն լուսով  
իւիք: որ նոյնպէս մշանկենաւոր եւ ա-  
ռանց շրջելոյ իցէ: Իտութիւնն՝ որ այն-  
պիսի ինչ լուսով պայծառանալ կարէ:  
չէ մարմնաւոր: Անախ ունի գլանգիմա-  
նութիւնն եւ թէ աստուածեղէն է, ասէ  
Սենեկա, զի որ ինչ աստուածեղէն է,  
այն զնա զուարճացուցանէ, եւ ոչ ի-  
րբեւ յաւարին ինչ ի մէջ մտանէ, այլ  
իրբեւ յիւրսն ինչ: Արկերսն ի ծերու-  
թեան ճառան զնոյն խորհուրդս խորհի  
Այսպէս եզի, ասէ, ի մտի իմում, սոյն-  
պէս իմանամ, թէ յորժամ այնչափ ե-  
րազութիւն մտացն իցէ, այնչափ յի-  
շատակ անցից անցելոց, եւ առ յապա-  
լինելոց իրաց հանգերձելոց իմաստու-  
թիւն, այնքան ճարտարութիւնք, այն-  
չափ գիտութիւնք, գոյնչափ հնարա-  
գիտութիւնք, չէ մարթ այնք բնու-  
թեան, որ գիրսն զայնոսիկ ունիցի,  
մահկանացու լինել: Եւ յայլում տե-  
ղող ասէ եւս, թէ պարտիմք ճանաչել

զմեր սպիտակ զոր ոչն տեսանեմք, զոր օրինակ անասնեմք զԱստուած, առանց զնայն տեսանելոյ, անդասին ի նորին գործոց: Չսխառ մարդոյն, ասէ, թէ էպէտ եւ զնա ոչ տեսանիցես, սակայն որպէս զԱստուած գիտես ի գործոց անտի նորա, նոյնպէս եւ ի յիշատակէ իրացն, եւ ի հնարագիտութենէ եւ յերազուսթենէ շարժմանն, եւ ի բոգմանդակ գեղեցկութենէ առաքինութեան զսխառն իմանայցես:

17. Արիկերսն բազում զօրութիւն պար յանդիմանութեան համարի. Չի նշ որդեծնութիւն, ասէ, զի նշ անուանիսն քարազէլ, զի նշ գերեզմանք շիրմացն յայտ առնիցեն, եթէ ոչ զի ըզհանգերթնոց փոյթ ի մտի ունիմք: Չորմէ Մանասնիս պատգիսի ինչ ան զմբասաւ: Փոյթ մեծ է, ասէ, ի մարդիկ, զի երկայնորեայք լինիցին: Ասան ամենայն իրաց իմացան հնարա, վասն մարմնոց դոն գերեզմանք, վասն անուան փասք, զամենայն փոյթ ի մէջ առեալ զի անդրէն շինեացին եւ ունիցին ինչ յոր յենուցուն: Միթարութիւնս իմ յամենայն կողմանց շրջին եւ մտքանան որդիք, զորոց խիղքս արկեալ վակտոյթ լեալ կան: Պարտ եւ պատշաճ էր Մանասնեայ աստի զմասա անել զոգւոցն մեծութիւն, զոր ոչինչ, որ կորստական է, հաճել կարող է:

18. Դարձայ եւ անտի ես զամենայն զրպարտութիւնս, որ լինին ընդ արեգ-

ակամբ, եւ ահա արտասուք զբաւարան-  
լոցն: եւ ոչ որ էր որ մտիւթարէր զնա-  
սա: Այս որ անդէպն թուիցի, եւս հե-  
թանոսացն քրթմննել ստեպ զխնամա-  
կալութենէ: Որպէս եւ Աղաւզիտան ա-  
սէ: Այլ իբրեւ զիրս մարդկեղէնս, ա-  
սէ, այնչափ մթով պաշարեալս տեսա-  
նէի, զի որ մնասակարքն են, հանուպազ  
յուրախութեան են, իսկ որ բարեպաշ-  
արն է, ի նեղութեան կայ, թուէր թէ  
անկանիցին իմն կրօնք, այլ Հասիինեայ  
պատիժքն զայս աղմուկ բարձին, եւ ըզ-  
դիսն արձակեցին ի բամբասանացն:

Սուտ են զոր ասէն, զի Աստուած ոչ  
հանապազ նովին օրինակաւ վրէժս պա-  
հանիցէ: Որչափ շարագործք իցեն, որ  
չկրեցին ինչ պատիժս յերկրի, պարտ  
էր Աղաւզեայ զմտաւ ամել, թէ այլ  
իմն բնակութիւն կայցէ ուր ամենայն  
ինչ նորոգիցի: Եթէ ամենայն մա-  
հուամբ եղծանիցի, ասէր Պղատան, այն  
յոգուտ մեծաշահ շարացն լինիցի: Այլ  
չէ եւ չէ իսկ այնպէս. ոգիքն ընդ իւ-  
րեանս առեալ տանիցին եւ գբարի եւ  
զչար գործան, որ մշտնջենաւ որ բարեա-  
ցըն եւ շարեաց պատճառք լինիցին նո-  
ցա: Աւասիկ պատասխանի ամենայն  
բանից զոր զխնամակալութենէ որ ա-  
սիցէ: Ի բարոյից եւ ի բնութեան կար-  
գըս բարեմք իմն զխնամակալութիւն,  
զկողմն մի եւեթ տախտակացն տեսա-  
նեմք, եւ զամենայն զգործուածն քըն-  
նել կամբմք:

19. Վիպասանք յիւրեանց պաճու-  
 ճեաց առասպելսն պահեցին զառաջու-  
 թիւն անմահն լինելոյ սգաց: Թեւ ան-  
 լելոց են ոգիք, ի մարտն հաւանու-  
 թենէ ազգաց համարիւք, առ Աիկե-  
 բոն. իսկ յորում անզւոջ կայցեն, որ-  
 պիսիք լինիցին, զայն ուսանել արժան  
 է. եւ քանզի այնմ շէին զիտակ մար-  
 գիկ, սանդարամետս իմն սակզծին, յոր-  
 մէ եւ ուրուականացն օրէնք զոր Հովե-  
 բան եղեալ է, եւ մատար մեզ Աս-  
 նան ծովակ: Նոյնպէս անտի է եւ  
 Վժժիտն նկարագիր ի Պղատանի գիր-  
 սըն, որ նկարէ իմն զքնակութիւն ար-  
 զարոցն եւ զքնակութիւն շարաց: Նժ-  
 բա, առէ, որ յանցանս ինչ, որ թե-  
 թեւ ինչ ամենայն քառիցին, յանցա-  
 նիցեն, զմի ամ եւեթ ի ամենայն կան:

20. Վիրգիցիոս այնպէս իմն նկա-  
 բեաց, որպէս թէ անպարիշա ոք կայցէ  
 ի տարտարոսն, որ ազազակիցէ եւ ազգ  
 իմն անիցէ, թէ Ուսարուք զարգա-  
 բութիւն եւ մի զգիսն անգոսնիցէք:

21. Սեկրատէս, որ զարմանալին թը-  
 լի, ի պատմութեանն, զոր Պղատան  
 զնորս մահաւանէն գրեաց, իբրեւ զա-  
 նուանի ճառսն կատարէք, ինզրեաց,  
 սակն, զի արագազ մի Ասկղեպեայ գիցն  
 նուիրիցեն: Ոմանք շառնուն յանն հա-  
 ւանել, թէ այր մի որ այնչափ անուանի  
 եւ նշանատար էր, այնպիսի մանկուոյ  
 բանս խոսէր. եւ սակն, թէ այլափոխ  
 իմն քանիք ասաց, այլ զի չէ այլաաս-

ցիկ ինչ յորջորջումն, յայտ ի պատաս-  
խանուոյն է, զոր Արիտոն եւս. արաս-  
ցուք, ասէ, զոր ինչ կամեցարդ. ապա  
այնպէս իմացաւ նա, որպէս ինչ նը-  
կարագիրն յայտ առնէ, այս ինքն ըստ  
կրօնիցն հեթանոսաց:

22. Կեղ իմն, ասէ Յորնաց, անբը-  
ժըշկական ունի զբազումս՝ գիրս գնե-  
լոյ: Այս աստ ի վաղուց կայր, զի եւ  
Սողոմոն յէկղեօհաստէսն, Վարժ բա-  
զում, ասէ, աշխատութիւն է մար-  
մնոյ: Մանաանիոս արանջէ զիւրոյ ժա-  
մանակին մարդկանէ, զի դոյզն որ պրա-  
գէս ի մատենագրել յօժարէր. Պարտ  
եւ պատշաճ էր, ասէ, օրէնս վասն մա-  
տենագրաց ապիտաց եւ անտեղեկաց  
գնել, որպէս գնին վասն թափառակա-  
նաց, եւ որ ի դատարկութիւնս հասա-  
նիցին, եւ յայնժամ, յստել ասել, զիս  
եւ զայլ եւս բերս յաշխարհէ մերժիցեն:

23. Ամենայն մարդիկ ի խաւարի կոա-  
պաշտութեան կային, եւ առ ամենայն  
ազգս եղեն իմաստունք՝ որ ի լուսոյն  
ինդիր շօջէին. քուրճք յեգիպտոս, մոզք  
ի Պարսից աշխարհին, եւ իմաստունք ի  
հնդկաց աշխարհին, եւ զազատացուց  
քուրճքն եւ իմաստունքն Յունաց: Ամ  
արդ զոր լոյս գտին նոքա. եթէ սողոյ  
ինչ գտեալ էին, ոչ յայնչափ ազանգս  
բաժանէին եւ ի բազում ջոկս զատա-  
նէին:

24. Հերակղիսէս, որ արտասուօղն  
յորջորջեցաւ, հանապազ, ասեն, ընդ

ճարգկան յիմարութիւն լայր, իսկ Գե-  
մակրիտէս ծաղր իմն առնէր: Երկուքեան  
ևս յերաւի դարձէին, բայց եւ կարի  
իսկ անճառագոյնք էին, այնու զի քան  
զարժանն նարաարել ջանկային:

25. Գեմակրիտէս, որ մեկնեցաւ գը-  
նաց ի գերեզմանս զի բարւոր խոկայցէ,  
յանկարծ առ միակեանս գաղղյ մանրա-  
մազ փոշոյ զարարչութիւն աշխար-  
հիս, եւ զազատ կամս մարդոյն համա-  
րէր: Զի նշ հաւասարութիւն ի միջի  
մանրամազն փոշոյ եւ այնք ազատ կա-  
մաց կայցէ: Այս վարդապետութիւն  
զոր եւ Եպիփուրոսն ասէ, յամսն առ-  
նէ զմիտս մարդոյն: Քաղաքացիք Գե-  
մակրիտէսայ երկուցեալ զի մի ի մտաց  
անկանիցի, առարկեցին զՀիպոկրիտէս,  
զի գնա յառաջին առողջութիւնն ա-  
ծիցէ:

26. Փիղիսոփայիցն անճառութիւն այն  
իմն էր, զի հանապազ զսկիզբն իրաց  
ինչրէին: Թուղէս զլուր գնէր սկիզբն  
ամենայնի, Անաքսիմենէս զօդ, եւ Հե-  
րակիտէս զհուր:

27. Պիւսոն ի մէջ մերկի եցոյց նոցա՝  
որ ընդ նմա ի նաւին էին, խոճկոր մի,  
որ մեծաւ հանդարտութեամբ, որպէս  
սովորն էր, ուտէր, կամեցեալ զնոսա  
անհոգս եւ անկասկած նոյնն օրինա-  
կաւ առնել: Պիւսոն՝ որ ամենեւին զա-  
մենայն իրաց երկմուէր, զբազումս ու-  
նէր յիւրմէ աղանդոյն, որ կից ի նորա  
անուն կոչէին:

28. Գիտցինէս անկրան, անասնսթ եւ անիմաստազոյն եւս էր: Էւ Ազէբանդրոս յորժամ ասացն թէ Գիտցինէս կամէր լինել եթէ Ազէբանդրոս չէր, յայտ արար թէ աննչաւքն զոր աննչայր զի քան զամենայն մարդիկ երեւելի լինիցի, անհանճարական իմն էր: Ասքս այս որ անհնարին ընդ փառասորն լինել կամէր, զամենայն հարս հարկեր զի նշանասոր լինիցի, եւ եթէ միահեծան իշխանութեամբ ոչ, զանեա իրրեւ բզ- Գիտցինէսն զամենայն քամահելոյն:

29. Անարատարաս, իրրեւ հարցինցնա եթէ վասն էր իրիք ծնեալ իցէ, եւ պատասխանի. Ա. ի զարեգակն, ասէ, եւ զլուսին նշմարելոյ:

30. Չէպիկարոս այր փափկակեաց կուէ Կիկերան, եւ Սենեկայ փափկութեան վարդապետ. Արատիոս փափակն ասելով ոչ զգիրդն ինչ իմանայ, այլ զմեզկն, եւ ամենեւին զկտի մտացն ասէ, յորժամ ի խոզիցն երամակէ զնա կոչիցէ:

31. Անուանի սրահն է ՂԼԹենաս քաղաքի, ուր Չենան, որ սառչիկեանցն զլխասոր ճանաչէր, զիւր զպրոց ունէր: Էս նա զիւր գոյն ամգունել, զի հրամանք, ասնն, ի գիցն եզեն նմա, զի ԸԴՄեռելոց գոյն առնուցու: Սառչիկեանցն նեան յաննին հարեալ պարձէին, որպեթ թէ իւրեանց իմաստութեամբն այնպիսի զմարդ ասնիցեն, զի եւ ոչ մի ինչ յողոզողել զնա կարիցէ: Ի նոցանէ ամն

մինչ զեռ անհնարին յոտիցն ցաւս տա-  
գնապէր, աղաղակեաց, բարւոք են, ա-  
սէ, եւ ոչ շարինչ ցաւք:

32. Սոկրատէս եւ Պղատան բազում  
նորանշան իրս ճշգրիտ պատմեցին, բայց  
եւ հանապազ երկրայ մտօք խօսէին:

33. Արիստոտելէս դամս բազումս  
աշակերտ լեալ Պղատանի, ապա մեկնէր  
ի նմանէ, եւ նմին հակառակ ազանդոց  
իմե պլաւոր ճանաչէր: Եւ իրրեւ ա-  
ւանդէր, ասէն, զուսումն վարդապե-  
տութեանն, ճեմ առեալ շրջէր: Չէ  
յայտ թէ զինչ ինչ վասն ոգւոցն ան-  
մահութեան խորհեցաւ, բայց զար-  
մանք այն են, զի ասի թէ եւ գիրս եւս  
վասն ոգւոց եզ, եւ զքարոյից արար  
խօսս:

34. Պիւթազորաս՝ որ առակաւ իմե  
պլ ընդ պլոյ կարգէր զհրաման վար-  
դապետութեանն, ժուժկայութեան եւ  
լուութեան օրէնս աշակերտացն սահ-  
մանեաց, եւ փոփոխմունս եւս շնչոց  
ի մարմնոց ի մարմնս եզ: Եւ զի փո-  
փոխմունս շնչոց եզ, յայտ Սվեդեայ  
պլակերպութեանցն է. բնաւք շրջին,  
ասէ, կորնչի ինչ ոչ, պլ յածի, եւ ան-  
տի այսբ դայ, եւ աստի անդր երթայ,  
ինչեւպէտ երակս գոյ շունչ, եւ ան-  
խտիք գազանաց ոգիքն ի մարդկեղէն  
մարմնս անցաննն, եւ մարդկանն ի  
գազանս:

35. Պղատան ուսար Արիստոտելայ  
քալ ի միտ առ, եթէ գժուարին առ

Հասանել են մեր իրքս, եւ չէ նորա մեզ, զի չկարաց անել այնմ լուծուիմն. զիրան ետես, այլ զպատճառսն ոչ զիտաց: Այնուիկ՝ զոր ասէն, թէ ոգիք յառաջագոյն քան զմարմինսն կային, շառնի լուծուիմն, եւ ոչ զերկուս արմատան դնելով: Արիւերան ի նոյն յանկ եւ մերձ խօսեցաւ, ասելով եթէ Ծնանիմք զի գյանցանաց ինչ, զոր յառաջին կեանսն յանցեաք, զգրեժն տայցեմք: Ասլ որ առաջին կեանքն իցէ: Բայիդոս խոստովան լինի, եթէ ոչինչ իւր մարթի յայնմ խնդրոյ զերժանել, բայց եթէ գուշակութեամք: Ի պատմութիւնս, ասէ նա, թշուառութիւնք եւ յանցուածք մարդոյն պատմին: Չիք քաղաք ուրեք, յորում դարմանոցք եւ կախազանք չիցեն, զի եղուկ եւ շար է մարդ: Ասլ ընդէր հեթանոսք ոչ այնպէս ինչ, որպէս արժանն է, զայսմանն ճառեցին: Չի միայն յայտնութեամբք հնար է յայնմ տազնապէ ազատանալ:

36. Եթէ ոչ, ասէ Պղատոն, ճանապարհն ինչ անբոյթ ցուցանիցէ որ մեզ, որպէս զաւետիս ինչ կամ զաստուածեղէն յայտնութիւն, յոր իրքեւ ի նաւ ինչ, որ անհոգ եւ անկասկած ընթանայցէ, մտեալ, ախողութեամք զճանապարհն ի գլուխ հանցուք:

37. Յանդիման անի, որպէս թէ յառեալ հայիցի ընդ մեա կշռոց, որ ընդօքս կախեալ իցէ, պսպիսի ինչ նկարագրաւ, թէ Չինչ գիտիցեմ:

38. Չամանէ ի թուղթս ինչ երկայնաձիգ բանիւք ճառեալ է իմ :

39. Կորին իսկ, որ պարծին իմն եթէ տեղեակ եւ խելամուտ իցեն Սպինոսայ գրոցն, ի միտեանց բանից վերայ կալ ոչ կարեն: Բայիդոս, որ տեղեկագոյն էր բանիցն նորա, յետ մեկուսին կալոյ յայնմանէ, զոր մեծարոյ իմն համարին, այս ինքն թէ ամենայն Աստուած իցէ, որպր պատասխանի, որոց մեղադիրն լինէին նմա, թէ վասն զի ոչ քաջ զոր ասէրն ի միտ առ, վասն այնորիկ ի բաց եկաց. Եթէ բարոք, ասէ, իմացեալ չիցեմ, այն ոչ իմ ինչ մնաս իցէ: Ոչ այնչափ համարձակութեամբ ասէի, եթէ ամենայնի՛ զոր Սպինոսայն ասէ, հակառակ ինչ գրեալ էի. դէպ լինէր թերեւս բազում անգամ շիմանալ, թէ զինչ այն ինչ իցէ զոր ասելն կամիցի, եւ մարթի իսկ կարծեւ, եթէ եւ ոչ ինքն իսկ իւրովի զոր ասէրն, իմանայր: Արդարեւ ի նմին վարդապետութեան, որ լին է խառնակ շիտթութեամբ եւ խառարին, ամենեւին ամենայն ինչ առանց հասանելոյ է, բաց յամբարըտութենէ:

40. Ինքն իսկ Բայիդոս ի ճառան՝ զոր վասն մանիքեցոց գրեալ է, զմիտս ընդ Մոսկեսի օրենս կշռէ. Օրենք, ասէ, որպէս որ մերոց կարգաց խելամուտ են ասեն, ոչ այլ ինչ մարթէր վճարել, բայց եթէ տալ մարդկան ի միտ առնուլ զիւրեանց տկարութիւն, եւ թէ

կարեւոր պէտք են, զի եկեալ որ նորոգիցէ եւ զողորմութեան եւ զխնամոց օրէնս գնիցէ, եւ էր դատարարակ, որ զմեզ ի քրիստոս անգր տանէր: Ասացոյք դրեթէ գնոյն վան մտաց, զի եւ սա յայտ յանգիման ցուցանէ մարդկան թէ ի խաւարի կան, եւ անգոր եւ ակարք են, եւ կարօտ յայանութեամբ իւրք:

Չայս ասէ ցարգ, նա եւ առաջնորդէ եւս յորժամ յայանութեան որ ի խընդիր լինիցի, ցուցանելով զճշմարիտ կրօնիցն ընծայութիւն եւ ամէ զմեզ առ նա՝ որ դարձան տանիցի շարեացն մերոց, եւ հաւանեցուցանէ իսկ զմեզ, եւ թէ անհնարին դժնդակ են շարիրս, զոր առ հեթանոսոգքն առնել ոչ կարէր: Որ կարի հանձարեղքն էին իւրեանց մտաց անտի կշտամբեայ յանգիմանէին, եւ քանզի գիտէին եթէ Աստուած մարդկան ցատուցեալ է, զգատիծան՝ զոր նա ի մեր վերայ ամ, մեծութիւն խառն ընդ թշուառութեան տալով մեզ, կշտէին ընդ պատճոցն, զոր բընաւոր որ տայցէ կրել այնոցիկ, որ ի մեռեալ մարմնս յարեալ կայցեն, եւ այնպէս գիբկընդխառն տակաւ կորնչիցին: Չքանաւ որէն զայնմանէ Արդիդիոս ճառեալ, ընդ մարմնոց մեռելոց, ասէ, զկենդանիս զուգէր, յօղեալ ձեռաց ձեռքս եւ բերանոց բերանս, որ ազգ ինչ տանջանաց է, եւ ծիւրեալս ծնդեալս ի գիբկընդխառն լինելոյ անտի այնպէս ընդերկար անհնարին մահուամբ սա-

տակեր: Աւստիկ զժնգակ կեանք մար-  
 զոյն յեա մեղացն, սոյն իմե է ծանրա-  
 տազատիկ լուծն՝ որ եղաւ ի վերայ նա-  
 րա, վասն որոյ Էկզեսիաստեան ասէ: **Չ**  
 քաղցումն մեծ հաստատեալ է ամե-  
 նայն մարդոյ, եւ լուծ ծանր ի վերայ  
 որդւոց **Ա**զամոյ, յորէ ելանելոյ մեր  
 իւրոյ, մինչեւ յորն թաղելոյ ի մայրն  
 ամենեցուն: **Պ**եղապիանոսըն՝ որ ասէ-  
 ին թէ ոչ դոն առաջին մեղք, պնդեալ  
 էին, թէ այնպիսի, որպիսի հաստատե-  
 ցաքս **Ս**տամոս, կոչցեմք: Սուրբն  
**Ա**զոստինոս զնկարագիր մարդոյն ի  
 ծննդեն մինչեւ ցնորին մահ առաջի  
 զնէր նոցա, եւ հարցանէր թէ գիտրդ  
 արարած մի, որ անմեղն իցէ, այնպէս  
 հէք եւ եղուկ ծնանիցի: **Լ**արկ է, ա-  
 սէր, անիրաւութեան ինչ կամ տկարա-  
 թեան կարծիս զ**Ս**տամոսով արկանել-  
 ոյլ քանզի ոչ անիրաւ եւ ոչ տկար ինչ  
 որ է **Ա**տառած, յայտ է թէ զծանր  
 լուծն ի վերայ որդւոց **Ա**զամոյ շնէր,  
 եթէ ոչ յանցանք ինչ կանխաւ արժա-  
 նի այնմ գոյին: **Ա**յս զնոյն զառաջին  
 մեղան յուչ աննիցեն մեզ միտք, եւ նա-  
 զին տալցեն մեզ ի միս անուղ եթէ  
 կարեւոր պէտք են յայնու թեան:

41. **Ո**ր զմիտան բովանդակ գիտիցէ,  
 ոչ զնովաւ եւ եթ զայցէ, զի լոյս ինչ  
 մթաղին է նա, նուազագոյն իմե աս-  
 տուածեղէն հուր ասէր **Կ**իկերան: **Լ**ու-  
 սուս որութիւն նորա եւ մթարութիւն  
 էա զկէսս կարի մեծարել, եւ զայլս յոյժ

արհամարհել: Աստի իսկ ազգի ազգի ազանդք եղեն, սառչիկեանցն եւ Պիւստնի, որոց մին յամբարտաւանութեանէ եւ մեւսն ի թշուառութենէ առ ըսկիզբն: Ասել եթէ միայն սառչդ է, թէ չէք ինչ սառչդ, չէ քան զայն հիքութեանն ինչ կամ ամբարտաւանութեան, առ Պղինձիս: Մանտանիս, որ զպիւստնական առ մե յայն ամ, մինչեւ հայկազ ընդ կշիռսն ասել թէ զինչ զիտիցեմ, եւ ոչ թէ չգիտիցեմ, զի չկամի ինչ հաստատել, եւ ընդ այն իսկ թէ երկմտիցեն արդեւք, երկմիտ է, իսնարհեցուցանել միայն զմարդն ջանաց: Իսկ Քայիզոս զմտաց ասէ, թէ յաւեր եւ ոչ ի չինամ են, զի առ յերկուանալ միայն ի զեւզ գան ասէ: Եւ զի ասեւզ հակառակ անձին իւրոյ իօսի նա, ազնուազոյն քան զայլ որ զմարդոյն տըկարութեան զչափ առեալ է: Առաջնոցն՝ որ երկմտեինն, չգոյր մեզ գնել զի մտք յայնժամ բարւոք ինչ վճարել չկարեին: Քայց սյժժ զի ի կրօնս զմեզ առեալ անեն, արք իբրեւ զՄանտանիսն եւ զՔայիզոս իցենն ինչ առանց մեղադրութեան: Չհանձար ի միջոյ բառնալ եւ զամենայն հանձարով կամել վճարել, առ Պարազիս, կարի իսկ անհանձարութիւն է, եւ երկոքին զոյգ փաստակարք: Ամենայնի հաւատալ եւ զքնուէ թերահաւատ լինել նոյնպէս անհաւատութիւն է, եւ երկոքեան, թէպէտ եւ հակառակ միմեանց իցեն:

զմի եւ զնոյն բղխմունս ունին, զի վրի-  
պեն իմն ի քննութենէ: Որ ամենայնի  
հաւատացցէ, զասկաւ ինչ լուսաւորու-  
թիւն իրբեւ զճշմարիտ ինչ լոյս համա-  
րիցի: Իսկ որ զամենայնէ թերահաւա-  
տիցեն, զփոքրիկ ինչ ամազ ամենեւին  
իաւար աղջամուղջ կարծէ:

42. Միտք ինքնին գլխովին ասեն մեզ,  
եթէ ստոյգ ինչ լոյս տալ մեզ չկարեն,  
եւ այսր քննայութիւն ի Պրատանի բան-  
սըն կայ, զոր վերագոյն ի մէջ բերի Սո-  
կրատէս՝ որ անոգ ճարտարաբանն իս-  
տոյութեամբ զոգւոցն անմահութենէ  
ճառէ, ստիպի իմն իստոսոգան լինել,  
եթէ այն քննայութիւնք ոչ հաստա-  
տութեամբ ինչ իցեն, սլլ յուսով եւ-  
եթ: Բայց հարկ է, ասէ, ի նոսին իրբեւ  
ի մակոյկ ինչ մտեալ, զձոմն զաստի կե-  
նաց, որ հանապազ ամբոխիցին ի մրքը-  
կաց, հատանել անցանել: Եթէ չգու-  
ցեն ի միջի աստուածեղէն ինչ աւետիք  
կամ յայանութիւն, որ լինիցի մեզ ի-  
րբեւ զնաւ՝ որ շերկնչիցի ինչ ամենեւին  
ի փոթորկաց: Բանքս, զոր հետանոս  
այր ասէ, յամսթ առնիցէ զմեր ամբա-  
րիչոս, որ եթէ ըզնային թէ յայանու-  
թիւն ինչ լինէր, զմերոյն ճշմարտու-  
թենէ շլինէին երկմիտ. իսկ եթէ այնմ  
ինչ ոչ ցանկան, ապա ունկնդիրք մտաց  
չեն:





b c d e

**b c d e**

[Faint, mostly illegible text in a historical script, possibly Latin or a related language, arranged in several lines.]

4 4 4 4



Ե Ր Գ Գ

**ՔԱՂԱՔԸՆ** մեծ Հոռոմոց,  
որոց ի ծոց իւր զեղան,  
Պատերազմաւ եւ մարտիւ  
եւ զօրութեամբ աղեղան,  
**Արք** եւ ազինք եւ լեզուք,  
ամբս բաղում եւ յերկաթ  
եղեւ իշխան աշխարհի,  
զոր պատմել ոչ է մեր կար:  
**Նոյն** եւ այսօր զեղեցիկ  
կարգօք կրօնից ընդ հանուք  
Երկեալ ունի քաղցրութեամբ  
ըզհաւատոցն զանուք:  
**Արք**՝ մեծամեծք եւ հըղօք  
որք հակառակ իւր յարեան,  
Հնազանդ եղեն նորին Տեառն,  
առանց կրօնուց եւ արեան:

2 Զաղանդեցոյց բզՏիւտիս,  
 Հառեալ նիզակ եւ աշտէ,  
 Աւ ազգ բազում յարեւելս  
 Ըղնոյն Վրասուածքն պաշտէ :  
 Զանալ ջանան եւ աղանդք<sup>2</sup>  
 փոխանակել ընդ նորին,  
 Զանուն իւրեանց սուր ի ձեռն,  
 յոր եւ բազումք յորդորին :  
 Թուռի Թէ նախ կամիցին  
 տալ ընդ միսեանս ճակատ,  
 Գրաւել անձանց եւ առնուել  
 Բղմեծագինքն զակատ :  
 Սակայն կրօնիցքն կարգիչ  
 զուր Տրամանօքքն վառէ,  
 Ըջխառնաղանձքն մարդիկ  
 յիւրաքանչիւր զաւառէ :  
 Ընդ վայր մանկունք աղանդոց  
 զայր մի անարդ եւ յետին :  
 Սեծարեալ<sup>3</sup>, զանն ի Տանգիտան  
 ի Տամբուրել զգետին :  
 Այլ եկ զօրէնսքն տեսցուք  
 յոր կարի իմն յուսան,  
 Նա Տամարին իսկ այնպէս,  
 Եթէ յերկնուսա՞ զայն ուսան :

**Մ**հաւաստիկ եւ նորին  
 օրէնք իւրեանց համօրէն  
**Ը**սեն զանձինքս կրտսեր՝,  
 որոց սըտել չէ օրէն :  
**Ը**ւ թէ Քրիստոս կանխադոյն  
 յաստուածուստ եկրն գետպան,  
**Ը**ւ զանկեալ մարդըն կանգնեաց ,  
 զոր թշնամին մեր ետպան :  
**Հ**ակառակորդըն՝ փրկչին  
 պարտեալ յիւրում ճակատուէ ,  
**Չ**անուն նորին աւաստիկ  
 իւրովի ինքըն պատուէ :  
**Ը**ստուած եղէն պատգամաց  
 դո՛ւ իցես տուն եւ տեղի ,  
**Ո**ւստի կրօնից քոց բսկիղն ,  
 եւ մեծութիւն իւր պեզի :  
**Մ**քրիստոնեաց , յաղթեցայ  
 ի մեծազօրրդ թագէ ,  
**Ը**ի է երկիրքս՝ լուսով ,  
 որ յօրինաց քոց ծագէ :  
**Ի**քոս կրօնից թէ կամիս  
 լինել ծանօթ եւ ընդել ,  
**Ը**ցնեա նորին բսկրդրան ,  
 ասէ , քեզ պարտ է պընդել :

Քեզ պատմու՞թիւնք պատմէին  
 զիւրոյ ծննդեան ըզարի,  
 Եթէ լեալ ինչ էր նորայ  
 զորժուած ձեռին օտարի:  
 Բնդ աշխարհի ծննդեան  
 Եղև ծնունդքն կուօին՞,  
 Յաւուք յորում անարատ  
 ծնան արեւ եւ լուսին:  
 Այն ինչ եղևալ էր մարդոյ,  
 մինչ գեռ երկիր էր գերեւ,  
 Երիւնքն՞ սուրբ զոր պաշտեմն,  
 անդ հեղանէր ակեքեւ:  
 Այս իմ մատեանք որ նախնեաց  
 յիշատակաց գիրք ասին,  
 Բնդուստ յազգէն առաջնոյ  
 այսրէն ի ձեռս իմ հասին:  
 Իբրև Բսառած անկարօտ,  
 զիւրոյ բանիցքն վշտակ  
 Հոսել ի մեզ կամեցաւ,  
 որպէս հրաման եւ կրօնակ  
 Աս զայն մեծին Առլսեաի  
 մարգարէին ի Արնայ,  
 Տալ յակորեան զաւակին,  
 եղևալ զոգին իւր ի նայ:

**Ի**ւր է նոցայն պատմութիւն, թ  
 յորում եւ դէպք ոչ սակաւ,  
 Զոր տակաւին յիշէին<sup>9</sup>,  
 պատմին ճրշդիւ գրտակաւ:  
**Եւ** թէպէտ եւ կրչտամբէ  
 ըզնոսա զիւր եւ լուտայ,  
 Զի կոչէ ժանտ եւ հետաօղ  
 նա զխորայեղ եւ Յուգայ:  
**Լայց** եւ այնպէս ունին զայն  
 իբրեւ զաւանդ ինչ անդին,  
 Իբրեւ ըզգանձ զոր թողու  
 հայր ոք իւրում ժառանգին:  
**Մինչեւ** ըզգոյզն նըշան<sup>10</sup>  
 եւ ըզսակաւ սիզոբայ  
**Ի** մտաննին<sup>11</sup> մեծարեն  
 որդիք ազգին Յակոբայ:  
**Նա** երկրնչին իսկ նոքա  
 մի գուցէ ձեռքն ժանտի,  
 կամ քաննայցէ ինչ անտի,  
**Յորմէ** ինքեանք հանապաղ  
 ըմբերանին եւ խտաին,  
**Եւ** կան ի կոր կորձանեալ,  
 եւ ոչ կարեն կալ յտաին:

Ղարձեալ եւ զայն կարեւոր,  
 ի միտ առնուէք մէք այսի,  
 Թէ զխորդ հարք մեր նախնիք,  
 որք դրօշելոց եւ փայտիաց  
 Արկիր պազին, մելորեալք  
 ի միջէն ճրմարտէ,  
 Ար ոչ զիւր փառս ընծայել  
 արարածոց հանդարտէ:  
 Նախամեծար ընտրեցան,  
 Թօթափելով ի սնտակաց,  
 Քան ըզգաւակն յակորեան,  
 զորքս տէր ինքն խոտեաց:  
 Աք զՆստուծոյն պատուհաս,  
 Թափառական, վայրատուն,  
 Պատմեն յանձինս ունելով  
 ըզգիւր իւրեանց վընասուն:  
 Աղեն նորա տարազիւր  
 վասն մեղաց զոր մեղան,  
 Բարձաւ քաղաք եւ իշխան<sup>12</sup>,  
 տաճար նոցա եւ սեղան:  
 Օ ի հարցանես ըզնոսա  
 զայնչափ շարեաց պատճառէ,  
 Ընացա զիրս ընթերցիւր,  
 որ ըզնոցունց քեզ ճառէ:

Թե զինչ եղեն եւ զինչ են, **Օ**  
 ուստի շարիքն այն եկին,  
 Կամ զինչ յապայն լինիցին,  
 գրուցեա յայանի եւ մեկին  
**Ը**նդ ազգքն սուրբ եւ ընտրեալ  
 Տիարցիք յայտում զայրի,  
 Եւ զանք ձեռին Ղաւուծոյ,  
 եւ առաջին իւր խայրի :  
**Օ** ի յարկնէ միջե  
 երկոստասան ցեղք յարեան,  
 Եւ ոչ երբեք խառնեցան  
 ընդ այլ ազգի եւ արեան :  
**Յ**ակոմբ է նախքն նոցա,  
 ազնուական եւ ազաւ :  
 Երկոստասան նահապետք  
 եղեն նորին պայազաւ :  
**Չ**օրէնքսդիրքն Սալսէս,  
 յառաջնեմայ մարդարէն  
 Եւ մենքեան մեծարեն,  
 նորին բարեաց փոխարէն :  
**Ը**րթում զասեալք եւ ուրոյնք,  
 այր յեղբօրէ մեկուսի,  
 Սակայն սրէիք են աղեաց,  
 եւ միոյ մօր եւ կուսի :

**Օ** ի մի հաւաաք են նոցա,  
 որէնք կրօնից եւ կարգաց,  
 Ի ձմերայնի բացօթեազք,  
 որպէս յամիսրն մարգաց:  
**Ս** ասնեալք ի սով եւ ի սուր,  
 մինչեւ շունեւ յոյս դարձի:  
 Աս, ի խախտելն նոցա,  
 ըզնոցա կարգն բարձի:  
**Ի** մէջ այնչափ նեղութեանց,  
 լեալ նախաախնք եւ կոխան,  
 Կան տակաւին եւ պահին,  
 մեծի փառացն փոխան:  
**Ո**ւր այժըմ գուք քաղղեացիք,  
 եւ հրգօր աղգրդ Վարաց,  
 Ահա եւ ոչ միդ ի ձէնջ  
 կալ մինչեւ ցայժըմ կարաց:  
**Կ**ամ ուր են փառք Պարթեւաց,  
 եւ մեծազօրրն Աիւրոս,  
**Յ**աղթ պետութիւնն Հոռոմաց,  
 եւ Կարքեղոն եւ Տիւրոս:  
**Ո**ւր այնչափ շուք եւ պատիւ  
 եւ մեծութիւն եւ արձան,  
**Մ**իայն անուն ձեր յիշի,  
 ի մոխիր փառք ձեր դարձան:

Յորոց բազում շէն երկիրք  
 դարձան յաւեր եւ յայրեաց .  
 Ապականիչք աշխարհի ,  
 եւ միշտք որբոց եւ այրեաց :  
 Սակայն յեաց եւ քերականք  
 եղին երեր եւ սոստան ,  
 Յորոց եւ շատք համօրէն  
 ըստաւեցան եւ հասան :  
 Սոք որ կանխաւ Ազխպատս  
 պարծէր մրկամբ եւ կրղով ,  
 եւ ոչ նա քերքն տեսաց .  
 այլ խորայեղ որ նրղով :  
 Աւ նախաարիւք լեալ աղգաց ,  
 միշտ ի տանջանքս նեղի ,  
 կայ եւ պահի անկորուստ ,  
 շունեղով տուն եւ տեղի :  
 ՊԵՏԵՍԻՆԵԻ տայ Հրբեայն .  
 մի վայրապար եւ ի զուրբ  
 ի զմեզ , առէ , դու այդպէս  
 դառնն բանիւքրդ կիզուր :  
 Օ ի Աստուած հարցն մերոց ,  
 է փրկելոց զիւր ծառայս :  
 Անիմք զանսուտ բան նորա ,  
 եւ զաւետիս իւր առ այս :

Ար խոստացաւքն կանխաւ,   
 մինչ աւերէր եւ քանդէր,   
 Աչ թողուլ զազգըն նեղեալ,   
 անթագարսր եւ անտէր:   
 Աչ պատառեաց ըզդիր իւր,   
 եւ ոչ գորէնրս զաշին,   
 Զոր եւս մեծին Յակոբայ,   
 թէ ոչ ծրնանդք իւր մաշին:   
 Զաւատարիմքն շըրթամքք,   
 ոչ ըզբարբառ իւր զեզջէ:   
 Եկեացէ պեռ եւ իշխան   
 ի Եթզեհէմքն զեզջէ:   
 Օրագեացէ ասաղ Յակոբայ,   
 եւ ասն նորս եւ զարմին,   
 Եւ զայցէ սմն առաջնորդ,   
 արին նորս եւ մարմին:   
 Եստուած շեթող, այլ փորձէ   
 արկեալ ըզմեզ ի հալոց:   
 Մեք ակն ունիմք Օծերայն՝   
 որ առ յապայն է զարոց:   
 Երբայն հրգոր եւ հարուստ   
 մեծ քան զոր էրքն Դաւիթ,   
 Ի զժողովուրդ իւր անդրէն   
 ժողովեացէ յիւր զաւիթ:

**Ե**զմարէն անց օրն մեծ,  
 յորում լուաք անդրասին,  
 Թէ ծագեցայ է լոյս մեծ  
 որոց յըստուերբս նըսասին:  
**Ս**ակայն ըզգոյշ լեր անձին,  
 մի գու յանդուզրն Թարգման,  
 Ի մարդարէս խրնդրիցես  
 ըզթիւ անուրցրն կարգման:  
**Ը**նիծեալ<sup>13</sup> մարդ որ իշխեն  
 Թբել ըզթիւքս տարեաց,  
 Աք շորջեցան եւ անցին,  
 եւ զոր Ղստուած կատարեաց:  
**Փ**որձել զՂստուած կամիցիս,  
 ո՛ր անօրէն քրիստոնեաց,  
 Ի գրոց անտի զոր պատուես,  
 աղէ յամօթ լեր գանեաց:  
**Վ**անդի Ղստուած յերգմանէն  
 ոչ թէ ի բաց ինչ եկաց,  
 Զերկայնամիտրն լինել  
 խրնդրէ յիւրոց սրկեկաց:  
**Յ**որժամ նըշանն յայանեացի  
 գայց Տրդօր արքային,  
 Վանի յայնժամ զինժացեն,  
 որ ջարդ ի մեշաքս կային:

**Օ** խորդ խրատիւ անցէ վրեժ  
 յառաւածաճարարն ցեղէ,  
 Ար այդպէս դառնն վըշաօք<sup>36</sup>  
 զիւր ժողովուրդն նեղէ:  
**ԱՅՆՊ** Հըրեայք բարբառին,  
 որ կուրուժին է մեղաց:  
 Եւ է նոցա պատուհաւ,  
 որ Նստուծոյ խկ անզայց:  
**Ժամադիր** ժամն անցեալ է,  
 եւ արքայն ոչ երեւի,  
**Չ** անն ունին վայրապար  
 այնքմ շքնաղ պարզեւի:  
**ԱՄ** զայդ սնտաի յոյս նոցա  
 նոյնպէս նոցին զիր ճառէ:  
**Չայս** ինչ միայն շահեցան  
 յայն անօրէն վաճառէ:  
**Բազասեցեն** հանապաղ,  
 եւ յաւիտեան թէ կամին,  
**Չ** ի ունին քօղ<sup>14</sup> զերեսօք  
 բաւ կանխասաց պատգամին:  
**Ապարէն** սուրբ են այս զիրք<sup>15</sup>,  
 ուր այնչափ իրք կանխասաց  
 Ի գլուխ ելին Նստուծոյ,  
 որ զայն յառաջ խկ ասաց:

Մատենագրացն առաջնոց՝  
 որ կարգեցին զայն տուժար,  
 Ըստուած ճրշգիւ եւ կարգաւ  
 եցոյց զաւուրցըն գուժար:  
 Ըրդ զի ըստոյզ է մատեանս,  
 ինքնին եւ զոր աւանդէն,  
 Ընն առ այժմիկ խընդրեսցուք  
 ըզկարդ կրօնից մեր անդէն:  
 Ս ԵՄ աշխարհիս կազմածոյ,  
 Բացեալ ըզդիրսն գրաի,  
 Գի զայն արար տէր բանիս<sup>16</sup>,  
 զոր վաղ ունէր ի մրաի:  
 Նախաստեղծ մարդն ի հողոյ,  
 որ ըստեղծան ի նմանէ,  
 Նորին շնչով զոր փրչեաց,  
 առտուածութեան նրմանէ:  
 Ըշխարհահայր, երկրակալ,  
 խօսուն մրազք եւ ասուն,  
 ԸՄ ամենայն արարածք  
 կան ի նորայ ըսպասուն:  
 ԸՄ փրքացաւ, եւ անկեալ  
 եղեւ երեք եւ տասան,  
 Ղրժպարտեցոյց եւ յաղթեաց  
 նրմա հրեշտակըն Սատան:

**Յ**երանութեան արժանացն  
 անկեալ նրա առ ի գեափն,  
 Չոր եւ ունէր ժառանգել  
 նոյնպէս զառակ իւր յեափն :  
**Մ**ինչ գեա զոգին ապրատամբ  
 տաղնապէր հուր եւ հրնոց :  
**Յ**անցաւ որ մարդքն յառա՛, <sup>17</sup>  
 եթէ գրնեալ եմք զրնոց :  
**Լ**ւ թէ զայոց են աւուրք  
 յորում անհաշտ թըշնամին  
 ի պարտութիւն մասնեացի,  
 որպէս հրամանքն կամին :  
**Լ**ւ ինքնն նոր նորոգեալ,  
 յերանութեանն տեղի,  
 Ուստի անկարն մեղօք,  
 ի նոյն անդրէն զեանդի :  
**Կ**ոստացաւ գիւտն քակեալ  
 եւ կորուսեալ այնքո տան,  
 Փառք եւ հանդիսս փոխանակ  
 աշխատութեան եւ քրքրան :  
**Լ**ւ զ աւեախք նորոգման՝  
 որ բախտիւնն զօրէ,  
 ի հարց անտի եկրն մեզ,  
 որպէս որդի ի հօրէ :

**Եւ** յայնմ օրէ եւ յայցայ  
 զամենեւին՝ որք մեղան,  
 Կոչէ փրկիչըն մարդկան  
 ի կենարար իւր սեղան:  
**Եւ** մարթի սովին զբովք  
 եւ յայանութեամբքըն նորին,  
 Պրզատալնի եւ այլոց  
 մեկնել զառակըն՝ խորին:  
**Քահեաց** ելոյժ ըզկընճիան  
 իբրեւ սուսեր մի հասու,  
 Եինչ ի խորհուրդս սրբուեաց  
 զիւր ճառագայթ լուսատու:  
**Եւ** ասիկ ամպըն մերժի,  
 եւ աղջամուղջըն խաւար.  
**Ըջ** թընամին մեծ ծանեաց,  
 որ առ զերկիր մեր աւար:  
**Օ** անեաց զի մեղք են որ միշտ  
 մերում փառաց նախանձին,  
**Եւ** յու հետեւ անաշխատ  
 հասու եզէց եւ անձին:  
**Ս** Եւ ԵՆ մատաղ մանկուոյ՝  
 որ ոչինչ մեղս արարին,  
**Չ** խարդ իցէ մարթ լինել  
 հաղորդ մեղաց օտարին:

- Ա**յո դոյն իմքն խընդիք  
 առնէ բղմիտըս վարան .  
**Ա**նուլ եւ զայնքը լուծուին  
 եկեօցուք յայն սրբաբան :  
**Ա**րդարեւ միտք իւրովին  
 կալ հաստատուն ոչ կարէ ,  
**Ի** հեռանալ իւր ի բաց  
 ի բուն յանշարժքն քարէ :  
**Ի**սկ որ մըտօք եւ սրբաիւք ,  
 լեալ խոստովան , հաւատան ,  
**Ա**նուցուն յոյս հաւատովք ,  
 մինչեւ ի բուն ներքնատան :  
**Ա**յժբմ տեսցուք զհարգ մարդն  
 որ նաւարկէրքն զեկաւ ,  
**Ա**անց հողմոյն երկիւղի ,  
 յանկարծ ուրեմքն բեկաւ <sup>19</sup> :  
**Ա**յ զհարգ ազգք եւ լեզուք  
 անտի ելին եւ զատեան .  
**Չ**որ մեզ ճրչդիւ յայտ առնէ  
 երբայեցեացքն մատեան :  
**Ա**րտ առաջին մեր ծընօղ  
 յերկրի սրգիս իւր ծընաւ .  
**Ը**նդ անիծիւք եւ մահուամբ ,  
 որոց հանդիսս չէր բընաւ :

**Ը**ազմացաւ ազգքն նորա, 68  
 եւ դարչացոյց ըզտեզին :  
**Ս**ակայն շեւ եւրս լըցեալ  
 ըզշափ մեղացքն զեզին :  
**Յ**այնժամ մարդիկ առ վրշաին,  
 Տնարողութեամբ ըսկրսան,  
 Գտանել ըզգիւտ<sup>20</sup> արուեստից,  
 վաստակեալ դամբս քրսան :  
**Յ**այնքմ փութոյ առաջին  
 ծընաւ տաւիղ եւ քրնար :  
**Զ**ի տղայութեան աշխարհի  
 չհաճել ընդ այն շէր հընար :  
**Է**ւ անտի երգ եւ նըւադ  
 ուրախութիւն եւ կարաւ,  
 Ի տարեկանքս տօնից  
 ուրախ լինել քաղաքաւ :  
**Ը**ժ քան ըզնոյն պիտանի  
 յարեաւ շինօղ եւ դարբին :  
**Ե**ւ կազմել զեզ եւ դարման,  
 մինչեւ ըզթոյնքս քարբին :  
**Է**ւ մինչ դարձին ոստայնի  
 առ հայթայթանքս գրտաւ,  
**Ը**նոյք ըզբուրգքն մանեալ  
 եւ անկանէր իւր կրտաւ :

Մեծաւ փութով եւ կրչով,  
 վաստակասէրն հուսան .  
 Յորմէ առեալ ճարտարաց  
 եւ ներկանել զայն ուսան :  
 Օգով սոխց կարօտեալք  
 յետ կազմածոյ հանգերծին ,  
 Ի յորինուածքս կօշկաց  
 առին ըզմորթ եւ հերծին :  
 Մինչ գեռ նոքա ունին փոյթ  
 վասրն մարմնոցրն զարգու ,  
 Եւս ռք քան զայն կարեւոր ,  
 առեալ կապիծ եւ արգու ,  
 Եզայր շափով ըզցորեան ,  
 տրեալ անծին քաջալեր .  
 Ասեալ ըզպէտրս նաշոյ  
 եւ փոխընդոյն եւ ալեր ,  
 Եհար նա հայս եւ թրբեաց ,  
 առնել բրթիթ եւ նրկան .  
 Բայց եւ խնայէր տակաւին ,  
 զի էր վաստակ արմրկան :  
 Բայց յորժամ հողմ<sup>21</sup> աղայցէ ,  
 կամ ջուր եւ ոչ որձաբար ,  
 Յայնժամ խնայէ ոչ ալերն ,  
 Ի դործել պան եւ քարար :

Ճանապարհորդ՝ որ կամեք  
 անցանել յայն կոյս գետոյն,  
 Ըն նախ կեղեւքս ծառոց,  
 զոր յօրինեալ եւ յետոյն  
 Ըրարեալ կայսքս վերին,  
 եւ յօրինուածքս գեկաց,  
 Ի վերայ լոյծ մրկանանց  
 եւ անրնթաց եւ եկաց:  
 Բայց շէր ինչ այն տակաւին,  
 եզիս ուղղիչ եւ սամիս,  
 եւ զառագաստրն ձրգեալ,  
 շրջէր ողջոյն գոյն ամիս:  
 Արոյ թռուցեալ ի ծովու  
 հանդերձ բեռամբ ատաղձուն,  
 Եւս ամսօրեաց մի աւուրց  
 անէ բղնուն ախաղձուն:  
 Կեպ ըզրնու թեան ըզտեօիլ,  
 բնդ որոյ գեղ նախանձին,  
 Անին ինամնոյ եւ ճըշգի  
 ի նրկարել փոյթ յանձին:  
 Ըս լոկ ծաղկանց ըզտեօիլ,  
 ըզնըմարանքս փարդի,  
 Վանի ստար ի նոցունց  
 իցեն զործուածք մեր արդի:

Արդարեւ որ դարայ էր,  
 յորում բզմարդ ի քարէ,  
 Կամ ի տախտակքս դեղովք  
 բղկենդանին նրկարէ:  
 Այլ դեռ արդայ էր աշխարհ,  
 ի յորինել զայն նարստ,  
 Ընաց բազմաց եւ փարձոյ  
 եւ կրթութեան էր կարօտ:  
 Ի միա առ, սկ մարդ, եւ ան  
 թէ քանիօն ես արկար,  
 Ընդխուսթիւն եւ խաւար  
 է անանձին քո նրկար:  
 Օխարդ ի մեծ ինչ ձրկախա,  
 աննել անձին քում անուն,  
 Եւ աւասիկ դու քեզէն  
 շեռ ձեռքնհաս եւ մանուն:  
 Իբնեւ այսպէս յաջողէր  
 բազում արուեստ պիտանի,  
 Սարգրն ձրկեալ ի կարեաց,  
 ի բեր շարիս հաստանի:  
 Ըայց առարեաց տէր քարսզն,  
 եւ ոչ եթող նա զերկիր,  
 Ըսել յիշեա դու զՎատուած,  
 եւ յորինաց իւր երկիր:

Նախ առաջին արդար անն,  
 որպէս անդէն աւանդի,  
 Յասման եղբօրն զիպեալ,  
 Տեղոյր զարիւն իւր յանդի:  
 Բջնոյն առեալ օրինակ,  
 յայնչափ խոհեր թաթաւին,  
 Սինչեւ տաղանկալ Նստուծոյ,  
 բայց եւ գրթայր տակաւին:  
 Իրրեւ զատան համօրէն,  
 եւ շափ մեղացրն զեղաւ,  
 Յամպոց իւրոց զարթեաւ տէր,  
 պատեւել զերկիր հեղեղաւ:  
 Սեծաւ սաստիւ բնդ մարդոյն  
 բարեգութ տէրն զսոաց,  
 Զի յախտեան պահիցէ  
 զիւր յիշատակ անմոռաց:  
 Միայն զարդարօրն<sup>22</sup> պահեալ  
 եհան ի ջուրոցն տապան.  
 Ըրնչականացրն կարգեալ  
 ըզնոսա տէր պահապան:  
 Սակայն երկիր զառաջին  
 առսգութիւն իւր կորոյս.  
 Աչ նոյն ճաշակ է մրրոցոց  
 երկրի հրնոյն եւ նորոյս:

**Մ**արդիկ եղեալ կարճակեաց,  
 յայնժամ հրաման<sup>23</sup> նոր առին,  
 Ընել իւրեանց կերակուր  
 ըզմիս սրժուն եւ զառին:  
**Ը**նդ ածէր ոմրն զենուլ  
 ըզգառնրն մեզմ եւ հրու,  
 Ըստ սք զերինջ ժատաղսրթ,  
 որ ճարակէր ընդ ջրու:  
**Յ**այնժամ հովիւք բազմացան,  
 հօտք արջաւոց եւ խաշին:  
**Մ**արդիկ նորոգ ազատեալ,  
 ի բարւոք կարգս մաշին:  
**Ը**զգատոք մրտօք եւ անձամբ,  
 եւ շափաւոր ի ճաշուն:  
**Տ**եւէր զարուն եւ ամառն  
 եւ ձմերայնի եւ աշուն:  
**Ը**ր անխափան վար եւ հունձ,  
 եւ տայր պրտուղ թրզենին:  
**Ը**ւ զանդրանիկօրն խաշանց  
 պատարագ տեառն զենին:  
**Ի**սն վիպասանք<sup>24</sup> որ ըզսուտ  
 խառնեն ի կարգ ճրշմարտի,  
**Ը**ցպատմութիւն այդոցիկ  
 գրեալ թողին ի քարտի:

Առք իբրև հիմքն կայեալ  
 զայս յիշատակ ի ձեռին,  
 Յիբեանց պատիր պատմութեան  
 մեծաւ փութով զայն յեռին:  
 Աւ զի լաւ եւս բզբօսցին  
 զատարկ մարդկան լռելիք,  
 Իբարքանչիւր ի նոցանց,  
 որ ինչ շնչին էր, ելիք:  
 Արդ, ասնն, զար սակեղէն<sup>25</sup>  
 էր առ թեաւ եւ Արմաւ,  
 Մինչ շեւ էին զերկիր մեր  
 ողորեալ ջուրքն խոնաւ:  
 Դրնել պատիժ եւ օրէնս  
 ոչ էր յայնժամ կարեւոր,  
 Մարդիկ մրաօք սուրբ էին,  
 իբրև մանուկ սարկւոր:  
 Օայն զար սակի անուանեն,  
 ոչ առ սակոյն աննջանաց:  
 Այլ զի սակի ժողովել  
 յայնժամ ոչ մի ոք ջանաց:  
 Մարդիկ բզբատք եւ ժուժկալք  
 ի յօրինեալ յարդարման,  
 Մըբգովք եւեթ յադէին,  
 շէր պիտոյ այլ ինչ զարման:

**Ս**ըտին նորա ընդ յարկօք  
 խաղաղութեամբ եւ ազան,  
**Յայնժամ** եւ մահ կաղալով  
 զայր հասանէր անազան<sup>26</sup> :  
**Բայց** տաղակացեալք հանապազ  
 ի քաղերց ըզկաղին,  
**Յենուն** զարջառ եւ զօշխար,  
 որ միաբան մահաղին :  
**Յորս** էրեցըն վայրի  
 կեդք արշափն յայնմ հեռե,  
**Եւ** զք յօղոց ըզթռչուն  
 ընկէց հարեալ ի նեռե :  
**Մերթ** ածեալ ու մի յայծեաց  
 մերթ ըզմատաղ որթ եղին,  
**Ենազ** որոյնըն մրաք  
 անգէն զարիւն իւր հեղին :  
**Օայս** որինակ սովորեալք  
 հեղուլ զարիւն վայրապար,  
**Ենգէն** յիւրեանց նրմանիս  
 ի կիբ արկին ըզտապար :  
**Ընդ** զբրդս ութիւն եւ նախանձ  
 եւ նենգութիւն եւ դարան,  
**Միլեանց** արեան ծարաւել,  
 եւ տարակոյս եւ վարան :

**Պ**րզճեաց զերկիր համօրէն  
 անկարգ կարեացրն ծարաւ,  
**Մ**ինչեւ եկեալ ջրհեղեղ<sup>27</sup>  
 կորոյս բզարսրն շարաւ:  
**Ե**յայէս բղնոյն պատուհաս  
 եւ կտտորած եւ դաւեր,  
**Գ**իրք պատմաւ թեանց եւ վնասաց,  
 հաւատարիմ եւ վաւեր,  
**Յ**երբայցեցւոց մատենէն  
 զոր համարին մեծարու,  
**Ե**ռեալ պատմնն հաւաստեալ  
 քստ բուն կարգին համարու:  
**Մ**ինչեւ տակ իսկ մարթ է,  
 թէ առ ածել ի հաւան,  
**Ը**զալ իւրեանց առասպելք  
 անդէն կալան իջաւան:  
**Մ**էք ի բուն անդրր գարձցուք,  
 ուր չէք ինչ սուտ եւ պատիր,  
**Ը**այց զարտաբինսրն դու մի  
 արկար մրտաբրդ գատիր:  
**Օ** ի եւ նոցայն անդրստին  
 զայ ի նրմին աղբերկ<sup>28</sup>,  
**Թ**եպէտ ուրէք խոտորեալ,  
 պրզատրութիւն ինչ բերէ:

**Մ** արդ երկիր փարատեալ  
 Ի ծովացեալ ջուրց անախ,  
**Ե**րեւեցոց ըզբեր իւր,  
 որ կայր ծածկեալ ի բանախ:  
**Բ**աւսոյց պրտուղըս պէտպէս,  
 եւ բեր առաւ ի հընծոց,  
**Տ**ալով մարդկան վայելել  
 եւ դարմանել զխորն ծոց:  
**Ն**արտարութ իւնք խափանեալք  
 առաջնոյ այնք դարին,  
**Բ**առ առաջին պայմանի  
 անդրէն կարգեալ յարդարին:  
**Է**ինեաց որ գոյզն դադար,  
 զոր բաւական իւր վարկաւ,  
**Ը**նկէթ բզկին եւ զորդիս  
 անդ ժողովել ընդ յարկաւ:  
**Ը**ստ առ ահին գազանաց,  
 կամ ի մարտից համբաւէն,  
**Բ**րանադատեր ի խընդրել  
 եւ այլ անբոյթ ապաւէն:  
**Ը**ծին պարխապ եւ պատուար,  
 եւ կանգնեցին մահարձան,  
**Ը**ստ արհաւիրք եւ երկեւզ  
 եւ ոչ այնու ինչ բարձան:

Գան կոթողել աշտարակ  
 յանբառ ուրեք ի դաշտի,  
 Ուր խառնակեալ բղէղուս<sup>29</sup>,  
 արգելու տէր եւ հաշտի:  
 Ալ լուեալ այր բնկերի,  
 ելին անտի եւ դատան<sup>30</sup>,  
 Յարոյց Նստուած բղնոսա  
 միսկանց ստիս եւ սատան:  
 Օջարուարձանեայս տապալին,  
 եւ զաղքաաին տաղաւար,  
 Մաշեալ ի սուր եւ ի հուր,  
 ամեն կապուտ եւ աւար:  
 Ընագորոյն դու եւ ժանտ,  
 իբրեւ Նստուած զբղջանայր,  
 Թեպէտ կամեր համօրէն  
 առնել անձեա եւ անայր,  
 Օջամբս կենաց քոյ կարճեաց,  
 եւ կասեցոյց ի քայլէ,  
 Վազակաւորրդ քո այդ  
 զե՞ ի ձեռին քում փայլէ:  
 Ըձեալ սուտեր բզմիջով,  
 եւ բղգօտում իւր սակուր,  
 Բարպառնայ ոմն բղմարդիկ  
 տալ գազանայ կերակուր:

**Օ** սմանց բղձեալս կրարել,  
 զայլ ոք առնել ահանջատ,  
 Գերել բղկին եւ բղձեր  
 յերկիր օտար եւ անջատ:

**Ո**ր շահ կայցէ քեզ, այր դու,  
 կամ զինչ օգուտ քեզ անախ  
 Ըսեալ կարծիս վայրենոյ  
 եւ մոլերոյ եւ ժանախ:

**Ը**ղպատերազմբոց ցածոյ,  
 բնոց նրմաննոյդ քում հաշտեայ,  
 Չկարեն բղքեզ առնել տէր  
 նիգակատէզ եւ աշտեայ:

**Հ**ամօրէն քո է երկիր,  
 եւ ոչ են պէտք զեղարդեան:

**Տ**էր եւ ծառայ են իշխան  
 երկրին բերոյ եւ արդեան:

**Ը**ստեա զհարգ ոչ յազի  
 ազահաւթեանքն ծարաւ:

**Յ**անկայ փակել զամենայն  
 գոգ բնոց իւրով ասպարաւ:

**Ս**նչ չէր սա իմ եւ սա քո,  
 իւրաքանչիւր կայր ցածուն:

**Ո**ճրն դրաւեալ զայլոյ անդ,  
 եւ ասէ իմ է ամուն:

**Ա**յլ զք ըզդեա մի կալեալ,  
 եւ կամ փոքրիկ ինչ վտասկ,  
**Ա**րաւես թէ իւր ինչ, թողչր  
 եւ տայր որդւոցն կրտակ:  
**Ա**յսօր ըզծառ մի կալաւ,  
 վաղիւ ողջոյն ըզմայրի,  
 եւ կոչեցաւ թագաւոր,  
 ամեալ ըզսուր երկասցրի:  
**Ի**շխանութեանն մեծի  
 կացոյց սահման գոյս սառ,  
 ասկանն ընդ հօւս ի մեւ յայլ  
 զաջ իւր վառեալ կարկառու:  
**Տ**իրեցին ազգք ոչ սակաւ,  
 բարեղացին եւ Պարթեւ:  
**Ե**ղէքսանգրոս զօրագոյն,  
 գողցեա ըզհողմ արար թեւ,  
**Ե**րթալ ի ծագ աշխարհի  
 զօրու մեծաւ եւ ծանու,  
**Ս**ինչեւ հասեալ յայն երկիր՝  
 որ ըզմետարս մեր հանու,  
**Ն**որ պետութեան հիմն կարկ,  
 կոչելով հաւ ըզ՞քրուան:  
**Ը**ջէն երկիրն կացոյց  
 իբրեւ հօսից հանգքրուան:

Լայց յարդարեալ երկիր նոր,  
 եւ թօթափեալ զապաւան,  
 Լաւես անդրէն յիւր վերայ  
 շինեալ քաղաք եւ գաւառ:  
 Լը թագաւոր մեծագոր  
 որոյ ժառանգ է որդին,  
 Իշխանութեան ցանկացեալ  
 եւ կալուածոց երկրորդին.  
 Աչ կայ երբեք, ո՛ր երկիր,  
 առանց արեան քո յատակ.  
 Ծիշխանութեան տէնչութիւն  
 ցած ու ցանկել շեռ առակ:  
 Սիշտ ցանկացողս տեսցես  
 դու ծիրանոց եւ թագի,  
 Ընկարդ փառացրն ծարաւ,  
 որպէս ասեն, ոչ յազի:  
 ԻՐԻՆԻ ճարտիւ եւ զինուք  
 զիւր իրաւունքս վարէ,  
 Թողեալ զՆստուած շրջայաւ  
 ճարդ յաննրչոյլ խաւարէ:  
 Ըստուած կոչեն զամենայն  
 որ զարմանաց ինչ զիպի.  
 Ըզգահամարս իճրն զից  
 կարգեն յիւրեանցրն վիպի:

Ար զառասպելսրդ զօգես,  
 զարմանալից դու նստար,  
 Յաստուածութեանքն պատիւ  
 դամ մի ըզմիտքս քո տար:  
 Լուր մըտաղեւք աղէ դու  
 որում ըզքեզ յորդորէն,  
 Լյո ինքքն քում իսկ անձին,  
 գիտել զՄասուած քո զՈրէն:  
 Կաս ծառայից ի հարկի,  
 դու արարած ինքնատէր,  
 Մոռացեալ զայն սր ըզքեզ  
 անմահ շնչովոզ պատեր:  
 Երեզական՝ ընդ որոյ  
 քաղցրք տապովն ջերար,  
 Մատուցեալ զո՛հ եւ նրէք  
 կոչես անձին բարերար:  
 Գութ եւ խրնամ յանշնչոց  
 յուսալ քեզ ոչ է վայել.  
 Գոյ խնամակալ քեզ յերկինս,  
 ի բարձրութիւն նորայ ել:  
 Ը ահայեստ գոմքն կարգեալ  
 ի ծովն մեծ եւ հանդրին,  
 Բնդունի զո՛հ եւ նրէք  
 նորա պատկեր եւ անդրին:

Պարտիկք բոկրակ պաշտեցին,  
 և Կանգնեցին ասորւշան.  
 Եւ նախարական և և մոզաց  
 և և մեծ քաղաքն Շուշան:  
 Սեծ էր առ Զոյնքս կարի  
 և Լրմէս որ այն ինքն է Տիւր.  
 Եւ մեծարեալ Ապոզան,  
 քղձապատուճ և և գէտ իւր:  
 Անք բզկահագրն պաշտեն,  
 սյլք զահեղ սմբն Տիւան.  
 Բուրճ և և դրոշեալ և և թերակ  
 իւր առանձին են ի ասն:  
 Փայտ մի անկեալ և և փրակեալ,  
 որոյ հագիւ մասն զոյլ,  
 և և սրն քերեաց ուրագաւ,  
 և և պաճուճեաց ի սրնգոյլ:  
 Յանկարծ եղև այն Աստուած,  
 առաջի գոյգրն փայտին  
 Ի յաշտ առնել և և զենուլ  
 քուրճքն նոցա արւայտին:  
 Մինչ ես ջանամ զուրանել  
 զունայնուճ ինն նըրիբիդ,  
 և և զիպտացոց իմաստունք  
 զան մեծարել զԱսիրիդ<sup>32</sup>:

**Մ**ածկեալ սակերք իւր անդէն  
 կան ընդ հողով յարամուր,  
**Եւ** մեծարի ընդ նորա  
 վեճ մի բատուար եւ ամուր:  
**Մ**ունքը կրկնեալ տան պատիւ  
 մինչեւ եզին եւ իշուն,  
**Զ**ի Բնավերիսն նոցա  
 կերպարանեալ էր ի շուն:  
**Ի**սկ առ որդիս Բմնայ<sup>33</sup>  
 եւ որոց հայր էր Լաաւ,  
 Հանապաղ ծախս եւ արիւն  
 եւ բապանուճին տեսաւ:  
**Յ**ածոյց արեամբ ըզՎեղքոճ  
 մանուկ մատաղ բատրնդեաց,  
**Ի** զիբկըս մօրն բարձեալ,  
 որ զարտասուս իւր պրնդեաց:  
**Ս**հ զըր պաշտեսըդ, Սովաբ<sup>34</sup>,  
 անագորոյն եւ զագիր,  
**Ս**ի, պատուականդ, անարգեալ  
 ի քո պատուոյդ նըւագիր:  
**Ս**ի, աղաչեճ, ըզքոճ յոյ՛  
 ընդ աղտեղին հարբատեր,  
 Կորուսա անձին եւ սգւոց  
 պատանեկին եւ զըստեր:

Բնակէր, գրասեւրք Օսայդանու<sup>25</sup>,  
 Են գաւառն ձեր արտասուք,  
 Արով սղբայք զՄ.դ.ովնիդ,  
 պատշաճ կարգօք եւ դասուք:  
 Այնմիկ զօր հար եւ ետպան  
 պիղծ ատամամբքնն վարազ,  
 Հիմ յօրինին ամ յամէ  
 այդ յօրինուածք եւ տարազ:  
 Աւ դու աշխարհ յունական,  
 որ կարծես զանձն անմոլար,  
 Մի ընդ նոսին գունեայ դու,  
 ի տարեկանըս քո լար:  
 Բայց նա ի նոյն ոչ սակաւ  
 յանձնէ եմոյժ եւ յաւել:  
 Բազմութեամբ գիցըն կարծէք  
 զանձրաութիւն իւր քաւել:  
 Անմահութեանըն կարգի  
 ետուր բազում ինչ նրէք,  
 Ապշարն քո ընդ երկնիք  
 ծանրացեալ իմըն թրէք:  
 Առեալ ըզգիս աշխարհին,  
 ուր կայք իշխան փարաւոն,  
 Սուձեր ի թիւ այնոցիկ  
 դու եւ նիմփայս եւ փաւոն:

**Ե**ւ շահապետքս գեւոց  
 եւ անտառաց եւ դաշտի,  
 Իւրաքանչիւր առանձին  
 իւրով պատուովն պաշտի:  
**Ե**ւ ոչ աշխարհն Հոռոմաց<sup>36</sup>  
 թերանալ յայդ ըմ ներեաց,  
 Ընդոյն պատիւ եւ պաշտօն  
 ուսաւ յիւրոցն գերեաց:  
**Ը**նտինոյսս գրչխովին  
 եհաս ի գիցրն պատիւ,  
 Ար ի խաւար թաղեալ կայր  
 յանկարծ եղեւ նրմա տիւ:  
**Օ**ւերակուտին հրամանաւ  
 անգէն Ըստուած յարդարի.  
 Քան ըզմարդկան բազմանայր  
 թիւ Ըստուած ոցրն կարի:  
**Ք**ան՝ փառաց է, երկիր,  
 քեզ ըզհետ այդ ըմ պրնդել.  
 Ըստուած եղէն բընութեան  
 եզեր ծանօթ եւ ընդել:  
**Պ**նասցուք արծաթ ի ձեռին  
 ի մեծարել զիւր բազին,  
 Նա բարբառ ի եւ փոքունց,  
 որք երկիր այն ըմ պագին:

**Ա**ռնուն հրաման եւ պատմեն  
 Ղիբեաստան<sup>37</sup> եւ Նեղոս,  
 Լ: բնակութիւն եւ կայան  
 նորա Ղեղփիս<sup>38</sup> եւ Ղեղոս:  
**Ի** Ղովգովնէ<sup>39</sup> յանառախ՝  
 յորում առատ է կաղին,  
 Հրամանք ասել զամենայն  
 եւ ոչ միում զանդաղին:  
**Ա**յլ զինչ օգուտ եղեն քեզ,  
 զի զոր գալոց են ուսար.  
 Ըջհրամանացրն սահման  
 գարձուցանել մի յուսար:  
**Օ** ի գիտելովդ բզլարիս,  
 որ գիպիցին առ յայգայ,  
 Առաւել եւրս տանջիս.  
 զայն հոգ ի բաց տար հապայ:  
**Ս**ակայն ինձ չէ փոյթ, ասէ,  
 թէ զիս գիտելն նեղէ.  
**Շ**ատ է զի ես խելամուտ  
 եւ կանխադէտ յայն եղէ:  
**Թ**է ոչ յնդերբս զրուն,  
 գեթ ի թըռչնոց փորտահն.  
**Ն**եղօր հրամանք, որ յիւրեանց  
 պաշտօնէից իսկ խտահն:

Յայս ի սոյն իմքն ջանան  
 ամթենացիք եւ Հոռոմք .  
 Աւր Քաղզէից եւ Յունաց  
 իմաստութեանքն ճոռոմք :  
 Օ ինչ էն խորհուրդքդ այդպիկ,  
 զորոց պատմել չէ հընար ,  
 Քեզ՝ որ ի նոյն յառաջին  
 մատաղ տիոցրդ սընար :  
 Մինչ դուք ծածկել զանհանճար  
 մուրում թիւն ձեր ջանայք ,  
 Ի մէջ շրէից՝ քարոզեն  
 անգէտ մանկունք եւ կանայք .  
 Մի է, ասեն, արարիչ,  
 յորմէ մարմին եւ հոգի,  
 Ընհասարակ արարաւ,  
 եւ նոյն նովաւ նորոգի :  
 Ար էն միայն սիրելի,  
 անբաւ ի վեր քան ըզբան ,  
 Վոչի անուն իւր Ար էն,  
 անհաս, առանց բակրգրան :  
 Իբրեւ զի մեծ է անչափ,  
 որ ի նոցունցրն ճառի,  
 Աւստի աղէ այդչափ լոյս  
 յայնքմ՝ մըթին գաւառի :

**Ա**յս ազգ միայն եւ երկիր  
 եղեւ ազատ ի մրբիէ,  
**Օ** ի տէր պաշտպան է նոցա,  
 եւ ի փշտացրն մրբիէ :  
**Բ**արանշէլին եւ հրգօր,  
 որոյ անհասրն բանիւ,  
 Կաց արեգակն ի կայի,  
 եւ կասեցոյց զիւր անիւ :  
**Օ** ի ի բնութեան օրինաց<sup>Ա</sup>  
 ինքըն զոր ետրն բառնայ :  
 Կորայ ձայնին են հրջու,  
 եւ ի հարկի կան առ նայ :  
**Բ**ցնրշանայն յիշատակ  
 գրոշմեայ բերէ աւանիկ,  
 Ի տարեկանքս տօնից,  
 այս ժողովուրդ անդրանիկ :  
**Լ**ուիցութ թէ զինչ այն իցէ,  
 զոր մեզ ճրջիւ աւանդէս,  
 Ար եւ ետես զՆստուծոյ  
 ըսբանշէլեացն բղհանդէս :  
**Յ**անկարծ մարթէր հարկանել  
 զայն պատմութիւն ի շարի :  
**Մ**ինչ ժողովուրդն ի թիկանց  
 ի թըշնամեաց պաշարի ,

Էրձու ըզձովն կարմիր  
 գաւազանաւ մարգարէն .  
 Նոյն ի ծարաւքս նոցա  
 ջուր բրդխեցոյց ի քարէն :  
 Յանկարծ զալիս իւր արգել,  
 զահի հարեալ Յորդանան,  
 եւ պաղին ջուրքրն կակուղ,  
 եւ ոչ յատակք իւր թանան :  
 Ճըմարտասէր դու աղէ,  
 որ մինչեւ ցայդ վայր եկիր,  
 Հիացիր, զայլս թողեալ,  
 ընդ մարգարէս հողեկիր :  
 Վան հրամանացրն սրտոց  
 մարգարէից Սողոքայ,  
 իւր դու սոցա բարբառոյն,  
 ճըմարտագոյնք են սոքայ :  
 Ի ՀԵՆՎԻՐՈՏԵՆ<sup>42</sup> էր աշխարհն,  
 ոչ ուրուք բերքրն կորեան,  
 խաշինք իւրեանց բազմածին,  
 եւ հունձ առատ եւ ցորեան :  
 Սինչեւ այնպէս իմանալ,  
 եւ համարել իսկ, եթէ  
 Լւին աւետիքն Լատուծոյ  
 զաստէն իրաց եւեթ է :

Արդ յայնպիսի որերոյ,  
 ոմանք ելին եւ յարեան,  
 Ըստուածագէտք, հոգեկիրք,  
 անփոյթք մարմնոյ եւ արեան:  
 Շըջին մորթովք<sup>43</sup> այծենեօք,  
 Թափառականք ի դաշտի,  
 Թողեալ զաղմուկ քաղաքաց,  
 եւ որ ի շէնքս պաշտի:  
 Սակայն եկեալ կըշտամբեն,  
 եւ ոչ առնեն քեզ երես,  
 Եթէ երբեք զեղծանիս,  
 Թէպէտ ոչ այնքմ ներես,  
 Լուր հրամանաց բարձրելոյն  
 եւ ի սրբոսի քում գրբեայ,  
 Ով թագաւոր, բողոքեն,  
 եւ անհաւան դու շրբեայ:  
 Աէ ի գանից ինչ գողան,  
 ոչ ի պատժոցրն թաքչին,  
 Են յուսալիցք եւ վաստահ  
 ի բան իւրեանց առաքչին:  
 Ի նըշաւակ եղեն քեզ,  
 դու նենգաւոր եւ աղու,  
 Որ շարշարեադ ըզնոսա,  
 Թըշնամանօք եւ ծաղու:

Վուրձ ըզգեցեալ ընդ ձորձոյն,  
 եւ ընդ դօտուոցրն չըւան,  
 Ի նեղութիւն եւ ի բանա,  
 եւ ի տանջանքս արւան:  
 Աէսք հարածեալք ի տանէ,  
 սգեպահոյն կարօտ,  
 Ընդ վայրասունքս խընդրէ  
 իւրաքանչիւր զիւր արօտ:  
 Պատգամաւորք Մատուծոյ,  
 որոց երկինք են կայեան.  
 Մատուած զայգին իւր թողցէ,  
 գոչէր պատգամն ետայեան:  
 Եւ եղիցին երկինք նոր<sup>44</sup>,  
 ի տալ ցօղոյն ըզտարափ,  
 Սաղկեօցէ նուշն ծաղիկ,  
 արկցէ ըզբոյն իւր կարասպ:  
 Եղիցի նոր եւ երկիր,  
 եւ ընդելցի ձեզ բորեան:  
 Կայլ ընդ դառին ճարակի,  
 եւ առեւծ խառն ընդ կորեան:  
 Եւ տեսանօղ բարբառի,  
 արիւն, ասէ, երբնջոց,  
 Սի առ Մատուած յաւիտեան  
 լիցի մեղաց ձեր ջընջոց:

Ալ ընդ միոյ տաճարին,  
 ուր ժողովուրդքն չըւէր,  
 Բնդ ամենայն իսկ երկիր<sup>45</sup>  
 մատուցի սուրբքն նըւէր :  
 Ղու ժողովուրդրդ կրողեաց,  
 զօր փրկութեան քո իմաց,  
 Վեղ արձակին կարապետք  
 թագաւորին Սաղիմայ :  
 Իբրեւ այդպէս քարոզեն  
 զանճառ փառաց Վրիստոսին,  
 Թինչ ինչ աղէ յանկարծուստ  
 տաղնապեցոցց ըզոսին :  
 Արոյ փառացն աւետեօք  
 լըցաւ հիւսիս եւ հարաւ,  
 Նոյն քարոզի եւ մեռեալ,  
 ծածկեալ յարին եւ շարաւ :  
 Չէր նորա զեղ<sup>46</sup> եւ տեսիլ,  
 տեսաւ կախեալ ըզփայտէ,  
 Ի կենարար յարենէն  
 ի փրկութիւն մեր ցայտէ :  
 Բնդ անօրէնս համարեալ,  
 եւ ընդ օտարսն զենաւ,  
 Իբրեւ զորոջ անարատ,  
 եւ սրպէս զառն զենաւ :

**Օ**չյգրբ պատճառքս խրնդրել  
 մի հեռագոյն ինչ գրնար,  
 Կանխաւ ազդել ինչ ումէք,  
 բաց յՆ.ստուծոյ, շէ հրնար:  
**Մ**ի քան ըզկամօրն նորա,  
 զայլ ոք կարծեր եւ խարիր,  
 Ո՞ մատչիցի յանմատոյց  
 յայն սրբութեանն դարիր:  
**Ն**ոյն է որ զիւր միածին,  
 փոփոխելով ըզնրկար<sup>47</sup>,  
 Ացոյց իւրոց ծառայից,  
 եւ մեծագօր եւ տրկար:  
**Տ**ացէ, աւեն, աւանիկ  
 զահաւոր տէրն թեման,  
 Կակղացի յայնժամ ձրմեռն,  
 եւ խրստութիւն կղեման:  
**Մ**ատուած հրգօր եւ իշխան  
 խաղաղութեան եւ մարտի,  
 Արկիր լըրի համօրէն  
 նորա ձեռամբն պարտի:  
**Ա**ւ թագաւորք<sup>48</sup> որ ընդ շուք  
 նորա փառացրն խանդան,  
 Ակեսցեն շուրջ ըզնովաւ,  
 ստից իւրոց պատուանդան:

Ազգաց յապայն եկելոց  
 զարքայութիւն իւր ամէ.  
 Յետ այնորիկ վերալից,  
 կապուտակեալ յարածէ,  
 Վա մեռանի ի ցաւոց,  
 որպէս հովիւ խաշնարած.  
 Աւարառուաց եւ գերշաց  
 անկեալ կայ հօտրն տարած:  
 Յոր խոցեցինն, հայեցան.  
 եղև նա խոչ ընդ ական,  
 Եւ առ աղէտսրն բարձին  
 եղերամարք ըզկական:  
 Անդուստ հողւոյնն Վաւիթ<sup>40</sup>  
 ըզնա տեսեալ աւանդէ.  
 Քան զարուսեակ<sup>50</sup> եւ զարեւ  
 ծընեալ յառաջ յարդանդէ:  
 Ա՛ւ թագաւոր եւ օծեալ  
 յաջորդելոց ըզՎելին,  
 Նոյն հնազանդեալ եւ ի մահ,  
 հարաւ ի փայտ եղևին:  
 Մարգարէին՝ որ անդէն  
 ի Վաբեղան կայր գերի,  
 Զերկուց իրաց կատարած  
 եցոյց Աստուած անթերի:

Իւրում որդւոյն միածնին,  
 որ թւր ակտորն նըստաւ,  
 Տայր հայրն թագ<sup>51</sup> եւ պատիւ  
 իշխանութեամբ հարբտաւ:  
 Եւ շըջեցաւ ամենայն  
 վաղվաղակի եւ արագ,  
 Եղժաւ պատիւ Օծելոյն<sup>52</sup>,  
 ինքն զենաւ պատարագ:  
 Եւ քահանայն մեծ անկաւ,  
 եւ ընդ արին թաթաւէր,  
 Եւ երեցաւ եւ տաճարն,  
 ոչ գոյր հարսին փեսաւէր:  
 Նոյն յայտ արար եւ կարգաւ  
 բնենդութիւն եւ դարան,  
 Յօրմէ հըզօր պետութիւնք  
 կործանեցան եւ հարան:  
 Վեղ, Նարեղոն, ի Պարսից  
 կալան բղղեմ եւ հարին,  
 Ետուն կոխան օտարաց  
 բղղանկալիս աւարին:  
 Եւ կըքանդրու գորացաւ  
 ընդ գեմ Պարսից, եւ յարեաւ  
 Եւ հար ի սով եւ ի սուր,  
 կարօտ հացիւ ըն դարեաւ:

**Ա**նուշ բզկեթըն Պարսից,  
 Ի Հառանց գունդք հառան,  
 Հարան եւ Յոյնք համարէն,  
 ոչ գոյր վերացըն պատան:  
**Մ**ի եւ դու, մայր՝ քաղաքաց,  
 Ընդ յաղթութիւն քո փըքար.  
 Եւ դու յայլոց աւասիկ  
 եղեր նրկուն եւ լըքար:  
**Ա**յլ ոչ եղծար բովանդակ,  
 նորոգեսցիս դու կրկին,  
 Եւ սքք Ի քեզն փութան,  
 Ընդ հովանեաւ քո փրկին:  
**Ա**ւ, ոչ միայն բարբառովք  
 մարդարեիցըն մատեան,  
 Յայտ յանդիման գուշակեաց  
 հանդերձերցըն զատեան.  
**Ա**յլ եւ Լատուած զոր ունէր  
 առնել յապայն Ի մրտի,  
 Զայն ամենայն նրկարեալ  
 օրինակօքըն գրտի:  
**Օ** Ի զոր անշունչ բերանով  
 պատմէր քարտէս եւ մելան,  
 Զայն յօրինակօքըն տեսեալ  
 աչք մեր կանխաւ ընդելան:

**Ա**ռ Աբրահամ զիւր որդին,  
 եւ ի խարոյկ անգրք բեր,  
**Ս**ի ուրանայ դու ըզբուն  
 նրկարագիրն լըբեր:  
**Լ**չր միամօր զոր ծընաւ  
 անցեալ զաւուրբք իւր Սարայ,  
**Ը**ջնա զենուլ պատրաստի,  
 ընդէր աղէ, յայտ արայ:  
**Բ**նդէր եւ այլ ոք եղբայր,  
 վրտարանդի ի տանէ,  
**Յ**իւրոց եղբարց վաճառեալ,  
 բարձ եւ պատիւ գրտանէ:  
**Լ**չղեւ սովոյն կերակրիչ,  
 եւ աճեցոյց ըզպարէն,  
**Լ**զիս յիւրոցն շարիս,  
 եւ ոչ դարձոյց փոխարէն:  
**Ա**րեամբ գառինն սրբակեալք  
 յերբայեցւոց ոչ անկան,  
**Դ**արձաւ հրեշտակն տանջիչ,  
 եւ սատակիչ անդրանկան:  
**Բ**նդէր յայնչափ բազմութեան,  
 որ կուտորին անխընայ,  
**Ի** նրչանէն մեկուսի  
 վաղակաւորն գընայ:

Բարձրացոյց զօձըն Մովսէս  
 յանապատին դադարման,  
 Զի որ ի նայն հայեացին,  
 առնուցուն դեղ եւ դարման:  
 Յաւուր սղբոց եւ կոծոյ,  
 մինչ քահանայն մեծ թաղի,  
 Հալածական եղերոց  
 է որ երգոց եւ տաղի:  
 Յիւրեանց քաղաքսըն դառնան,  
 ոչ երկուցեալ ի դաւէն,  
 Յորմէ յառաջըն փախեան,  
 խրնդրել իւրեանց ապաւէն:  
 Յարդարոց սմըն ծրփեալ  
 եւ տատանեալ ի նաւի,  
 Ըսեալ ի ծով ընկենուն  
 եւ պատուհասըն քաւի:  
 Ի փոր կիտին մարդարէն  
 զիւր կերակրիչըն զովէ,  
 Յերիւր աւուր նորոգեալ  
 զայ միւսանգամ ի ծովէ:  
 Օչոյս ամենայն կանխագոյն  
 եցոյց Ըստուած ըստ կարգի,  
 Ըննելով զազգ իւր ընտրեալ  
 մարդարէիւք՝ մեծարգի:

Եւ ես տեսի աւասիկ  
 զայդ ամենայն, եւ ուսայ  
 Եթէ Նստուած՝ յոր Հըրեայն  
 ակրն կալեալ դեռ յուսայ,  
 Չոր կանխագոյնըն պատմեաց  
 զարքայութիւն իւր գընէ.  
 Չորմէ առեալ եմ երգել,  
 յեռեալ անդուստ ի բընէ:

# ՏԵՂԵԿՈՒԹՒԻՆՔ

Պ. Ա Ս Ն

## ԵՐՐՈՐԴ ԵՐԳՈՅ

1. Ի ՄԱՅ, ամենայն քրիստոնէիցն ազանդոց շառնեմ ինչ ընտրութիւն . քանզի այն ինչ ի մտի կայ զի զճշմարտութիւն քրիստոնէութեան կրօնից յայտ արարից, եւ ոչ թէ կաթողիկէ համաշխարհական իցէ եկեղեցի Իբրեւմտ ի կատարել վնիցի վեցերորդ երգըս, զնոցանէ որ ի մէնջն ճեղքեցան, ճառեցից :

2. Տաճիկք ճշմարտահաւատ անուանեալ կոչեն զանձինս . այս անուն յորջորջանաց է այնոցիկ որ զհետ երթան մարդարէին ստոյ . բայց թէ ճշմարտ իցէ աւետարանն, ապա խաբերայ է նա, զի հակառակ աւետարանին զկրօնն կարգէր . իսկ թէ սուտ իցէ աւետարանն, ապա ին սուտ գտանի, զի նովա ինն ճոխանաց, եւ առէ իսկ թէ աւարեցաւ զի զաւետարանն հաստատիցէ :

3. Ասի թէ Մահովեա ցառուցեալ մեկքացւոցն, որ քաղաք ծննդեան նո-

բա էր, ուստի եւ փախստեաց հալածա-  
կան լինէր, կամեցաւ զի ի Մեղինէ քա-  
ղաքի թաղեացի, ի նմին քաղաքի կայ  
զերեզման նորա, ուր խուռն յամենայն  
կողմանց ընթանան տանիկք, որոց  
պարտ է մի անգամ զնոյն տարաշխար-  
հական ճանապարհ հարկանել:

4. Ասեն թէ Մահոմէտ հաւա ցորե-  
նոց յսկաննան զնէր, եւ աղանի մի զոր  
ընտերացուցեալ էր, զայր առնոյր զցո-  
րենահասան, եւ նովին կարծեցուցանէր  
որպէս թէ երկնաւոր ինչ հրամանաւ  
եկեալ խօսիցի աղանին: Հոնդանդոս  
ի ճառսն զորս վասն կրօնիցն Տաճկաց  
արարեալ է, այնմ հաւատալ շատու-  
յանն, զոր Գրուտեայ կանխաւ պա-  
տեալ էր. սակայն Բայիդոս ի տեղե-  
կաց որ անդասին յաշխարհէ անտի է-  
ին, լուեալ ասէ, թէ ի կալուածս ու-  
րեք մեկքացուց քաղաքին գտանին ա-  
ղանիք, զորս իբրեւ նուիրականս մե-  
ծարեն, զի համարին թէ յաղանոյն  
որ ընդ մարգարէին խօսէր, սերիցին:  
Այս թէ իցէ ճշմարիտ, զայն որ ա-  
սացան հաւատարիմ առնիցէ:

5. Մահոմէտ խոստովան լինի, եթէ  
Մովսէս նախ յերկնից առաքեցաւ, եւ  
թէ յետ Մովսէսի եկն Օծեալն, զոր  
նա Բան անուանէ. եւ ասէ զնմանէ զայս  
մեւ օրինակի. Օծեալն, ասէ, Յիսուս,  
որդի Մարիամայ, մարգարէ եւ առա-  
քեալ Աստուծոյ, բան նորա եւ ոգի:  
Հրեայք ասեն թէ ի խաչ հանին զնա.

սլլ ոչ զնա ինչ, սլլ զսլլ որ որ նմին նման էր, հանին ի խաչ: Աստուած զնա բարձրացոյց, եւ եղիցի նա վկայ դատախազ ի վերայ նոցա յաւուր դատասանի: Արդ եթէ Յիսուս մարգարէ եւ առաքեալ է, ապա Մահաձեւա այնպիսի ինչ որ չէ:

6. Չգիտեմ ընդէր Բայիդոս վասն կրօնիցն տաճկաց ասիցէ, թէ քան ըզքրիստոնէից կրօնս առաւել ընդ ամենայն աշխարհ տարածեալ է: Ի զուր է կշռել զերկիրն մեծամից մեծատարած ուր տաճիկք բնակեալ են, ընդ երկրին՝ յորում քրիստոնէացք նստին. սլլ ի թիւ համարոյ մարդկանն որ զերկոսին կրօնս ունիցին, հայել պարտ է: Եթէ ամենայն ազանգք քրիստոնէից ի մի վայր դայցեն, անհնարին առանց յափոյ թիւ համարոյն լինիցի. լի իսկ է երկիր քրիստոնէիք: Տաճիկք աշխարհս բազումս ստացեալ ունին մեծամեծաւ մեծութեամբ, սլլ ոչ ինքեանք միայն ի նոսա բնակիցեն. յունական եկեղեցին կարի բազմաժողով է. բազում ազգք քրիստոնէից են ի մէջ տաճկաց, սլլ ի մէջ քրիստոնէից տաճիկք ոչ գտն:

7. Այս այս ինքն առանց ապականելոյ է եկեղեցի:

8. Սուրբն Յովհաննէս ի յայանութեանն ասէ, թէ Գառնն, իրրու առնէր Աստուած զաշխարհս, զենաս, որ բազում օրինակոք ճշմարիտ է, նախ զի Աստուած կարգեաց զգիրն յաւիտենա-

կան մահումն եւ շարշարանացն Քրիստոսի. երկրորդ անգամ՝ զի ի նեւն մահումն նորա, որով պատկեցան, որ յԱզանայ հեռէ մինչեւ ցՔրիստոսս էին, հանդ եղին Աստուծոյ. որպէս եւ նովա, որ անգստին ի Քրիստոսէ մինչեւ ցհաստարած աշխարհի իցին, առին հանոյք աստուածութեանն. երրորդ անգամ զի զԳէր զորս նահապետք եւ քահանայք ի հուսն մատուցանէին, առակ օրինակի էին զԳէրն զոր մատոյց կեցուցին աշխարհի:

9. Աւագ որեարն կէին ամս եւթն կամ ութ հարեւր. ի ժամանակին, յորում Մովսէսն էր, զոյն մարդք որոց զՅովսէփ տեսեալ էր, որոց հայրն ըզՍեմ, եւ սա զՄովսէս սաղա, եւ սոյն զԱզամ տեսեալ իցէ: Եթէ Մովսէսի խարել ինչ ի մտի կայր, ոչ այնպէս սա կաւ արամբ յարարչութենէ անտի աշխարհի կարգէր զազգահամարն:

10. Չիք ինչ այնպէս զարմանալի, որպէս փոյթն եւ մտադիւրութիւն զօր Հրեայք ունին յանձինս իւրեանց ի պահել զօրէնան, զի մի կամակորիցէ ոք եւ սյլ իմն ընդ այլոց գրիցէ, որ կամ յանգիտութենէ զպրաց եւ կամ ի շարութենէ իմնամեացն զխպիցի: Եւ հնարս այնմ իմացան սցնու զօր ջանկն կոչեն օրինաց, եւ ջանկն սյսալիս ինչ է, նախ ազգի ազգի նշանակոյք նշանակեն զանունան, որովք յառաջագոյն ընթեանուն իսկ. երկրորդ զամենայն բառ ինան

և զգլուխս եւ զանուանս եւ զանուան-  
ցըն զնշանադիրս վարկանին, որպէս  
զազփն այլովքն հանգերձ, ուրոյն իւ-  
րաբանչիւր գրոց եւ ամենայն գրոց օ-  
րինաց միանգամայն, եւ զկիսոյ գրոցն  
զնշանադիրսն նոյնպէս նշանակեն: Մեր  
վարդապետք, առն ոմն ի նոցանէ, ա-  
սացին թէ յորէնս վաթ սուն բերք նը-  
շանադրաց իցեն, ըստ թուոյ իտրայե-  
ղացւոցն. բայց վարդապետն Սայազի  
հաւատեալս յայտ առնէ եթէ ութ-  
սուն բերք իցեն. ինչ չկոյ ինչ հարկ ի  
վերայ զազգի ազգի մասն մարանել:  
Լուսաւորեացի Աստուած զաշս մեր  
յորժամ Օծեալն եկեացէ. ամեն: Աւա-  
սիկ զեզեցիկ իմն բարուրք, ցանկալ Օ-  
ծելոյն զի զթիւ համարոյ նշանադրացն  
օրինաց ուսանիցին, փոխանակ զի պարս  
և պատշաճ էր փափաքել այնժ, զի զո-  
գի նորա բնգունիցին:

11. Չայն զիր որ զնոսա անպատուէ,  
առն Պապրադիս, նորա կենօք շափ պա-  
հեն. սոյն նշանակ ստուգութեան է ո-  
րոյ օրինակ ինչ յաշխարհի չէք, եւ ոչ  
արժաւորք ի բնութեան:

12. Այս այն է զոր մարդարեն Ոգակ  
առն. Աւուրս բազումս նսացին որդիքն  
Իտրայեղի առանց թաղաւորի եւ ա-  
ռանց իշխանի եւ առանց պատարագաց  
և առանց սեղանոյ եւ առանց քահա-  
նայութեան եւ առանց յայսնութեանց:

Երեք ինչ նշանաւորք ի վերայ շրէից  
կան. առաջին՝ անշափ թիւ համարոյ նո-

ցա, թող զահային կտորածն որով  
 կտորեցան նոքա ընդ իշխանութեամբ  
 Բերնակալացն Հոռոմոց, եւ ի բազում  
 հալածանա զոր յեազյն կրեցին: Եր-  
 կրորդ անգամ, զի թեպէս եւ զբուեալ  
 են վայրավառինք ընդ ամենայն երկիր,  
 եւ ասելի եւս են ամենայն ազգաց, բայց  
 տակաւին տեւեն. երրորդ անգամ յա-  
 բել նոցա ընդ օրէնս, թեպէս եւ յի-  
 բեանց իսկ մտաց կշտամբեալ յանդի-  
 մանին, եթէ ժամանակ օրինացն ան-  
 ցեալ է. եւ հակառակ այնմ յոր մի-  
 աւինն, զի որք առ մարդարեւոյն եւ  
 առ թագաւորոք, մինչ զեռ տամարն  
 եւս կանգուն կայր, հանապազ կազմք  
 եւ պատրաստք էին դառնալ յօտարա-  
 ւի կրօնս, յետ անբաժին յիբեանց  
 կրօնս հաստատութեամբ յարեալ կան,  
 զի հանապազորք ընծայութիւն եւ ս-  
 բնակ մեզ լինիցին: Այդպէս ի կրօնսն  
 յարել պատճառք բազմանալոյ նոցա է,  
 զի զամուրին լինել անէծս համարին-  
 նա եւ շխտանակին իսկ ընդ սլլոց ազ-  
 գաց. զի ոչ միայն ինամութիւնս ընդ  
 նոսա ոչ իստանեն, այլ եւ կերակրոցն  
 խորութիւն, զի զայն ինչ՝ զոր ինքեանք  
 պատրաստեն, ուտիցեն, արդել եւ իա-  
 փան լինի նոցա զի մի զուտջ սեղանոյ  
 սլլոց լինիցին: Սմին իրի իսկ, արհա-  
 մարհեալք եւ ասեցեալք ամենայն ու-  
 բեք, զեափն եւ արարս ստանալ շկա-  
 բեն, այլ ի վաճառաշուհութենէ կեանս  
 եւ վասն այնորիկ իսկ ընդ բնաւ աշխարհ

ցանկեալ եւ զրուեալ են : Սոփին օրփնակաւ ի զլուխ էլեալ կատարեցան կանխախօսութիւնքն : Ի ժողովրդեանքս յայտնի՝ որ հանապազ փշրին եւ երբեք ոչ սպասին, երեւի զի թեպէտ եւ խռակեցան, սակայն տակաւին սպահին սքանչելի շարժարդն շաղախեալք. երբք եւ տատան եղեն, բայց ունին նշանակ յանձինս իւրեանց զի մի որ սպանանիցէ զնոսա :

13. Երկուտասաներորդն է յերեքասան հրամանակարգ բանից վարդապետութեան հաւատոցն նոցա, զոր սին ի վարդապետաց նոցա, որում անուն Մովսէս Խանաւեր, եւ քան զամենայն վարդապետ նոցա հանձարեղ եւ իմաստուն էր, գրեաց տակն : Անիծեալ լիցին, սակ, որք զժամանակ Օծելլին համարիցին :

14. Քող, որոյ առակ օրինակի էր այն զոր Մովսէսն արկանէր, մինչեւ զայսօր ժամանակի ի վերայ աշաց Հրէիցն կայ, որպէս եւ Պաղոս տակ :

15. Գալ փրկչին եւ Հրէիցն խռակեւ եւ կոչել հեթանոսաց, երբք մեծամեծ իբր են զորս առակք օրինակաց եւ մարգարեութիւնք որ ի գիրս սուրբս կան, յառաջագոյն ընծայեցուցանէին, որոց կատարումն այժմ նորաքանչ եւ զարմանալի ամենեցուն թուիցի Չայագունակ ընծայութիւն Ճշմարտութեան գրոցն այնոցիկ տեսեալ, տակաւին վա-

որն դոյզն միժարութեան որ ի ժամանակահայրն հանձնան կայցէ, կամ վասն սակաւութ շմարանութեան անուանցըն որ ի մէջ հին օրինակաց կրիցի, երկմտել, այնպէս է օրպէս թէ նաւակոծ լինել որ խնդրիցէ, եւ կամիցի զի ընդ մանրախիճ աւագն հարեալ խորասկիցէ զնաւն, յորժամ շիցեն քարինք ի միջի:

16. Չի շէն ինչ նմա պէտք օրպէս սյրց արուեստագիտաց, զի նիւթ ինչ առաջի կայցէ, զոր ի յարգ եւ ի զարգ եւ ի կերպարանս ածիցէ: Մինչ շէն էր աշխարհս, բաց Մատուճոյ սյլ ինչ չգոյր. նմին իրի իսկ ասաց Մովսէս թէ ի սկզբանէ արար Աստուած, սյլովքն հանդերձ:

17. Մարգարէական իմն է ընծայութիւն մտաց բանիցն, զի ի ժամանակին իրրել հատանէր զգատաճիս պարտաւորութեան մարդոյն, տայր նմա եւ ազատչին ակն ունել:

18. Վասն էր այնչափ գեղ եւ թերականատարութիւն ի վերայ երկրի կայցէ: Ընդ էր եւ ի մարդիկ գոյնչափ մեծութիւն եւ հիքութիւն գտանիցի, հիմ եւ Մատուած այնքան ցասումն եւ ինամք իցեն: Միայք, որ առեղծուլ զառակս զայս չկարէր, լաւ համարէր երկուս արմատս զնել մին բարւոյ եւ մեւան շարի, քան զմին միայն ընդունել որ անձին իւրում հակառակ իցէ: Սակայն յայնմութիւն ուսուցանէ, եթէ հա-

կառակույթիւնք ոչ թ ճարտարապետանդր գործոյն իցեն, այլ թ գործուածանդր. որ ոչ այլ ուստեք, եթէ ոչ թ մեզաց անտի սպրդեաց եմուա: Աորձանեալ է շինուածն, բայց եւ աւերակքըն բաւականք են առ թ ցուցանելոյ զնորին մեծութիւն:

19. Բոսուէա ասաց սքանչելապէս. Մարզն, ասէ, յաւեր լինէր, կատարն թ վերայ որմոյն անկանէր, եւ որմունքն թ վերայ հիմանն. բայց իբրեւ զաւերեալքըն թ բաց որ աւնուցու, թ մնացորդս անդր շինուածոյն որ տապալեցան, եւ զհետս հիմնարկութեանն, եւ զառաջին կերպարանացն նշմարանս, եւ զնշանակ ճարտարապետին գաանիցէ:

20. Եննդոցն գպրութիւն յայտ առնէ եթէ կանուխ ժամանակօք քան ըզֆրհեղեղն եղեւ սկիզբն ճարտարութեանց: Ղուկրեախոս ցուցանէ թէ շէ թ յախաննից աշխարհս, այնու զի նորոգ է սկիզբն ճարտարութեանց: Պապեայ ասացեալ է թ ճառին զոր վասն մարդոյ արար, եթէ անասունք ուսուցին մարդկան զհանգամանս ճարտարութեանց. մեղուք զշինողութիւն, իլուրդք զհողադործութիւն, որդունք զոստայնանկութիւն, այլովքն հանգերձ. Գեմնկրիտէս եւս զնոյն կարծիս կարծէր: Բայց զինչ ինչ ուսանել աստի որ մարթիցի ի բազում ինչ բարուքս անիմք խանարհեցուցանելոյ զանձինս առանց ինդրելոյ զայն ինչ որ կարծեօքն

իցէ: Այս ինչ յայտ է թէ ծննդոց գերք  
ասեն եթէ զարուեստական տառազան  
նուագարանս, եւ զճարտարութիւնն  
զքրեական նիւթս լուծանելոյ որդիք  
ազգին Կայենի գտին:

21. Յայանի իսկ է ամենեցուն եթէ  
ի հին ժամանակս աղային զալեւր յեր-  
կանս: Գոյ հին ինչ յունական գիր, ուր  
ասի թէ ի ժամանակս Աւգաստեայ  
բանութեամբ ջուրց եւս աղային. սա-  
կայն թ ու ի թէ հասնայեցիք շարկանէին  
զայն ի կիր, այլ զմութին փերեալ ա-  
ղային յերկանս. նմին իրի ասաց Ար-  
գիդիոս. Յամաքեցուցանել պատրաս-  
տեն հրով, եւ փշրել զիւնք: Անտի ու-  
սան զպէտս աղորոյն. իսկ ի հոգնոց  
լնելոյ ազալ կարի անապան ի յայտ եկին:

22. Իւերոսոս մատենագիր, զոր Յով-  
սէպոսն ի մէջ բերէ, զնոյն նու բանից  
բառ Մովսիսի պատմութեանն զՅրհե-  
ղեղէն փոյապրէ: Արիւղենոս մեւս եւս  
մատենագիր, որպէս Մշակերի գիրան  
կայ, պատմէ վասն արկղակերս տապա-  
նին, որով մարդիկ եւ անասունք ապ-  
րեցան ի Յրհեղեղէն: Աղուտարբոս մա-  
ռէ զաղանուոյն որ ելն ի տապանէ ան-  
տի, եւ եկն եւ յայտ արար եթէ ջերոյ  
ժամանակ հասեալ է: Այս բան Աղու-  
տարբեայ է ի մասին զոր արար, թէ  
արդեւ ք ջամաբային անասունք իցեն ա-  
ռաւել իմաստնագոյնք բան զՅրականս  
Ղուկիանոս, ի խօսան զոր զԱսորոց  
գիցն արարեալ է, նոյնպէս զտապանէն

յիշատակէ : Այսչափ վկայութիւնք ի-  
մասանոցն հետանասաց պարտին ընդ  
ամեն չարեալ կորացուցանել զայնո-  
սիկ, որ զանձինս առ իմաստունս ունի-  
ցին, եւ ծաղր եւ բանդն եւ առասպելչ  
զպայծառ իրս համարիցին, որոց ըն-  
ծայութեանցն շեղեն իւրամտաք : Բայց  
ծաղրն նոցա եւ կատակել թերեւս ի  
ստահակութիւն անիցէ զայնորիկ, որք  
իրբւ զնոսա զանդիտութիւն իւրեանց  
բաժանակից ունիցին :

23. Քսաներորդ իններորդ տուն ա-  
ռաքնոյ զլիւոյն ծննդոց զպրութեանն  
տայ իմն կարծել, թէ նախ քան զՔրհե-  
ղեզն շեւ եւս էր Աստուծոյ առեւալ  
հրաման մարդկան զանասնոց միս ու-  
տել, եւ որ հրամանակատարք աստուա-  
ծական հրամանացն էին, կարճէին ան-  
տի զանձինս. որ կարի իսկ զիպան այնժ  
է զոր պետեալք ասեն, թէ ի զարին որ  
սակեղէն անուանեալ կոչի, մրդովք մի-  
այն կերակրէին :

24. Արարութիւն աշխարհի, առա-  
ջին որերոյն անմեղութիւն, եւ անկա-  
նել նոցա ի մեղս, զարն սկեոյ եւ սլը-  
ղընձոյ եւ երկամոյ, Քրհեղեղ զուրցն  
յորմէ այր սնն ապրէր հանդերձ կնամն,  
զտիեղերան բաժանել ի մէջ երկոց եղ-  
բարց, եւ մարդկան ընդ զիս կոխն, մե-  
ծամեծ ինչ զէպք են, որոց յիշատակք  
ի մէջ այլեւայլ ազգաց ճշգիւ գտակաւ  
կամ սակաւ ինչ այլափոխ բանիւք պա-  
տմին. զի այն ամենայն յառաջ քան ըզ-

լեզուացն բաժանել պատահէր, յոր-  
ժամ մարդիկ միաշուրթն համարեցուք  
և մի ազգ էին: Իբրև անջատեցան, իւ-  
րաբան: իւր բաժին որ բաժանեցան,  
ուրոյն ժողովուրդ լինէր, որ բազում  
անգամ զինչ անցք ընդ այլս անցա-  
նէին չգիտէին:

25. Ոսկեզէն իմն յառաջագոյն դար  
էր, յորում վրէժխնդիր որ չգոյր, ին-  
չնակամ կամար առանց որինաց հառա-  
տարիմք և ուղղագործք էին մարդիկ,  
պատիժ պատահասի և երկեւղ ի բա-  
ցեաց էր. սակ Ովիգիսս յառաջնում  
սլլակերպութեանցն մատենի:

26. Բազում Հին մատենագիրք, որ-  
պէս սակ Կոփսեպոս, վկայեն թէ ա-  
ռաջին մարդիկն երկայնակեաց և բա-  
զմաժամանակեպք էին: Գիրք սուրբ  
պատմութիւն և վիպասանք զնոյն ինչ  
իրս միաբան բարբառին:

27. Ոմանք, որ զտեղեքական ջրհե-  
ղեզէն յուրաստ լինել կամին, սակն  
ամբարիշտ մտք թէ թիւ համարոյ ազ-  
գաց անասնոց բազում է յոյժ, և չէր  
մարթ նոցա ի տապանի անդ ամիտիւ:  
Այլ սլլում զոր սակն, մարթ էր պա-  
տասխանի առնել, թէ առաջին ազգա-  
ցն ոչ այնպէս բազում թիւ համարոյ,  
որպէս առ հասարակ կարծին, իցէ:  
Քանզի մարթի սակ թէ ամենայն ազգ  
չանց անդասին ի միտէ կարգի գոյ:  
նոյնպէս և ամենայն ազգք տանձեաց ի  
միտէ կարգիցին: Կորիզք նոյնք և նը-

մանք ասան պատուքս այլեւայլ եւ ուրոյն  
 նմանութեամբք թ միմեանց, եւ մի եւ  
 նոյն սերսն ծաղկան այլակերպ եւ այլ-  
 ազգի կերպարանս նորին ծաղկան բե-  
 րէ: Բնութիւն՝ որ իմն իմն եւ այլեւայլ  
 է թ մանք մանք իրս, զմիազգի եւ զմե-  
 նակերպ զնաչս ունի, եւ զոր ինչ թ պը-  
 աուղս եւ թ ծաղկեա գործէ, զնոյն եւ  
 յանասունան փնարէ: Սոքին օրինակաւ  
 անասունք յառաջին կերպարանաց ա-  
 ճեն զան յուրոյն կերպարանս եւ յա-  
 ռանձին զոկս, եւ այլակերպութիւնն որ  
 կայ, յարարին արարս նոցա է: Թե-  
 պեա եւ յարդարուիմն մասանց արարա-  
 ծոյ մարդկեղէն մարմնոյ, եւ յօրինուած  
 ներքին մասանցն հանապազ նոյն եւ  
 նոյնպիսի է, սակայն բնութիւն այլա-  
 կերպութեամբ իմն՝ զոր ընդ այս եւ ընդ  
 այն մարդ թ միջի զնէ փանն մեծութեա-  
 նըն եւ լայնութեան եւ գունոցն, ան-  
 գրասին թ նմին ասհմէ թ միտղէ հօրէ այլ  
 եւ այլ իմն զցեղան յօրինէ: Ժամանակն  
 եւ բազում այլ պատճառք որ մեզ շի-  
 ցեն յայս, զայնպիսի փոփոխմանն  
 գործեն. եւ այսօրիկ խաղ իմն բնու-  
 թեան են, որ եւ այնչափ այլովք եւս  
 իրօք թ ու թ թէ զմարդկան բնութիւն,  
 որ քննող իմն է եւ ընդփայրախոյզ,  
 կրթել կամբցի առ յամօթ առնելոյ ըզ-  
 նա: Ղսացար էթէ յառաջնուիմն ազ-  
 գաց անասնոց ոչ այնպեա բազում կեր-  
 պարանք էին, եւ այլեւայլ գունակն թ-  
 նել կազմածոյ մարմնոցն խաղոյ իմն

գործ է, գոր բնութիւն առնիցէ, որ գոր  
 քնն միանգամ ի պատուս եւ ի ծաղիկս  
 գործիցէ, զնոյն եւ յանասունսն կա-  
 տարէ. եւ թէ անտի իսկ է զի ի մար-  
 դկան միջի ոմանք յաղթք են անգա-  
 մովք, այլք փոքրիկ անձամբ, կէտք  
 սպիտակք, եւ կէտք թութս եւ այլք  
 խարտեաչ: Այլ քանզի այսպիսի գու-  
 նակ գունակ կերպարանք յազգէ յազգ  
 հանապազորդ կարգին գան, անհաւատք  
 որ յամենայն իրաց առնուն պատճառս  
 երկմտելոյ, այսպիսի քնն անտի անեն  
 զմտաւ, թէ այլեւայլ իմն ազգք մար-  
 դկան իցեն. եւ վասն այնորիկ իսկ, ա-  
 սեն, ամենայն ժողովուրդք չեն անգըս-  
 տին ի միտէ բնոյ: Ոմանք ի մատենա-  
 գրաց որ աստուածապաշտապոյն քան  
 իմաստնապոյնք էին, պատասխանի տը-  
 սեալ ասացին, թէ թութս գոյն եկն  
 յարեցաւ ի տոհմն քանանու, իրբու  
 նշանակ իմն անիծիցն որովք անէ՞՞ Աոյ  
 զմին յիւրաց որդւոց. եւ անտի թերեւս  
 յասել իսկ գային, թէ ամենայն սեաք  
 յազգէ անտի քանանու իցեն, որ բնու-  
 չէ իսկ, ապա թէ ոչ ամաչէին իսկ ընդ  
 իւրեանց գոյնն. բայց նորս ոչ միայն  
 նշանակ ինչ անիծից զթութս գոյն չը-  
 համարին, այլ եւ բազում գեղոց եւ  
 վայելչութեան, եւ զստանայ սպի-  
 տակ կարծեն: Այս ամենայն ազգի ազ-  
 գի կերպարանք ընդ փոխախմամբք են.  
 որով յայտ առնի թէ արդիւնք քնն ի-  
 ցեն որ անցանիցեն, յորժամ պատճառ-

բըն՝ որոց արդիւնքն են, անցանիցեն :  
 Չեմք ինչ ամենեւին նման ազգացն, որ  
 երբեմն ի մերում աշխարհիս բնակէին .  
 զինչ ինչ բնաւ լեալ իցեն առաջին գա-  
 զատացիքն, զորոց մատենագիրք ահա-  
 գին իմն զկերպարանսն նկարեն . նոյն  
 ազգ դադարեաց իրբեւ ընդ այլս խառ-  
 նակեցաւ : Արարացիք՝ որ ժամանակս  
 բազումս խաղանիացուոց աշխարհին բը-  
 նակեցին, եւ յառաջնումն թուիք էին,  
 կէսք ի Մարտիանս կոչս գէտ եղեալ  
 տարադէտ գնացին, եւ այլք ի Տիւնէս  
 շորան : Արք ընդ արեւմտից կողմն ա-  
 փրկիկեցուոց աշխարհին սփռեցան, թը-  
 խագոյն քան զառաջինն եղեն . իսկ որ  
 ի արեւեւացուոց կողմանս շորան, եղեն  
 սպիտակք իրբեւ զբնակս աշխարհին :  
 Արդարեւ ճշմարիտ է, զի եթէ խառ-  
 նակել ինչ ընդ այլս շխնիցի, նոյն գոյն  
 կայ մնայ մշանկեմաւոր . սակայն մի որ  
 եւեթ յայտ առնիցէ, թէ չէ պարտ  
 վասն այնորիկ ինչ այլ եւ այլ իմն ազգս  
 մարդկան համարել : Ամենայն անա-  
 սուն ի շհամազգեաց ծնեալ, անսերմն  
 եւ անձնունդ է . եւ նշանք որ լինիցին,  
 շթոգուն զաւակ . իսկ որ ի համազգեա-  
 ցըն ծնեալ են, որպէս ի շանց, ունին  
 ծնունդս . նոյն բուն է եւ վասն մանկան  
 որ ի սպիտակ հօրէ եւ ի թուխ մօրէ  
 ծնանիցի Բայց ընդէր ազգք ինչ թուիք  
 իցեն, կամ յինչ գէսս եւ յոր ժամա-  
 նակս մասն մի որդւոց Ադամայ գնոյն  
 գոյն առնոյր . թողցուք իմաստնոց եւ

փիղիսոփայից առնել նմին պատասխանի, մէք շատ եւ բաւական համարեացուք միայն յայտ առնել եւ ցուցանել թէ ցուրտ իմե է զոր ասեմն, եւ գիտասցուք եթէ անհաւատք կարի քաջ քամահելիք են, այնու զի հակառակ լուսոյ կրօնից զքնութեան ինչ ընդազօա իրս զնել ախորժեն:

Այլ վասն ջրհեղեղին ունիմք փկոյ վաւերական գրազում գրագիրս հետաւասու. եւ ի զուր է զոր ասեմն, թէ նոքա զջրհեղեղէ լուսոյ ճառեն, որ առանձինն ի կողմն մի ուրիւր զիպեցաւ. զի բազում դաւառք սղոզեցան ի ծովէ: Իւերասու, զորմէ ի վերազոյն ասացի, զտիւ զերական ջրհեղեղէն ասե, եւ անգրասին յարարչութենէ աշխարհի մինչեւ ջրհեղեղ լուսոյն ասան ազգս վարկանի, միարանս ընդ Մովսէսի գրոցն կարգէ զժամանակացն կանոնս: Ջրհեղեղին յիշատակ գրեթէ ի մէջ ամենայն ազգաց, նա եւ որ կարի խումբն իցեն, պահի, եւ բնութիւն զորհանապաղ բզնայն բնծայեցուցանէ. զի իւնցեմորթք քարոջեալք յեղիբի, եւ քարինք յորս գտանին գրոշմեալ նմանութիւնք ձրկանց ծովու, կամ անկոց որ ոչ նորին աշխարհի ուր գտանին, են, զջրհեղեղէն իմե յայտ առնեն, որում շիցեմարթ հակառակ ինչ բարբառել: Ի մատեանս յիշատակաց, որ կան ի գիւտնին ուսմանց, պատմի զքարանց ինչ, որ յեւրոպեացւոց աշխարհին գտան, յա-

բոց վերայ էին նմանութիւնք ազգի ազգի անկոց, որ ի Հնդկաց աշխարհին միայն գտանին: Եւ նոյն սյր յայլում տամարի բնծայութիւն բազում շեղակուակ մեծի խառնակութեանն որ գիպեցաւ ի վերայ երկրի:

28. Ոմանք յիմաստնոց կամեցան անել ի թէ մարանութիւնն որ կայ ի մջ հեթ անոսաց եւ Մովսիսի գրոցն, անտի իսկ է զի հմուտ էին նորա գրոցն Մովսեփի: Այլ շատ եւ բաւական էր թէ յիշատակ իրացն զիպելոց որ այնպէս նորազործ նորանշանք էին, հանապազ ի մջ մարդկան կայր մեայր:

29. Մեր իմաստունք չկարեն յայտառնել, թէ զան էր իրիք այնչափ բարբառ իցեն յերկրի, կամ բնաւ իսկ զիւրզ յառաջնու մի բարբառ ամենեցուն հաստատեր: Արատիոս ասէ թէ մարդիկ յառաջագոյն համերք էին, մինչեւ բանիք ինչ զբարբառն եւ զմիտս նշանակեցին, եւ անուանս ինն զաին հայթայթանոք: Բայց առ մարանելոց թէ սյս ինչ բարբառ զայս ինչ իրս յայտառնիցէ, հարկ էր թէ խօսուն լինէին մարդիկ, ապա խօսողութիւն յառաջագոյն իցէ քան զհաստատութիւն բարբառոց: Բայց յորժամ մի բարբառ ամենեցուն էր, անչորդ ինն էր այնուհետեւ սյլ եւս բարբառս կարգել: Եկեղսոք սյժմ ի յայտնութիւնն, որ ասէն ի թէ Աստուած որ մի բարբառ յառաջնու մի կարգեաց, բազումս եւս

բարբառս յետ այնորիկ տայր, զի ըզ-  
մարդկան ամբարասանութիւն կար-  
ճիցէ եւ բռնադատիցէ զնոսա զի մեկ-  
նիցին ի միմեանց երթալ բնակել յայլ  
եւս կողմանս աշխարհի. եւ ի պատմու-  
թեանց լինիմք խելամուտ, եթէ ամե-  
նայն ազգք որ իշխանութեանց հիմե  
արկին, յարեւելից խաղացին զնացին.  
եւ արուեստք եւ ամենայն ճարտարու-  
թիւն իմաստութեան նոյնպէս յարեւ-  
ելից եկն:

30. Ղուկրետիոս առ ընծայեցուցա-  
նելոյ թէ չէ ի յաւիտենից աշխարհս,  
զպատմութեանց սահմանս յայտ առ-  
նէ, զի չէ մարթ քան զարովացուոյ կը-  
սիւն անդր ի վեր ելանել: Ի մէջ ամե-  
նայն ազգաց անդր քան զնոյն ժամա-  
նակ բնաւ ամենայն առասպելք են, եւ  
նորին իսկ առասպելքն ոչ զհին ինչ ի-  
րաց քան զՅրհեղեղն ճառիցեն: Ի մէջ  
սինէացուոյ մինչեւ ցՅաւոնն նոցին թա-  
գաւոր ոչ ինչ ստուգիւ պատմի. եւ ըզ-  
Յաւոնայ ասէ Ղանփոսիոս, թէ ի նորա  
ժամանակն Վուրք որ երբեմն մինչեւ  
յերկինս բարձրացեալ էին, տակաւին  
զերանց ստորոտս թանային: Յաւոնայ  
թագաւորութիւնն տասն ամաւ յա-  
աջագոյն քան զԱրրահամու կոչումնն  
է, որպէս Փրեքեա ի մատեանս յիշա-  
տակաց ի տասներորդ տամարին ասէ.  
եւ Փուրմննա ի նմին մատենի յերեք-  
տասներորդում տամարին, Եթէ ի  
վեր ոք, ասէ, մինչեւ ցՓոհի ելանիցէ,

զորմէ բազում ինչ առասպելյարկեն, ի Փաղեկաց տիս զնա գտանէ: Աստեղազիտութեան մատեանք զոր ամին առ Ազգբանդրոս ի Բարեզոն քաղաքի, ոչ կանուխ ինչ ժամանակաւ քան զԱբրրովթ էին: որով յայս ինն ամնի թեկ զոր ինչ միանգամ գիրք սուրբք վասն սկզբան աշխարհի, եւ չրհեղեղին եւ վասն ազգաց մարդկան ասեն, ոչ արտաքնոց ինչ պատմութիւնք եւ ոչ մատեանք յիշատակաց հակառակ ինչ այնքմ բարբառին:

31. Ըստ Պղատանի եւ Գիտոգորաց սիկեղացւոց կռապաշտութեան սկիզբն ի պաշտելոց զաստեղս եղև: յնա աստեղաց նոցա՝ որոց ճարտարութեանց ինչ գտակ լիեալ էր, երկիր պաղանէին: նոյնպէս եւ զթագաւորս եւ զաշխարհակալս եւ զանասունս անպամ պիտանիս եւ զճճիս մնասակարս, զկէսս վասն երախտահատոյցք երախտեացն լինելոց, եւ զայլս վասն ահաւորութեանն ի պաշտան առնուին: Որ զգգանութեան գիրն կարգեաց, ասէ, թե կռապաշտութիւն ի գրոշազորմութենէ առ ըսկիզբն, զի հայր ոք զպատկեր որդւոյն որ մահուամբ յաշացն գրիպեցաւ, տայր երանգք ի նկարու հանել: Մասնեագիրն գրոց պատմութեանն որ երկնիցն անուանեալ կոչի, իմաստուն եւ հանճարեղ մտք զկռապաշտութիւն յիպոպոցոց ազնուական նշանագրոցն համարի: Զայս զոր ասեն, բազում մա-

տամբք ճշմարիտ է, սակայն չէ պարտ կարի իմն հեռագոյն տարածանել, այնու զի ոչ ամենայն դիք յեզրպատարաց աշխարհէն առին սկիզբն։ Յոյնք զիս ուրոյն առանձինն ունէին. այլազգ իմն յայլ եւ այլ ազգս է կռասպաշտութեան սկիզբն։

32. Ոսիրիս, որպէս առ հասարակ կարծի, ազգի ազգի հանգամանաց ճարտարութեանց հմուտս զեզրպատարին առնէր. զոր յեա մահուանն ի պաշտօն առնոյին։ Մասենազիրն երկնիցն պատմութեան, այլ իմն ազգ զսկիզբնն լիեալ ասէ Ոսիրիգայն եւ զԻսիդայն եւ զԱնուբիգայն, որոյ կերպարանք շան էր, զասն այնորիկ իսկ Անուբիան որ հաջէն, ասէ Արգիդիոս։ Ասանց զազգի ազգի միտան քննելոյ շատ է թէ ըզմարդկան անհանձարութիւն լացցուք եւ ողբասցուք, զի զինչ անհանձարոյ կայցէ քան զայնպիսի աստուածան պաշտել։

33. Ամենայիք մատաղ մանկոսի դիցն իւրեանց զոհէին. զրեթէ ամենայն ազգ զենուին զմարդիկ. յայնչափ անհանձարութիւն հատանին, ասէ երանելին Աւգոստինոս, միտք մարդկան, յորժամ ամբոխիցին, եւ կալ յակաստանի չկարիցեն, մինչեւ այնպէս ինչ զգիս ողբէլ, որպէս ինչ եւ ոչ զմարդիկ ցածուցանել երբեք կարօղ են։

34. Մովաբացւոց դիք են, որ ի յոռութեանցն ցանկութիւն զպաշտօ-

նեպսն յոժարեցուցանէին. որոց եւ Սողոմոն, իրրեւ խոտարեցաւ սիրանաբա ի ձեռն կանանցն, մեհեանս ի վերայ միոյ ի լերանցն որ մտաւ Աբրուսաշէմ էին, կանգնէր:

35. Անուանի տօնքն են ի Ծուր եւ ի Ծուլղան քաղաքի: Կապարաւս թիւն Ազգիպտացոց անտի ի փրձիկեցիս կարդեալ հասանէր, եւ ի նոցանց անտի ի Յոյնս, եւ ի Յունաց յալլ ամենայն ազգս: Արտֆելդայ տօնքն զոր ի լալ եւ յաշխարել անցուցանէին, ետուն ասել Կիկերանի. Զինչ ասաւել անպատէհ, քան զմարդիկ՝ որ մահաւամբ ի միջոյ բարձան, ընդ դիսն դնել, որոց պաշտօնն համակ յողբա եւ ի սուղ լեներոց էր:

36. Մարդ կարի իսկ անխմատ է, ասե Մոնտանիոս, զի որք որդն մի փոքրիկ ասնել ոչ կարեն, զիս բազումս սակզձանեն: Պղինիոս արդահատեր իմե մարդոյ որ ձգեցի իւրոց բանդադուշանացն ընդ իշխանութեամբ կալ, զինչ հէք եւ եզուկ կայցե քան զմարդ, որ յիւրոց մտացն ցնորս իրրեւ ի թակարթի հարեալ կայցե:

37. Անուանի մեհեանն է Արամադգայ, որ Ամենն յորջորջեցաւ, ուր կամեցաւ երթալ Աղէքսանդրոս: Կասան որ մտաւ անցանէր առ մեհենիւն, բնաւ եւ ի ներքս մտանել չկամեցաւ, զի չհաստատայր իսկ թէ է ճշմարտութիւն ինչ յերկնից յաւազ անդր ընկղմեալ իցէ:

38. Չչարիան՝ որ եկին հասին ի մե-  
 րայ գաղտնացոց իրրև զօրափարս-  
 թեամբ Բրեւնայ, որ ի Գեղփիս մե-  
 հեանն էր երթեալ աւար հարկանէին,  
 Ռոզին ի նախնեաց պատմութեանն  
 պատիժ պատուհասի տաճարակոչո-  
 պուան լինելոյ նոցա համարի: Աս-  
 տուած, ասէ, մարթաց անհնարին վը-  
 բէժս ի նոցանէ պահանջել, որք յայտ-  
 յանդիման արհամարհէին իմն զաս-  
 տուածութեամբն. զի զառաջին նկա-  
 րագիրն որ հիմն կրօնիցն է, ի նոսա պա-  
 հիցէ: Բայց որ կամ զինչ կրօնքն փ-  
 ցեն. ոչին ստութեան ի Գեղփիս գրչ-  
 խաւոր կայր, է մարթ գոյ հնար ճշմար-  
 տութեան սղւոյն զնորա վրէժ ինդրել,  
 եւ մարթիցի՞ ասել թէ նշանք լիեալ  
 իցեն զի կապաւառութիւն հաստա-  
 տեացի:

39. Գոգոմիսեաց կաղնիք հաշակա-  
 ւորք էին, նոյնպէս եւ աղանիք նորին  
 անասաի, որք եւ գհանդերնեալ ինչ  
 իրս, ասեն, յառաջագոյն բարբառէին:  
 Մէր ոչ ինդրեցին մարդիկ զնոյն գի-  
 տութիւն, զոր չգիտել նոցա օգուտ  
 մեծ է:

40. Տակիտոս իրրև անհնարին մե-  
 ծաւ թնամանօք զԼրէից նառէ, ան-  
 գէն ի նմին զնօսիմբ ամեալ ասէ թէ  
 միտս մեծամեծս զաստուածութենէ ու-  
 նին Լրեայր: Չի է զի ժողովուրդս սյս  
 օր անպէս եւ առանց զպրութեան էր,  
 միայն ի մէջ ամենայն ազգաց զմիոյ մե-

կնակ էութենէ ճառիցէ, որ ամենայն իրաց արարիչ է, զոր պարտա եւ պատշաճ իցէ սիրել: Ի մէջ այլոց ազգաց պատանիցէ որ իմաստունս եւ փիղիսոփայս հերձեալս պէտպէս ուսմամբք որ հակառակ միտեանց են. ի մէջ Հրէից ոչ գան փիղիսոփայք: բայց են մարգարէք: որոց ոչ միայն կոխ ինչ ի բանսն շարք: այլ եւ կարի իսկ միաբանս միտեանց խօսէին, եւ զմիտեանց բանս հաստատէին, եւ ամենեցուն մի եւ նոյն դիտաւորութիւն էր:

41. Նորագործ նորանշան դէպք են արանչելիք, որ ի կարգէ բնութեան օրինաց չէ մարթ թէ լինիցի: Սովին իմն Աստուծոյ բարբառք են, որ առ մեզ բարբառիցին. զի զկարգ բնութեան օրինաց չէ մարթ թէ ընդ մէջ որ հասանիցէ, եթէ ոչ ինքն իսկ գլխովին իցէ, որ զնոյն կարգեալ իցէ: Սպինոսս ասէ զնշանաց, թէ դէպք ինչ իցեն, որ գիպիցին դուն ուրեք եւ անօտ օրինօք ինչ բնութեան որ մեզ չիցեն յայտարարէս թէ դժուարին ինչ իցէ Աստուծոյ զօրէնս զոր իւր իսկ եղեալ է, քակել, քան խափանել զնոսս զի մի սակայ քսակայ կատարեացին Յորժամ զհինգ նրկանակն բազմացուցանիցէ, զի հինգ հազար այր կերակրեացէ, նորին մեծագոր կամաց արգիւնք են զոր առանձինն գործէ, եւ զի նորանշան իմն է եւ շնաշխարհիկ, արանչելիս զիրան կոչելք. իսկ յորժամ զգորեանն ի ձեռն երկրին եւ

արեգականն եւ անձրեւաց եւ այլոց եւս  
 իրաց, որ ի միասին ընթանայցեն, ա-  
 ճեցուսցէ, նոյնպէս նորա կամացն ար-  
 գասիք են, զոր ըստ սովորութեան իմն  
 ծնուցանէ ի ձեռն արարածոց, իբրեւ  
 հրամանառուաց որ ի նորա հրամանացն  
 կարգեալ իցեն. եւ ինչ որ ի սկզբունէ  
 անկաւ ի կարգ, նոյն իբրեւ զշար ինչ  
 տողեալ միբաամիոջէ կարգի գոյ յազգ  
 իւր. եւ ընդ այս յօրինեալ կարգ չգոր-  
 մանամք, զի աչք մեր ընդելեալ են ի  
 նասա: Ասան սյնորիկ եւ Ասաուած,  
 իբրեւ զարթուցանել զմարդիկ կամեր,  
 զնորաւքանչ զարմանալիսն գործէր,  
 զորս մէք սքանչելիս անուանեմք:

42. Ոմանք յանհաւատից ասեն, թէ  
 հնոց կուակարանաց մատեանք զանմա-  
 հըն լինելոյ սգւոց ինչ ոչ ճառեն: Զօ-  
 ռինօք, որ շածէին ընաւ ի կատարումն,  
 քող իմն արկեալ էր, եւ շէր մարթ Լը-  
 բէիցն թանձրաւորաց եւ անհանձարից  
 զոր ինչ ընդ քողոյն կայր, նկատել,  
 զոր ընաւ եւ ասաուածականքն տեսա-  
 նել շեն կարող: Մովսէս եւ մարգա-  
 բէք, ժողովրդեանն՝ որ մարմնաւորա-  
 ղոյնք էին, յառաջադոյն խոստացեալ  
 զայն որ զայլոց եւ զամենայն ուսուցա-  
 նելոց էր, զժամանակեան պատժոց եւ  
 զհատուցմանց միայն խօսէին. եւ հրեշ-  
 ատկն իսկ, իբրեւ գուշակէրն Գրանիեղի  
 կանխաւ թէ եկեսցէ որ մի, եւ մեռեալք  
 յարիցեն յաւուր յայնմիկ կէսք ի քա-  
 սքս եւ կէսք յամսթ յախաննից, ան-

դէն պատուէր տայր եւ ասէր, թէ զուր  
 Գանձիկ փակեալ գրանագ եւ կնքեալ ըզ-  
 գիրդ : Գանձիկ ինքնին յայտ առնէ,  
 թէ լուսյ եւ ոչ առի ի միտ : Այլ թէ-  
 պէտ եւ զհոգեւոր իրաց լսիցեն գիրք,  
 սակայն արհամարհու թիւնն որով նա-  
 հապեալք եւ մարդարէք զժամանակեան  
 բարու թիւնս արհամարհէին, յայտ  
 առնիցէ թէ ազնուագունի խիւք ակն ու-  
 նէին : Նահապեալք, որ շատացան ինչ  
 երբէք յերկրին՝ զոր Աստուծոյ բա-  
 զում անգամ իոտտացեալ էր նոցա,  
 ոչ քրթմնջէին ինչ ընդ այն ի մեռանել  
 իւրեանց : Յակոգք, որ օրհնու թիւնս  
 մեծամեծս ընկալեալ էր, որոց տակա-  
 ՚նին չէր ի գլուխ ելեալ, կարն եւ ցաւա-  
 գին զիւրոյ պանդխտութեանն աւուրն  
 կոչէ. սակայն չքանքատէ ինչ : Ինչոքէր  
 նա զի յեա մեռանելոյ իւրոյ տարեալ  
 թաղեացեն զնա յիւրոց նախնեացն շի-  
 րիմս, զի ննջիցէ ընդ հարս իւր, ապա  
 քուն իմե զմահն համարէր : Նա եւ  
 Աստուած իսկ, Աստուած Արքահամու,  
 Աստուած Յակոգբոյ կոչի, եւ եթէ  
 Աստուած մեռելոց իցէ, ապա այն մե-  
 ռեալք չեղեն ոչինչ :

43. Եզդիա հանդերձս մաշկեղէնս ա-  
 զանէր. Եսայի քուրճ զգե՛նայր. Ար-  
 գիու հաց աշտուճ եւ լուր տանէր մար-  
 դարեիցն որք սորամուտ ծակախիթ լի-  
 նէին. Եզդիա չէառ զընծայսն զոր Նե-  
 էման մատուցանէր. արք այսպիսիք  
 զայսց կենաց ինչ շահս չմնոքէին, եւ

այն ընդ օրինոյ, որ թուեր ինն թէ ըզմտաւորս միայն խոստանայցէ: Այ ամբոխն եւ ոչ իշխանաց ինչ ընդ միտ մըտանել ջանային: Ար խախր, որպիսի անկրպեաութիւն ի միջի կայցէ ընդ մարդարէս եւ ընդ իղնան որ ի Կեղփիս բղնանային: Սորա հանապազ զթագաւորս հզորս սղարելոյ պատկառ կային: վասն որոյ բարւար ասացաւ թէ Ապողոն Փիղիպպոս լինէր, այնու զէ հանապազ խոսէր շնորհուիս:

44. Եզրեցին երկինք նոր եւ երկիր նոր . . . Կայլ թ եւ գառինք ի միասին ճարակեացին այլովքն հանգերն: Եսայ. ԿԵ. 17. 25:

45. Զի յարեւելից մինչեւ ի մտաւարեւու փառաւորեալ է անուն իմ ի մէջ ազգաց. եւ յամենայն տեղիս մատչին խունկք անուամ իմոյ, եւ պատարաց սուրբ: Մաղ. Ա. 11:

46. Այ գոյր նորս տեսիլ, եւ ոչ փառք . . . տեսիլ նորս անարգ, նուազեալքան զամենայն որդւոց մարդկան: Այր մի ի հարուածս եւ գիտէ համբերել ցաւոց: Իբրեւ ոչխար ի սպանոց վարեցաւ: ի մահ մտանեցաւ անէն նորս, եւ ընդ անօրէնս համարեցաւ: Եսայ. ԾԳ. 2. 3. 7. 12:

47. Իցէ՞ օրէն գնոյն ինչ իրս երկաքուճք կերպարանօք, որ այնպէս ընդդիմակաց են, տեսանել: Սակայն այսպէս ամենայն մարդարէք ի Զիսուս Բրիտանս յառեալ հայէին: Մովսէս եւ

Եղիա, որ ընդ նմա էին ի շերինն յոր-  
ժամ այլակերպեցաւ Յիսուս, թէ կպէա  
եւ իրրեւ զարեղակն շողացեալ անաս-  
նէին, սակայն զմահաւանէն եւ զչար-  
շարանացն զոր կրելոյ էր, խօսէին:

48. Երկիր պապցեն նմա ամենայն  
թագաւորք երկրի: Խորասկեացե բզ-  
զլութիս բազմաց յերկրի: Սաղմ. ԼԱ.  
11. ՃԹ. 6: Լարեց զՏփին եւ ջրուեա-  
ցին խաչինքն: Լայեացին առ իս փոխա-  
նակ կարտելոյն, եւ կոմեացին ի վե-  
րայ նորա կոմ իրրեւ ի վերայ սրելոյ,  
եւ աշխարհացնն աշխար իրրեւ ի վերայ  
անգրանկան: Չար. ԺԳ. 7. ԺԲ. 10:

49. Մարգարէք պատմէին անգէն ի  
նսին ժամանակի եւ զփառասորութիւն  
եւ զխանարհութիւն Օծելոյն: Իրրեւ  
երկաւ սրինգք են: ասէ սուրբն Աւգոս-  
տինոս, որ այլեւայլ ինն ճշիցեն, այլ  
մի շուն, է որ ընդ երկասեան փշիցէ:

50. Բարգանդէ յառաջ քան զարու-  
սեակ ծնայ զքեզ: Սաղմ. ՃԹ. 3:

51. Իւ ահա իրրեւ որդի մարգոյ գոյր  
եւ հասանէր մինչեւ ի հինասորցն,  
եւ նմա տուաւ իշխանութիւն եւ պա-  
տիւ եւ արքայութիւն: Դան. Ի. 13:

52. Սպանցի Օծեալն . . եւ քաղաքն  
եւ սրբութիւնն ապականեացին առա-  
ջարդան հանդերձ որ գայցէ . . եւ ի  
վերայ տաճարին պղծութիւն անբա-  
ժոյն կայցէ: Դան. Թ. 26: Դանիելի  
մարգարէութիւնքն այնպէս լուսաւո-  
րագոյնք են, մինչեւ կարծե՛լ Պարփիւրի

Թէ կցկցեալ իցեն : Եթէ զՏխոսս Ղի-  
ւիս, զՅուսարհոս եւ զՊոզիբիոս ընդ  
Գանիեզի որ կըսիցէ, թերեւս երկմը-  
սիցէ թէ մարգարէս այս չիցէ արժանի  
զի իբրեւ զնոսս պատմագիր կոչիցի :

53. Եւ յաւարս թագաւորութեանց  
նոցա, յարուցէ Ասաուած երկնից  
թագաւորութիւն, որ յախական ոչ  
ցրուեացի. Գան. Ժ. Ա. 44 :

54. Սարրն Աւգաստինոս յորժամ  
զնահապետացն ճառիցէ, ասէ, եթէ  
Նոցա ոչ միայն լեզուք, այլ եւ կարգ  
վարուցն մարգարէական իմն եղև : Եւ  
Տերսուղիանոս նոյնպէս ասէ. Արպէս  
բանիք, նոյնպէս եւ արդեամբք մար-  
գարէք էին : Յայնչափ օրինակաց ըզ-  
պայծառագոյնան ամի, որպիսի Իսա-  
հակն է եւ Յովսէփ եւ զառիկն այս  
ինքն գառնն պատեբատանին եւ օճն պը-  
ղնծի եւ բաղարք ապաստանացն, ուս-  
տի շէր մարթ ումք ելանել, բայց մի-  
այն յորժամ քահանայապետն մեռա-  
նէր, եւ յեաց ապա Յունան :

Արդարեւ, որ ասիցէ թէ յանկար-  
ժագեպ իմն է նմանութիւնն, որ գառ-  
նի ի գեպն որ այլեւայլ երեսաց զի-  
պեցան, եւ թէ շէ մարթ զնոսս ի  
Քրիստոս առնուլ, այնպիսին ոչ սա-  
կաւ ինչ անխնաս իցէ քան զայն որ  
բազում պատկերս թագաւորի ի պէս-  
պէս նկարչաց նկարեալս տեսանիցէ,  
եւ պնդեալ ասիցէ թէ ոչ որ ի նկար-  
չաց սնտի ունէր ի մտի զթագաւորն

նկարել, եւ թէ այն պատկերք վայրա-  
 պար ինչ թաղաւորին նմանիցեն: Նմա-  
 նութիւնք ընդ աշխարհի սկսան. Ա-  
 զամ է առաջին մարգարէ, եւ առաջին  
 նմանութիւն Քրիստոսի: Զիւրդ այլ-  
 ազգ ինչ իմանայցի նորին խորհրդական  
 քունն եւ կազմել կնոջն: Նախ կային  
 բարձր զնոսաւ անասունք, որ ի գննա-  
 կանս եւեթ հարեալ հասեալ են, եւ  
 հազարգութիւն ընդ նմա ունել ոչ կա-  
 րեն: ապա ի քուն մասնէ եւ զարթու-  
 ցեալ ի քնոց գտանէ զիւր պատկերն ի  
 կին անգոր որ եկն ել ի վերայ անտի զոր  
 ի կողմն առ. կազմեալ ի սրտէ նորս եւ  
 ազնուացեալ նորին արեամբ, արժանի  
 հազարգակից ընդ նմա լինելոց. զոր եւ  
 ինքն բազմածին գործիցէ: Նմին նման  
 եւ Քրիստոս յառաջ քան զիւր մահն էր  
 ի մէջ մարդկան որ ընկղմեալ իմէ եին  
 յիւրեանց զգայունն, եւ չէին արժանի  
 զի գուռզակից ընդ նմա լինիցին. իբրեւ  
 զարթեալ, յետ յարութեանն, եզրս  
 զհարսնն որով խրամասութիւնն՝ որ  
 եղև ի կողմն նորս, զմտանդն եւ. կազ-  
 մեցաւ նա ի սրտի նորս, եւ ազնուագոյն  
 եղև արեամբ նորս, եւ ինքն առնիցէ  
 զնա ծննդական: Այս ամենայն նմա-  
 նութիւնք միմեանց զիւրեանց լոյս տան  
 եւ առնուն: Մին ի գլուխ հանէ զայն  
 զոր միւսոյն սկսեալ էր, եւ ամենեքին  
 ի մի վայր եկեալ, պատմեն զխոնարհու-  
 թիւն եւ զմահն Քրիստոսի, զյարու-  
 թիւն նորս, զնորին փառաւորութիւն  
 եւ զեկեղեցի նորս:

Faint, illegible text at the top of the page, possibly bleed-through from the reverse side.

Non-identifiable text, possibly a title or header.

**b p q r**

Main body of faint, illegible text, likely bleed-through from the reverse side of the page.

The first of these is the...  
the second is the...  
the third is the...  
the fourth is the...  
the fifth is the...  
the sixth is the...  
the seventh is the...  
the eighth is the...  
the ninth is the...  
the tenth is the...

P. P. P. P. P.

The first of these is the...  
the second is the...  
the third is the...  
the fourth is the...  
the fifth is the...  
the sixth is the...  
the seventh is the...  
the eighth is the...  
the ninth is the...  
the tenth is the...  
the eleventh is the...  
the twelfth is the...  
the thirteenth is the...  
the fourteenth is the...  
the fifteenth is the...  
the sixteenth is the...  
the seventeenth is the...  
the eighteenth is the...  
the nineteenth is the...  
the twentieth is the...  
the twenty-first is the...  
the twenty-second is the...  
the twenty-third is the...  
the twenty-fourth is the...  
the twenty-fifth is the...  
the twenty-sixth is the...  
the twenty-seventh is the...  
the twenty-eighth is the...  
the twenty-ninth is the...  
the thirtieth is the...  
the thirty-first is the...  
the thirty-second is the...  
the thirty-third is the...  
the thirty-fourth is the...  
the thirty-fifth is the...  
the thirty-sixth is the...  
the thirty-seventh is the...  
the thirty-eighth is the...  
the thirty-ninth is the...  
the fortieth is the...  
the forty-first is the...  
the forty-second is the...  
the forty-third is the...  
the forty-fourth is the...  
the forty-fifth is the...  
the forty-sixth is the...  
the forty-seventh is the...  
the forty-eighth is the...  
the forty-ninth is the...  
the fiftieth is the...  
the fifty-first is the...  
the fifty-second is the...  
the fifty-third is the...  
the fifty-fourth is the...  
the fifty-fifth is the...  
the fifty-sixth is the...  
the fifty-seventh is the...  
the fifty-eighth is the...  
the fifty-ninth is the...  
the sixtieth is the...  
the sixty-first is the...  
the sixty-second is the...  
the sixty-third is the...  
the sixty-fourth is the...  
the sixty-fifth is the...  
the sixty-sixth is the...  
the sixty-seventh is the...  
the sixty-eighth is the...  
the sixty-ninth is the...  
the seventieth is the...  
the seventy-first is the...  
the seventy-second is the...  
the seventy-third is the...  
the seventy-fourth is the...  
the seventy-fifth is the...  
the seventy-sixth is the...  
the seventy-seventh is the...  
the seventy-eighth is the...  
the seventy-ninth is the...  
the eightieth is the...  
the eighty-first is the...  
the eighty-second is the...  
the eighty-third is the...  
the eighty-fourth is the...  
the eighty-fifth is the...  
the eighty-sixth is the...  
the eighty-seventh is the...  
the eighty-eighth is the...  
the eighty-ninth is the...  
the ninetieth is the...  
the ninety-first is the...  
the ninety-second is the...  
the ninety-third is the...  
the ninety-fourth is the...  
the ninety-fifth is the...  
the ninety-sixth is the...  
the ninety-seventh is the...  
the ninety-eighth is the...  
the ninety-ninth is the...  
the hundredth is the...



Աշխարհակալք պերճացեալք  
 զուր բղմեր կարգքս նեղեն,  
 Սերուժ ոճոյս ծաղկելոյ  
 պատճառ նորին իսկ եղեն:  
 Արշափ նորա քինացան  
 եւ հակառակ մեզ յարեան,  
 նոյնչափ հաւատք ծաղկեցին,  
 յաղթեալ մահու եւ արեան:  
 Աթէ ըզչափ որ առնուլ  
 մերոց բանից յօժարի,  
 Բցպատմութիւնն ընթերցցի,  
 զոր արկանեմք ի շարի:  
 ԳՎԵՏԵՄ զի բան պատմուծեալ  
 զարդ է երգոց նրկարէն,  
 Սակայն յիմուժ պատմութեան  
 զպիղ վըճարել ոչ կարէն:  
 Օ ի հրաշակերաք Ստանուծոյ՝  
 զորոց ճառ է իմ մասեան,  
 Օտարութի գարդարանս  
 արհամարհեն եւ ատեան:  
 Սեթեւեթեալս բանիւք  
 թող երկեցէ Սանն զարձ,  
 Կողանայով յարսաբեցն  
 առակքս բեր եւ հաղար:

Ամենայն երգ եւ բարբառ  
 եւ պատմութիւն սրնոսի,  
 Յագնբւական եւ յըստակ  
 նիւթոյ բանիցրս խոսի:  
 Այսու հետեւ ազատեալ  
 յառասպելացն կարգէ,  
 Ի՞՞՞ երգ զըստոյդն ճառել  
 ի պատմութեան իւր յարգէ:  
 Աստուծո՞՞ սր էն յօրինիչ  
 խաղաղութեան եւ մարտի,  
 Երթէ զերկիր, որպէս ինչ  
 ինքն զխաէ եւ պարտի:  
 Մինչ չեւ քկուսօրն բարձեալ,  
 առ սր մարդկան ազգ միակը,  
 Երար յերկրի համօրէն  
 մի թագաւոր եւ մի տէր:  
 Իւ պետութիւնն Հոռոմոց  
 յայտ գրտաւ հաճ եւ հաւան,  
 Գազգրս հրգօրս վանեալ  
 կարաւ բզգիւղ եւ դաւան:  
 Այլ տարածեալ ընդ հանուր  
 իշխան ազգաց օտարաց,  
 Յապրօտամբացն նեղեալ  
 սանձահարել ոչ կարաց:

Աւտի Մատուած կամեցաւ  
 կարգել օրէնս ընդ Հանուր,  
 Չի տիեզերք համօրէն  
 առցեն զիւր լաժ եւ զանուր:  
 Յայնժամ եւ իւր պաշտօնեայք  
 ընդ արքունի պողոտայ,  
 Խաղաղութեամբ վարեացեն,  
 ոչ հար եւ սուր օրոտայ:  
 Օ յ յարժամ մի այր՝ իշխե՛,  
 չէք անդ անուն օտարի,  
 Ըրդոյն կամէք եւ Մատուած,  
 որ եւ լըցեալ կատարի:  
 Ազատագորք Հոռոմոց,  
 զոր կայսրք հար եւ վանեաց,  
 Տարմիղ նաւաց դուստրեալ  
 բեկաւ յիւրոց ընտանեաց:  
 Ի բազում նաւօրն վըստահ  
 թագաւօր ոմն ի կանանց,  
 Յանդրդնեալ ապր պատերազմ,  
 առնել զերկիր իւր անանց:  
 Հոռոմայեցին ապր ճակատ,  
 առնոյր բոնաւօրն գերի,  
 Եւ որ տիկեաջնն ցանկայր,  
 ըզհեա նորա գեղերի:

**Ի** քաղաքին Հոռոմոց  
 Բեզաստու մեծրն ձաղեաց<sup>7</sup>,  
**Ի** նոյն պատիւ վայելեալ,  
 որ իւր որդին էր աղեաց:  
**Ա**նտի հիւսիս սառուցեալ,  
 սասի հարաւ տապաղին,  
**Ե**րաբացիք եւ Վեղոնք  
 երկիր կառացրն պաղին:  
**Ս**իահեծան պրտակեալ  
 ստիացւոցրն թագաւ,  
**Ի** Հոռոմոց առ պատիւ,  
 եւ ծիրանիս իւր ազաւ:  
**Լ**րկունք կարան բզՊարթեւս,  
 եւ ազգրն քաջ եւ արի,  
**Բ**ցկրասոսի նըշանակ  
 ահիւ տարաւ յաւարի:  
**Ս**ի Աւետացիդ յանառիկ  
 յամուր լերինարդ խուսեր,  
**Բ**հա սոսի քա եհաս,  
 եւ ի ձեռին իւր սուսեր:  
**Լ**ղեն նրկուն եւ անաւր  
 որդիք ազգին Արեբաց:  
**Վ**ամուրջ արկեալ տեաններ  
 գեաղն Բաղաղ յիւր վերաց:

**Ը** ընորհեալ անցրս նոցա  
 զորքս տանջիչ իւր ծանեալ,  
 Բրաժանի արար զանձն  
 ընդ յաղթողին հոփանեալ:  
**Խ**աղաղասերն Բագասառս  
 փակէ զմեհեանքն մարտի,  
 Օտի եւ ցամաք առ նովա  
 խաղանդացեալ հանդարտի:  
**Ա**նդ ի փակեալ մեհենին,  
 խրոտաթիւն եւ բաժին,  
 Պարաւանդեալ կապանօք  
 ըստէս հաշին եւ մաշին:  
**Ա**րշափ շարիս նիւթէին,  
 լինէր ի զուր փայրապար,  
 Լքբեալ կայր անդ զէն եւ զարդ,  
 նիզակաբեկ եւ տապար:  
**Ա**րդիւնարարք իսկ յայնժամ  
 թողեալ բզուր եւ վահան,  
 Եւ որման եւ դաղձին  
 շրթին տանել քաղահան:  
**Ա**չ եւս յայնժամ կտակած էր  
 վաճառականն բղնուէն,  
 Գնաւահանդ իտարն թողուլ,  
 երբեմն զիւր ապուէն:

Երանօ, կրթեալ պետեից, (1)  
 ասեն Տարեալ է ասրին,  
 Երում արեալ աւետիքն (2)  
 ի համանայ կանարին:  
 Են՝ թէ գալոց են աւուրք (3)  
 ցանկալի այնք դարուն,  
 Ուր սակի ազգն դառնայ, (4)  
 եւ հանապաղ է գարուն:  
 Ըջթախն հանգերն մերկացիս, (5)  
 զոր ցարդ յանձին քում կալար.  
 Գայ երկնաւորն՝ եւ սունէ (6)  
 գերկիր մեր նոր եւ դալար:  
 Ընդ ամենայն սուրբ լիցի, (7)  
 եւ բզմնացորդս մեղաց  
 Բաւեացէ սուրբն ցօղով, (8)  
 զոր առաջի իւր տեղաց  
 Ըրդ հեթանոսք որ յղծից (9)  
 յայտ յանդիման գայդ ուսան,  
 Կորանըշան փոխոխմանն (10)  
 անդ ահն ունին եւ յուսան:  
 Ընդ անորէնքն դազայ, (11)  
 եւ ամպարիշարն խուսէ,  
 Ոպնանն գալոց արքային (12)  
 ի ծովակազմն կուսէ:

**Յարեւելից ըզգայուան** յարս  
 նորա լուան եւ հարցին,  
**Օխրանաւորքն նրմա**  
 զիւրեանց նրեքս տարցին:  
**Լքուսաղէմն**<sup>10</sup> զարթեաւ,  
 առեալ զորդիս իւր Աբել,  
 Ըցինի սղոք բարբառոյն  
 առաջնորդեաց եւ եբեր:  
**Ի մի եկեալ ազգն սուրբ**  
 առնեն ժողով եւ ասեան,  
 Ըցմարգարես բնթեանուն  
 եւ զօրինացն մասեան:  
**Լւասիկ բանք պատգամաց**  
 գուշակաւոր եւ մեկին,  
 Լքցան, ասեն, աւեախքն,  
 ահա աւուրք մեր եկին:  
**Թրչնամութիւն քակեցի,**  
 եւ զարծցի ազգն խաւոր,  
 Կերիցէ մէն մի զիւրոյ  
 խաղաղութեանքն կտոր:  
**Թողցուք ըզգէն եւ զասպար,**  
 որ կարեւորն թբին,  
**Չուլեցին**<sup>11</sup> սուրբ մեր ի խափ,  
 եւ զեղարգունք եւ սբին:

**Մ**հառնիկ մեր սոսիք  
 առ տեր Մատուած մեր կարգան։  
**Լ**րդարու թիւն եւ օրէնք  
 մեզ փոխանակ զեղարդան։  
**Մ**անխաղճին հարք մեր այամիկ  
 ակրն կալեալ յուսային։  
**Գ**ուշակելով Միսիեի  
 զգարուսա իւրոյ փեռային։  
**Լ**քանաւ թիւնն օտարաց  
 մեզ ըզմերոյն յայտ արար։  
**Լ**րդ թրղենիք մեր ծաղկեալք,  
 եւ հաց արդեանց ի սպարար։  
**Թ**էպէտ եւ եմք ընդ լծով  
 օտար ազգաց եւ կոխան։  
**Բ**արձաւ իշխան ի նորդաց,  
 եւ ատելիք մեր սխան։  
**Ս**ակայն սոյն իսկ մանաւանդ  
 յեափն տաղնապ յայտ առնէ,  
**Թ**է մօտ առ կուրծքս կան մեզ  
 խոստացեալ փառքն ի տեառնէ։  
**Լ**րդ մինչ նորա զեղեանց յոյս  
 ի փառաւոր ոք եզին,  
**Յ**արեաւ այր սմին խոստան<sup>12</sup>,  
 արհամարհեալ եւ յեափն։

Արդ յանկարծ զօրութեամբ  
 ելեալ ի գոյզն խրդէ,  
 Ըստուած ապէս տիրաբար  
 շուրջ քղհրաման իւր յրդէն  
 Ի ձայն նորա բարբառոյն<sup>13</sup>  
 բնութիւնք տարերց զարհուրին.  
 Նա ինքն ի մի ճառ բանեց  
 յարդարէ զաչրս կուրին:  
 Տէր լուսատու յիս, անէր,  
 զօղորմութիւն քո զեղոյ,  
 Ընդէն տեսեալ լոյս, զօվէ  
 զարարիչ այնքո զեղոյ:  
 Ի բժբշխութեան ի խրնդիր  
 խուլք եւ համերք զան առ նայ,  
 Ընդէն զարգելան ի միջոյ  
 եւ զանջրպետքն բառնայ:  
 Ար ոչ նըւագքս յուս  
 յերգքս բանայր զիւր բերան.  
 Ի գոյզն հացէ բեկեղոյ  
 հազարաւորքն կերան:  
 Գարձեալ զարմանք մեծ աւքանչ  
 անդամայոյժ եւ սողուն:  
 Ի հրամանայրն նորա  
 զիւրեանց մահիճքս թողուն:

Յարեաւ եւ որ կայր անկեալ,  
 մերձեալ առ դուրս օրհասին,  
 Բեռաւորք առ թողունս  
 եւ առ որդիս իւր հասին:

Եւ եւ ոչ մահ գրխովին  
 յիւրմէ որայն իայեկեաց,  
 Սեռեալք ի կեանքս դարձան  
 յահ եւ յերկիւղ հայեկեաց:

Ըզմիամօրն յարուցեալ  
 մի թիթարեաց նա զայրին,  
 Զորեքօրեայ ըզմեռեալն<sup>14</sup>,  
 որ թաղեալ իսկ էր յայրին,

Կռեաց ըկով բարբառով,  
 թէ արի եկ Ղազարէ:

Զահի հարեալ սրտամթ սենդ  
 ըզնովաւ քոյրն իարէ:

Եւ ոչ ըզդեարս<sup>15</sup> դարձոյց,  
 ոչ ըզդընացս աստեղաց,

Այ հաւք յերկնից ի ծախել  
 զամպարըշտեալսն անդաց:

Ըզաշէին զի նոցա  
 յերկնից նըշան ինչ տայեւ,

Հարք մեր, ասեն, յաղեցան  
 յանապատին ի հայէ:

**Ա**յն անձին շուք դրնել  
 ամենազօրըն կամի,  
**Ա**յն բախտիւն ըզհօտ իւր,  
 զոր հար նորին թընամիւն  
**Ի** զուր նըշանքս խնդրեն  
 նա աւասիկ արատայն,  
**Տ**եւեք, ասէր ցաշակերտսն,  
 ի հունձս հասեալ է որայն,  
**Ա**նէր նըշանս յօգուտ մեր,  
 ոչ առնոյր ակն յուսեքէ,  
**Վ**արդապետեալ ըզմարդիկ  
 յանձառ խորհուրդքս թեքէ:  
**Ի**սկ արդ եւ զայն իսկ տեսցուք,  
 զինչ է ուսումնն դորին,  
**Չ**որ բերք բիւրուց յօժարեալ  
 յունկրնդրու թին յորդորին:  
**Ս**երթ բարձրագոյնքս<sup>16</sup> ճառէ,  
 եւ ճոխու թեամբ ասյ հրաման.  
**Ս**երթ բարաւնայ հուր եւ որդն,  
 եւ ըզկրթել ատաման:  
**Ն**ա ըզպատուոց եւ փառաց  
 շունի երբէք փոյթ յանձին,  
**Թ**բի այնպէս եթէ փառք  
 իցէ նորայն առանձին:

Չկամի բոցհետ բառուերի  
 սնուախի փառապարտե պրնդեղ,  
 Այլ զարմանայ բնդ անճարս,  
 իբրեւ ճանտի թե բնդ եղ :  
 Չեն նրան փառք և կամուս,  
 կամ նոր մեծեաց օտարուս,  
 փառաւորեաց յախաւանս,  
 միայն հրգօր եւ հարուստ :  
 Բզմ իրանիս անդսնեակ,  
 եւ բզպասախի բեհեզդնե,  
 Չաղ բասուս թիւն յարդե նա,  
 զոր շաննեաք մեք մեզդնե :  
 Ինքն հեղու թեան փարդասեան,  
 ոչ նախաննի եւ թինայ,  
 Չասուած սիրել, եւ թողուլ  
 գամենայն հող մեր ի նայ,  
 Օխր սիրելիս յորդորե,  
 որ ոչ լուեալ բզարիւն :  
 Խօսի մեծաց եւ փոքունց,  
 մրտեալ ի սրահ տաճարիւն,  
 Բզհրամանայրն նորա  
 շատք արրարնջեն ի նանիր,  
 Չասուած եղեն զօրութիւն  
 եւ զօրեղ բանարն ճանիր :

Բղևիստն պատուէքսրն լուծալ  
 գայ բնկրնի իւր խաւժանն  
 Օր. անհաւանքն մընօք  
 եւ ոչ լըսել ինկ ժուժանէր  
 Օ. Ի. քնոցք է լուծրն նորա  
 բեռնն նորա մոգքոցի,  
 Արբո՛վք խնայուք յերիւրէ  
 եւ բզմարիին եւ զոգ ի շրթ  
 Աւ առ հեշտի լուողաց  
 երբէք զիւր բանսրն շինէ  
 Աւ յաւողաց աննուն ախն  
 կամ երկրնէ ի հինէ  
 Չարաք ինչ փոյթ բզնայունց  
 որ զիւր ուսումն թողին  
 Օ. Ի խրելէ հարկ էր արնկոյն  
 որ ոչ էր հօր արնկոյն  
 Ամբն լուծալ ի նմանէ  
 ոչ սակաւ բանքս բարեաց  
 Թողուլ բոզոյն իւր եւ զալ  
 բնկրնն նորա յօժ մըկաց  
 Բայց նախ հրամանն երթալոյ  
 թաղել բոհայր իւր հայրէ  
 Օ. Ի խրնամայ ծրնոյն  
 զպատշաճ պատիւնն տալցէ

Մի վայրապար, ասէ նախնայ,  
 Ի հողոց զանձրն նեղեր,  
 Թող զայն անուայք թաղեցեն,  
 զու աշակերտ իմ եղեր:

Մի թէ իցէ որ, ասէ,  
 որ արկեայ ձեռն բզմանոց,  
 Հայիցի յեարս գիտել,  
 Եթէ եղև ինձ հաճոց:

Չկարև հաճոց յինել ինձ,  
 որ յաշխարհի սերուն կեաց,  
 Կամիս զիմ գուժ բաւանայ,  
 Բզկարասոց սեր բնկեայ:

Եւն առ բզէնա իւր ելցուք,  
 Թողեայ բղներ կարասի,  
 Սակայն մնալոյն իսկ կարաս  
 աղքատս թիւն իւր ասի:

Եղուեսոց որջք դոն, ասէր,  
 եւ թրոչնոց բոյն եւ գարան,  
 Ու ի ձմերան զբրտակեղ,  
 եւ տուպացեայ յամարան:

Չունի ուրեք առանձին  
 դրնել բղգլուխ իւր տեղի,  
 Հանապազօր բացօթեայ,  
 Կանգ վաշտանայ եւ նեղի:

**Օ**րհար արդեք որ այսպէս ճշ  
 յանդիմանիչ էր շարաց,  
**Յ**անօրինաց յամուանէն այս յառ  
 ազատել զանձրն կարացոք  
**Ը**յՂԸԸ պատկեր դեղեցիկ  
 ի Պղատունէ նըկարի,  
**Չ**որ արդարեւ յինժեռնուչե  
 ւս զարմացեալ եմ կարի:  
**Հ**ամբերու թեամբ ակն սննի  
 արդարն, ասէ, շարստեաց,  
**Ե**նօրինին բարկու թեան  
 զոր օրինօքրն զատեաց:  
**Բ**արեբարին շանայ որ  
 թեպէտ եւ բեր արաշէ,  
**Հ**ալածական զանայից,  
 եւ բեւեռեալ բղխաշէ:  
**Օ**քաղաք նորա յատենի  
 անմեղու թիւն իւր բառնայ:  
**Չ**իք պղուտեք ճրկի թար  
 կամ բարեխօս որ առ նայ:  
**Ը**ստ պատշաճի պատգամին  
 զենաւ արդարն ի փայտի:  
**Ս**ինն քաղաք մեծ արեանց,  
 ի սահմանաց քոյ այսի,

Մինչեւ ի դեանս<sup>19</sup> Համանց  
 Երկրք երկիրքս թընդաց,  
 Վասեալ կային նահապետք,  
 եւ ի ճակատքս դընդաց  
 Ելին պատմել աշխարհի,  
 եւ զօրացան ձայնք նոցին,  
 Ի հրամանացրն սասակ,  
 Վայրենամիտքրն խոցին,  
 Երիւն, սսեն, նոր ուխտիս  
 ի փրկութիւն ձեր աեղաց,  
 Ողբացարուք եւ լացէք,  
 եւ սրբեօջիք ի մեղաց,  
 Ար դինչ եւ մեղք ձեր իցեն,  
 քաւեացէ զսհրն դառին.  
 Վասրն նորա թագեաւ լոյս  
 եւ արարածք սուգ առին,  
 Ար բազանաւն ի խաչի  
 երկթացեալ եւ անդոյն,  
 Էր ճառագայթ եւ պատկեր  
 էականին Հօր հանդոյն,  
 Արդ բանիւ ծագէ լոյս,  
 եւ ծով ալեօքրն բանի,  
 Երեքօրեաց արգելաւ  
 ի դիակալ տապանի

**Ա**յլ նա իւրով զօրութեամբ  
 յաղթեաց մահուն եւ յարեաց,  
**Ե**ղծ ըզգրծոխս յուղարկեալ  
 անախ զարգարսն բարեաւ:  
**Ե**ս յաւարի եւ գերեաց  
 ըզգօրութիւն միշտային,  
**Յ**ահէ փառացն նորս  
 բնութիւնք իրաց տաղնային:  
**Ե**կանասեւ<sup>20</sup> եղեալ մեր,  
 եւ մարկեալք ի խրատուն,  
**Պ**ատմէք հաւրացրդ գառնայ  
 յամենեցուն լուսատուն:  
**Ի**հրնայարակրս գոչեն  
 եւ յարբունի պաղատան:  
**Ո**վ զօրութեան բարբառոյն,  
 լուեալ բրունք հաւատան:  
**Ե**ն գիւրալուք բանք նոցա,  
 ճառք նոցա պարզ եւ մեկին,  
**Չ**է մարթ ասել թէ սոքա  
 ըզմեզ խաբել ինչ եկին:  
**Օ**խրեանց իսկ մեղսս պատմէն,  
 որ առաւել իսկ զօրէ,  
**Թ**է անկամ հաւս<sup>21</sup> ունեկին,  
 եւ աննրշանք ի մօրէ:

Աւթէ գիւորդ գիւրեանց տէր  
 թողին ի ձեռս օտարաց,  
 Հաւատարիմ կալ ի սպառ  
 առ նրմա ոչ ոք կարաց:  
 Օ խորդ եւ նա ոճեղով  
 գերկիւղ մահունն ի յուշի,  
 Աեալ սրբաարեկ կայ անկեալ,  
 ոչ ինչ յուսով անուշի:  
 Արեան բրբառնք փոփէին  
 եւ ինքն անկեալ ի գեափն,  
 Անցուցանել աղաչէր  
 յանձնէ բոժամ իւր յեափն:  
 Առաքինսդն երկրնչել  
 ի մահուանէ շէ վայել,  
 Առեալ թըմբիբ Ասկրատայ  
 բրնաւ շկամէր իսկ նայել:  
 Արդ շէն սյս բանք պատրանաց,  
 ոչ յորինուած ճարտարի,  
 Զ ի սրտայօզ պատմութիւն  
 պաճուճանք զարդարի:  
 ԱՅՈ, ասեն, ճառք իւրեանց  
 ի զարդուց մերկ են բրնաւ,  
 Վասն այնարիկ եւ կասկած  
 ընդոցանէ ոչ ծրնաւ:

Մովին խաբեալ եւ պատրեալ  
 կանխաւ ոմանց արդ խաայ,  
 Յայնմանէ ոչ որ յեաց  
 ազատել զանձրն գխաց :  
 ԸՅ. Թէ նաքա խաբեցան,  
 մի Թէ մարթ ինչ էր անդի,  
 ԸՄաց բզնոյն ընդունել,  
 ուր նոյն ուսուցին աւանդի :  
 Արդէս ասէքրդ, ասնին  
 այլոց ազգաց զայն առակ,  
 եւ զխարդ որ ի նոցունց  
 չեկաց այնմիկ հախառակ :  
 ԸՈ վարդապետն նոցա,  
 որ եղծ բզմահ, եւ սաստեաց  
 Վերեզմանին, եւ յարեաւ,  
 նորոգ ելեալ էր յաստեաց :  
 Մրկայք էին եւ շրտայք,  
 որ ընդ նրմա իսկ կերին,  
 որ ձեռք իւրեանց խաշեցին  
 անդ ի գաղաթրն լերին :  
 Վանի հրգօր է համբաւ,  
 զոր լուեալ այր թընամի<sup>24</sup>,  
 Չկարէ ընդդէմ բարբառել,  
 նա հաւանել իսկ կամի :

Անհամար դուռնդ անդրափն  
 Ի հրեականե փարախէ,  
 Եւ ի դհաւաւորս նորս  
 Կրնքել դարին իւր ծախէ:  
 Բնա ծանեան թաղաւոր,  
 զոր աստ ի վեշորս տեսնե,  
 Թաղ, ծիրանի եւ ամթող,  
 շունեք նա դայդ զերեսին:  
 Բնա, ասեմ, զոր փըշովք  
 պսակեաց դահիճքն թաղաւ,  
 Ար քղքղամիդքն կարմիր  
 Ընդ խող զանձամբ իւր արաւ:  
 ԲՍՏՈՅ՝ որդիք հաւատացն  
 Եքրահամու, աւն արիք,  
 Ի բաղաբեդ փախերուք,  
 ահա հասեալ կան շարիք:  
 Ահա բաղաբրդ Սիան  
 Թողեալ ըքեալ սարադիր,  
 Եհաս հիտոս սասակու թեամբ,  
 հաւատացեալդ թաղիր:  
 Աղուկ դրոսեր Սիանի,  
 դու բարեկամ փեռային:  
 Երդ անցաւորք ընդ կորուստ  
 աւերակաց քոյ հային:

Արբեմն արեւելա զեզեցիկ ԲՆՃՅ  
 այժ ըմ գաղանքին վայրի Ե  
 Կողոպտեցին բզգեզ քո յ՛ Ե Ե  
 եղեր դու որք եւ այլի Ե  
 Օ ինչ իցին մեղք քո առ Տեք  
 որ էրն քեզ կաթողին Ե  
 Երգ զառազաստ քո էթող  
 որ եւ ոչ այլ նորագին Ե  
 Օսանբացաւ ձեռքն նորագին  
 որ վե՛ժխրնդ իրն է շարեաց  
 Սուր ի վերայ քո շողայ Ե  
 ահա զաղեղն լարեաց Ե  
 Կախանձաւ որ<sup>25</sup> օրինաց  
 էր քո անուն եւ անդի Ե  
 Ե յժ ըմ թողեալ եւ յւքեալ  
 ի սառապանքս նեղի Ե  
 Արշափ կանխաւ կարապետք<sup>26</sup>  
 դու շակեցին զաւեր քոյ Ե  
 Երասքոյ մարտք եւ շարիք  
 եւ արհաւիրք ի ներքոյ Ե  
 Ահեր զարգիւնքս քո հաւր  
 եւ սուր եւ մահ առարնին Ե  
 Եւ սովամահ մանկունք քո  
 ի հրապարակքս գրնին Ե

**Ա**հա ի տունքս թառիս յաստ՝  
 եւ յանգարանքս կաշիս :  
**Ե**ւէպոս զօրէն բնասուերիս,  
 անց ի թրթթել մի անիսն :  
**Ո**ւր ժըպցես այժմ անգանալ զ  
 դստ աղանիդ սկիւթեւ :  
**Է**ւասիկ ձայն սրտանսն,  
 թանձրացաւ անայն թեթեւ :  
**Ե**հար հրացան բարկութիւն :  
 զաստուած անկերարն խորան,  
 Յարկեաց արիւն ընդ յատակսն  
 իրբեւ ըղձուրբս ծորան :  
**Օ**չքուսանդէմն մարտիկք  
 եւ նահատակք իւր ըքին :  
**Ի** լայնալեճ աղեղանց  
 տեղացին նեւք եւ փքքին :  
**Է**ւ պարբնագօրքն նորս  
 արկին պատնէչ պաշարման  
 Քաջամարտիկք Հստմնց,  
 ոչ զոյր շարեացրն դարման :  
**Օ** յանհրճարին զայն աւեր  
 տեսեալ Տիսուս<sup>27</sup> արտասուէ,  
**Է**զտաւ եւ սուրբ եմ, սակ,  
 եւ ո՛ւ Հրեայք ի վնասուէ :

**Ա**ստուած ընձեր ջասուցեալ ըզբարկութիւնս իւր տեղաց, խընդրեալ յիմ ձեռքնս սաստիւ ըզփրկե՛ժ ձերացնս մեղաց:

**Օ**չոյն հոյակապ ընդ երկիր փայերէսցե՛ժ իւնս սառճարին,

**Զ**որ հուր հարեալ Հունգարիս անդէն հրծծից արարին:

**Ո**ճանք<sup>23</sup> կանգնել ի փոշոյնս փաստակերաց են կարի,

**Ը**այց ոչ պատուէր հրամանին ի գրութեալ երեալ կատարին:

**Ա**ս հուր յանկարծ փառիցի ի սոչորել զանհաւանս:

**Ս**ատար գործոյն, եւ ըզփայրն տայրել բազում փրտաւանս:

**Ը**րդ յիրաւի սրտաժեշտն, արիւնն<sup>23</sup> անպարտ գոր հեղին,

**Դ**արձաւ ի գրութիւնս նոցա, ի ընդրել ըզփրկե՛ժ անմեղինս:

**Հ**այրնս խտտեաց զիւր որդին որ էր նորա անդրանիկ,

**Բ**նդ փայր հարեալ յըբեալ կայ, եւ սարազիր աւանիկ:

Փրշրեցան սատրըն<sup>30</sup> ծառայիս  
 առ ի չգոյէ հաւատոյ, յձ զո  
 Իայց զի իսպառ ոչ խրեաց զ  
 զու նըմին շնորհքս մատոյ  
 Եւ նորաւքանչ նըշանօք  
 գեղեցկացոյց առաւել  
 Բզվայրենին պատկինեաց  
 եւ յընտանին իւր յաւել  
 Արեւ ծաղիկ պարարեալ,  
 տերեւալից, Նըրասուն,  
 Աերմ իւր ի գլուխ պատկանեալ  
 եւ ըզպրսուղ իւր հասուն  
 Ի բաց հանեալ ըզծառանգն  
 սատրոտին հաղորդի,  
 Բցուն որդին յաջորդէ,  
 որ պատուասաիւ էր որդի  
 Արթ տաշտագեղ իսրայէղ,  
 կործանեցաւ քո հընծան,  
 Աչ քո որդիք պարաւ որք  
 ի հրապարակքս ցընծան  
 Արդեկոսոր նըւաղեալ  
 ահա ի սուգ նըստար դու,  
 Չըւան գօտի փոխանակ  
 քեզ ոսկեհաւուն զարդու

**Տ**ԵՍԻՆ ըզմայրբա մեր նոր,  
 որ էր ամուլ եւ անձին,  
**Ա**յժբմ բազում՝ որդեկօք  
 զըւարձացեալ է յանձին:  
**Լ**ըցաւ երկիր ծայր ի ծայր  
 նորին օրհնեալ զաւակաւ,  
 որ բազմանայն եւ աճէ,  
 եւ յորդէն եւրս տակաւ:  
**Ի**շխան երկրին՝ զոր Նեղոսն  
 արբուցանէ ամ յամէ,  
**Չ**իւր քրքմութիւնն թողու,  
 թէպէտ եւ ազգ իւր յամէ:  
**Բ**այց հնազանդեալ եւ նոցա  
 տերունական սուրբ խաչին,  
 Յանկարծ ուրեմն բնդ ելեալ  
 աստուածազէտք ճանաչին:  
**Վ**ոյզնն փայտին խոնարհեալ  
 ազգք Պարթեւաց եւ Վարաց,  
 Համարին զայն ապաւէն,  
 ո՛ր վրձարել զայդ կարաց:  
**Բ**շտկիւ թացին բարբարոս  
 սրում օրէնք ոչ գոյին,  
 Յաղթող նրչանբա գերեաց  
 բնդ օրինօք գըշխոյին:

Ար մի ոգի յարդարե՛լ  
 զամենայն մարդ մբուկի,  
 Միաստածար մի սբուն  
 աստուածութեանքն տեղի:  
 Ընկապաշարն Պարսիկ  
 որ ըզգործուածքն պատուէր,  
 Չարարիչ այնքս պաշտել  
 ընկալաւ այժ ըմ պատուէր:  
 Գիրեւացւոց անասպատք,  
 որ ոչ գոյ բոյս եւ արմատ,  
 Ըրդ ծաղկեցին հաւատովք.  
 արարացին<sup>32</sup> եւ Պարմատ  
 Օխրեանց բարուց փայրենի  
 ճիւղաութիւնքն թողին,  
 Ընդ հաւատոյն պարզ եւայ  
 ասն գոհութիւն շնորհողին:  
 Պարբնթացւոցն<sup>33</sup> բազաբ  
 բարեկեցիկ փափկակեաց,  
 Ըթէնք<sup>34</sup> որ գաշարն լուսոյ  
 ճրշմարտութեանքն փակեաց,  
 Ընծանթին Ըստուծոյ  
 որում կանգնեալ էր բազին,  
 Օանթթ կեղեպ եւ ընդել  
 արդ երկիր եւս պաղին:

Արդ զոր Պղատանըն խընդրէր,  
 ահա Աստուածն այն գըրաւ,  
 Արիսպագոսըն դողայ  
 ըզնոյն ածեալ ըզմըտաւ:  
 Պաղատացիք անարգեալ  
 ըզգոհ իւրեանց մարդազեն,  
 Զոր Արուշիդեանք<sup>35</sup> նոցին քուրմք  
 գիցըն զենուն եւ յազեն,  
 Ուսան թէ ոչ ախորժէ  
 Աստուած արիւն եւ շարաւ,  
 Զի ողորմածն եւ արդար  
 շհաշի արեամբ օտարաւ:  
 Այլ ի մարդոյն պահանջէ  
 ըզսիրարն տալ իւրովին,  
 Զայն համարի պատուական,  
 եւ զուարճանայ իսկ նովին:  
 Վո փառաւոր մարտիրոսք<sup>36</sup>,  
 որ ի միջի քուժ մարտեան,  
 Հոտ անուշից պատարագք,  
 հաճոյ քան զիւզն նարդեան,  
 Վան զամենայն ցանկալի  
 գանձըս քո են մեծագին,  
 Ի քէն տըւեալ Քրիստոսի  
 զարդ արտախոյրըն թագին:

- Ն**աւաստք ի քեզ ծաղկեցան  
 նոքօք ի գոյն բստրայ,  
**Ք**ս իմաստուն թագաւորք  
 եղեն յետոյ սիւնք նորայ,  
**Ք**աղաքքդ մեծ հոյակապ  
 ի փառաւոր նահանգի,  
**Ո**ւր Սաւոնէսըն մեղմով  
 ի Ռոդանտա գեա յանգի:  
**Ե**ւ գուք բնակիչք խաւարին  
 անտառախիտըն մայրեաց,  
**Չ**որ երբեք տապ ջերմութեան  
 ամարայնոյն ոչ այրեաց,  
**Ե**ւ որ ընդէքդ ըզճագոս,  
 ըզջուր գետոյն իբերայ,  
**Ն**ոյն ըյս ծագեաց աւասիկ  
 եւ ի ձեր եւրս վերայ:  
**Ե**ւ զորքս ծով մեծանիսա  
 ի մարդկանէ բաժանեաց,  
 Փրփիեալ ըզձեզ ի սաստիկ  
 հռոմայեցւոցըն ժանեաց:  
**Ե**նդդըն<sup>37</sup> նոցա որ կարաց  
 ըզգիմադարձսն փանել,  
**Չ**իշխեաց յաշխարհքդ ձեր գալ  
 տեսեալ անմուտ եւ անել:

- Ա**յլ հաւատոյս մեր նըշան<sup>38</sup>  
 թառւցեալ հասեալ յայն տեղի,  
 փառաւորեալ եւ յաղթող  
 յերկրիդ ձերում՝ զեւտեղի:
- Բ**նա պաշտեն ի Հընդկաց<sup>39</sup>  
 մինչեւ ի զեարն համիս:
- Չ**որքս շնորհօք միացոյց  
 երբեմնն զիւր թըշնամիս:
- Լ**ինչեւ սուրբ գոչե  
 հիացեալ յայսքմ՝ վայրի,  
**Ո**րդոսա<sup>40</sup> ինձ ծընաւ,  
 ես եմ ամուլ եւ այրի:
- Ե**հոյակապ եւ հըզօր  
 եւ անփոփոխ գահ նորին,  
 Կրունք գըթոխոց վայրապար  
 ընդդէմ նորա սգորին:
- Ա**ն Տիբերիս զեառվ է  
 ի Հոռոմոյն աւանի,  
**Բ**քայալթիւն նորա սուրբ,  
 որ մըշարնջեան անուանի:
- Ի**շխանք հըզօրք եւ հարուստք  
 ընդ նորա փառսըն խանդան,  
**Յ**անգ արիւնտտ տեսանեմ  
 եւ ընդորին պատուանդան:

Ար միանգամ ընկալաւ  
 ըզպատիւ այնքո բարձի,  
 Վ ըկայօրէն ճրգնութեան  
 առեալ ըզթագըն պարծի:  
 Օ ի թէ գառինքրն մատաղք,  
 որ բընաւ ոչըն մեղան,  
 Յանօրինաց նախանձուէ  
 ելին արեամբ ի սեղան,  
 Քանի՛օն եւս առ աւել  
 պեաք եւ հովիւքրն խաշին,  
 Յանողորմ մահ ճրգնութեան  
 արեալ զանձինքս մաշին:  
 Քրիստոնէից այս էր փառք  
 առաջնոյ այնքո դարուն,  
 Վ կայից արեամբ ծաղկեցաւ  
 սուրբ հաւատոցըն դարուն:  
 Եպաքէն դառն էր հայել  
 ի փողոցի եւ ի տան:  
 Եւք անողորմք որ զարին  
 անմեղ մարդկանըն նխտան:  
 Սայ եւ ըզկողոս քերէ  
 յատենի դառըն դահիճ,  
 Յաջմէ կաթսայ եռացեալ,  
 եւ ի ձախմէ իւր մահիճ:

**Ա**ծեն ըզձեր հինօրեայ,  
 որոյ արեանքն ցանկան  
 Եւ բազմութիւն գիեցիկ  
 մատաղերամքն մանկան :  
**Բ**արք իշխանին փոխեցան,  
 մարդասիրին եւ հեղոյն,  
**Մ**ատիր, առէ, ինքնակամ,  
 եւ ի խարոյկըդ քեզոյն :  
**Ն**րման եղեւ Ներոնի  
 Տրայիանոս գրխովին,  
**Բ**մպէ զարիւն որպէս ջուր,  
 այլ ոչ յազի եւ նովին :  
**Ս**աստակեցան դահիճք քո,  
 բրթեցաւ եւրս սուսեր,  
 Իրաւարար թագաւորդ,  
 ըզյաղթութիւն կորուսեր :  
**Օ**ի քրիստոնեայ յորջորջի,  
 թէպէտ եւ մեղքս չարար,  
**Բ**ցնոյն բարուրս արարեալ  
 ըզնա ի մահ իսկ տարար :  
**Բ**զգիբ վնասուցրն նոցա  
 եւ ըզ վաճիս լուարուք,  
**Ի** մահ մաանին զի ցածուն,  
 հեզ եւ հանդարտ են վարուք :

Իսկ նորա յայն համարին  
 ըզգրխաւորին բարի,  
 Իւրաքանչիւր խրնդութեամբ  
 ըզտանջանօրին փարի:  
 Նոցա խարոյկ եւ տատասկ  
 համարի դաշտ ծաղկաբեր,  
 Ով դատաւոր, շէ այս փիշտ,  
 ասեն, ըզմեզ մի խաբեր:  
 Ըյս են պարզեւք գրթութեան  
 տեսարն մերոյ ճիտութին,  
 Վայ եւ եզնիկ արդարեւ  
 որոյ ըզնայն կորուսին:  
 Իրանաւորաց խրատութիւն  
 թրւի մեզ ձիւր արքունի,  
 Գովեմք ըզՏէր որ ըզմենջ  
 զայս օրինակ սէր ունի:  
 Ուրախ լինի որ տանջին,  
 այնու զի վազ ի բանդէ  
 ելեալ ի փառսն փութայ,  
 զոր նրմա Տէրն աւանդէ:  
 Ըզէ էր վասն սոքա<sup>42</sup>  
 գողցես իբրեւ զօտարին,  
 Թիւրեանց ըզկեանքս թողեալ,  
 այդպէս անաւս արարին:

Մարթի թէ ոք ի բազմաց  
 յայնժամ երբեմնն գրասաւ,  
 Ար յօժարեաց ի մահ իւր,  
 չածեալ զայն ինչ բղձրասաւ :  
 Միւնիկոս<sup>43</sup> ամբն վատթար,  
 որում պանդուխտ էր անունն,  
 Իբրեւ կենաց իւրոց ակր,  
 որ շէր իշխանն եւ մանունն,  
 Ընձամբ իւրով ի խարոյկ  
 ելեալ այրէր կենդանեաւ,  
 Բայց ոչ զանունն իսկ նորա  
 յետ այնորիկ ոք ծանեաւ :  
 Իսկ աստ ոչ մի այլ բազումք  
 յօժարադոյնքս խաղանն,  
 Տեսեալ խարոյկ բորբոքեալ,  
 եւ ի վերայ կախադանն :  
 Օ որքս Պարսիկք եւ Հոսովք  
 խողխողէին համօրէն,  
 Չար նախանձու համարեալ,  
 եթէ իցէ այն օրէն :  
 Սակայն մեք յայտմ վայրի  
 ալէ հարցցուք, առ իմէ  
 Վայնչափ ամբսիս իւրովս  
 ի շարչարանքս զիմէ :

Երբ ընեսա կուրութիւն,  
 ասնն, յայն իմնն տարաւ,  
 Սինչեւ խրնճոյս համարել  
 զանձանց արիւն եւ շարաւ:  
 Քանզի եւ քուրմք բարբարոսք,  
 ի պատարագ ընծային,  
 Սինչ ամէին ըզմարդիկ  
 զըւարձացեալ ցընծային:  
 Շուրջ սղողեալ յարենէ  
 զանմբուսնչ գիցըն սեղան,  
 Բցնոյն պաշտօն համարեալ  
 անհընարինքս մեղան:  
 Բառ նախնեաց իմնն բարուց  
 սովորութիւն էր հարսին  
 Վաղ յայրութիւն հասերոյ,  
 որոյ ըզզարդըս վարսին  
 Ի բաց եղեալ, ի խարոյկ  
 բորբոքեալ զանձն արկանէ:  
 Աչ առ սէր ինչ ամուսնոյն,  
 այլ առ մարդկան ախանէ:  
 Ի մէջ ազգաց անմշտաց  
 այս օրէնք գոն տակաւին,  
 Ի հուր զանձինս արկանեն,  
 եւ կամ յարիւն թաթաւին:

**Մ**ոլորութիւն դրժնդակ, որէնք  
 որէնք ողբոց արժանի, մնա  
 Պաշտօնասէրն լինել  
 այսչափ շարիս ծրնանիւնաց  
**Ե**րբեք գործ էր ծաղու, մայր  
 եւ որպէս խաղ տրդայոց, զ  
 Նա աւանիկ սուտ պաշտօն լինել  
 եւ մոլութիւն էր այոց  
**Ի**այց ըզտոսա մի կարծեք զայն  
 յայնց մոլելոց համարի, մայր  
**Ո**րոց ձեռամբ զօրութիւն  
 աստուածեղէն կառարիւն  
**Ը**ղպիղձ ողին հալածեալ առ  
 զերծուցանեն ի շարէ, զ  
**Ո**ր այսակիր կամ մոլեալ  
 երբեք առնել զայդ կարէ  
**Ե**յսպէս յիւրոց աթոռոց  
 անկեալ եղեւ վտարանդի  
**Ի**անիւ սրբոց վեհայից  
 իշխանութիւն իւր քանգի  
**Օ** ի բմբռանեաց զայն աթոռ  
 անգրտին յայնչափ տարեաց  
 ի զուր լիլեալ ըզմարդիկ  
 զորքս բռնի վտարեաց

Այլ փոխանակ զի մարդիկ  
 խրատու շարին հաւատան,  
 Աեալ ի պատիրքս նորա  
 եղեն երեք եւ տասան:  
 Ընդ վայր հարան իրաւունք,  
 եւ եղև լլխսն խաւար,  
 Որչմարտութիւն մասնեցաւ  
 ի բրնձութիւն եւ յաւար:  
 Ըսցց այն էանց, անկաւ արդ  
 հակառակորդն դազան,  
 Չաղա եւ բղխորչն սրբէ  
 աւափկ նոր աւազան:  
 Ըսթբմ վարժեալ են եւ Յոյնք<sup>47</sup>  
 յիւրեանց մրտացն լուսոյ,  
 Ամէք երբէք ոչ ասեն  
 իմաստութիւն մեզ ուսոյ:  
 Վանդի վարժեալ եւ ուսեալ  
 ի Պղատանէ զիւր մատեան,  
 Ըջրան պլլոց աղանդոց  
 արհամարհեն եւ ասեան:  
 Փիղիսոփոան իմաստուն  
 քնդ հանուր փառս քնդունի,  
 Բազում անգամ եւ ի բուն  
 ի պաղատան արքունի:

Բընա յարոյց հակառակ  
 մերում սճոյս սասանայ,  
 Քաջ մարթի մեզ վընասել,  
 որ եւ արդեամբք իսկ ջանայ:  
 Այլ Պորփիրոս եւ Վեղսոս  
 որ յայն նախանձ բորբոքին,  
 Ազ կարասցեն հաւատոց  
 առնել վընաս ինչ նոքին:  
 Չէ բաւական նախասել  
 եւ ասել բանքս ծաղու,  
 Թըչնամանօք<sup>46</sup>, թէ մարթ էր,  
 կործանեալ իսկ էր փաղու:  
 Այլ առ բղկրօնքս խախտել,  
 արժան է գալ յանդ իման,  
 Աւ յուշանել բղնորս  
 արկարութիւն ի հիման:  
 Օ ի շեն մեր իրք վայրապար,  
 այլ հաստատեալք ի վիմի,  
 Աս ի գնասա շարժելոյ  
 հարկ է եւ պարս գալ ի մի:  
 Բայց շառնուն յանձրն նորս  
 խօսել ընդ մեզ պայքարու,  
 Չի նովին ոչ սք երբեք  
 բղյաղթ ու թիւնըն սարաւ:

Արք քրիստոսնեայք եւ ընդդէմ  
 թագաւորաց բամբասին,  
 Այլ փայրապար որպէս միշտ,  
 նոյնպէս եւ յայդքմ մասին:  
 Վանդի ասել շէն կարող  
 թէ են լիպի եւ յարատ,  
 Ընդ թագաւորսս գրեզուեն  
 զուր յողելով զայդ արատ:  
 Սակայն սիրով են վառեալ  
 կանայք նոցա եւ արուք,  
 Ընթագաւորսս պատուել,  
 նա եւ ըզգեզճս վարուք,  
 Ի նոցանէ ուսան սյլք  
 իբրեւ զիւրեանց ընտանիս,  
 Պինդ կալ, ասեն, զըսպատ քո  
 զոր իշխանին քում տանիս:  
 Օ, ի Աստուծոյ են իշխանք,  
 որպէս հովիւք ի հօտին,  
 Այլ փայրապար ունի նա  
 վառեալ սուսերք ըզգօտին:  
 Տրտունջ լինել զիշխանէն  
 դորժ վատութեան համարի,  
 Իսկ ապրատամբն լինել  
 առ նոսա մեղք են կարի:

**Ազգ** հեթանոս ժողովեալ  
 զայր զօրաւոր եւ հրակայ,  
**Օրինաւոր** իշխանին  
 ընդդէմ դարձեալ յեարս կայ :  
**Իսկ** քրիստոնեայք միշտ անսան  
 տերանց իւրեանց բընակայ,  
**Աչ** որ կապարճըս դարձոյց,  
 եւ կամ եղեւ դիմակայ :  
**Աչ** առ արկար լինելոյ  
 այդպէս դիւրաւ նըւաճին,  
**Եւ** զի վարձուց ակն ունին  
 կալով յիւրեանց պաաշաճին :  
**Օ** ի մեծագոր են նորա,  
 մինչեւ բնութեան տալ հրաման,  
**Ար** գողալով հնազանդի  
 կալ ի նոցին պաշտաման :  
**Օ** ի որոց բիւք խաւարեալ,  
 եւ ընդ ոգիս ջանային,  
**Սոցա** բանիւրն փրօկեալք,  
 եւ ի յոյս անորք նային :  
**Նա** գրչխովին եւ մեռեալ  
 եւ յուղարկեալն բարեաւ,  
**Սոցին** բանիւք թօթափեաց  
 ըզբուն մահուն եւ յարեաւ :

Յերկուց մեծաց բանակաց<sup>40</sup>,  
 Ի աթաղին ամարան,  
 Երբեւ ի խիստ ծարաւոյ  
 Կային նեղեալ եւ վարան,  
 Կրակատեղաց բարկութեամբ  
 մին պատժեցաւ եւ հարաւ,  
 Կեան ի ցօղոյ անձրեւոյն  
 ընկալաւ ջուր ի ծարաւ :  
 Զառմայեցին զօրութեամբ  
 ոչ աղեղան եւ նեւին,  
 Կա Մ. ստուծոյ զօրացաւ,  
 հասեալ ի շունչ իւր յեանն :  
 Օհհի հարեալ թագաւորն,  
 եւ խոստովան լեալ ասէր,  
 Քրիստոնէից է պարգեւ .  
 Իսկ բարեատեաց շարասէր  
 Նըշմարտութեան թընամիբ  
 տակաւին եւրս պընդին,  
 Զբնայս բզնայն կոչելով  
 խոտել ըզփառքս գընդին :  
 Զբնայք չքքնաղ արդարեւ,  
 ոչ ի գիւաց եւ խոտան,  
 Կա Մ. ստուծոյ, ոյր կամօք  
 ամօք անձրեւով սրտանն :

Խաչիւ որ զարդ էր մահու,  
 բերդք եւ ամուրք յանակին,  
 Թաղաւորաց իսկ նովաւ  
 զարդարի խոյր պըսակին:

Վանդի նովաւ<sup>50</sup> զօրացեալ  
 մեծին կայսեր Աստանդեաց,  
 Եհար բղղունդըս զօրաց  
 իբրեւ ըհհօս եւ զանդեաց:

Օփրանափառն աւգոստոս  
 որով եհարն եւ ձաղեաց,  
 Ընդոյն պատիւ ետ խաչին  
 առանց արեան ձապաղեաց:

Եյսու հետեւ Դեմեակը  
 զիւր նուիրելոցրն ժողով  
 Տեսցէ թողուլ Տղեւսին,  
 ձորձ եւ պըսակ եւ կողով:

Մեծդ Էրտեմիս<sup>51</sup> աղէ դու  
 պատըսպարեաց եւ արի,  
 Խընդբել ըզվճէժ յատելեաց,  
 յորոց առար յաւարի:

Ե՛մ դու բընաւ շես ուրեք,  
 ընդ քեզ կորեան ապարէն  
 Էրձաթաղորձք քս ճարտարք  
 յեփեսացւոց քաղաքէն:

Մործանեցան մեհեանք զից,  
 եւ քուրմնն մեծ քահանայ  
 Ի բաց եղեալ զիւր պաշտօն:  
 յայլ ինչ վաստակրս ջանայ:  
 Ասանց զոհից նրբիբայ  
 Թողեալ բզդիցն բազինե,  
 Բանդի տախեալ տաղնապէ:  
 Հասեալ հրաման ահադին:  
 Անարգեցան ձուլածոյք,  
 պատկերք կրօնց եւ արձան,  
 Ինդ վայր հարաւ Ապողոն,  
 եւ պաշտօնեայք իւր բարձան:  
 Ար զըզձու թիւնսն պատմէր  
 Ի գեղփացւոց տաճարին,  
 Յամօթ եղեւ եւ լուեայ<sup>52</sup>,  
 շէք որ ի նոյն յօժարին:  
 Աչ եւս ի գից գիտեանց,  
 եւ ոչ ի գոյզն վիմէ,  
 Այլ ի տաճարս սրբոց  
 մարտիրոսացն<sup>53</sup> զիմէ,  
 Բանրս անձաորս լուել  
 այր թագաւոր ծիրանեաւ,  
 Գորոց լուեալ հաւատով  
 նըշանադործրս ծանեաւ:

Կուռք որ կանխաւ պաշտեին,  
 խորտակեցան եւ բեկան,  
 Եւ փոխանակ այնոցիկ  
 խրճբեն ըզտօն տարեկան,  
 Արախութեան վրկայից,  
 զորքս մահուամբ ըսպանին.  
 Կործան անկեալ առաջի  
 նըւիրական տապանին:  
 Լըր Հոռամոց<sup>54</sup> պետութիւնն  
 այսմ ընդերկար դիմակաց,  
 Երամազդայ պաշտպանէր,  
 եւ կամէր իմն յատակաց  
 Վանդել ըղկարդ հաւատոց,  
 որ այն ինչ գեռ նորնձայ,  
 Հարածանօք լըլկեցաւ,  
 եւ այժմ յաղթող լեալ զընծայ:  
 Օ՛ր մեծազօրդ Եստուծոյ  
 յիշեալ զարիւն որդեկաց,  
 Բցլծըշնամին վանեցեր  
 որ հակառակ մեզ եկաց:  
 Կապաշտութեան ազազակ  
 հընչեցուցեալ էր կարի,  
 Շուրջ ըզլծատերբըն նորա<sup>55</sup>,  
 վասն որոյ ոչ յերկարի

Ածել ի գլուխըս նոցա  
 բղպատու հասըն կրնբոյ,  
 Չոր հաստաակեաց անգրասին  
 ամենազօր ձեռն քոյ:  
 Անկան շոտմբ քաղաքաւ,  
 զօրէն շքեից անլուաց,  
 Բարեզանի նրմանեալք,  
 որ ոչ բղսիրա իւր լուաց:  
 ՄԵՐԿԷ: Մտուած ակաշու թեամբ  
 զայն ամենայն զոր կամի,  
 Յաւիտենից է, եւ ոչ  
 աւուր միտջ կամ ամի:  
 Ա՛ք են այնչափ թագաւորք,  
 որք թրնամի օտարուստ,  
 Եկեալ առին զօտարին,  
 ամբարտաւան եւ հարուստ:  
 Յօրոց երկիրքս սարսեաց,  
 եւ եղեւ օր խաւարին,  
 Յօրոց եւ շատք զարհուրեալ,  
 մեծ քան զոր էն, համարին:  
 Ա՛չ ապարէն Մտուծոյ  
 արդար զսաման են անօթ,  
 Արօժք պատժէն զանհաւանան,  
 եւ առնէ զանձըն ծանօթ:

**Չ** ինչ մեծ իշխանքն կամեր  
 Գե՛տակրիկոս<sup>56</sup> Աննդ աղայ :  
 Կամ զինչ իշխանքն Գրթայ ,  
 որ անդ ի Հոսմ կոյս խաղայ :  
**Ա**լ զինչ գարձեալ մեծամիտ  
 ամբարտաւանն Ատախայ ,  
 Ար ի սուսեր իւր յեղեալ  
 յեռեալ յականց շափիղայ ,  
**Բ**զնոյն քաղաք ըսպանայր  
 ասնել յաւեր եւ յայրեայ :  
 Ար բաղմայոյցըն զաղէա  
 վըշափ որբոց եւ այրեայ :  
**Ա**շխարհակալքս այսոքիկ  
 ոչ գիտելով զինուորին  
 Ատարն վրիժունն Աստուծոյ ,  
 եւ իրաւանցըն նորին :  
**Ի** Տիւսիսոյ բզնոսս  
 կոչէ յիւրեանց ի բրնէ ,  
 Հանդէպ նոցին երեսաց  
 զաս՛ եւ զերկեւզ իւր զբնէ :  
**Ա**նկաւ քաղաքն Հոսմոց ,  
 եղև որպէս տաղաւար ,  
 Հինաւանդին մասնեցան  
 ի գերութիւն եւ յաւար :

Բայց գեղեցիկ սրբէս նայն,  
 գեղեցկագոյն մանաւանդ,  
 Է նոր շքամ քան ըզնու,  
 զի աստ պահեալ կայ աւանդ  
 Տըմարտութեան հաւատոց,  
 եւ օրինաց եւ կարգի,  
 Ար ի ծերոց խնասանոց  
 վարի բարւոք եւ յարգի:  
 Ար փոխանորդք են փրկչին,  
 յաջորդք պատուոյն Աւփայի,  
 Ըորոց երկիր ամենայն  
 մեծ աւ ինամով փայփայի:  
 Արք փանեցին ըղկայսերս  
 ոչ գորութեամբ աղեղան,  
 Զի ոչ ումեք բրնութեամբ  
 յանիրաւի ինչ մեղան:  
 Օ ի ոչ զինու եւ զարգու,  
 եւ կամ արկար ասպարաւ  
 Պահի նոցա պետութիւն,  
 այլ հիւսիսի եւ հարաւ,  
 Եւ ամենայն ծագք երկրի  
 են ինքնակամ հարկատու  
 Օրհնեալ թագին պարծանաց,  
 որ ի նոցայն ճակատու:

Ըներեւոյթ փականօք,  
 նրասեալ յիւրում պաղատան,  
 Ըմենեցուն տայ դողալ,  
 որոյ ի նայն հաւատան :  
 Եւ գոյցն ուրուք ձրկնարսի  
 փաւերական մատանեաւ,  
 Արնքեալ զօրէնարն կարգէ,  
 զոր ձրշմարիտրս ծանեաւ :  
 Եւ ալ մեծարոյ ուղղութեամբ,  
 յառաջին կարգ իւր եկաց,  
 Կարգէ ըզմեր թագաւորս  
 ի գունդ իւրոց սրգեկաց :  
 Պէտք եւ իշխանք ի նմանէ  
 ուսանին հեղ եւ ցածուն,  
 Իւր մեծութիւն վայելուչ  
 է քան զսոսկին փայլածուն :  
 ՍԵՆՆԵՆ կրօնիցրս մերոց,  
 որ են այսչափ ցանկալի,  
 Եւ սոյնգունակ ընդ հանուր  
 առատացեալ ծաւալի,  
 Թէ զամենայն մեծադքանչ  
 զարմանալիս իւր առ ից  
 Սանրօ մասամբք նըկարել,  
 յոգնազոյն պէտք են ծառից :

**Ա**յլ ես ուզոց ունկրնդրաց  
 բարւոք կամացրն թողի,  
 Ի միտ առնուլ զանճառ ճառս  
 եկեղեցւոյս յաղթողի:  
**Օ** ի որոց ակրն գուցէ,  
 այդ տեսանի ակներեւ.  
**Ա**ւասիկ ծառքն ծաղկեալ  
 եւ արձակեալ բզակերեւ,  
**Լ**ինի երկրիս համօրէն  
 ոստովք իւրովք հովանի.  
 Ծանօթական լեալ պատուով  
 րնդ տիեզերս անուանի:  
**Յ**արեւմտից յարեւելս  
 երկրբազուք ճանաչին,  
**Ա**յնմիկ որ յինքրն ձրդեաց  
 զամենեւեան ի խաչին:  
**Թ**է իմ յաւուրսն լեալ էր  
 կենարարին Յիսուսի,  
**Ը**ցհետ նորա շքջեւով  
 յերկրաւորաց մեկուսի,  
**Յ**որզանանու յորձանացն  
 անգրբ մինչեւ ի կատար  
 Թարսովք<sup>57</sup> լերին լեալ ըստեւ  
 նորին գործոցրն սատար,

Բնթերակայ եւ ծանօթ,  
 եւ ոչ որպէս անընդել  
 Մի թէ մաթթ ինչ կը ընդ իւր  
 աւերագոյն զիս պընդել:  
 Բընաւ իսկ ոչ ապաքէն,  
 զի այժմ անչափ եւ ամբաւ  
 Ան յայտնագոյն փառք նորա,  
 եւ գորութեան իւր համբաւ:  
 Անգ ի լերին զլ:զիայն  
 զոյգ ընդ մեծին Մախեսի,  
 Սցիկնդանին եւ մուտալ  
 վըկայս փառացրն տեսի:  
 Իբրեւ ի քնոյ՞ զարթուցեալ  
 եւ առաքեալք իւր յետոյ,  
 Ի հրէաստան գաւառաց,  
 ի Յորդանէսըն գետոյ,  
 Արեամբ իւրեանց հաստատեն,  
 առեալ զանուն վըկայի:  
 Պայծառագոյն առաւել  
 քան որչափ ես ցանկայի:  
 Տեսի ըզնա, եւ է նոյն,  
 եւ ոչ ունիմ երկբայել,  
 Բայց եւ բարբառ ինչ լըսել  
 չիցէ՞ արժան եւ վայել:

Արդ այն բարբառ որով Հայր  
 յայանեաց զԱրդին միածին,  
 Սարաիրոսացն յարենէ  
 Ի լուսելիս մեր յածին :  
 Սքա վրկայք են Արդւոյ  
 մահաւամբ իւրեանց եւ վարուք :  
 Եւն զորմէ Հայր պատուիրեաց,  
 Եթէ զբնա լուարուք :  
 Ան, ասնն, լուիցուք,  
 սակայն է խիստ լուծ նարին,  
 Ըցվիցըս մեր հարկանէ,  
 զի են հրամանք իւր խորին :  
 Օրէնքս խիստ բարդից  
 առ հասարակ աւանդէ,  
 Վրաւեալ ըզսիրտ եւ զողի.  
 շէք ապրել յայնրմ բանդէ :  
 Արդ որք այդպէսն խօսին,  
 կըշտամբեացուք ըստ կարի  
 Ի մտաւոր ճառիս մեր,  
 որ ի յաջորդ բան յարի :  
 Օ ի գեղեցիկ նախանձու  
 Ի ժողովոյս մեր հանից,  
 Յամօթ եղեալ զամպարիշտն  
 անդէն յիւրոցըն բանից :

# ՏԵՂԵԿՈՒԹՒՒՆԵՐ

Պ. Ը Ս Ն

## ՉՈՐՐՈՐԳ ԵՐԳՈՑ

1. **ՅՈՐԺԵՄ** ընդ ամենայն զէպօ որ զիպեցան յաշխարհի այսպիսի ինչ մըտաք հայեացուք, տիեզերական պատմութիւնն կրօնից պատմութիւն լինիցի: Ամենայն պետութիւնք, առ թոսուէա, գործակից լինէին օգտի կրօնիցն եւ փառացն Աստուծոյ, որ զնոսա առ ի ձեռն, զի նորօք պատժիցէ զիւր ժողովուրդն, կամ զի կրթիցէ եւ ընդարձակիցէ զնոսա եւ կամ զի ի նոցա ձեռն պաշտպանիցէ նոցա: Չգարմանայցեմք ինչ բնաւ յորժամ Ախրոս յանկարծօրէն յեղակարծու մե գարձուցեալ զԱրամանի, մեծաւ յազթութեամբ ընդ նորասրանչ Դանապարհ ի Բարեղան մտանիցէ, չհամարիցիմք ըսրանչանս զԱղէքսանդրի յաջողութիւնան, եւ ոչ ընդ բախաաւօրութիւնքն Ապսեր հիանայցեմք: Ամենայն ինչ երկից աշխարհակալացս այսոցիկ յաջողէր, քանզի կամք Աստուած զի բնաւ յաջողեացի նոցա, առ ի գործելոյ նո-

բոց զմեծամեծ փոփոխումանս : զոր  
աննել ի մտի եզեալ էր :

2. Յառաջին բանսն ասացեալ է իմ  
թէ զհարց զեղծաւ Սանազար պաճու-  
նանսքն յերգս իւր, որում ճնունդ Աու-  
սին անուն զնէր :

3. Պոզիւրիոս եւ Պղուտարքոս զի-  
տացին եթէ Հոռոմոց յաջողութիւնն  
ոչ եթէ վստրապար ինչ բախաաւ որու-  
թեան արգասիք էին, այլ աստուածե-  
զէն իրիք տեսչութեանն Չէր յարթ նո-  
ցա զիտել թէ զինչ ինչ խորհուրդք  
տեսչութեանն իցին : Բոսուէա զայն  
եցոյց եւ յայտ արար. եւ Արոզինէս  
յառաջ քան զնա զնոյն խորհուրդս ի  
վերայ միահեծան իշխանութեանն Հո-  
ռոմոց անդէն ի ժամանակս Քրիստոսի  
խորհեցաւ : Այնչափ ազգաց տուրեւ-  
առիկ փոփոխումն որ երբեմն ասարք է-  
ին ի միմեանց, եւ յեաոյ ընդ Հոռոմոց  
տէրութեամբն ի մի միարանութիւն ե-  
կին, դեպ ժամանակ էր, որով Աստուած  
պաշտեցաւ զի զքնիմացս աւետարանին  
փութացուցէ :

4. Միահեծան ունել զաիեզերս նախ  
Ապար ամ զմտաւ. եւ որ քննիցէ որ  
զամենայն իւէթ եւ զիտութ որոց կայր  
նմա գեր ի վերայ լինել, զասնէ, զի ա-  
մենայն մարդկորէն իմաստութեան հա-  
կառակ էր խորհուրդն այն : Հարկ էր  
թէ Ապար յայնժամ յիմարութեան  
ինչ ոգւով ի քարչ արկեալ լինէր. ապ-  
շութեամբ իւրք կալեալ, ասէ Աիկե-

բան: Այսին զամենայն ի գաղատացւոց սակաւանեան զնոցաւ, եթէ զնա որ կըտ-  
 աիցէ ընդ զորուն որով մարթ էր նմա  
 յիտաղացւոց աշխարհին ի գիտի հարկա-  
 նել: Գամենեւին զնոսա որք հաստա-  
 տութիւն աղատութեանն էին ի Հոսով,  
 հակառակ իւր ունէր նա, եւ ո՛վ արքն  
 էին. Կասան եւ Բրուտոս եւ Կիկերոն  
 եւ Պամպիլոս: Բայց փոխանակ հնա-  
 զանոց լինելոյ հրամանին զոր առ, զի  
 զգորսն աւձակիցէ, իրրեւ ըսա Ռուբի-  
 կան անցեալ բարձրացուցանէր զնշան  
 զընտանի պատերազմին, նոյն յանդը-  
 զնութեան փայրկեան լինէր նմա ձա  
 բարեփառութեան: Կահանոց որ յա-  
 մենայն քայլս ստից նորա արգելաւ ըզ-  
 նա կարէին, զահի հարեալ կային: Աղ-  
 մուկ էր ի քաղաքին. որ զլիաւորք  
 ընկերհաշտութեանն էին, ի քաց մե-  
 կնէին. Պամպիլոս փոխանակ անգէն ըս-  
 պատելոյ Կայսեր, արտաքոյ քան զի-  
 տաղացւոց աշխարհն զամենայն ոյժ ձե-  
 րակուտին ընդ իւր ձգեալ տանէր. եւ  
 յորէ անտի յորում ել նա ի քաղաքէն  
 Հոսովոց մինչեւ ցրեկուսին զոր առ  
 Փարսաղեաւ բեկաւ, զնացք առնն որ  
 երբեմն այնպէս իմաստուն եւ անհաւ-  
 բին գոռ պատերազմաւ էր, առանց ի-  
 մաստութեան իմն թուէին, որպէս  
 յայտ ի Կիկերոնի թղթոցն է: Կայսր  
 իշխան լիեալ, քաղցրութեամբ վարէր  
 զիշխանութիւնն. եւ քանզի յաղեալ  
 իմն էր ամբարտաւանութիւն նորա, ս-

բով հետեւ որդի ոչ գոյր նորա, մար-  
թիէր ի մեռանել իւրում Հոսանց ան-  
գրէն զազարաութիւնն շնորհել: Նորա  
որ զնա նենգ գործեալ սպանանէին ի  
մտի եղեալ զի զքնկերհաշտութիւնն  
մի սանդամ նորոգիցեն, սպասսպուս  
կարուսանէին: Այս մեծ փոփոխումն  
յերկնից վճիռն գրեալ էր, եւ յորժամ  
երկինք կամեցին, մարդիկ կոյրք են:

Ծ. Հոսանց ազատութիւնն հարաւ  
ի հարուածս մեծամեծս, այնպէս զի ժո-  
ղովուրդն այն որ այնպէս զազանամիտ  
եւ վայրենացոյն էր, որ զայնօպր այն-  
չափ արհամարհանայ եւ ստեղծութեամբ  
ունէին զթագաւորս, քան զամենայն  
ազգս երկրի եւս շար ծառայք լինէին,  
եւ ընդ որպիսի տերամբք: Աւգոստոս  
բազում արիւն հեղեալ եւ զբազումս  
տարագիր արարեալ ի մեծ աւագու-  
թիւն հասանէր, քառասունամեայ փա-  
մանակունէր նա զիշխանութիւնն, աշ-  
խատեալ խնդրեալ ի ծաղրայից փառա-  
ցին որովք փառաւորէին զնա, ծանրա-  
ցեալ նեղեալ ի բազում դրուատեաց  
զորս պետիկոսք յամախէին նմա, որ  
սակաւ արժանի այնմ էր: Այս իրրեւ մե-  
ռանէր նա իւրոյ կեանք որդւոյն թողոյր  
զիշխանութիւնն, զորոյ զամենայն թե-  
րութիւնս գիտէր: Ար անարժանու-  
թեամբ զիշխանութիւնն յաջորդեաց,  
վազվազակի, իրրեւ տեսանէր թէ զիւ-  
րաւ իմե բունութիւնն հաստատէր, ձան-  
ձրանայր, եւ հայեցեալ ընդ հոսանցե-

ցիս ազազակեր, Ո՛ հոսմայեցիք որ ծը-  
նայք ի սարկութիւն: Եթէ ընդ այն-  
պիսի նորաքանչ փոփոխմունս աչօք՝ որ  
ի կրօնիցն լուսաւորեալ իցէ, նայիցի ոք,  
տեսանիցէ զձեռնն որ զայն գործիցէ:

6. Անասնիոս որ Մկրտայ կառին  
ընդ Ազէսպատրայ փախստեաց ելանէր,  
զարեւելից զօրութիւնսն գումարեալ  
էր, որպէս Վիրգիդիոս ասէ: Անասնի-  
ոս յաղթեալ, ազգիազգի զինուք եւ  
սպառազինուք ի ծովեզերէն կարմիր ծա-  
փուն զեգիպտացւոց եւ զարեւելից զօ-  
րութիւնսն ընդ իւր գումարեալ ի բակ-  
արիացւոց կողմանս իազույր գնայր: Ե-  
նէիդ Գիրք Ը. երգ 686:

7. Զմեծապայծառ ձաղութիւնն եր-  
գէ Վիրգիդիոս. Ազգք, ասէ, որ ի պար-  
տութիւն մասնեցան, այլեւայլք լե-  
զուօք եւ կերպարանօք, գունակու-  
նակ հանդերձիք եւ զինուք զարգուք,  
մի ըստ միովէ կարգեալ երթային: Անդ  
զնոմազացւոց ազգս եւ զափրիկեցիս  
որ զպարեգօսան առանց զմէջս պնդելոյ  
ազանին, եւ զկարիացիս եւ զԳեղարմիս  
մինգաւորս եւ սունաւորս նկարեալ էր:  
Արածանի գնայր կակղազոյն ալեօք,  
եւ մարինացիք վերջինք քան զամենայն  
մարդիկ, եւ Ռենոս որ երկուս առաջօ-  
ունի, եւ Տայք անձազանդք, եւ Ե-  
րասի գեա, որ կամարջս ունել շհամա-  
րի արժանի: Ենէիդ Գիրք Ը. երգ 722:

8. Այս համօրէն ամենայն ազգաց  
խաղաղութիւն, որ առ Աւգոստեաւ

Եղեւ, ի Արդիղեայ նկարի. Փակին, ասէ, պատերազմին գրունը. մնչեկան կատաղութիւն ի ներքս ի վերայ զինուց նստեալ, եւ կապեալ բազում պղնձի կապանօք զինի թիկանց, ահագին իմե մանչէ արիւնտս բերանով: Ենէիդ գիրք Ա. երգ 298:

Նոյն եւ յՈրատեայ նկարի. Քանգի, ասէ, եզն անկասկած ի գեղն շրջի, պարարե զանգս Սանգարամեասայեան, բնդ խաղաղ ծովն շողան նաւք: Գիրք Գ. երգ 4:

Եւ Պատերկուղոս ասէ. Ընամեր պատերազմացն զբաւ լինէր, արապինքքն լռէին, խաղաղութիւնն զառնայր, եւ թմբոկէր ամենայն արեք զինուցն մնչեկան կատաղութիւն: Միւսանգամ սկսանէին հերկս հարկանել, զնուիրական տեղիս մեծարել, եւ մարդիկ յանհոգս եւ յապահոփս լինէին:

9. Ոչ եթէ զԱրդիղեայ խօսան, որպէս ոմանք արարին իսկ, ուղիդ ի Քրիստոս հանել կամօցիմ. այլ ասեմ թէ չէ ճշմարիտ եթէ ի Պողոսն կամ ի Մարկեղոս կամ ի Գրուսոս այնպիսի ինչ բարձրագոյն բարբառ ի կիր արկաներ ճարտարն: Ի Պողոսն որդին որ ինն աւուրբք յետոյ քան զիւր ճնունդն մեռանէր, չէ ի գեւ մարգարեութիւնն. բայց այն զոր հասարակաց բարբառ յայնժամ տարածանէր, յետ քառանասնայ ժամանակի ի ճնանելն Երուսի լըեալ կատարէր: Արդիղիոս ի խօս-

սրն, որպէս Սերբիոս յայտ առնէ, տեւ  
տեալ զմեծ փառաւորութիւն Ազոս-  
տեայ ի զարմացման լինէր, եւ զՍիրիզ-  
դոյ կանխասացիկան յիշէր: Չկանխա-  
սացիկան, թէ իշխան սին գայցէ յարեւ-  
ելից, եւ զամենայն իրս նորոգիցէ, Սու-  
եանիսս եւ Տակիրասս պատմեն: Յով-  
սեպոս զնոյն կանխախառս թիւն ի Վեո-  
պատիանոս առնու: Չոր Սուեանիսս  
առէ, սցապիսի ինչ է. Քնդ ամենայն  
արեւելից աշխարհն, առէ, հին ինչ եւ  
հաստատուն կարծիք տարածանէին, եւ  
թէ ի հրամանան կայցէ: թէ որ ի Հրե-  
ստտան երթայցեն, իշխանութեան հա-  
սանիցեն: Չնոյն մեւ օրինակի եւ Տա-  
կիրասս. Բազմաց, առէ, ի մաթի կայր,  
թէ ի նախնեաց յրմացն մասեանս կայ-  
ցէ, զի ի նսին իսկ ժամանակի արեւելից  
աշխարհն զօրանայցէ, եւ որ ի Հրեաս-  
տան երթեալ իցեն, իրայն ի զլուի  
կայցեն:

10. Հրեայք սյնպէս հաստատու-  
թեամբ ի մաթի եղեալ էին, եթէ եկեալ  
հասեալ է ժամանակն յորում Մեսի-  
այն դալոց էր, մինչեւ ոմանց ի նոցանկ  
զՀերոփզէս իրբու զՄեսիայ ունել:  
Եւ ի նսին իսկ ժամանակի մինչ զևս  
նորա ակն ունէին թէ պատահեացի  
պատահարն մեծ զորմէ յառաջագոյն  
բարբառեցան մարդարէք նոցա, հաս-  
մայեցիք եւս կային մնային մեծի փո-  
փոխմանն, որ, որպէս Սիրիզդոյր նո-  
ցա առնին, լինելոց էր ի վերայ երկր-

և մինչ այնպէս ամենեքին համօրէն  
ակն ունէին, Յիսուս Քրիստոս երևւէր:

11. Չուլեացեն զառսերս իւրեանց ի  
խոփս, և զառինս իւրեանց ի մանդա-  
զրս: Եւայ. Բ. 4:

12. Եւանայն Յիսուսի զաւաննն  
Վեզաս և Յուզիանոս սրբացեալ, որ  
աղաղակէ իսկ, Չինչ ինչ բնաւ, ասէ,  
երևուի և Եւանաւոր գործեաց ի վերայ  
երկրի, այլ թերևս մեծ ինչ սքանչելիս  
ոք համարիցի զկուրաց աշուն բանալ,  
զհիւանդան բժշկել, զկազան գնացու-  
ցանել այլովքն հանդերձ: Բնաւ իսկ  
ընդէր շիամիցի Յուզիանոս զի Եւանա-  
գործութիւն գայնախի իրս համարես-  
ցուք:

13. Բնութիւն հնազանդի ոչ միայն  
յորժամ ինքն իւրովի բարբառիցի, այլ  
և յորժամ իւրոցն ևս ծառայիցն խո-  
սել հրամանս ասցցէ: Իբրև զիւր առա-  
քեալսն բարոզել առարէր, ասէ ցնո-  
սա, Երթայք զհիւանդս բժշկեցէք,  
զմեռեալս յարուցէք: Չի ինքն իսկ էր  
ակէր, որ զհրամանսն ասցր այնպիկ որ  
նմա ինչ անկ էին:

14. Սպինոսա ասէր, Եթէ հնար ինչ  
էր նմա հաւանել, Եթէ արգարև յա-  
րեաւ Ղազարոս, զիւրոյ ուսման վար-  
դապետութիւն պատահէր, և բրի-  
տանեաց ևս լինէր: Ապա հաւատայր  
Սպինոսա թէ նա զսիրոս փոփոխելոյ  
ակէր է: Բայց Ղազարոս յարութիւնն  
յաւել զատելութիւն թշնամեացն Յի-

աստի, եւ փութացոյց զնորին մահ: Լրեացք անսին գայն եւ ոչ հաւատացին, եւ գայնը պատճառս յայտ ասնէ Յիսուս. Իսուք, ասէ, ոչ հաւատացք: զի: էք յոյխարաց անտի իմաց:

15. Յերբորդ երգս ասացեալ է իմ, եթէ Աստուած զասն Լրեից գրծութեանցն կարգ չըլեաց: Լերձուլ ճոփուն, եւ արեգահանն կալ սրանչեղիք են, որ պայծառագոյն քան զՔրիստոսի նշանագործութիւնսն իմսին Յորժամ նշան յերկնից ինդրէին, յանէր ինչ երեսս ազաշանացն. ոչ եթէ տկար ինչ սք էր, զի իրրեւ մեռանէրն, խաւար կալու զերկիր. այլ մինչ զեռ կենդանին էր, ամենեցուն քարերարէր: Չհաւատացն նոցա, որ ընդ նմա չըրջէին, գհատուցմունսն շնորհէր, ասնէր սրանչեղիս զի քարիք նոցա լինիցին, եւ գհանգամանս մեծամեծ նշանացն, զոր հանդերձեալ էին գործել որք ի նահաւատաւոց էին, յառաջագոյն եցոյց:

16. Եթէ՛ յորժամ Քրիստոս ինքնին սրանչեղիս գործէր, եւ եթէ՛ իւրոց առարկելոցն տայր իշխանութիւն գործելոյ, ի՞նչ մինչ պատուէր տայր նոցա երթալ զիւր աստուածածանօթ օրէնսն ընդ ամենայն աշխարհ քարոզել, եւ ի՞նչ ինքն անձամբ քարոզէր, կամ զհանդերձեալ ինչ իրս յառաջագոյն պատուէր, հանապազ նոյնպիսի կայր. եւ ի՞նչ իսկ ի՞նչ մնաւ եւ խորհրցի ոչ գայլս ի հաւան ամելոյ քարձրագոյն ինչ քար-

բառս ի կիր արկանել : Մարգարեանայր  
 որպէս ինչ . եւ խօսէր , առանց զբարբա-  
 ոքն կամ զճառսն շրջելոյ . մարգարէք  
 յորժամ զհանդերձելոց ինչ . Պ այ պա-  
 ամէին՝ սքանչելի իմն զճառսն յարինէին ,  
 մեծամեծ ինչ բարբառս ի կիր արկանե-  
 ին , աստուածեղէն ոգւով զգածեալ ,  
 որպէս թէ ի վեր ոք քան զնոսա զայր ,  
 որ զնոսին գրգէր . բազում անգամ հարկ  
 էր երպէլ նաւարարանոք զի դեր ինչ  
 վնիցի նոցա : Իսկ նոքա որք առ ի նմա-  
 նոց նոցա վնելոյ , պարծէին ի մէջ հե-  
 թանոսաց թէ մարգարէք իցեն , մոլե-  
 ցնէին իմն յորժամ զհրամանսն պատ-  
 մին : Եւ Սիրիզլա յորժամ մարգա-  
 րեանայր , ընդ զից ումէք ոչորէր , ա-  
 սեն , որ յեաոյ զօրացեալ յազմէր  
 նմա : Այուեաթիոսք մարգարէից նմա-  
 նոցք եղեն . եւ ասէին թէ զօրութիւն  
 իմն որ վերադոյն քան զնոսա էր , նոցա  
 օրէնս աայր . որպիսի ինչ եւ իբքն էին ,  
 զորոց խօսէինն , հանապազ բարձրա-  
 զոյն իմն ճառէին , քանզի համարէին  
 թէ ոք ի զիցն ընիցէ ի նոսա : Ըստ  
 Յիսուսի , էր մարթ թէ այնպիսի ինչ  
 մարգկօրէնս կրիցէ . եւ ոչ հնար ինչ  
 երբէք էր թէ օտար ինչ բնութիւն զնա  
 յայնպիսի իրս ամիցէ . աստուածեղէն  
 ոգին ոչ եթէ գրասէր ինչ զնա , ոչ  
 հանապազ ի նմա հանգուցեալ էր . ըզ-  
 զեպս ինչ որ յեաոյն վնելոյ էին յա-  
 ուղագոյն ասէր . եւ որպիսի ինչ զեպ-  
 քնն էին : Մարգարէք զթագաւորի ու-

բութ անկանել, գոյատիժ պատուհասի ժողովրդեան միտջ, կամ զքաղաքի միոյ զաւերն պատակին. իսկ Յիսուս զտիեզերաց իզլ զաւերն գուշակէ, զԹօթափել ասանդաց, զմարդկան բաժինս, զասնջանսն յախտենականս նոցա որ ընդ ահէկէն իցեն, զմշտնջենական հասուցմանսն այնոցիկ որ ընդ աջմէն լինիցին: Երթ իցեն նորա ի ասնջանսն յախտենականս, եւ սորա ի կեանսն յախտենականս: Չայս ամենայն առանց զբարբառան ինչ կամ զճասն շրջելոյ քարոզէր: Այլ եթէ մարգարէ որ էր որ զհանդերձեալ ինչ իրս ուսեալ պատակր, այլ հանդերձելոցն տէր էր, որ մարդկան զոր առնէին պարտէին, յառաջագոյն ազգ առնէր: Աստուած էր եւ աստուածապետ խօսէր:

17. Յայս ի վեցերորդ զլիսոյն Յովհաննու է. զի յորժամ ասացն թէ պարտ է ուտել զմարմին իւր, եւ զարիւն իւր բնպել, բազումք յաշակերտաց անտի թողին զնա, զի արանջէին եւ ատէին թէ խիստ է բանոց այդ. իսկ նորա զարձեալ յառաքեալսն ատէ, Սի թէ եւ զսէք կամիր երթալ: Տեսանես զի շէր ինչ նմա փոյթ զի զբազումս յինքրն կորզիցէ. որովք յորդիցէ զկրօնսն որ նորքնձայն էին:

18. Այս տեղի ի Պղատանի գրոցն է եւ անուանի է յոյժ, զոր Գրատիսս եւ Բասուէտ ի Քրիստոս հանեն. զոր եւ Կիկերան եւ Սենեկա թարգմանեցին:

այն սր ասելովն թէ պրկելոց են ի կա-  
խաղանի ձեռք նորա, յայտնի իսկ զխա-  
չին ասանջանս նշանակե: Բանն զոր  
Պղատան արկ ի կիր, ի յոյն ընդու ծա-  
ռայից ասանջանս յայտ առնէ, յորում  
ասանջանաւորն զփայտէ կախէր:

19. Մեծամեծ գնդացն որ ի Հրեաս-  
տանի գիտեցան, վարդազակի ի Հում  
քաղաքի տեղեակ լինէին: Ազատաս  
իրեն շէր եթէ Հերովդէս զմանկութն  
որ յերկեմնից եւ ի խնարհ էին, կո-  
տարեաց, նա եւ ոչ յիւր արդին զընդաց,  
ասէր թէ առաւել կամէք խոզ Հերով-  
դի լինել քան նորին արդի: Տերերիս  
կայսր, որպէս Տերաուզիանոս պատմէ,  
յառաջագրեաց ձերակուտին զՔիսուս  
ի համար գիցն ընդունել: Ապրկիզիս  
փիզիսոփոս պղատանիկեան, ասազ, ա-  
սէ, երեւէր, որ ոչ զչարիս ինչ, սյլ  
զԱստուծոյ ուրուք զձնունդն զուշա-  
կեր: Փղէզէն, զոր Եւսերիս եւ Արո-  
զինէս եւ երանելին Արանիմոս ի մէջ  
բերէ, ասէ, եզու մեծ նուազութիւն  
արեգական, որպէս շէր երբէք ուրուք  
տեսեալ, եւ խաւար կալու զամենայն  
երկիր: Զնոյն աշխարհի պատահար  
յանձառ նառս ձեր գրեալ ունիք ասէր  
Տերաուզիանոս զհասմայեցիս:

20. Չհամարէին բաւական վկայել  
ճշմարտութեան, արեամբ իւրեանց եւս  
կնքէին: Սովոր իմն են մարդիկ մտա-  
նալ զայնոսիկ զորոց մինչ կենդանին ե-  
ին, կշկզամ ի ամս ոգին լինէին. իսկ ա-

աւրեալ ք զՔրիստոս մինչ զեռ կենդանին էր թողին եւ ուրացան, եւ իրբու ի իսաչն ել : վասն նորա մեռանէին : զեղեցիկ խորհուրդս երանելոյն Յովհաննու ոսկերերանի է :

21. Ո՞ր զնոսա ստիպէր ասել թէ ձկնորսք էին, եւ թէ ի պարտիզին որ ձիթ ենեացն կոչէր, ոչ կարացին մի ժամ արթուն կալ ընդ վարդապետին, որ ի արամութեան էր. եւ իրբու ի տաղնապին տեսին, ամենեքին ի փախուստ դարձան : Բնաւ եւ ընդէր ափցին թէ եւ Պետրոս երիցս ուրացաւ զնա :

22. Թերեւս Պառքազիս իցէ առաջին որ հան ի վեր զգարմանալի միամբուսութիւն նոցա որ զաւետարանան գրեցին : Չիտան ինչ թշնամանօք ըզթշնամեացն Յիսուսի, զդահճացն եւ զդատարաց պատմեն զգործան, եւ շաւելուն ինչ ինոյն յանձանց. ոչ զհեղութիւն վարդապետին, յորժամ զապտակն առ, եւ ոչ զհաստատութիւնն ի տանջանան յիշատակեն, այլ լոկ ասեն թէ Հանին զնա ի իսաչ : Թերեւս պարտ եւ պատշաճ էր լուսաւորագոյն պատմել զհանդամանս վերանալոյն, եւ նովին յանդ հանել զպատմութիւնն. երկու աւետարանագիրք բնաւ եւ շճաւն. իսկ մեւս եւս երկուն ասեն միայն թէ Վերանայր յերկինս : Չայնպիսի միամիտ բարան ունել, եւ շառնել ինչ փոյթ զի զմիտս լսողացն գրաւ իցեն, ոչ է թէ հասարակ ինչ իցէ նոցա եւ այլոց

եւս գրագրաց, այլ նոցա միայն շորե-  
ցունց անկ, թէպէտ եւ յայլեւայլ ակե-  
զիս եւ ի պէսպէս ժամանակս գրեցին:

23. Սոկրատէս վայրենական մտաք  
աներկիւղ կայր առաջի դատաւորաց-  
որ եւ համարձակեցաւ ասել նոցա, թէ  
չիք ինչ որ զնա արգելուցու զի մի հրա-  
պարակաւ ուսուցանիցէ, քանզի զայն  
կարեւին զիք: Բայց զժր բնծայու թիւն  
ունէր նա ասել զանձնէ թէ առաքեալ  
իցէ, եւ թէ ոչի ինչ՝ զորմէ ասէր թէ  
անգամին ի մանկութենէ եկն ի վերայ  
նորա, ի նմա խօսիցի. եւ կատարեաց  
զգառաստիանատուութիւնն ասելով,  
թէ արժանի է զի ի ծախից քաղաքին  
անանիցի. զայրացան դատաւորքն ընդ  
համարձակութիւնն, եւ մահապարտ ա-  
րարին: Յիտուս առաջի դատաւորաց,  
նա եւ յորժամ ի մահ իսկ մատնէին ըզ-  
նա լուս եւեթ կայր, զի ոչ եկն նա զի  
օրինակ քաղաքաւորութեան մարդկան  
լինիցի, այլ մեծի հնազանդութեան:  
Սոկրատէս առաջի դատաւորացն եւ  
իւրոց բարեկամաց յաւուրն յորում մե-  
սանելոց էր, մեծաւ ճարտարութեամբ  
հրապարակախօս լինէր. Յիտուս յայն-  
պիսի ինչ ժամանակի իբրեւ որով առա-  
ջի կորչի անմտունչ կայր, եւ լուսն լի-  
նել նորա քան զՍոկրատայ ճարտա-  
րախօսութիւնն զարմանալի է:

24. Հրեայք խոստովան լինին թէ ին-  
քեանք ետուն սպանանել զՅիտուս,  
որոց նշանագործութեանցն՝ մատեն

ինչ նոցա որ Տաղմուան անուանեալ կոչի, վկայէ: Ընդէր լուս եւեթ կային նոքա յորժամ աւետարանք երեւեցան: Ապաքէն ճշմարիտ իցէ պատմութիւն որ զազդ մի անպատու իցէ, եւ նոքա հակառակ ինչ այնմ խօսել չկարիցեն, եւ զոր շորք արք որ ականաանն եղէն, գրեցին, եւ իւրեանց իսկ արեամբ կընքեցին: Եւթէ ի շորս աւետարանադիրս եւ գշորեսին առաքեալսն որ ըզթուղթսն գրեցին, յաւելուցաւ որ, գրապիրս ութ գտանէ, ժամանակակից պատմագիրս, որոց ականաանն լեալ վկայեն: Չիք պատմութիւն ինչ իրբեւ զՅիսուսին, որ այնպէս բազում վկայիւք իցէ:

25. Հրէից առ Պաղիգուղայ հրելտակազնացն լինել այնմ զոր ասացին ընծայութիւնէ, այնպիսի ահա որ թագաւորի, որ զիւր պատկեր ի տաճարին զնել կամէր, հակառակ կալ ժակցին: Ժողովուրդս այս որ երբեմն այնպէս մեծ ի կռապաշտութիւն էր, յայնժամ անհնարին նախանձաւոր լիեալ էր օրինացն, որպէս եւ յաւուր յայսմիկ:

26. Նշանաւոր է զոր Տակիտոսն ասէ. Գէպ լինէր, ասէ, տեսանել ընդ երկինս ճակատս զօրաց արշաւեալս, ըզշողալ զինուց, եւ ի հրոյն որ յամպոցն փայլատակէր, լուսաւորեալ գտանարն. եւ բանալ յանկարծակի տաճարին զըրանց. եւ լսելի լինել մարդկեղէն բարբառոց, եւ մեկնել զիցն, միանպամայն

և աստատուին մեծ գնացելոց: Հարևեր  
երեսուն բերք մարդկան գտան Մրու-  
սացէմ, յորժամ Տիառս շուրջ նստեալ  
պաշարէր գրապարն. և ոչ ոք բերք եղև  
պաշարումն այնպէս ահագին պաշարե-  
լոցն: զի չիք այնք սրինակ ի պատմու-  
թիւնս: Քառասուն ամառ յառաջ գու-  
շակեալ էր գայն Յիսուսի: Առաք  
մրէմինդրութեան են, առև, այնորիկ,  
և զիցի տապնապ մեծ ի վերայ երկրի  
և բարկութիւն ժողովրդեանն այնմիկ:  
Չհանգամանս ահագին պատժ ոչն մանր  
գրեաց Յովսէպոս Հրէիցն վիպապա-  
տում մատենագիր, որ տկանատես էր  
իրացն: Տիառս իրբու հուր հարեալ ըզ-  
տաճարան տեսանէր, աղաղակեաց,  
ասեն, զերծուցէր զհարշակերաց տի-  
կզերաց. այլ չկարաց արգելուլ զի մի  
ամենեւին հրմիզ լինիցի:

27. Միսանգամ գտաճարն կանգնել  
ոչ կարացին Հրեայք. ի ժամանակս  
Յուդիանոսի ուրացելոյ ձեռն արկին  
լինել: այլ վաղվաղակի ի բաց կացին,  
զի բոցք ելեալ տաշորէին զմարդիկ և  
գրարինս: Այս գործ չէ ամենեւին երկ-  
մտութեան, զի հեթանոս մատենագիր  
պատմէ. և երանելին Յովհանն սկե-  
րերան բազում անգամ նովին զՀրեայս  
կշտամբեալ յանգիմանէ:

28. Տիառս յետ յաղթութեանն, որ-  
պէս պատմէ Յովսէպոս իսկ, որ հանա-  
պաղ պաշտան աննելով նմա խօսէր, ոչ  
զպատկան և ոչ զայլոն ինչալ ընդ

յաղթութիւնն կամեր ընդունել, զի  
զիտէր եթէ սպասուոր միայն սա-  
տուածեղէն վրէժխնդրութեանն եղև:

29. Հրեայք անձամբ զանձինս անի-  
ծանէին, յազազակել իւրեանց թէ Ա-  
րիւն դորս ի վերայ մեր եւ ի վերայ որ-  
դւոց մերոց:

30. Ժողովուրդն այն որ աւանդա-  
պահ յայտնութեան էր, ընդ որում  
Աստուած ի դաշն եմուտ, առ որ զիւր  
մարդարէս եւ զորդին իսկ առարեաց,  
յորմէ եւ առարեայքն էին, զբուեալ  
մինչև զայսօր, ամենայն ուրեր յան-  
դիման մեզ լինին, զի յիշեացուք զքան-  
սըն Պաղտօսի որ առէն, թէ Մի հարար-  
ամնար, այլ երկիր: զի եթէ Աստուած  
բուն ստացն ոչ ինայեաց, դուցե եւ  
քեզ ոչ ինայիցէ: Հատմ. ԺԱ. 20-21:

31. Այլ եթէ առաւելութեամբ ինչ  
անեցուցար զթիւն. այլ կարի բազումս  
դասանիցէ որ ի Գրտակայ ճառսն, զոր  
ժամն ճշմարիտ կրօնից գրեալ է, յոր-  
ժամ ժամն զարմանալի ընդ ամենայն  
աշխարհ կրօնիցն սփռելոյ ճառիցէ:

Մարթի քաջ ի հաւատացն յաղթու-  
թիւն անուղ զերգս Արդիղեայ, ո-  
րովք նա զԱզոսակայ ձազութիւնն  
երգէ, թէ Ազգք որ ի պարտութիւն մա-  
անեցան, այլեւայլք լեզուօր եւ կերպա-  
բանօք, գունակղունակ հանդերձիք եւ  
զինուք զարգուք մի ըստ միոջէ կարգեալ  
երթային, այլովքն հանդերձ, զոր ի վե-  
րագոյն կարգեցար:

Տերաուղիանոս յերկրորդ դարին, ա-  
սէր եթէ իշխանութիւնն Յիսուսի, ա-  
ռաւել մեծածիղ քան զԱղէքրանդրին  
և զՀոսոսնոցն իշխանութիւն : Սուրբն  
Յուստինոս ազգս բազումս յեկեղե-  
ցւոջ թուէ . սուրբն Երանոս առաւել  
ևս բազմաց զհամար կարգէ . և հա-  
րեւր ամառ յեռոյ Արիդէնէս և Լանո-  
րիոս ասին եթէ քրիստոնէութիւն  
աարածեալ է ընդ ամենայն ուրեք ուր  
և արեգակն զիւր լոյսն արձակիցէ :

32. Դեոփոնտենէս արասն ասէ, թէ  
պոզոնացիք որ են Սաւրոմատք որ յե-  
րազացոց աշխարհին բնակեալ են, ի  
մեցերորդում դարին զաւետարանն ըն-  
կալան. զոր ասէն, վասն համօրէն ամե-  
նայն ազգին ճշմարիտ է . բայց թէպէտ  
և նորա և մեծ աշխարհն քրիստանա-  
ցոց բազում ժամանակօք յեռոյ քան  
զՅիսուս Քրիստոս զաւետարանն ըն-  
կալան, սակայն անդստին յերկրորդ դա-  
րէն բազում քրիստոնէայք ի միջի նոցա  
գոյին. և ոչ զիմ ինչ բանս առացի, այլ  
ի Տերաուղիանեաց քանսն ապաստան,  
եզի. որ զՍաւրոմատս և զքրիստանա-  
ցիս և զսկիւթացիս այլովքն հանդերձ  
անուանէ. ահա և նորին իսկ բանք-  
Քրիստանացոց, ասէ, Հոսոսնոց անմա-  
տոյց վայրքն, Քրիստոսի ընդ իշխանու-  
թեամբ արարին զանձինս. և Սաւրո-  
մատայն և Դակիաց և Գերժանից և  
սկիւթացոց աշխարհն և բազում ազ-  
գաց որ թաքուցեալ ուրեք իջին, և

Նահանգաց եւ կղզեաց որ անձանօթն են, յորս Քրիստոսի անունն թաղարեւոյրէ :

33. Պաւղոսի առ կորնթացիս, առ Հռոմայեցիս, առ եփեսոացիս եւ առ դադատացիս թուղթք յայտ առնեն եթէ բազում քրիստոսնեպք էին ի բազարսն յայնասիկ : Սքանչելի իմե ե յառաջագէտն լինել աւետարանին, ոչ վասն այնորիկ միայն զի վաղվաղակի կատարէր, այլ զի եւ ընդ ամենայն աշխարհ, սփռէր :

34. Չորդուք յանձանօթ ապաշտէք, եւ զնոյն պատմեմ, ասէ Պաւղոս ի մէջ արիսպագին, վասն բազնին զոր յԵթէնս եղիս : յորոյ վերայ գրեալ էր Ընձանօթի Աստուծոյ : Պաւսանիաս եւ Փիղոսարատոս եւ Ղաւկիանոս զնրմին բազնէ ճառեն :

35. Կազատացուոց քուրսքն, որ անուանեալ կոչին Գրդիզք, զմարդիկ զիցն զենուին : Մարդկան աղեօք հարցանել զգիսն պատշաճ համարէին, ասէ Տակիրատոս :

36. Սուրբն Պոթինոս եւ սուրբն Լորանոս աշակերտաց առարեւոյն յաջորդք : զուգգունացուոց եկեղեցւոյն հիմն արկանէին : Ինիւ համարոյ մարտիրոսացն այնչափ մեծ լինէր ի նոյն բազարի, մինչեւ հրապարակաց եւ փոշոցաց քաղաքին լի լինել մեռելովք, եւ երկորին վասկք յարենէ ներկանէին :

37. Հռոմայեցիք յառաջ ի զերմանացուոց աշխարհն անցանել ոչ կարացին :

չէին ծանօթ ազգաց հաւսոյ: ՅԱզրի-  
կոցայ ժամանակսն նորոգ ասեալ զի-  
տէին թէ բրիտանացոց աշխարհն կըզ-  
գի իցէ:

38. Օրէնքն եւ մարգարէք յառա-  
ջագոյն պատրաստէին զԷրեւոյս ընդու-  
նել զՅիսուս, որում ակն ունէին: Տե-  
սին զնա եւ լուան եւ ընկեցին յետս:  
Իսկ զՏեթանոսս շեղեւ որ որ կարգէր,  
որ ոչ ուրէք ճառս զՄովսիսէ կամ ըզ-  
մարգարէից լուեալ էր նոցա. ոչ ակն  
ինչ ունէին Յիսուսի, եւ ոչ տեսին ինչ  
զնա, կամ լուան երբէք, սակայն եւ  
այնպէս ընդունէին զկրօնսն որ յառա-  
քերոցն քարոզէր, եւ գրկախառն թ-  
նէին: Եւ որ կանխաւն ասացաւ, թ  
զլուի ելեալ կատարէր:

39. Ոչ եթէ Յիսուս ինքնին իւր-  
փն զՏեթանոսս դարձուցանելոց էր,  
զի վասն աշխարացն որ ի ասնէն իա-  
րայեղի էին, եկն նա, այդ անուն նորա,  
որ պատմեցաւ թ նեան իւրոց առաքե-  
լոցն, դարձոյց զազգս, որպէս եւ Եսայ-  
եայ յառաջագոյն ասացեալ էր. Առա-  
քեցից, աւէ, թ նոցանէ փրկեալս յազ-  
գըս, այլովքն հանդերձ: Եսայ. ԿԷ.  
42. 19:

40. Ո՞՞՞նաւ ինձ զոսոս . . . եւ սորա  
օւր էին: Եսայ. ԽԹ. 21:

41. Զազգիազգի ասնջանացն զորս թ  
վերաց բրիտանոնէից անէին, պատմէ Տա-  
կիտոս: Աորուսելոցն, աւէ, թ վերաց ա-  
ծեալ սցսն եւ կատականս, զի զազա-

նաց մարթովք ծածկեալք, գէշ գէշ ի շանց պատառեացին, կամ զխաչէ պըրկեալք, կամ լուցեալք, զի իբրեւ օրն տարածամեացի, ի պէտս զիշերական լուսոյ պրեացին:

42. Պատրազեայ ասացեալ էր, թէ Ա կայից, որ անձամբ զանձինս ետուն խողխողել, հաւատամ. իսկ Ազգուրեայ հակառակ կացեալ, ասէ թէ եւ բազումք ի բարբարոսաց վասն իւրեանց կրօնից ինչ վայրապար զանձինս ի մահ ետուն: Այլ չէ արգար համեմատութիւն. զի սոքա ոչ զգործս ինչ հաստատեն, այլ վասն կարծեաց ինչ պընդեալ յամառեալ են. իսկ որ վկայքն են, զգործան՝ զոր իւրեանց իսկ անօրակեալ է, աւանդեն: Արդ զգործս ինչ կամակոր յամառութեամբ կամ ցնորիւք հաստատել չէ օրէն, ապա յայտ է թէ բանք Պատրազեայ արգարեւ ճշմարիտ են:

43. Աերեգրինոս, որ թարգմանի պանդուխտ, փիղիսոփոս Աբնիկոս, քրիստոնեայ լինէր եւ ապա առ մեայարծութեան յամբշական մրցութիւնսքն անձամբ զանձն պրէր. եւ Ասղանոս փիղիսոփոս որ Բրաքմանքն կոչին, նոյնպէս պրէր յԱղէքսանգրի ժամանակսն: Փիղիսոփայքն այնոքիկ յայտարարին, թէ յինչ ոչ մտարեբիցեն մարդիկ ընդունայնութեամբ զգածեալք:

44. Իերնիէր, որ արժանի հաւատարմութեան է քան զամենեւին սրբ

աարաշխարհ Հասին, ասէ թէ այնպիսի  
սի ինչ սոսկալի կրօնից ինքն իսկ անսող  
լեալ է:

45. Չնշանաց նոցա յետոյ ճառեա-  
ցուք. ասա զնոցա պարզեւացն որ քան  
զքնութիւն ի վեր իցեն, ճառեմ, եւ զիշ-  
խանութենէն զոր ի վերայ դիւաց ունե-  
ին: Արդ շեն նոքա մտարեցուցիչք, այ-  
նու զի զնա որ ստութեան իշխանն է,  
Հալածեն. իսկ ի վեր քան զքնութիւն  
չնորհքն որպէս ազգք լեզուաց, թարգ-  
մանութիւնք լեզուաց, մարգարեու-  
թիւն այլովքն Հանդերձ, Հասարակաց  
իմե ամենեցուն էին, մինչեւ Առաքելոյ  
առ Կորնթացիս զբազումս ի Համար ար-  
կանել: Է՞ր մարթ այնպէս ամենայն  
Համարեն եկեղեցւոյն զբել, եթէ ըս-  
տոյդ ինչ չէին շնորհքն: Մարթի թէ  
վայրասպար որ պարծեացի եթէ շնորհս  
սքանչեւեաց ունիցի, այլ չէ մարթ թէ  
այլոց եւս տացէ կարծել թէ զնոյն չը-  
նորհս ունիցին, եթէ արդեամբք չու-  
նիցին նոքա:

46. Չգեւս Հանէին նոցին իսկ Հե-  
թանասաց առաջի, որպէս Տերաուզի-  
անոս ասէ. Ի մարտնոց, ասէ, մերով  
հրամանաւ ահամայ եւ կոծելով, ելա-  
նեն, յորժամ եւ դուք եւս մօտ կայցէք:  
Չէր մարթ այնպէս ազատարեքան ա-  
սել, եթէ դուն ուրեք եւ անօտր իրքն  
գործէին, կամ երկմիտ ինչ անտի էին:

47. Փիղիսոսփայութեան իմաստա-  
թիւն ամենայն ուրեք սփռեալ էր, սղա-

տանտկան ուսուցիչ բանացեալ տիրէր .  
 չէ մարթ ասել թէ առ տգիտութեան  
 ինչ քրիստոնէութիւն հաստատեալ ի-  
 ցէ . թէպէտ եւ թանձրամիտք եւ խո-  
 շորագոյնք էին առաքեալք , այլ չէ  
 պարտ վասն այնորիկ ցնորել եւ կար-  
 ծել , թէ եւ նորա զորս անինն ի հա-  
 լան , իրրեւ զնոսա թանձրամիտք եւ  
 տխմարագոյնք էին : Ասմեցաւ Աս-  
 տուած յամօթ առնել զմարդկան ի-  
 մաստութիւն նորօք որ ոչ մազք ինչ եւ  
 ոչ ճարտարութեամբ իմաստութեամբ  
 պայծառագոյն ինչ էին : Բայց իրրեւ  
 նոյն սրանչելիք ի գլուխ ելեալ կատա-  
 րէին , որչափ մարդիկ , որ երեւելիք հան-  
 ձարով եւ իմաստութեամբ էին , քրիս-  
 տոստկան հաւատոցն հնազանդեալ ,  
 պաշտպան եւ ջատագով լինէին , որպի-  
 սի որ Արարիանոսն էր եւ Տերտուղիա-  
 նոս եւ Արիզենէս եւ Անտրիոս եւ  
 Ղակամանիոս , եւ յերկուս դարսն որ  
 զհեան եկին , Աթանաս եւ Բարսեղ եւ  
 Գրիգոր նազիանզացի եւ Սահեբերան  
 եւ Էւսեբիոս եւ Էրանիմոս , եւ Ամբրո-  
 սիոս եւ Ալեքեղ եւ Ալգոստինոս իսկ  
 որ մի յիմաստանոց անտի է որ դուն ու-  
 րեք եւ անօտր լինիցին , եւ սրանչելի ա-  
 մենայն ազգաց իցեն :

48 . Գիւրին իմն է ծաղը առնել զպ-  
 նուիկ , որ որպէս Առաքեալ ասէ , յաչս  
 մարդկան յիմարութիւն է : Զինչ ունի-  
 ցին ասել իմաստունք որ իւրեանց ինչ  
 իմաստութեամբ ամբարտաւանեալ :

վերս թ վերայ կրօնիցն գնել կամիցին  
 ծաղր առնելով . նեա անոյժ որչաանի-  
 ցե վերս . զխաասցենն զի փառք են կրօ-  
 նից . զի ոչ որ ուրեք հաստատուն ինչ  
 զինուք մարթաց ընդ նմա դռաւ : Աեղ-  
 սաս եւ Պորփիրոս եւ Յուզիանոս ու-  
 բացեալ, թէ կպեա եւ սխանային ընդ նը-  
 մա, եւ իմաստուն մտաք եւ հանձարեղք  
 էին, այլ ինչ զէն լաւագոյն ոչ կարացին  
 գտանել, որով թ զիմի հարկանիցին :

49. Տերաուղիանոս երկիցս անգամ  
 զհէթմնոսս թ Մարկոսի Աւրեղեայ  
 թուղթն առաքէ, ուր նոյն նշանք պա-  
 տմին, թէ թ պատերազմի ուրեք իրրեւ  
 զօրքն թ ծարաւոյ նեղէին, քրիստոնէից  
 զինուորաց ազօթիւք, որ թ բանակին  
 էին, անձրեւ եկն, եւ կայծակուճք թ վե-  
 բայ Գերմանից ակզացին : Ազաւղիա-  
 նոս կախարդաց համարի : Մարթի ու-  
 մեք ասել, թէ ամենայն ազանդք եւ ա-  
 մենայն ազգք պարծին թէ սքանչելիս  
 ունիցին, զի որպէս Տիտոս Ղիւիոս ա-  
 սէ, բազումք վայրապար իմն հաւատան  
 նշանաց յարժամ լսիցեն . այլ այն չէ թ  
 զէպ նշանաց որ թ քրիստոնէիցն գոր-  
 ծիցին : Թուղ զնշանսն՝ որ գործեցան թ  
 զնգէն, որոյ անուն յորժորջանաց փայ-  
 լատակիչ կոչէր . եւ հաւաստի են նը-  
 շանքն, թէ կպեա եւ անուն յորժորջա-  
 նացն յառաջագոյն լինէր, որչափ եր-  
 կայնամիջ բանք առդին զնշանաց, զորս  
 եւ բազմաց իւրեանց աչօք ակեսեալ է  
 եւ չէ մարթ ասել թէ սուս ինչ խօսի-

ցին, զի որ վկայենն արժանի հաւատա-  
 բնութեան են: Գարնեալ նշանք որ ի  
 քրիստոնէից գործին, Աստուծոյ բա-  
 րեբարութեանն հանդէսք են, որ ի վե-  
 րայ նեղելոցն գթացեալ բարեգործէ,  
 որպէս գհիւանդսն բժշկել: Իմին հա-  
 կառակ նշանք որ յարտաքնոցն պատ-  
 մին, կամ ծաղրայից իմն եւ անպիտանք  
 են, որ յայտնի իսկ նշանակ է սառ-  
 թեան նոցա, որպէս յորժամ վիպա-  
 գրեն, թէ հարցուին զապառած վէճն  
 կարոցաւ ընդ մէջ կարէք. եւ թէ կոյս  
 մի Աստուծոյ ծակոտ մազոյ ջուր եհան,  
 եւ կամ առ տիմարութեան սքանչելիս  
 կարծէին, զի բնական պատճառացն չե-  
 ին տեղեակ, որպէս արեան անձրեւքն  
 զորոց զպատճառսն գիտեն այժմ մեր  
 փիւսկեանք, եւ ամենայն երեւոյթք որ  
 յերկինս երեւիցին, որք բազում ան-  
 դամ հիւսիսային իմն լոյս էին, եւ բա-  
 լականք էին զարհուրեցուցանելոյ ըզ-  
 իսանազանն ամբոխն, որ այնոցիկ չէին  
 տեղեակ:

50. Իմանք ի փիւսկեան փիղիսոփայից  
 ասեն, թէ մարթի եթէ իաշի ինչ նմա-  
 նութիւն երեւեցի յերկինս, որպէս  
 այլ եւս բազում իրաց կերպարանք. մի  
 թէ կարիցեն ասել թէ եւ յունական  
 գիրն որ Աստանդիանոսի եւ զօրուն որ  
 ընդ նմայն էին, երեւեցաւ, ինքնադէպ  
 ինչ էր: Արդ ընդէր կամակորիցեն ըզ-  
 գործն, յորժամ Աստանդիանոսի գոր-  
 ձըն քան զսքանչելիան եւս սքանչելա-

զոյն է. զիսորդ որ Հասոմոց ինքնակալ էր, եւ աշխարհի տէր, զխոնարհութեան կրօնս ընդունէր, եւ որ հեթանոսական կրօնիցն քրմապետ էր, եպիսկոպոսոսաց քրիստոսնէից հնազանդ լինէր:

51. Յայսմի է ի գործս առաքելոցն խառնութիւնն գոր յարուցին ընդդէմ նոցա սսկերիչքն որ զիւրեանց կեանս շահէին գործելով մեհեանս արծաթիս Արտեմեայ զիցն եփեացուց:

52. Սողոյք իմն է եթէ հրամանք եւ բղձութիւնք դազարեցին սակաւ ինչ ժամանակս յետոյ քան զՔրիստոս, եւ Պղոստարրոս ինդրէր, թէ այնք զինչ պատճառք իցեն: Բայց ճարթ ինչ իցէ ասել թէ Քրիստոս իրրեւ ծնանէրն, լսեցոյց զնոսա. զի ոչ վազվազակի զիպէր: Աս ի զերկուս միսան միսքանելոյ, ինչ թուի թէ ճարթի ասել եթէ արգարեւ Քրիստոս լսեցոյց զզեւսքն, այլ բուրմբ յանձանց յոգէին եւ խոսէին ստուծեամբ, այլ ստուծիւնն խայտառակեաց զխարէութիւնն եւ սպառսպուս դազարեցին հրամանք:

53. Յետ սակաւ ժամանակեաց խաղաղութեան, միսանգամ յառնէր հաւածուի ի վերայ քրիստոսնէից, որ քան զհալածանս գորս ի թագաւորաց հեթանոսաց կրեաց եկեղեցի, դժնդակազոյն էր: Բուզիանսս որ պարծէրն թէ տեսի, քննեցի եւ գտտապարտեցի, հալաակ եկեղեցոյ խորհրդով այլ իմն ազգ հալածանս յարուցանէր, որ չէր

բանութեամբ: Չամենեւին որք վասն  
 բնոյ արիանոսս գտաութեան արսո-  
 բեալ էին, գարձուցանէր, զի ճարակե-  
 ցի հակառակութիւնն եւ արհամար-  
 հեացին ճշմարտութեան կրօնք: Հան ի  
 քրիստոսնէից ղեկեղեցւոյ ինչս, եւ ա-  
 սէր թէ աւետարանն զաղբատութիւն  
 պատուիրէ. եւ արդեւ զի մի որ ի քրիս-  
 տոսնէից հրապարակախօս լինիցի եւ յա-  
 ւազութիւն հասանիցէ, զի աւետա-  
 րանն, ասէր, հրաման տայ տանել զքր-  
 հանաց, եւ ի պատուոյ փառչել. եւ  
 շտայր թոյլ զի իմաստութիւնս ինչ  
 ճարտարութեանց ուսանիցին, զի չէ  
 արժան, ասէր, քրիստոսնէից զարտա-  
 քին մատենագիրս գրանիրունս եւ ըզ-  
 ճարտարախօսս բնութեանւղ. նա եւ զի-  
 րքս եւս նիթեաց եհան հակառակ  
 քրիստոսնէից, զոր Վիրանիոս յոյժ մե-  
 ծարէր, յորում ասէ թէ զմտաւ ան-  
 գամ շածէր որ թէ Զիսուս աստուած  
 սին իցէ, եթէ Զովհաննու չէր ասա-  
 ցեալ. եւ խոստովան լինի թէ արգա-  
 բեւ արար Քրիստոս սրանչելիս: Աւլ  
 յաղթեաց եկեղեցի հարձանացն, եւ  
 այն զոր Զովհանն գրեաց, հաւատա-  
 րիմ եղև:

54. Այ ինքնակարացն ճոխութիւն էր  
 որ եան անկանել հեթանոսութեան,  
 որպէս ոմանք կարծեցին: Հոռոմոց քա-  
 զարն յերկար ժամանակս զիւր զիան  
 պատասպարէր. եւ իրրեւ անկանէր քա-  
 զարն հեթանոսութիւն եւս կործանէր:

55. Պատիժ պատուհասի երկոց քա-  
ղաքացն այլ եւ այլ իմն է: Եւ ոչ մեա-  
ցորդք զան Քարիդանի ի վերայ երկրի,  
եւ ոչ որ զիսե թէ ուր կամ յորում  
փայրի կայր: Իսկ մեացորդք Երուսա-  
ղեմի ցայժմ զտանին, այլ տանարին  
հետք չերևին ուրեր. բայց Հոսմ որ  
բազում անգամ կապուած կողոպուած ե-  
ղև, տակաւին կայ հանդերձ փառաւո-  
րութեամբ:

56. Ազարիկոս արքայն Վթաց յա-  
մին շորեքհարիւրորդի տասներորդի  
յարսի առ զՀոսմոց քաղաքն: Առ-  
տիգա Հոնաց թագաւոր որ աստուա-  
ծահարուածն յորհորհեցաւ, յամին շո-  
րեքհարիւրորդի յիսներորդի երկրորդի  
աւերեր քանդեր զբազում քաղաքս յի-  
տազացոց աշխարհին, եւ անտի ապա  
խաղայր գնայր ի Հոսմ, բայց սրբոյն  
Վեանդեայ քահանայապետի ազա-  
լանք գնա արդելուին: Վեաներիկ որ  
թագաւոր էր Վանդազաց յամին շո-  
րեքհարիւրորդի յիսներորդի հինգե-  
րորդի գնոյն քաղաք անայր եւ մասնէր  
յարար եւ յափշտակութիւն: Ոգովա-  
կրոս Երուդիացոց թագաւոր յամին  
շորեքհարիւրորդի եւ թանաաներորդի  
վեցերորդի զՀոսմոց պետութիւնն  
յիտազացոց աշխարհին համբռն ի մի-  
ջոյ բառնայր:

Թարգմանին որ զերգս զայս Սղա-  
մանաց լեզու եհան, այս տեղի չթուե-  
ցաւ հանդ. եւ ընդ այն շէն ինչ զար-

մանք, զի Հերձուածող էր. բայց մե-  
ծամեծս սրապեաց պըն, այնու զի զձրկ-  
նորսին մատանեւան, փրկպեաց եւ իմա-  
ցաւ մեղաւոր \* :

57. Թարովր ըստ Հասարակաց կար-  
ծեաց ասացի, զի աւետարանագիրք շա-  
սացին զանուն լերինն :

58. Իսկ Պետրոս եւ որ ընդ նմայն  
էին, ծանրացեալք ի քնոյ, զարթեան  
տեսին զփառս նորա : Ղուկ. Թմ. 32 :  
Մինչեւ ցՅիսուսի մահն, եկեղեցի որ  
առաքելովքն յանդիմանէր, ներհէր ինն  
եւ ի քուն էր. առաքեալք յեա յարու-  
թեանն Յիսուսի, ի միտ առին զփառս  
վարդապետին, եւ իրքեւ զարթեան Հա-  
ւատք նոցա, եղեն պատճառք այնչափ  
մարտիրոսացն վկայութեան, որոց բար-  
բառ այնմ բարբառոյ զուգական է որ ի  
լերինն լսելի եղեւ, թէ Գմա լուարուք :  
Բայց ընդէր առաքեալք որ զայլակեր-  
պութիւնն տեսին եւ զայնչափ սքան-  
չելիսն, տակաւին տկարք էին ի Հա-  
ւատան : Աստուած թողլ եա այնմ, զի  
զմեր Հաւատս Հաստատիցէ. նորա  
յամբ եղեն ի Հաւատալ, զի մի մեք նոյն-  
պիսի լինիցիմք :

Մեծ գիպուածն զորոյ զՀանգամանս  
նկարեցի յերգս այս, ե քրիստոսնեայն  
լինել ամենայն երկրի, որ արգարեւ ա-  
ռանց Հասանելոյ է, եթէ մանք որ միա

\* Զի Յիսուսի սնուն ի նոց- լել- ի  
հել-որ հերձ է :

գնիցէ: Մեզ՝ որ այժմ անմտութեան  
 եւ բաղադանաց զհեթանոսաց կրօնս  
 համարիմք, թերեւս թուիցի թէ զիւ-  
 րին իմն էր արագ եղծանել եւ քակել:  
 Ասկայն շէր զիւրին ինչ զազգ մի ի կոս-  
 ցըն կորզել: որոց քուրմք յիւրեանց  
 շահաց զրգեալք օգնական եւ նեան-  
 ասու լինէին: Փիղիսոփայքն հեթանո-  
 սաց իմաստունք որ զհասարակաց խա-  
 նազաննն մարդկան մելքութեամբք  
 ծաղց առնէին, աստուած զիւրեանց  
 իմաստութիւն համարէին. շէր զիւրա-  
 եւ գնոսս յիւրեանց կարծեցեալ կոսոյ  
 անտի խել: Ասմ զիւրոյ ինքնակալ մի  
 Հոսոնոց, որ իբրեւ քրմապետ էր, եւ  
 զքրմութիւն եւ զիշխանութիւն ի մի  
 միաբանէր, կարէր հաւատալ թէ ի նո-  
 սս զորս քրիստոսեայք եպիսկոպոսս  
 անուանեալ կոչեն, իշխանութիւն իմն  
 կայցէ: որ վերագոյն քան զիւր ճօխու-  
 թիւնն իցէ: Ընդէր Ասսամոզիանոս  
 շած բնաւ զմասս զի ի բիւզանդացոյ  
 քաղաքին զոր ինքն մեծապայծառ շը-  
 նաշխարհիկ զարգարեաց, զեկեղեցւոյ  
 դահերէց գլխաւորութիւն կարգիցէ,  
 մանաւանդ զի ունէր եւ բարբառ ասե-  
 լոյ, թէ ի Հոսմ քաղաքի զեռ ամենե-  
 ին հեթանոսք են: Չարմանք մեծա-  
 սքանչ են եւ ընդ յերուսաղէմ բազ-  
 մութեան Հրէից զարնն, որք վաղվա-  
 դայի յսկան թաթափել զերուսաղէ-  
 մացոյ եկեղեցին յարգարէին. որք ոչ  
 եթէ զկուսս ինչ թողութն, այլ զօրէնս

զոր ճշմարտին Աստուծոյ տուեալ էր, եւ զգոհան զոր նայն խնդրէր, եւ զտա-  
 ճարն ուր կամեցաւ զի երկրագագութիւն  
 առնուցու: Հարկ էր նոցա ի մարմնա-  
 ւոր կարգացն յանկարծ հոգեւորս լի-  
 նել, եւ ի միտ առնուլ թէ ամենայն  
 գործք օրինացն ստուերք էին, եւ զայր  
 մի զոր ի խաշն հանին ընդ անօրէնս, ի-  
 րրեւ զԱստուած համարել, եւ զազգս  
 զորս հանապազ առեին, առ եղբարս  
 սունել. սակայն Պետրոս, յառաջնում  
 իսկ նուազին իրրեւ խօսեցաւ, զերիս  
 հազարսն ի Հրէից անաթի դարձոց, եւ ի  
 միւսումն հազարս հինգ, ուր Պաւղոս  
 որ ի մէջ արիւսպագին այնպէս ճարտա-  
 րարանն խօսողութեամբ ճառէր, զեր-  
 կուս կամ զերիս միայն յունկնորացն  
 շրջեաց. ոչ զխոնարհութենէն Զիսու-  
 սի ճառեաց նա անդ, այլ զերկնից եւ  
 զերկրի արարչէն, եւ զնախատեղծ  
 մարդոյն յորմէ այլքն ամենեքին սերե-  
 ցան, եւ զԱստուծոյ որ դատելոցն է  
 զնոսա զամենեւին յաւուր յորում զմե-  
 աեալսն յարուցանիցէ: Զոյնք իմաս-  
 տունք եւ հանճարեղք հասու լինել  
 ճշմարտութեանն շեղեն բաւականք-  
 իսկ Հրէայք թմնճրամիտք եւ ընդ մար-  
 մնաւոր իրս բեւեռեալք, ի Պետրոսի  
 բանիցն օրպէս ասացի, յանկարծակի  
 վազվազակի շրջէին:

b p q b





Ե Ր Գ Ե

ՆԱՆՆ՝ հաւասար Նստուծոյ,  
որ ի ծոց Հօր միածին,  
Նորին լուսոյ ճառագայթ .  
որոյ բանիւքն տածին,  
Նւ գարմանին երկրաւորք,  
եւ երկնաւորք համօրէն .  
Որ էր, մինչ չեւ լեալ էր մարդ  
յերկրէ ի բուն իւր մօրէն :  
Բան առ Նստուած, եւ Նստուած,  
իմաստութիւն եւ որդի .  
Որոյ փառացքն պարզեւ  
յիւր սիրելիս հաղորդի :  
ՆՐՅՅՆոյն Նստուած եղեւ մարդ,  
որպէս քարոզքն թողին,  
՞ Եւ որդ աւրեմն իցէ նա  
հաւասար Հօր ծրնողին :

**Օ** ինչ խօսիս ով մարդ անգէտ  
 եւ տառապեալ եւ արկար,  
**Չ** ի քրննիցես զՆստուծոյ  
 խմաստութեանքն նրկար:  
**Հ**ողմքն<sup>2</sup> շրնէ ուր կամի,  
 առնուս զազդուճքն նորին,  
**Ն** յս ոչ զիտես յս երթայ,  
 կամ ընդ օր կոյս ոգորին:  
**Թ**է եւ բղձայնքն լըսես,  
 այլ տեսանել չէ հընար:  
**Կ**իցիս հասու գու այնմիկ՝  
 որոյ բանիւքն ծընար:  
**Բ**այց զամենայն երկեւան,  
 ըզբիծ ոգւոց եւ զարատ,  
**Հ**աւատք որ գուսար է երկնից  
 եղ մեկուսի եւ փարատ:  
**Յ**եցեալ յանշարժքն խարխիս,  
 ծածկեալ զերեսսքն քողով,  
**Լ**ուսաւորէ զիւր ընտիր  
 հաւատացեալքն ժողով:  
**Կ**ոյս՝ որ ինէն արձակեալ,  
 ըզքեզ, ասէ, ի շարէ  
**Չ** երծուցանէ խրնամով,  
 եւ ի պատշաճքն վարէ:

Բայց քեզ արժան է ունել  
 զիս բարեկամ եւ զովող,  
 Սխարս ցածունքս սիրեմ  
 եւ խանարհաց եմ զովող։  
 Բզցայդ ոչ ոք տեսանէ,  
 զի չէ խաւար լուսատու։  
 Եւ զու մնալով արւրնջեան,  
 միտ զիբ ուսման եւ խրատու  
 Որոց ըզքեզն կրթեն.  
 զի աստ է ժամ գիշերի.  
 Եւ մի ըզկրօնքս քրններ,  
 որ յերկնաւորսն բերի։  
 Ի անմատոյց, եւ անբաւ  
 քան ըզխորհուրդս քոյին,  
 Եւ զօրացիր հաւատովք  
 եկեղեցւոյս զըշխոյին։  
 Չւ պարտ, ասէ ամպարիշան,<sup>3</sup>  
 հաւատալ այդքմ բանի,  
 Եւ ոչ թողուլ ըզհանձար,  
 որ առ բարին զիս տանի։  
 Որ համարի ի մարդիկ  
 անհամեմատ մեծարոյ,  
 Թի իմանալ եւ քրննել,  
 այս է պարզեւ հանձարոյ։

**Մ**ի թէ Մատուած կամկցի  
 զայն հուր՝ զոր ինքն արծարծեաց,  
 Ե իջուցանել միւսանգամ.  
 այդ է օտար ի կարծեաց :  
**Ն**՝ արծարծեաց արդարեւ,  
 եւ ցանկայի այդ նրէք,  
 Մինչ չեւ մարդոյն մեղուցեալ  
 գողցես իշխան լեալ թրէք :  
**Ի**սկ այժրով՝ գրեթէ շիջեալ,  
 եթող զոգին ի մթման,  
 Որ կայ ի քուն, կորուսեալ  
 զայն գեղեցիկ իւր խրթան :  
**Ը**՛յն մեր հաւատք, զոր անմիաբ  
 մթմագին իմն համարին,  
 Զայն հուր անդրէն յարդարեալ,  
 ամեն բղմարդն ի բարին :  
**Ո**ր չէ մթմին այլ յայանի  
 եւ քան բղղոյս արբնջեան :  
**Զ**ի է բարբառ Մատուծոյ  
 եւ զօրութիւն մըշարնջեան :  
**Ո**րով եհեղ ի մարդիկ  
 զիւր գիտութիւն սրբարար :  
**Մ**իլ բովանդակ յայանի նա .  
 յորժամ մահուամբ գու հարար :

Աստեանքն մեծ կրեքեալ՝ է,  
 որ մինչեւ զոր բնծայման  
 Երեւելոյ արարչին,  
 ունի պահել զլուր պայման։  
 Ո՛րչե՛ք ինչ իբք զարմանաց  
 ի հող երկրի թաթաւին,  
 Ար եղ Մասուած բզնսսա,  
 եւ կան ծածկեալ տակաւին։  
 Օ ի որ լըրբել յոժարեն,  
 իւրեանց անձանց վրնասու,  
 Կորին անձառ խորհրդոց  
 լինել տեղեակ եւ հասու,  
 Տեսեալ զի գոյղն արարածք  
 այդպէս անհաս են յինէն,  
 Ի միա առցէ թէ չէ փոքր,  
 որ բզնսսա յորինէն։  
 Յայանի են մեզ արարածք,  
 բայց եւ ոչ գոյղն մասին,  
 Եզգեցութեանցրն՝ նոցա  
 տակաւին միտք մեր հասին։  
 Արշափ շըրջմունք բոյսեալ  
 տարեկանաց եւ տարեաց,  
 Լա բզնսութիւն տակաւին  
 ոչ որ յայանել յոժարեաց։

Աւ յարժամ դէպք եւ պիտոյք  
 եւ ժամանակին տացէ,  
 Մըսոյս բարուցին քրննել  
 նըւազագոյն ի բացէ,  
 Զաղիւ ինչ լոկ<sup>7</sup> դիտիցեն  
 հընարագէտք ճարտարաց .  
 Բայց ըզգիւտիցին պատճառս  
 իմանալ ոչ ոք կարաց :  
 Այնքմ գաղտնեաց հասանել  
 ի զուր եղեալ ի մըտի,  
 Քիչիստփոսրն պատուեալ  
 քրննել ըզխորրս ժըտի :  
 Սակայն բնութիւն բարբառի,  
 մի, ասէ, այր գու, ժըտեր  
 Զիմ սրբութիւնըս կոխել,  
 որ դեռ ընդ դրունսրն մըտեր :  
 Արդարեւ իբք յայանագոյնք,  
 որ գանրն մեզ ի զընին,  
 Ի կարի իսկ քրննըւաց  
 գոգ ծածկեալ<sup>8</sup> իմրն զընին :  
 Աւ որ իւրովք թիակօք  
 զահագին ծովն սանձէ,  
 Աւ ոչ խուն ինչ մարթայցէ  
 մըթերել յայնքմ գանձէ :

- Օչ որ բղբնութիւն յազկեցեն,  
 որ ի ծածուկ զեանեղի,  
 Միայն ըզկապ ինչ գրախն,  
 եւ ոչ զաղբերքն անդի:
- Մինչեւ բնութիւնք հայեցեալ  
 ի քրննութիւն մեր խոտանե,  
 Եւ յազխի ինչ առ ի խրատ  
 մեզ հանապարզ որոտանե:
- Պաշտեա, ասեն, զարարիչն,  
 եւ վայելեա ի բարիս,  
 Եւ սքանչացիր ընդ պարզեւն,  
 ընդէր քրննել յօժարիս:
- Արոց ուսման միտ եղեալ,  
 ամբս բազումս մաշին,  
 Ընդ իմաստնոց կարծիցեն  
 առնուլ զիւրեանցքն բաժին:
- Նա յայնժամ իսկ թըւեցան  
 թերակատարք առաւել,  
 Չի բազում վոյթըն նոցա  
 անգիտութիւն իսկ յաւել:
- Չի մի քրննել զանքրնինս  
 համարիցին ինչ գիւրին.
- Թեպէտ եւ բեր ի վաստակս  
 եւ աքքնութիւնս ծիւրին:

**Պ**ԻՏՆԵՄ, ով մարդ մեծամիտ,  
 դու ըզարեալ ես ընդ իս,  
 Եւ ի մրտի քում փութով  
 մերժել ըզբանքս պընդիս:  
**Ս**ակայն աղէ դու մեղմով  
 ըզհպարտութիւն քո ցածոյ,  
 Ընծամք յանձնէ պատկառեալ  
 եւ ի քոյին կազմածոյ:  
**Ե**ւ թէ կամիս անդրասին  
 իսկըզբանէն եւ յելից,  
 Ճարտարութեանցըն մարդկան  
 ըզպատմութիւն յաւելից:  
**Ը**զհայթայթ անս սքուեատից  
 զբան մարդիկ ի հարկէ,  
 Ի գրեւարին ինչ յաճախ  
 կարտութիւնն ակնարկէ:  
**Ս**էք անդէոյ եւ խաշանց,  
 պահել ցորեան եւ գարի,  
**Ո**րոց եւ պէտք ըստ ամաց  
 իւրաքանչիւր կատարի,  
**Ե**տուն մարդկան ի ժամու  
 առնել սակաւ ինչ խընայ:  
**Յ**որժամ ոչ լի եւ առատ  
 պրտող արդեանցըն զընայ:

Նոյնգունակ պէտքն ըզմարդիկ  
 աստեղագէտս յարդարեաց,  
 Վիտել ըզդիրս աստեղաց,  
 Եւ ըզըջմունքս տարեաց:  
 Թեպէտ եւ յայլ ինչ ջանալ  
 էր մեզ պատշաճ եւ վայել,  
 Քան յանստիստիս կարգ շարժման  
 լուսաւորացրդ նայել:  
 Ազգք՝ որ բնակեալ նրստէին  
 զափըն մեծ այնքս դեաց,  
 Ար արբուցեալ զՎ:դիպտոս  
 դառնայ ի շափ իւր յեաց  
 Ասքն վըճիտ լինելոյ  
 օդոյ յիւրեանց դաւառին,  
 Գաստեղաց դիրքս ճըզդի  
 ի միտ քան զայլ որ առին:  
 Աւ առ բարւոք նըշմարել  
 ըստ այլեւայլ շըջմնաց,  
 Կարգել կայան եւ անուն  
 իմաստուն ազգքն ջանաց:  
 Վայց քանզի միշտ աչք նայու  
 էր ընդելեալ յերկրամին  
 յարակաւոր անասունս,  
 որ աստ առ մեզ արամին,

Յայն սակրս զեզն եւ ըզլոյ,  
 յաստեղատունսրն տարան,  
 Ըզգարդ հոխոսց եւ բըլբոց  
 վայելութեան ամարան :  
 Սակայն ճարտարք մեր արդիբ,  
 նոցին ուսման պայազատ,  
 Ի բարանայրն թողին  
 ըզնոսա զերծ եւ ազատ :  
 Արամազդայ, Վահագնի  
 եւ այլ նոցին նրմանեաց  
 Ընուն, գիւտիքրն սոցա,  
 մինչեւ յերկին ժամանեաց :  
 Իսկ թէ որ շահ յանհանձար  
 ի ցնորական հրնարից  
 Այնց առաջնոց լեալ իցէ,  
 եւ զայն իսկ յայտ արաւից :  
 Քաւզէութեանրն ցրնոր  
 անտի յաշխարհքս տեղոց,  
 Սքնրնդարաշխ ծրնրնդոցք  
 պատճառաւոր աստեղոց :  
 Օրոց եւ կրօնքս կարգեալ  
 բա յօժարել ասողին,  
 Նրանակ իմրն զհրեանց  
 խտարութեանրն թողին :

Աթէ մանուկն ի կրչս սոյ  
 աստեղատան ծրնանի,  
 Բարենըշան<sup>10</sup> գալոյ է  
 բառ ժրիպելոցքն բանի,  
 Իսկ թէ իցէ ի կարծի  
 աստեղատան ժամ նորին,  
 Չար դոյ, ասեն, եւ պղպեւ  
 բանդագուշեալ զբնարին:  
 Պատիս<sup>11</sup> զսղալցի  
 երկուցեալ իմին կարի,  
 Թէ զուցէ ոչ ի ժամ իւր  
 զիպեցաւ ասարդ բարի:  
 Տանդ իր զբնացս աստեղաց  
 հաստատութեան կամարին,  
 Բցպատահարս մարդկան  
 քաղեալք զբռնեալ համարին:  
 Բազումք սրպէս Վարդանան<sup>12</sup>,  
 ի նոյն խորհուրդ անօրէն  
 Խարէութեան արուեստին  
 կան զեղերեալ համօրէն:  
 Պատգամբս սուս բարբառեալ  
 զայթակղութիւն արգիտաց,  
 Մինչեւ զարման իսկ ասնուլ  
 ժանս Սորինասըն<sup>13</sup> զխաւց:

**Օ**ւնհաս բզգբոշմն բնթերցեալ  
 որում շէ այլ ոք հասու,  
 Ընդ աւագաց ընդելաւ  
 կալ ի նոցայն ըսպասու:  
**Տ**եւեր զաղէտքս վըշտաց  
 այնչափ շարեացն հասելոց,  
**Ե**ւլ շէ ինչ այն առ այնու  
 զոր այժմիկ եմն ասելոց:  
**Լ**ուր ցնր վայր միտք մարգկեզէնք  
 զուղղորդքն բան կորուսին,  
 Զորժամ ցերեկ արեգակն  
 եւ կամ բզցայդքն լուսին,  
**Ը**միտիեցին զիւրեանց լոյս  
 խառնիճաղանճն առ ահի,  
 Զ ի մի գիշեր ատրիցէ,  
 անդրէն բզլոյսքն շահի:  
**Ա**էսքն ձայնիւ գոչելով,  
 կէսք ի բախիւն կաթսային<sup>14</sup>,  
 Փարասել իմն բզխաւարն  
 աղջամբղջին յուսային:  
**Ի**սկ ուր թողից եւ զայն ասող,  
 զյր գիտաւոր<sup>15</sup> է անուն,  
 Զոր այր առանց գրպրութեան  
 եւ կասկածոս ի մանուն,

Թեպէտ եւ շէ, բայց կարծէ  
ընդոյն պատճառքս շարի:

Եւ օրաշար ժամաշար  
անտի անձին համարի:

Իշխան, ասէն, մեռանի,  
յորժամ նոյն ասարղ ծագէ.

Չի՞նչ փոյթ է, սյր դու, աստեղն  
ըզձիրանեոյ եւ թագէ:

Գոյ տեսչութիւն Աստուծոյ  
մեզ պահպանիչ եւ դարման,  
կենդանութիւն եւ մահ իսկ  
անսայ նորին յարդարման:

Եւ որ կարի ծագուն է,  
յորժամ յանկարծ ի տանիս  
Բու<sup>16</sup> երգիցէ, տաղնայեալ  
եւ զարհուրեալ գրտանիս:

Ոմքն նեղեալ յանբըջոյ  
ի տուն գիւթին ընթանայ.

Չի ոչ ի զուր զայնպիսիս  
հրնարեցաւ սատանայ:

Միտոյ եւ զեղ բրժժանայ<sup>17</sup>  
առեալ կապեալ ընդ անձին,

Եւ ասղանքն եւ յուսթիւք  
զարդարին իմն սուանձին:

**Ի** դիւակիան արուեստէն  
 Հայթայթանօք դեղ կամի,  
 Ար մանաւանդ է կենաց  
 եւ լաւութեան թրշնամի:  
**Ի** սրնուտի յոյս կապեալ  
 թողին շարեաց Երշնակ,  
 Ար զայդ այդպէս խորհեցան,  
 եւ եղեն ձող եւ ծանակ:  
**Մ**ԵՐ եւ բսկիզբն շարեաց,  
 զոր ոչ դք ած բզմրտաւ,  
 Եգիպտացին<sup>18</sup> անդրստին,  
 որպէս լուարբն՝ գրտաւ:  
**Բ**ազում հատուածք ի նոցունց  
 անտի առ Յոյնքս բերին,  
 Օդրս քաղցունքս խնդրեալ,  
 եւ տեղիս իմն ջերին:  
**Ի**սկ Յոյնք եղեն հանապաղ  
 զերգոց վնայաց կաթոգի,  
 Ըն սէք իւրեանց ճարտարաց  
 տան բզմարմին եւ զոգի:  
**Ճ**արտարութեանց շէն անգէտ,  
 որ եւ անուն իսկ յաւել,  
 Սակայն զայնու գան լսակալ,  
 որ թբին հեշտ առաւել:

Այլ յիմաստնոցքն նոցա  
 կարի սակաւքս զբարի,  
 Արոց ճառել ըզրնութեանց  
 եզեւ ինչ փոյթ ի մբարի:  
 Այլ ոչ ճարտարք Հոռոմոց  
 հազացան այգբմբ բնուս,  
 Գազանեաց բնութեան մբարոց իբ  
 ի նստա ոչ ոք ծրնուս:  
 Ղ սկրկախոս<sup>19</sup> մեծանուն  
 յիւրում բնութեանոցքն ճառի,  
 Բազում բանիք զեբազոց  
 Այլիկուրեայ բարբառի:  
 Իմաստութեան ցանկութիւն  
 ըքեալ ընդ փայլ իսկ հարաւ,  
 Լ: բընագոյն քան զուսման  
 իշխանութեանքն ճարաւ:  
 Աչ այլ ինչ փոյթ զբարութեան  
 ճարտարութեանց ես սեօի,  
 Բայց մարտ զընել եւ յաղթել  
 ի մէջ որդւոցն<sup>20</sup> Նքեօի:  
 Իշխանք եւ պետք զաւանայ,  
 որ աշխարհի հրաման սան,  
 Աչինչ ընդ փառքս պատուոյ  
 զբրազխացքն խանտան:

**Ա**րդ արեգակն, ասեին<sup>21</sup>,  
 ըզցայդ զօղեալ ի ծովի,  
**Յ**ովհիանու յորձանայ  
 այդուն դառնայ իւրովի:  
**Ա**յլ եւ զերկնից ձիգ եւ պարզ  
 հաստատութեանքն խորան,  
**Ի** վեր ունին անխաղաց  
 եւ անշարժ ջուրքքն ծորան:  
**Ա**յս էր ուսումնն նոցա,  
 պատերազմունք<sup>22</sup> որ կային,  
**Ը**ցփոյթ ուսման մերժեցին,  
 մարդիկ յերեանց շահ նային:  
**Յ**Ն.Ն.Ք. պետութիւնն շոտանց,  
 որ միշտ զերկիր իւր յաւել,  
**Վ**ատթարանայր եւ չէր մարթ  
 յերկար տեւել եւ բաւել:  
**Ի**չր նա կրրկին<sup>23</sup> ամբայեալ,  
 բայց եւ նովին խարխալեաց,  
 նրկուն եղեալ ի գերւոյն  
 եւ յազմրկէ եւ յալեաց:  
**Ե**ւ մինչ ձեռամբ մեծազօրն  
 երուզացուց արքայի,  
**Ը**զոստուղեայ տէրութիւնն  
 քնդ փայր հարեալ քայքայի,

Կաստանդ ինեայն նոյնդ ունակ  
 սասանեցաւ եւ դողաց :  
 Եւ շէր այն սյժ պրնդ ու թեան  
 հասնայեցւոց յաղթողաց :  
 Բզմեծանուն մարգարէն<sup>24</sup>  
 որում հաճիկք հաւատան,  
 Յարեւելից աշխարհին  
 յարոյց նոցա Տէր սասան :  
 Հիմն արկ նորոյ պետութեան,  
 որ մեծանայրն տակաւ,  
 Յազգաց անտի բնակելոց,  
 առ Եւքսինոս ծովակաւ :  
 Ենուանակիցրն<sup>25</sup> նորա,  
 որ հասեալ այնքժ բարձի,  
 Հրգօր անուամբ եւ արդեամբ  
 յիշտանութեանրն կարծի :  
 Ար մըթացոյցն ըզգատիւ  
 իւրոյ նախնեայն անուանեաց,  
 Սինչեւ ի մեծրն քաղաք  
 բիւզանաացւոց հար վանեաց :  
 Աղուկ աւուրն այնորիկ,  
 շէր այն օր լոյս, այլ խաւար,  
 Յորում քաղաքն հոյակապ  
 եղև կոխան եւ յաւար :

Անդ փայտակերտն ամենայն  
 լինէր յաւեր եւ յայրեաց,  
 Եւ հոյ ճարակ զեզեցիկ  
 Է զեւնափայտն մայրեաց :  
 Օ անագորոյն ձեռքն քս  
 մի այլ յարիւն թաթաւեր,  
 Սարգախոշոշ բրնձաւոր,  
 արգել բզհուր եւ զաւեր :  
 Թէ ապարանք արքունի  
 աստ ի գիւմի քեզ հարան,  
 Սի թէ գիւմնք մեր նոյնպէս  
 եւ մատենիցքն դարան :  
 Իմաստու թեան կամիցիս  
 լինել խափան եւ արգել,  
 Եւ բզնորին գիմակաց  
 զանգիտու թիւն քս յարգել :  
 Այլ ընդ այն չէ պարտ հոգալ  
 անդիտու թիւն իւրովի,  
 Առանց ուրուք օգնելոյ  
 գիւրաւ յարգի եւ գովի :  
 Եւ առ բզնոյն հաստատել  
 փափաքել չէ պարտ արեան :  
 Ահա բզգիրքն զեզել  
 ոմանք ելին եւ յարեան :

**Այնքա մեծի իմաստանոյն**<sup>26</sup>,  
 որ իբրևամբբ համարի  
 Յամենեցունց ուսուցիչ  
 եւ վարդապետ խաւարի:  
**Յորոյ ի ճառարն մըտին**  
 իբրեւ յանձուտ արդերան,  
 եւ այնչափ<sup>27</sup> ջակք իմաստանոց  
 սուր ի ձեռին յաւերան:  
**Արոց նըստեալ, վայրապար**  
 ըստ պատշաճի պատգամին,  
 Ըջդոյն իբիբն յիմեքէն  
 բաժանել իմրն կամին:  
**Այն վայրապար կարգ բանից**  
 դանդաշանեաց արխամարաց,  
 Իւր զարմացող եւ գովելչ  
 ունել բազումքս կարաց:  
**Սակայն բնութեանրն դաղանեաց**  
 քրննիչ եւ ոչ որ գրտաւ,  
 եւ ոչ խորհել ինչ գայնու  
 ամ որ երբեք ըզմիտաւ:  
**Աճ. արգ մեղմով եւ տակաւ,**  
 որպէս պատմեն ի վիպի,  
**Սինչ գեռ որ ակրն շունեք,**  
 յանկարծուստ այն որ գիպի,

Յորում այր ոմրն՝ բեր մեզ  
 ըզցանկալի զայն համբաւ,  
 Թէ հեռագոյն ուրեք գոյ  
 այլ աշխարհ մեծ եւ ամբաւ,  
 Յորում սակին բուսանի,  
 որպէս ցորեան եւ գարին,  
 Զայս բան լուեալ ճանապարհ  
 ըզծովըն մեծ արարին:  
 Երթալ յաշխարհն յայն առան,  
 եւ հասանել յայն տեղի,  
 Կա եւ ըզվայրն գիտել,  
 ուր այնչափ զանձ զետեղի:  
 Սակայն թողեալ ըզպատճառն,  
 ուստի գրողեալ յայն եկին,  
 Զխարզ հատին զայնչափ վայրս,  
 յայտ արասցուք զայն մեկին:  
 Բայց կարճառօտ հատանեմ,  
 ոչ այնպէս մանրս կարի:  
 Երբեմն ուրուք հանգիպեալ  
 յանկարծ մազնեւորն՝ քարի,  
 Արդ մի կողմն ընդ հիւտս,  
 մեւորն նայէր ընդ հարաւ:  
 Զոր առեալ այրն առ հրմուտ  
 արուեստագէտքս տարաւ:

Արդ այնպիսի արուեստի օր, Օ,  
 զարմանալեալ եւ նորով,  
 Ի միտ առեալ իմացան յարմար,  
 զայն զաղանի գուժ եւ գորով :  
 Բազում բարիս շահեցաք,  
 Լեալ այդքով փորձ եւ հասու,  
 Սակայն նորոյ աշխարհին  
 Թագաւորաց վրնասու :  
 Օ ի յայն ուղղիչ զօրութիւն<sup>30</sup>  
 եղեալ բազմաց ապաստան,  
 Հատեալ անցին, եւ հասին  
 մինչեւ յաշխարհ հեռատան :  
 Հրնդկաց աշխարհն հեռաւոր,  
 ծածկել ոչ եւրս կարէ,  
 Լքցաւ աշխարհ մեր կարի  
 Ի մեծագանձ աւարէ :  
 Օ ընտիր ընտիրս զանձուց,  
 Վար շէր տեսեալ որ հերու,  
 Լաուն կրողէք հեռաւորք  
 եւ մեծ աշխարհն Պերու :  
 Մարդիկ զերկին եւ զերկիր  
 առին յայնժամ ի քրնին,  
 Պրնդեալ ըզախն արտաքոյ,  
 եւ ըղղիչեր առարնին :

**Օ**րհուհուհե՞ 31 գոյգրն բեկոր, զոյ  
 յորմէ ճարտարքն խորշի,  
**Ը**ռեալ մանուկն յօրինեալ,  
 հարթ հաւասար բոյորշի,  
**Լ**զեալ հանդէպ զերկսեանե,  
 ետես անդէն ի ձեռնի,  
**Չ**ի մտաւոր երեւեր  
 անդ ի բացեայն եւ հեռին:  
**Ը**պակազործքն ճարտար  
 որ յանկարծ այնքմ գիպուե,  
**Ը**նդ շքքնաղ իրան հիացեալ,  
 առեալ գործեալ ըստիպուե:  
**Ը**ստեղազեան հոյակապ,  
 զարթուցեալ յայնքմ բանե,  
**Ը**ննոյն առեալ տաղնապա  
 անդէն ի տուն ժամանե:  
**Ը**զպրտողմեանսն թողեալ,  
 բառուգիւ յայնժամ ծանեաց  
**Ը**զ շքքնակրն զերկնից,  
 զոր կարծէր ակրն մանեայ:  
**Ը**նդ ամենայն փոփոխէր,  
 զի Կազիզեայն հրամանաւ,  
**Ը**րկիր անդէն յանխաղաց  
 արգելանաց իւր հանաւ:

Յայնժամ առեալ եւ անին՝  
 արեգական ըզտեղի,  
 Ի միջամայրս վայրաց  
 ըզկայ առեալ զետեղի:  
 Իշխանական արքնջեան,  
 որ օրինակ յարգարման,  
 Եւ միախառն կարգաւ  
 ամենայնի է դարման:  
 Ար<sup>32</sup> զայտոսիկ քարոզէր,  
 իբրեւ զուսումն ժանտի,  
 Եւ պաշխարել զամբս տան  
 ըմբռնեալ այրն բանտի:  
 Հայհոյութիւն համարեալ  
 հակառակ այնքմ վառիւ,  
 Արպէս թէ նոր ինչ ուսման  
 էր վըկայեալ ի ճառիւ:  
 Սակայն ըզտիւ եւ դիշեր  
 երկիր, ըստ առնրն բանի,  
 Եւ ըզ զառամեալ, եւ ընդ իւր  
 ըզդիմակացսրն տանի:  
 Արեւ քնակիչս նորոզ  
 երեւեցոյց յոչնչէ,  
 Երեւեին Աւստմուր<sup>33</sup>,  
 որոյ համբաւ իւր հընչէ:

Ընդէր այնչափ հրաշակերոյք,  
 որ լաւութեանն են խրթանն,  
 Պաճուճեալ իմքն դեղովք  
 Տաճկեալ կային ի մրթանն :  
 Ըչաց առանց ապակեոյն  
 զայն տեսանել շէր հրնար,  
 Զոր դու ճարտար հնարագետ  
 քոյով հնարիքքդ ճրնար :  
 Օ ի որ ետ աչքս մարդոց  
 վասն նորին դարմանոց,  
 Պամի դի նա ընդ լըծով  
 արասցէ զիւր պարանոց :  
 Օ ի թէ քեզէն տեսանել  
 զերեւելիս շէս անասի,  
 Զխարդ, սվ մարդ, ունիցիս  
 արժանաւոր յիշատակ :  
 Օ աներեւոյթ եւ գանձատ  
 աստուածութեանն ճանից .  
 Ե՛մ նախանձատ, ասէ Տէր,  
 եւ ակն ումեք ոչ առից :  
 Ըզէ սր աչք բաւիցեն  
 որպէս եւ էն իսկ վայել,  
 Զամպրն փառաց անձութեանն  
 նորա ժուժել եւ նայել :

Որչափ ընդ այդ ժպրհուծիւն  
 քո յարտասուս ես հարայ,  
 Անբիրի, դու որդին շնչին,  
 ըզքննուծիւն քո արայ:  
**Օ՛ՐԲԵՆԱՆՍԻՐԵԱՆ** Աստուծոյ,  
 ծածկեալք որպէս սրահակաւ,  
 Հազիւ ըսկիզբն առին տալ  
 ընծայուծիւն ինչ սակաւ:  
**Յայնժամ** եւ դու մարդ արկար /  
 գող զօրուծիւն նոր ագար,  
 Աննձնէ ի բաց թօթափեալ  
 զայն թըմբբուծիւն զբխազար,  
**Եւ** ի ըզքօղն բառնալ,  
 որ լինէր խմբն դարան,  
 Չգիտել ըզգեզ այնոցիկ  
 որ Մ.ստուծոյն արարան:  
**Եւ** ըզտրնդ իրան յայնժամ դու  
 որոց կանխաւն ընդերար,  
 Ի բաց լըքեալ խտտեցեր,  
 իբրեւ անկարգ եւ խելար:  
**Ըզվարդ** ապեարն<sup>33</sup> նոյնպէս  
 եւ զիւր սեւմանքն մատեան,  
 Իբրեւ խռովիչ զբպրոցաց  
 արհամարհեն եւ ատեան:

Եւ այց սակայն շեւ էք մերժեալ  
 եւ այն բարբառ սակաւին,  
 Լիթէ բնութիւն շախորժէ  
 Թափուրըն<sup>26</sup> կալ բընաւին։  
 Ընկանելոց է եւ այն,  
 որպէս հարեալ ի նեաէ։  
 Գայ երեւել Դեակարտէս,  
 զինչ նայն տեսցուք աւեաէ։  
 Ի Թաղբասեան<sup>27</sup> եկեաց նա,  
 սակայն մատեանք իւր նովին,  
 Արով եղեւ մեծանուն,  
 եւ յատելեաց իսկ գովին։  
 Ըմենեքին վառեցայք  
 նորա զարդուն եւ զինու,  
 Կա բղթեղանն առաջին  
 իմաստութեան ձեր հինու։  
 Ըյժբմ գընամք եւ վաղեմք<sup>28</sup>,  
 զեռ եւքս բանք իւր խոտին,  
 Սակայն առանց իւր՝ փոխել  
 չէք մարթ եւ քայլ մի ստին։  
 Թէ զայն ըյս ոչ էք տըւեալ  
 այլոց աշխարհ մեր արդի,  
 Աային Թերեւքս շաղեալ  
 զեռ ի նըմին Թակարդի։

Յայնժամ եւ ոչ Ղանդինն  
 մարթէր, իւրով նրպասաուն,  
 Սեզ ընծայել ըզնեւան,  
 զիւր հոյակապ իմաստուն:

Ար ի նասին եւ նորօր  
 զարթուցեալ միայ մերտակաւ  
 Թիւր մեծութիւն առ ի միտ,  
 յայտնի եւ ոչ առակաւ:

Սակայն վրիպեն երկոքեան  
 ի պիտոյից պատշաճին,  
 Նրբեւ պընդին ընդ իւրեանց  
 իմաստութիւն, եւ հաճին:

Որով եւ զիւր տկարութիւն  
 ծանեաւ եւ միայ մարդկեղէն,  
 Թի հպարտութիւն է միայն  
 որ ըզնա այնչափ նեղէն:

Արդ Ղեակարաւս<sup>39</sup> եղեւ նախ,  
 որոյ եղեալ ի մրախ  
 Թաշխարհիս կարգ յայտ առնել,  
 յանդ ըզնազոյնրս ժրախ:

Այս է ուսումըն նորա,  
 որում թերեւս ընդ հարար,  
 Քանզի ընութեան, առէ նա,  
 է կազմութիւն եւ արար

Ի խորանարդ ինչ նիւթոյ, որ  
 եւ բնութեան էր որոցն  
 Եւ յԱստուծոյ՝ որ շարժէն,  
 առ կերպարանքս նորոցն  
 Իսկ ըզլուսոյն արարած,  
 ի դալ ի մի համօրէն  
 Ենչարպետին եւ նիւթոյն,  
 գրնել կարծէր նա օրէն  
 Եւ յազգազոյնքս Նեւանն<sup>40</sup>,  
 եւ սլակերոյ բարբառի,  
 Յիւրում կարի մեծարեալ  
 յարարածոցն ճառիւ  
 Եւ արժի, սակ, ամենայն  
 որ ունի մտօրն տարեր,  
 Զորոյ ըզփորձ եւ դու իսկ  
 քոյով անձամբ արարեր:  
 Իստ համեմատ մեծութեանց,  
 նոյնպէս եւ իբր խաւորին,  
 Ի բարանչիւր իւր ընկեր,  
 սակեր, ձրգիշ է նորին  
 Կոփին կարգաւ սրշափ ինչ  
 երկիւր ի ծոց իւր ամաց,  
 Ի միջամայրս թիւրն  
 ի հաւասարն կամաց:

Այլ արդ ո՞ր բանք<sup>41</sup> բաւիցեն  
 ասել որչափ ինչ պարտին,  
 Հանապազորդ անդադար  
 բղձարառու մին մարտին:  
 Վրանդի մեծին եւ փոքուն  
 կոյ նոյն պատուէր եւ հրաման,  
 Եւ կատարել աագնապէ  
 զբոպաս իւրոյ պաշտաման:  
 Որ համարող մարթիցի,  
 կարի հրմուտ զոք յարոյ,  
 Աշտել զօրկնքս նոցա  
 ճրչոք բառութեամբ համարոյ:  
 Այլ զի ճարտար<sup>42</sup> էք այդպէս,  
 ի ձեռք խորհուրդ եւ դարման  
 Աստուծոյ պարտ էր խրնդրել,  
 վասն յօրինեալ յարդարման,  
 Ի նրկարել իւր զերկնից  
 եւ բղմարդացրն նարտ,  
 Ար անկարօտն է, եղեալ  
 ձերով հնարիւքրդ կարտ:  
 Յերիդ յայդմիկ ոչ գոյ իմ  
 բնդ ձեզ վիճակ եւ բաժին.  
 Եշխատութիւնքդ գուր է,  
 յարում անձինք ձեր մաշին:

**Օ** այս ինչ միայն խրնդրեմ ես,  
 որ ձեռն<sup>43</sup> այնպէս ըշտայող  
 Մըզէ ըզքարն առ երկիր,  
 որ ձրդիցին երկնայող:  
**Ա**պաքէն իւր ծանրութիւն...  
 այլ ձեզ տաղնայ է անդի,  
**Զ**ի մեկնութիւն այնորիկ  
 ոչինչ ճըշդիւ աւանդի:  
**Ա**ւ որչափ ես յարտասուս  
 ընդ քրննութիւն ձեր հարայ,  
**Ա**յլ որ ի քեզն գործին,  
 դու գոնեայ զայն յայտ արայ:  
**Ի** քեզ յանձին քում առեմ,  
 ո՛ր որ անդէն յետ ճաշցն<sup>44</sup>  
**Զ**այն պատերազմ մրդիցէ,  
 առեալ ի ձեռքս դաշցն:  
**Օ** իւրաքանչիւր ի խորակայն  
 արկեալ ուրոյն յիւր աման,  
**Ս**իուսն ի կաթըն շըրջել,  
 այլում յարին տայ հրաման:  
**Ա**ւ կացուցեալ ի ներքոյ  
 պահակապանքս սրբաին,  
**Ա**ր միշտ ըզմուտքս թորոց  
 կալ եւ պահել նրկըրաին:

**Օ**ւառու արեանն արձակեալ,  
 որ ընդ երակսն խաղան,  
 Պարզել ըզսիրան անդադար,  
 եւ առ ի գեր փայծաղան:  
**Պ**արձեալ նոր խմբն կրչոսով<sup>45</sup>  
 որ առ օգուտ մեր եղեւ,  
 Ըննի դարման հիւանդաց  
 մեւս եւրս դոյզնն կեղեւ:  
**Օ**սփայցուցիչ զօրութիւն  
 է արկար այն արմատոյ,  
 Թէ տաղնապի ոք ջերմամբ  
 ի դարմանել զայն մատոյ:  
**Օ** ի սա ըզտենդ մտեղին,  
 որ մերթ երթայ եւ դառնայ,  
 Եւ որպէս հէն զոր եթողն,  
 անդրէն փառեալ գայ առ նայ,  
**Ղ**ակաստ տըւեալ եւ յաղթեալ  
 անդէն պրբիէ եւ կապէ,  
 Ըցտապացեալն փրբիեալ  
 ի մահաբեր տաղնապէ:  
**Ը**ղէ զմրտաւ ած դու զայր,  
 որոյ մրտեալ յանկողին,  
 Կտեսս ըզժանտան ի վերայ  
 թիկանց իւրոյ եւ ողին:

**Ա**րիւնախառն աչք նորա,  
 Հուր զանդամովքրն վառի:  
**Եւ** մարտ յուղեալ ի խաղաղ  
 եւ հանդարտեալ դաւառի:  
**Ի** նոյն աղմուկ բմբուռնեալ  
 նոյնպէս շննշոյն եւ արեան,  
**Պարծի** թէ այն երկոյքին  
 ի պատերազմ ինչ յարեան:  
**Եւ** իբրեւ միայք ամբոխեալ  
 ոչ կարէր զերսրն կարգել,  
**Սահ,** որ անդէն մտարն կայր,  
 ըզբարկութիւն իւր արդել:  
**ՏեսանՆա,** գոյզն փոշի  
 սրպիտի մարտըս վանէ,  
**Սինչեւ** ջերմանրն սարսել  
 լսկ ի նորա յանուանէ:  
**Սն,** այր դու, զանձրն մաշեր  
 յայն ինչ որ շէն պիտանի<sup>40</sup>  
**Եւ** մի ի ճառքս խորին,  
 որ ի կորուսարն տանի:  
**Եւ** խոստովան լեր մըտօք  
 զանմրտութիւն քո յեաին:  
**Չի** զանձին փառս անարդեալ,  
 քարչեալ տանիս ընդ դեաին:

Բազում գաղանիս յանձին քնւմ  
քո արարիչն ամբարեաց,

Արոց եւ միտք շէն հասու,  
Թեպէս եւ սուրբք ի կարեաց:

Օ ի իբրեւ տեսարն մարմինք  
պարտին հոգատակ կալ բանին,

Բայց եւ այնպէս բազում ինչ  
նրմա ի վեր ոչ հանին:

Եպա խնդրել յՆ. ստուծոյ,  
զի բզգաղանիս իւր հանդեպ

Սեղ ծառայիցրս զիցէ,  
չնցէ կարի իսկ անդեպ:

Սի բզկրօնիցըն տակաւ  
եւ զնդաղասըն լապտեր

Եւնենեին շիջուցեալ,  
յանձնէ ըզժաղըզ կապտեր:

Յայդ կորքստեան խորխորաս  
մի դու քեզէն անկանիր,

Չանտի յապայն բզքո դարձ  
մի այլ յուսար ի նանիր:

Եթէ բզգարդ զիշերաց  
բարձեր ըզմեծըն լուսին,

Արշափ բարիս, ի միա տո,  
նայաւ մարդիկ կորուսին:

Արժացուցեալ զընդազօա  
 բզնբշանակին լուսոյ,  
 Աբ ի բնութեանբ քում կայր,  
 խաւար անձին քում ուսոյ:  
 Մի խրնդբեր լոյս ի նմանէ,  
 զայն տայ որոց հաւատան,  
 Հայել ի նա որ ըզմեզն  
 արար երեր եւ տանան:  
 Բայց մի տըրամիր դու ընդ այն  
 զի դուք անպարտըն նեղի,  
 Վանզի երկիր տակաւին  
 վրէժ խրնդբութեան շէ տեղի:  
 Եամանակեան է եւ այն,  
 զոյ եւ այնմիկ կատարած,  
 Վանզի բնութեան որ եղծաւ  
 է մընացորդ եւ արած:  
 Սասանութիւն<sup>47</sup> եւ աւեր  
 եւ արածութիւն ահագին,  
 Նախ քան հրբիէզըն լինել  
 տիեզերաց ոչ յագին:  
 Հասանիցէ ցուրտ եւ տօժ  
 եւ անկանել ի կարգէ,  
 Եւ զլուխ շարեաց թագաւորն  
 բզնա թողեալ անարգէ:

**Ի**սկ արարածքն խօսուն,  
 որ հրամայելքն պարտի,  
**Յիշխանութեան անդ իւրում**  
 կայ անդադար ի մարտի:  
**Պ**երեւալ յիւրոց գրծընդակ  
 եւ յանհանձարքն կարեաց,  
**Չիւր իրաւունարն կորոյս**  
 զոր անդ յառաջն վարեաց:  
**Յիւրոց անտի այսպանեալ**  
 օտարացեալ եւ սահուն,  
**Խաղաղութիւն եւ հանգիստ**  
 լինի նրմա օր մահուն:  
**Սոյն այս վիճակ եղիցի**  
 եւ կալուածոցքն նորին,  
**Համաշխարհի կործանման,**  
 յորժամ բնութիւնք առչորին:  
**Եղէ էր փանն անկարօտ**  
 եւ աննախանձքն բարի,  
**Եպականել զոր արարն,**  
 անգրէն պատշաճ համարի:  
**Պամ ընդէր ոչ յառաջնու մե**  
 ամենարարքն բանիւ,  
**Ընեղձական հաստատեաց**  
 ըննոցա կարգ եւ զանիւ:

Այ թէ կարօ՞ւ էր իւրք զս յաճ  
 առնել բաւ այդքմ բանի, զո  
 Ար ի շղոյէն ած ի դոյ. մասնէ գի  
 եւ ի վախճան իւր ասնի: յոյ  
 Այ էթէ ոչ կամեցաւ, զս յոյ յոյ  
 բնաւ բնդէր իսկ ասէր, ու  
 Թէ աննախանձ եմ Աստուած,  
 ամենառատ մարգարէր: զոյ  
 Տես, զի ջանան վայրագար,  
 որք իւրովն հրնարին զաստ  
 Ի բաց առնուլ եւ բառնալ զարտ  
 ըզվարագոյր տաճարին: յոյ  
 Ինձ շատ է այն զի հաւատք  
 յայտնեն սակաւ ի շատէ, ու  
 Զի բանայցէ անդ Աստուած,  
 որ զանհաւատոցն դատէ: յոյ  
 Արդ զոր ասայն հաւատովք  
 եկ պատմեցից տառնձին, ու  
 Զի հաւատոցն բարբաճք  
 գէւր են մրտաց եւ անձին: յոյ  
 Ար ամենայն ինչ պատմել  
 ըզնորս փառսն պարտի, ու  
 Ինքն է իշխան եւ վարիչ զս յոյ  
 Ի նեղութեան եւ մարտի: յոյ

Երկիր տաճար<sup>48</sup> է, ևւ մարդ  
 մեծ քահանայն է նորայ,  
 Արամ արժան է կազմեալ,  
 ևւ ի ձեռին շեփորայ,  
 Չայնիւ մեծաւ ազդ առնել,  
 թէ ամենայն արարած  
 Երկիր պաղցէ արարչին,  
 անկեալ յերկիր ևւ տարած:  
 Օ ի ամենայն ինչ որ գոյ,  
 է արարչին հարկատու,  
 Եայց ապրտամբ լեալ մարդոյն  
 եկաց հանդէպ ճակատու,  
 Արպէս թէ մարտ ինչ յուզեալ,  
 թող զամենայն ինչ աւեր.  
 Թեպէտ ևւ վրէժք խրնդրեցան,  
 բայց եղծաւ կարգքն վաւեր:  
 Եղէտք մարդոյն այս եղեն,  
 զի միշտ ի մեղքս միակ<sup>49</sup>,  
 Ի մահուանէն երկրնչի,  
 որպէս ի դատքն դիտէ:  
 Օ ի մահ սաստիկ է նրմա,  
 ևւ քան բզղաւորն դահիճ,  
 Յանկարծ եկեալ հարկանէ,  
 որոյ դարանք են մահիճ:

**Օ** խորդ, առնն, միոյն մեզք  
 են բովանդակ իսկ ցեղին :  
**Ե**յ Եսաուծոյ են խորհուրդք,  
 որ յամենայն որ հեղին :  
**Օ** արդար ցասմանքն պատիտ  
 մի դու անձամբ քով դասիր :  
**Չ** ի ընդամայն են մարդիկ,  
 եւ ի կրչիւորն<sup>50</sup> պատիր :  
**Ե**սուհետեւ մեզ երկիր  
 շէ բուրաստան<sup>51</sup> եւ պարտեզ,  
**Չ** ի կրնքեցաւ անիծիւք  
 արդար վրձնոցրն քարտեզ :  
**Ե**ւ բարկութեան Եսաուծոյ  
 է պաշտօնեայ եւ սատար,  
 Բու մի կարի ի նորայն  
 մքտերմութիւն հաւատար :  
**Ո**ւնի ըզմահքն պատրաստ  
 իբրեւ ըզնեա ի դարան,  
**Յ**որմէ նախնիք մեր երբեմն  
 անօտարզոյն ընդհարան :  
**Բ**այց ի նորայ յամերջն  
 յաճախեաց մարդրն շարխ,  
**Յ**որմէ դու այժըմ՝ խրստիւ  
 եւ վաղագոյն շարշարխ :

**Ա**րկրորդ<sup>22</sup> անգամ աւերեալ  
 այս բնակութեան մեր տեղի,  
 և զոր սերտիւ սիրեաք  
 եղծեալ լինէր ազատեղի:  
**Ա**րդ խանգարումն այն երկրի  
 անց ի ներքին իւր երակ,  
 Կորուսեալ<sup>23</sup> գեղն առաջին,  
 կայր համօրէն աւերակ:  
**Ա**ւ արդմացեալ եւ սորեալ,  
 նըշմարէր զարդ իւր հազիւ,  
 Իբրեւ քարուտ եւ անրեր,  
 կայր ծանրացեալ աւազիւ:  
**Օ**ւածկեալ երկինք ի վերուստ,  
 եւ պաշարեալ խաւարաւ,  
 և ծով յուզեալ զալիս իւր  
 մինչեւ ի բուն անդ տարաւ:  
**Ա**զաւ ամառն ծաղկեալ  
 բզիւրստութիւն ձրմերան,  
 Չարդիւնքս մեր հուր եւ ցեց  
 անդէն հարին եւ կերան:  
**Յ**այնժամ բնութիւն վըշտագին  
 ցանկայ որպէս բանտարգել,  
 Ի կապանաց արձակեալ  
 բզգօրութիւն իւր յարգել:

Մեզ որ մեզաքն արարչին,  
 Կայ հնազանդեալ ահամայ,  
 Սեւք անիծեալ, տակաւին  
 Ի մեզ բզբեր իւր ամայ:  
 Մինչ յահաւորն վայրկեան  
 Ծածկեցէ մարդ զիւրն դաւ:  
 Եւ ի բրեւ յայնժամ զայցէ  
 տէր հրեշտակացն գրնդաւ,  
 Յերկնից բզպարս աստեղաց  
 արկցէ յերկիր զահաւեժ:  
 Եւ ին որ սրբոց բարձրելոյն  
 կենդանութիւն է յաւեժ:  
 Աւ բացցին յայնժամ կրկին  
 դրունք երկնաւոր պաղատան,  
 Աւրախ լերուք եւ նեղեալք  
 զի արաասուք ձեր հատան:  
 Աս' որ իւրոց սիրելեաց  
 ասա այնպէս խիստն թլուեր,  
 Ընձառ բարեզքն տացէ  
 զարբայութիւն իւր նրուեր:  
 Իսկ որ այժմիկ յաւացեալ  
 Ի փափկութիւնքս խորդան,  
 Աղեցին կեր յախտեան  
 անշէջ հրոյն եւ սրդան:

**Օ**րք է այժմիկ տըրտընջել,  
 Եթէ բզլոյսըն բառնայ,  
**Չ**ի նա սակաւ մի ծածկէ  
 զի փութացիս զու առ նայ:  
**Ա**յլքըն զըրկին ի նորին  
 կենդանարար նըշողէ,  
**Ը**ստ որ իընդրենըն, նոցա  
 իւր արարածըն փողէ:  
**Ի** բարկութեան իսկ նորա  
 զբախ զութ հօր եւ ազիս,  
**Եւ** զօրացայ ի վըշտաց,  
 որոց տանել դանդաղիս:  
**Ք**անդի է հայր որ պատժէն,  
 եւ ոչ թողու զիւր զորով,  
**Եւ** ի խոցելն իսկ բռժել  
 նորա բազկին է կորով:  
**Եւ** Ե կրօնիցըն մեր կարգ  
 է առասպել <sup>24</sup> փոյրապար,  
**Ե**պա նովին թակարդել  
 կամին ըզմեր դարշապար:  
**Բ**այց աւանիկ, որ սրմին  
 կայ ունկընդիր եւ անսայ,  
**Բ**ցնա զիւրաւ եւ անջան  
 յըրգայթից եհան սայ:

Յորժամ նայիմ ես ճրտօք  
 ի յօրինեալ կարգ գորին,  
 Ըննա սիրել առաւել  
 միտք իմ վառեալ յօրգորին:  
 Պայծառութիւն որպիսի  
 եւ լոյս սրչափ եւ քանի  
 Յանճառ կարգացրն նորա  
 աչաց մերոց հարկանի:  
 Այլ համարիս դու ըննա  
 աղջամբղջին եւ խաւար,  
 Զի ոչ ճրչդիւ հայեցար  
 դու ի նորին տաղաւար:  
 Ընդ մարգարէք ամենայն,  
 եւ արչութիւն եւ աւանդ,  
 Եւ մարտիրոսք որ արեամբ  
 զայն գործեցին արգաւանդ:  
 Եւ արտաքինք իսկ ընդ մեզ  
 են յայտիկ հաճ եւ հաւան.  
 Կորին վեկայք են քաղաքք  
 իւրաքանչիւր եւ աւան:  
 Ազգ ամենայն թէ եւ խուժ,  
 կարգքս կրօնից ինչ ունի,  
 Ըսանց կրօնից ս' եցոյց  
 բեղ ճանապարհ արքունի:

**Օ**ՆԴՆՈՅՑ, ասեն, զամենայն  
 անուն կրօնիցն պատիր :  
**Ե**Վ մի դիւրաւ դու պղպեւ,  
 եւ մի յանդուդն զատիր :  
**Ղ**ստուած փառաց նախանձաւ  
 եւ վեճխնդիր ի մանուն,  
**Ի** կարեւորսն թողոյր  
 անտես առնել զիւր անուն :  
**Ո**ր ոչ միայն շարգելու,  
 այլ մանաւանդ առաւել  
**Չ**այդ զոր պատրանքս կոչես,  
 պայծառացողջ եւ յաւել :  
**Տ**արածեցաւ <sup>ձ</sup> այս պաշտօն,  
 մինչեւ հիւսիս եւ հարաւ,  
**Ն**ովին սրբեալ, տակաին  
 ոչ յազեցոյց զիւր ծարաւ :  
**Լ**ն պաշտօնեալք մեր անինչք,  
 առանց կահուց եւ հեափ :  
**Ե**Վ կարի մեծ է պարգեւն,  
 որ ի նոցունց աւետի :  
**Մ**իտլ զիւրեանց տակիս,  
 եւ մի բնաւ զոք տակալ,  
**Չ**այս անդադար քարոզեն,  
 սիրով զանձինքս պատեալ :

Ար եթէ քուրմք<sup>56</sup> ի Հընդկաց  
 գային իւրեանց հաւատոյ<sup>57</sup>  
 Եւ ծաղբալիցքն կարգաց,  
 ասել քեզ ունկրն մատոյ.  
 Կամ որ խոտեն ըզպատիւ  
 ըզգաստութեան եւ ասեան,  
 Օրէնքս գէտքն ճաճկաց  
 առեալ զահեղ ըզմատեան  
 Իւրեանց անսուրբ օրինաց,  
 ասէին մեզ՝ Վըւարուք,  
 Սերոց կրօնիցքս կարգաց,  
 մեզ նըմանող լեալ վարուք:  
 Օտարք կային ապաքէն,  
 եւ որպէս խաղ ինչ թըւեր,  
 Եւ չէր որ այնչափ անմիտ  
 տալ նոցա զանձրն նըւեր:  
 Բայց յորժամ մերքն առ նոսա  
 զաւետարան մեր տարան,  
 Բարբարոս ազգքն նոցա  
 զահի հարեալ եւ վարան,  
 Ի միտ առնուն եւ սիրեն  
 ըզնոյն բարբառ կենարար,  
 Են՝, քրիստոնեայք, այդպէս վաղ  
 ըզյաղթութիւն քս տարար:

**Օ**րք քարոզեարդ զե՛նչ է,  
 Լստուած ծրնեալ ի կուսէ՞՞,  
 Եւ շարչարեալ եւ մեռեալ,  
 զոր լքսել ունկրն խուսէ:  
**Ի**ւ շահին սիրտ եւ զոգի  
 աշխարհահալք մեր արդի,  
 Թէ ոչ խաշին պատմութեամբ,  
 աղքատ մըտոյն եւ յարդի:  
**Օ**ւառաջին մեղսրն զաւովք  
 ապաշխարել տան հրաման,  
 Խոնարհութեամբ տալ զանձինս  
 առտուած եղէն պաշտաման:  
**Ա**ր գայս բանիւ գուշակեաց,  
 նոյն եւ արդեամբք կատարէ,  
 Օանիցի ձեւք իմ անուն,  
 ասէք, յարգէ օտարէ:  
**Լ**քցաւ կարգօքրն նորս  
 արդ ամենայն իսկ տեղի՞՞,  
 Կորին շնորհաց բնդ սախք  
 եւ ես արդ զանձն իմ հեղի:  
**Թ**եպէտ ի վեր են, այլ շնն  
 բնդգէմ մրտացրն լուսոյ,  
**Օ**այսրք կրօնից բզգազանիս  
 ինձ, Տէր, շնորհօք քովք ուսոյ:

Միտք եւ հաւատք միանաւն<sup>60</sup>,  
 եւ որպէս մի ճրագարան,  
 Տան լոյս ճարդոյ եւ յայտնեն  
 զամենայն նենգ եւ դարան։  
 Սքօք վարժեալ ճանաչեմ,  
 եւ հաւատամ ես բանին,  
 Արոյ հրամանք յաշնչե  
 ի գոյ ածեալ զիս հանին։  
 Աչ ես միայն, այլ բոլոր  
 որ ինչ եղև եւ ծընաւ,  
 Քեւ հաստեցան, եւ պահին.  
 առանց քո շէք ինչ բընաւ,  
 Իմաստութիւն<sup>61</sup> Հօր եւ Ման,  
 պատկեր փառաց եւ որդին,  
 Դու յորմէ փառք եւ շնորհք  
 մեզ պարգեւեալ կրցորդին։  
 Յորժամ, զահեղ փառսն քո  
 գողցես թողեալ գու յաւար,  
 Եկիր առ մեզ, ոչ ծանեան  
 ըզքեզ պատրանք եւ խաւար։  
 Եւթըմ վարեալ եւ ուղղեալ  
 ի գեղեցիկ նաւորդէ,  
 Քեւ որ ի քեզ են հաւատք,  
 աճէ փառք եւ յորդէ։

Ամբարտաւանն եւ հրպարս  
 երթայ միայն մեկուսի  
 Ի կենարար քոյ շաւղաց,  
 տեսանելով խաչ յուսի:  
 Որք միանգամ ի մըթան  
 կալ յօժարեն կաթողին,  
 Չեն ինչ զարմանք թէ թըմբբեալ  
 է նոցա սիրս եւ ոգին:  
 Ղու այնպիսեաց բզլուսոյ  
 երբեք զանուն մի յիշեր,  
 Քանզի որ կոյրն է շնարէ,  
 Թէ իցէ տիւ կամ գիշեր:  
 Ղոյ էութիւն ինչ անբաւ,  
 ասեն, սակայն վայրապար,  
 Թէ շառնուցուն ի քէն լոյս,  
 են նոցա դաշտք առապար:  
 Կակղեա բզսիրարս նոցա  
 եւ զօրաւիգրն դու լեր,  
 Սի բզնոցա լուծութիւն  
 յանվախճան հուրն ձուլեր:  
 Ըպցց ես զհարդ մտացոյ  
 զայն զոր ասաց քո բերան,  
 Թէ վայ նըմա եւ եղուկ,  
 որ զիմ պատիւ բաղմերան,

**Եւ** զաւետեաց խնայ բան,   
 որ հաւատար են մեզու,   
**Յանքուք** եւ ժանա ըսելիս   
 սայ, անխրատիք եւ հեղուր:   
**Եր** խոստովան եմ զանձնե,   
 եւ աղաչեմ, Տէր, քաւեաց,   
**Զի** ես որ եմքն մոխիր,   
 եւ հողեղէն եւ կաւեաց,   
**Տեսեալ** զի շատք կործանել   
 ջանան բզաւորքն տապան,   
 Համարեցայ ժպրհուխեամք   
 իբրեւ զՈղայն<sup>62</sup> պարտապան,   
**Անել** բզնա եւ պահել,   
 կայ հաստատուն եւ զեանդ:   
**Մի** թե եւ զիս հարցես դու,   
 իբրեւ բզնա առ եանդ:   
**Սապիցիմ**, Տէր ահաւոր,   
 ի քէն ես ինքրն գուցի,   
**Ար** ջանամ զպղբս քակել   
 յայնքմ շարեաց հանգուցի:   
**Բայց** անհաւատ մտաց ե   
 այդպէս գողալ ի նանիր:   
**Մի** զպղբ խորհուրդ խրատութեան   
 ի բարերար քո սանիր:

Պատմեա ըզփառսրն նորա,  
 եւ քարոզեա ըզքո տէր,  
 Ըյդ քո երկեւղ առաւել  
 զանճառ խրնամսրն խոտեր:  
 Ըյո վառեալ զայրազին  
 դրժոխականքն կամի,  
 Զեկեղեցի սուրբ խախտել,  
 նորին անհաշտ թրչնամի:  
 Պարունք դրժոխոց շէն կարող  
 գործել զաւեր իւր յետին,  
 Բան ճրչմարտին Վստուծոյ  
 ոչ անկանի ի գետին:

## Հ Ի Ն Գ Ե Ր Ո Ր Գ Ե Ր Գ Ո Ց

1. Աստուծոց հարկ է թէ ծնանիցի զիւր զուգական, զայլն ամենայն արարածս արար նա զի զիւր բարեբարութիւնն ցուցանիցէ: Եթէ չէր ինչ նորա արարեալ, չէր մարթ լինել եւ զդանալ խնիք զոր նայն առնել չկամէր: Բայց ինքն ոչ թերանայր իւրք, զի ինքն իսկ է Որ էն: Բասուէա:

2. Հոգմ ուր կամի շնչէ, եւ զնայն նորա լսես, այլ ոչ զիսես ուստի զայ եւ յձ երթայ: Եղև. Գ. 8:

3. Որ ասենն թէ խորհրդոց շկարեն հասու լինել միտք, ապա չեն ճշմարիտք, շածեն ինչ զմտաւ թէ որ ինչ ճշմարիտ է, անգտաին յընծայութենէ յանդիմանութեանն ունի զիւր ստուգութիւն, եւ ոչ ի մտացն որ իմանացեն. զի մարթի թէ իցէ ինչ ճշմարիտ, եւ միտք շկարիցեն իսխամուտ ճշմարտութեանն լինել, ոչ վասն այնորիկ որ ճշմարիտն էր, սուտ ինչ եղև: Արդ ամենայն ճշմարտութիւն զոր Աս-

տուած յայանիցէ, անդէն յանդիմանութի իրէք ընծայութիւն յանդիմանութեան յայանութիւն նորա է. եւ ամենայն ճշմարտութիւն որոյ ընծայութիւն յանդիմանութեան գուցէ, ըզստուգութիւնն զոր պարտին ունել, ունի: Այս է սկիզբն զոր Ղոկքոսն հաստատէ յերրորդում հարցումսն զպատասխանում առ Ստեփանոս փոքիւն Հաւատարիմն լինել Աստուծոյ, ասէ նա, յանդիմանութիւն է ամենայնի զոր նայն յայանիցէ, եւ յորժամ մեւս եւս յանդիմանութիւն պակաս իցէ, այսինքն այն զոր մտաց ի նոյն յարեւմարիէր, շմուծանիցէ երկեւան երկմարութեան յայն որ յայանի եւ գուշակար է:

4. Աւելիք զգրայունս եւ զմիտս եւ զյայանութիւն որոյ մարտի զմեզ ուզել: Չգրայունք զմարմնաւորս եւ ըզգննականս եւեթ ցուցանեն, առանց բարւոր տեղեակս եւ խելամուտս զմեզ ասնելոյ: Եւ զի ոգիք ի յոգապատ մարմնս կան, միտք որ զմեզ ի հոգեւորականս անեն, որ աներեւոյթն առանց բննելոյ են, առանձինն հաստատութիւն կրօնիցն լինել շխարհն. որպէս թերեւս աստուածականքն կամիցին: Բնաւ ուստի իցէ զի վասն միոյ ուսման նարարութեան սլլակերոյ եւ սլլագունակ ասանդէն խնաստունք, ոչ ապաքէն յայանի իսկ նշանակ է թէ միտք մարդկան անդէտ եւ առանց հաստա-

առեթեան է : Տեսանե՞ս զի այլում իմիր լուսոյ պէտք են առ ի գողիսն լուսաւորելոյ , որ որպէս Ա իրգիցիսն առե , ի խաւարի սրգելեալ փակեալ կան , եւ ի բանտի իրբեւ զկոյրս խարխափեն :

5. Արգելեալ եւ կնքեալ են բանդս մինչեւ ցժամանակ վարձանի : Գրան . ԺԻ . 9 :

6. Սողոմոն որ զարմանայի իմաստութեամբն էր եւ իրաց բազմաց Հմուտ եւ տեղեակ , որ եւ այնչափ զիրս զանաանոց եւ զբուսոց եւ զանկոց գրեաց , խոստովան լինի , թէ Տեսի ես զամենայն արարածս Աստուծոյ . զի ոչ կարացել մարդ գտանել զարարածն արարեալ ի ներքոյ արեգական . որքան քանացի մարդ ինզրել էւ ոչ գացել . քանզի որչափ անացել իմաստունն գիտել , ոչ կարանցել գտանել : Մարթի եւ այսօր զնոյն անել զոր Սողոմոն յայնժամ ասէր . որչափ անճառ ճառք իցեն որ ի բնութեան ծածկեալ եւ թաքուցեալ կայցեն , ապա զինչ զարմանք իցեն թէ անճառ ճառք աստուածութեանն ի կրօնն թաղուցեալ իցեն :

7. Բազում անգամ եւ Հանդամանաց իսկ գործոցն չեն տեղեակ մարդիկ , զի յետ բազում ժամանակաց եւ Համբերութեամբ եւ ճարտարմտութեամբ գան ի յայտ . եւ ի մէջ նոցա որ Հանդամանաց իրացն մտ զնիցեն , բազում երկբանութիւն է :

8. Օճուռնոք որ ի խառնակութենէ

այլոց ազգաց լինիցին, զորս եւ նշանս  
կոչիցեմք զի նորանշանս ինն էն, շունին  
սեր եւ ծնունդս, որպէս՝ փորձ իրացն  
իսկ զուշանիցէ. այլ իմաստունք որ բը-  
նութեան իմաստութեանն մտազիր են,  
հանգամանաց իրացն չեն տեղեակի:  
Ընդէր անսերին եւ անծնունդ է չորի,  
զի ոչ Ղստուծոյ արուեստագիտութե-  
նէն եղև, այլ ի մարդկան հնարոգու-  
թենէ: զի որ ի մարդկօրէն ինչ հայ-  
թայթանաց իցեն, չեն ի միջի յոր-  
ժամ Ղստուած օրհնէր զիւր արարածս,  
եւ հրամանս տայր զի անիցեն եւ բազ-  
մանայցեն:

Գ. Աստեղագիտութիւն, երկրաչա-  
փութեան նարտարութիւն եւ համա-  
բողութիւն, որ ի հայթայթանաց մար-  
դկան եղեն, յեղիպտացւոց աշխարհին  
սկսան: Քսինգի հարթ հաւասար յա-  
տակեալ էր երկիր նոցա, ասէ Բոսու-  
էա, եւ հանապազ պարզ եւ փճիտ եւ  
յստակ էին երկինք յամպոյ, ինքեանք  
եղեն՝ որ զստեղիներն միտ եղեալ զիտե-  
ցին զգնացս աստեղաց. նոյնպէս եւ  
զստեղան պատրանաց եւ զայլ եւս աս-  
տեղս ծանեան եղիպտացիք. եւ այս-  
պիսի բնութիւնք ամին զնոսա ի հա-  
մարոգութեան նարտարութիւն: Այ-  
սա ի նանաշէլոյ իւրաքանչիւր զիւր գե-  
տին, յեա զածնւոյ չորրջ Նեղոս գետոյ,  
որ ամի ամի յորդեալ ողողանէր զերկիր  
նոցա, ի շափս ինչ ընթացան, որով  
մարթիցեն զսահմանս անդոցն շափել:

եւ անտի ուսան զերկրաշարութեան  
ճարտարութիւն :

10. Մասենայիր օմն ասաց, թէ  
Ղուզովիկոս երեքասասաներորդ արգար  
յորջորջեցաւ, զի ի կշռոց աստեղատա-  
նըն ծնանէր : Բայց զարմանք են, զի  
բազումք որ իմաստուն եւ հանճարեղ  
մտօք էին, եւ ազգի ազգի ուսման  
ճարտարութեան անզեակ, բանդազու-  
շանաց եւ յիմարութեան գբադէից ի-  
մաստութիւնն չհամարէին :

11. Կամ ի կշռոց, կամ ի կարծի աս-  
տեղատանն ծնաց, ասէր Ափրատիոս :  
Աղէ բնաւ ուստի իցէ պլլակերպու-  
թիւնն զոր դնեն աստեղագետք ի մէջ  
երկուց աստեղատանցն, որ դրացի եւ  
մերձաւոր միմեանց են : Չեն ինչ պլլա-  
կերպք ի միմեանց, այր զու, այլ ա-  
նուամբք միայն ընարին. եւ անուանք  
գբանդատանաց են, եւ ոչ արգեանց  
ճշմարտութեան : Չէին գիտակեղիպ-  
տացոց իմաստունք, եթէ անուանք  
ճարակաւորացն զորս ի վերայ աստե-  
ղատանցն դնէին, ասցէ մարդկան ըզ-  
բախազանաց կրօնան կարգել եւ զբաշ-  
խի եւ գրախտի զառասպելս կարկատել :

12. Կարգանոս, որ անուանի բժշկա-  
կան ճարտարութեամբքն եւ քաղէու-  
թեամբ էր, նման այնց մարդկան եղև,  
որ սակաւ ճարտարութիւն իմաստու-  
թեան ունիցին եւ սկսանիցին ընդող-  
նել եւ զանձինս ի շքի ունել, որպէս  
թէ իմաստունք իցեն : Ար եւ այնչափ

ամբարշտեր, մինչև նայել տեսանել  
 յատեղաատունն, գիտել թէ որ ժամ  
 էր յորում Քրիստոսն ծնաւ : Իւրում  
 երէց սրբոցն յառաջագոյն պատմէր  
 թէ երկայնակեաց եւ բարենշան վնե-  
 լոց է : որ մինչ գեռ երեսնամենի ուրեմե  
 էր ի Մեղիողանոն յաղարի գլխատէր,  
 զի զիւր կին զեղովք սպան : Ասեն թէ  
 եւ զժամանակն յորում ինքն մեռանե-  
 լոց էր, կանխաւ ասաց : այլ իբրեւ եկն  
 եհաս ժամանակն յորում ասացն թէ  
 մեռանիմ, եւ շմեռանէր, անձամբ զան-  
 ձըն, ասեն, եւսպան ի սովոյ :

13. Մորինսս մեւս եւս աստեղագէտ  
 մեծապատիւ մեծապարզեւ յաւազաց  
 մեծարէր, եւ դարմանս ասնկաց ի նո-  
 ցանե առնոյր :

14. Անհանձար իմե սովորութիւն էր  
 առաջնոցն, զի իբրեւ նուազեր արեգ-  
 ակն, մեծանայն աղաղակէին, եւ ըզ-  
 կաթսայն ընդ միմեանս բախէին, զի  
 համարէին թէ որ անտի բարբառ վնի-  
 ցի, փարատիցէ զխաւարն, եւ գայցէ  
 լոյս յարեգակնն, եւ ջոյժմ յեղիպոս-  
 ցւոց աշխարհին նոյնպէս առնեն : Ախր-  
 զիդիսս ասէ թէ իբրեւ մեռանէր կայ-  
 սրբ, տիբեր արեգակն եւ սուգ առնոյր :  
 Չիւր գլուխ, ասէ, որ զինչն էր, ժան-  
 դոտեալ թխացոյց սեւացոյց : Նոյն  
 աստղ զարձեալ մեծամեծ պատաշա-  
 րաց գուշակ վնի, զի որոց կոյրն իցեն,  
 ազգ առնէ, ասէ, թէ բազում ազմուկ  
 եւ խառովութիւն մտտ առ կուրծս կոյ-

ցեն: Արդ որովհետեւ մեր աստեղա-  
գէտքս զնուազու թեանցն պատճառս  
յայտ արարին, զարեղական նուազել  
բազումք այժմ չհամարին ինչ մեծ, այլ  
յորժամ լուսին խաւարեացի, շատք  
տաղնասպին իմե եւ խուճապեն եր-  
կիւղի:

15. Ըստ Արդիդիւայ պատմելոյն, ոչ  
ուրեք այնչափ աստեղք գիտաւորք ե-  
րեւեցան երբեք, որպէս յորժամ Ապար  
սպանաւ. եւ կարի իսկ քաջ, զի արժա-  
նի իսկ էր այրն: Վասն որոյ այնչափ նը-  
շանք երեւեացին: Յարովք այժմ սկսա-  
նին զայնպիսի վայրապար կարծիս թո-  
ղու: Բազումք ի միասին ուրեք բա-  
զմեալ էին, ոմանք ի նոցանէ սկսան  
ծաղբ իմե առնել զնոսա որք զայնպիսի  
ծաղբալից երկիւղն արտամայցեն: ոմե  
իշխան իբրեւ ետես, ասեն, թէ յընչաց  
քերեն, ցնոսա որ ծաղբն առնէին, ա-  
սէ. Գուք ծիծաղիք եւ մեզ չէ փոյթ,  
զի չէք իշխանք: Բայց սակայն ոչ ո-  
մեք այնպէս առ եղեռանէ եղեն գիտա-  
ւորքն, որպէս փիղիսոփայիցն, զի ե-  
տուն նոցա բազում զառանցելոյ բանս  
տողել: Ախտան առասպելս արկանէ,  
ասող մի, ասէ, նոյնպիսի յառաջնու մե  
զայր մերձենայր, մնա առ երկրաւ քե-  
րեք, եւ անտի ընդ ամենայն աշխարհ  
ըհեղեղ ջուրցն վնէր. նոյնպիսի ինչ  
պատասխարք, ասէ, պատահիցեն ի համ-  
աշխարհական հրայրեացսն, յորժամ  
տիեզերք հրդեհիցին: Զինչ գարովա-

նաց եւ անհեղեղ քան զայնպիսի բանս կայցէ: այլ տխմարք առաւել նոցա հաւատան, քան Լատուծոյ որ մանր ըզհանգամանս կատարածին ընծայեցուցանէ:

16. Վերգիդիոս ասէ, թէ նոյն թըռչունն զԻրիդեայ վիշտան գուշակեաց:

Միայն ի բարձրաւանդակաց ասէպ զաշխարհմանց նուազան զեղզեղէր, ասէ, բու թռչուն, եւ համակ յոգրս յօրինէր զբարբառն:

Յերկարագոյնս զբանս տողէի, եթէ յայն զոր ասացիս, յաւելուի զամենայն զոր սովոր են մարդիկ պարս շարեաց համարել, որպէս գինէն եւ գօրանջել եւ զունկանն հարկանել. եւ եթէ շուն յգի եւ կամ գայլ ումէք գիպեացի, շարիս ինչ գտանելոյ նշանակ է, ասեն, եւ այլ բազում ինչ նմին նման ասեն, այլ ամենայն առասպելք են եւ պատարանց գրգջիւնք: Հանգիստասեն ասէ թէ պատերազմոյք՝ որոց բազում անգամ գնահատս փուզեալ էր, իրրեւ բեւեռ մի ժանգոտեալ եւ կամ ասեզն մի փոքրիկ կրկնեալ տեսանէին, գոյն երեսաց նոցա չրջէր. եւ բու մի գիշերի բազում ազմուկ յարուցանէ, քան գունդ մի աւազակաց: Ամենայն ժամանակս եւ ի բաշոր տեղիս մերոց մտաց տկարութիւն եւ զանգիտել յերազոց եւ ի դիւթական ինչ արհաւրաց եւ ի սքանչելեաց եւ ի կախարդաց եւ ի զիշերականն ցնորից: Արատ:

17. Յորմէ հետեւ Աստուած ի մարդոց որ մեղան, մեկնեցաւ, դուն ուրեք եւ անօտր խօսի ընդ նմա, եւ զայն յայն սակս առնէ, զի առ ինքն զնա կոչիցէ եւ խրատիցէ ի լաւ անդր դառնալ. իսկ մէք թերեւս համարիցիմք այնպէս, թէ պարտ եւ պատշաճ իցէ Աստուծոյ զմեր սիրտս հաճել զասն ցուրտ եւ տարապարտ ինդրոց: Անտի իսկ են ամենայն ծաղրալից հայթայթանք զորս հնարեցին մարդիկ զի զնա հարցանիցեն. որպէս նախնեացն հրաման պատասխանայ, զորմէ յերրորդ երդս ճառեալ է իմ, եւ լերդահմայն վնել եւ հաւահարց եւ գեանակոչ, անտի եւ յուսու թուլումքն եւ բժժանքն եւ ասղանիքն եւ պահպանական հմայք, յայն սակս եւ պատիւ արարեալ մեծարէին զիդձս եւ զգէտս եւ զհարցուկս որ պարծէին իմն թէ զհանգերձեալ ինչ իրս գիտիցեն, կամ յուսու թո յուս թիցեն եւ գեղս իմն հատանիցեն, եւ կամ զօղոյն զվերնոս գեւան կոչիցեն: Գոն եւ այս որ մարդք որ ասեն թէ գոյ ազգ մի տարբերէն, որ օգեղէն մարմինս ունին. զայս բազմաց ասել իմ իսկ լուեալ է: Արգարեւ որ զայսպիսի առատակը կարկատեցին, խաղ արարին զմարդկութիւնս. զայս Պղինիոս վասն այլ իմն ազգ խարերայից ասէ:

18. Ամենայն իմաստութեան եւ մարտութեան մայր եգիպտացոց աշխարհն է, եւ երկորին վաղվաղակի ի

Յունաց աշխարհն անդամեկին: Չգիտեմ ընդէր ումնք ի մերոց իմաստնոց յոմարեցին ասել, թէ որ ինչ նոր ի փեսիկան իմաստութեան ի յայտ եկն, դպն զազուց եւս դիտեին իմաստունքն Յունաց: Եթէ զՊլուտարքեսայ ճառն որ վասն պեսպէս փիղիսոփայիցն կարծեաց է, ընթերցցի որ, որ ինչ վասն փեսիկան իմաստութեան զրոյցք են, ծագր եւ շաղփաղփութիւնս համարիցի: Անաքսիմենէս ասէր, թէ աստեղք բեւեռեաց են ի վանազոյն ականազոյնն երկնիցն հաստատութեան, իրբեւ թղղլուխս բեւեռաց: Անաքսագորաս համարէր թէ երկինք քարեղէն են, եւ արեգակն քար մի հրեղէն իցե յազթ եւ մեծ իրբեւ զՊեղոպոնեսոսն: Արզ էթէ փիղիսոփայքն որ հոյակապ եւ հռչակաւոր յազգին էին, այնպիսի կարծիս կարծէին, զիւրզ էր զի իմաստուն ազգքն վնէր: Իմաստունքն Յունաց՝ քարոյից միս գնեին եւ զայնու իմն գային, նմին իրի եւ բնութեան շեղեն մտազիր: Ինազէս երկնիս իմն էր վասն արեգական, թէրեւս մեծ քան զՊեղոպոնեսոսն իցե. եւ ինքն ամ զմտութե երկիր զգնդի կերպարանս ունիցի:

19. Ղուկրեախոս որ զնոյն մեւ որինսակի ընդ Ապիկուրեսայ ճառէ, մեծամեծս սխալէ ի բնութեան իմաստութեան: Բազումք ի նորս խոսորութեանցն յերգս Ախրզիզեայ պատուեցան, որ հանապազ ճարտար փիլասոսն

է ի Գեորգիկոն երգսն, այլ բազում  
անգամ յոսի փիւսկեան:

20. Վիրգիդիոս զաննայն ճարտա-  
րութեանց փառաւորութիւն եւ զհո-  
սողութեան իսկ ճարտարութիւն այ-  
լոց ազգաց թողու. Հառ արկեալ իո-  
սիցին, աւէ, ի դատաստանի:

21. Ոմանք բանդագու չեալ ասացին  
եթէ փղք բարձեալ ունիցին զերկիր:  
Յոյնք եւ Հռոմք կարծէին թէ աս-  
տեղք զցայց ի ծով երթայցեն զովա-  
նալ. եւ թէ երկինք իրրեւ զձեզուն ինչ  
զոգեալ զմրեթածեւ ի վերուստ ձգի-  
ցին, եւ շուրջ զցամաքաւ ծով իցէ, զոր  
ովկիանոսն կոչեն: Աստուս եղիպտացի  
ասէ, թէ Հասարակաց իմն կարծիք իւ-  
րոյ ժամանակին էր, որպէս թէ լեառն  
մի իցէ, եւ աս լեբամբն երթեալ զաւ-  
ղիցէ արեգակն, եւ մերթ առ բար-  
ձամբն զաւղիցէ եւ մերթ առ ստոր-  
սով լերինն, եւ յայտ սնտի է, աւէին,  
զի եւ աւուրք երբեմն երկայն լինին, եւ  
երբեմն կարծ:

22. Սենեկա գուշակեաց թէ ի գար-  
սըն որ յեաոյն լինելոց են, բազում ինչ  
իրք ի յայտ գայցեն, զի սցժժ, աւէր, զեռ-  
յարտաբին անգաստակա բնութեանն  
կամք: Մեր խաղալ խաղամք յառաջ,  
այլ տակաւին անդէն յանգաստական  
կամք, եւ քաջ մարթեմք իրրեւ զնա ա-  
սել, թէ Բնութիւն որ նուիրական է,  
իւրոցն ոչ միանգամայն մասն լինիցի.  
Համարեացուք զանձինս, թէ արդ իմն

սկասք, եւ զեռ յարասքին անդաս-  
տական զեղերիցիմք:

23. Արեւելից եւ արեւմտից իշխա-  
նութիւնն:

24. Կազիփայն իշխանութեան, որ  
թարգմանի պայազատաց, Մահաձեռ  
Հիմն արկ, որ ահագին եւս եղև ի մի  
միարանութենէ ազգացն որ առ Մեով-  
սին ծոփակաւ են եւ տաճկաց:

25. Մահաձեռ երկրորդ՝ թագաւոր  
տաճկաց զկոստանդինական քաղաքն  
առնոցք, ինքնակալաց ապարանք, ան-  
գրիք եւ պատկերք եւ մատենագարանք  
որ քան զչքնաղ յիշատակարանս Հին  
ժամանակին պատուական եւ ցանկալի  
էին, հրձիգ եղեն, զի ամենայն ճարտա-  
րութեան եւ իմաստութեան թշնամի  
հակառակորդ է ազգն այն: Յամին վեց-  
հարիւրորդի քառասնորդի առաջնորդի  
Ջեռուցեալ էր նոցա զազէքսանդրա-  
ցւոց քաղաքին բաղանիս, այրելով ըզ-  
գրեանն որ ի նսին քաղաքի ի հռչակա-  
ւոր մատենագարանին պահէին: Իբրև  
հարցին, ասեն, զթագաւորն թէ զինչ  
առնիցեն զմատենանն. եթէ հակառակ  
մերոց գրոց իցեն, այրեցեն, ասէ. իակ  
եթէ հակառակ չիցեն, նոյնպէս այրեա-  
ցեն, զի մեր գիրք բաւական են. եւ այն-  
պէս զամենայն գիրսն հուրք կիզուին.  
Երչափ ցանկալի ցանկալի դանձա հան ի  
մենջ այն հրաման:

26. Երկայնածիղ եւ զարմանալի բախ-  
տաւորութիւնն Արիստոտելեաց, որով

այնպէս յերկար ժամանակս ձգեցաւ : յայնժամ սկիզբն առ, յորժամ արաբացիք սկսան խանդակաթ կաթ ոգի ըզնորա գրոցն լինել, զոր առտուել զնշեալ մթացուցին ազգի ազգի մեկնութեամբք : Արիստատեղէս նոցին իսկ փիղիսոփայիցն անձանօթ է, ասէ Արկերոն : Հայրն Հասարինոս, որ բազում գովութիւնս զնմանէ յորինէ ի փիղիսոփայութեան ճառսն, խոստովան լինի, թէ արդարեւ թուի թէ Արիստատեղէս այնպէս զիւր ուսումնս գրեաց, զի մի ոք իմանայցէ, եւ փայրապար վարժս վարդապետութեան պատրաստեաց ժամանակաց որ դալոց էին : Բայց Արիստատեղէայ թերեւս չիք մեզ վասն մթարութեանն. զի մասեանք նորա եղծեալ եկին ի մեր ձեռս :

27. Առաջինքն ի փիղիսոփայից ըզրնութենէ անփոյթ արարին. որք զնորա զհետ գնացին, եւս չար քան զնոսա ի նոյն անփոյթութիւն կործանեցան : Ժամանակս բազումս ոչ զայլմէ իմերէ բայց եթէ զանօգուտ եւ զնորք իմաստութենէ սքողաստիկեանցն խօսէին : Առուսցն եւ մաքսոման, որ ի մեջ նոցա որ անհանձար ուսմանն առաջնորդք էին, եղեն, Ղուդոգիկեայ մեռասաններորդի հրովարտակառ զբառ լինէր :

28. Նախնիցն քանզի կարծէին թէ հարթ հաւասար իցեն երեսք երկրի, չկարէին ի կարծիս ինչ լինել թէ եւ ի ներքոյ երկիր իցէ որպէս եւ ի վերոյ :

Չթուի հաւանութեան թէ Պղատան յորժամ զկղզւոյ մտոյն որ Ղառղանախ-կաս ծագուն էր, ճառիցէ, զամբիկե-ցւոց աշխարհն իմանայցէ, այլ իմա-տունք փճին իմն վասն այնր: Սակայն տաշութեամբ իւիբ որոյ սկիզբն շէ յայտ, Սենեկա՝ երգահան՝ մարգարէի իմն բարբառով զտաշակէ թէ յաւուրս յեափնա աշխարհն ինչ նոր յայտ գայ-ցէ, այլ թէ ժամանակն՝ յորում այն-պիսի նորանշան զէպք զիպիցին, բաղ ի բաց հեռի իցէ: Եկեացեն, ասէ, ժա-մանակք յամայր ամն, յորս օվկիանոսն զիրաց զկապս թուլացուցանիցէ, եւ ե-րեւեացի ցամաք մեծանիստ մեծատա-րած: Այլ բնաւ ուստի մարթաց զու-շակել զնոր աշխարհն, զի այնպիսի ինչ յերագի անգամ շէր տեսեալ ուրուք: յորժամ Քրիստոսփորոս Կողոմբոս ըզ-նոյն աշխարհն եգիտ: Կա աւանիկ եւ Կողոմբոս իսկ ոչ խորհրդով ինչ յայն եկն, այլ յանկարծադէպ ինչ իրքն զի-պեցան, յորժամ զէմ եզեալ էր ի սի-նէազւոց աշխարհն երթալ:

29. Գիտել զիտէին մարդիկ թէ մազնէան զերկաթ ըմբռնէ. այլ մինչե-ցերկոտասաներորդ դար շէր որ գիտակ թէ յորժամ ընդ օդս կախեալ կայցէ, հանապազ կշիռ ի նոյն ի մի կողմն դառ-նայ: Յերրորդ երգս յայտ արարեալ է իմ եթէ ամենայն ճարտարութիւնք օ-գտակարք եւ պիտանիք յանկարծ ի զի-պաց եղեն: Մեծաւքանչ զարմանալիք

որոց ջայթմն իւելամուտ եղեն իմաւ-  
տունքի փիւսկեան փիղիսոփայութեան,  
նոյնպէս նոցին զիճակին սակի են: Եւ թէ  
գուցէ ինչ ընդ որ մարդիկ սկսանիցին  
ամբարտաւանել յողն կալ, գոյ եւս բա-  
զում ինչ ընդ որ հայեցեալ ի կոր կոր-  
ծանեացին, զի ամենայն ինչ յաշարար  
յիշատակէ նկնութեան եւ մեծութեան  
մարդկան: Թուի իսկ թէ առ լաւ եւս  
խոնարհեցուցանելոյ զայնոսիկ որ վա-  
րիցենն զիմաստութիւն, թողուցու Աս-  
տուած զի գեղեցիկ գեղեցիկ գիւտք  
ճարարութեանց ինքնին ի յայտ գայ-  
ցեն, կամ յայնպիսեաց ձեան որոց չէր  
ինչ սնկ: Ոչ զպիւքսիզն նաւափարք  
գտին, եւ ոչ զհեռադէան աստեղա-  
դէտք, եւ ոչ զմանրադէան փիւսկեանք,  
եւ ոչ զգիրս գրոշմելոյ հանգամանս մա-  
տենադէտք, եւ ոչ զփոշի պատերազ-  
մական գործւոյն գորականք:

30. Իբրեւ յայտնի եղեւ եթէ մազ-  
նեաի այնպիսի ինչ զարմանալի բնու-  
թիւն է, այնու հետեւ եւ զպիւքսիզայն  
հնարս իմացան, որով միջամուխ եղեաք  
բազում երկայնածիղ ճանապարհս հա-  
տանել անցանել. հմուտ եւ տեղեակ  
եղեն երկրի, եւ բուսոյ բարուց արա-  
բածոց, եւ հանգամանաց աստեղագի-  
տութեան մտադիր լինէին: Այլ թա-  
ղաւորք որ ի վեցարեւր ամաց հետէ ի  
Հնդկաց աշխարհին թաղաւորէին, ի-  
բրեւ սպանիացիք անդր եկեալ հասա-  
նէին, յերաւի ատէին զսպանիացիս հը-

մուտս նաւարկութեան, եւ խորշէին զարշէին ի նոցանէ :

31. Գործի որ հետադէան կոչի, գըտաւ ի մանկանց ուրումն ապակազործի, ի սկզբան եւթնեւտասներորդ դարին. անտի եղեն բազում կարեւոր քըննութիւնք զոր Գաղիղեայ յաստեղագիտութեան արարեալ է. զի նովա հայեցեալ կարի սլլակերպ յառաջնոցն զերկնից կերպարանս ընծայեցայ :

Արիւստայրս ասացի վայրաց զախեղեբաց. նմին հակառակ սոժորութիւն է յերգս փոյսասանաց ախեղեբս ասել վասըն երկրի լոկոյ. ի նոյն անուն մարթի կոչել եւ զմառախուղինչ կամ զպղտորութիւն՝ որ շուրջ գերկրաւ եւ զայլովք եւս աստեղոք որ մուրեցուցիչքն կոչին, բակ ունիցի :

32. ՉԳաղիղէոս որ ասացն թէ երկինք շրջին եւ արեգակն կայ անշարժ ետեղակալ, եզին ի դիպահոջ եւ ստիպէին զի զառաջին բանսն եղծանիցէ. բայց տակաւ ընդեւան մարդիկ վարդապետութեանն, որ զառաջինն թուեցաւ թէ հերեսութիւնն իցէ :

33. Մանրադէան եւս քննչաց, մաւնաւանդ երեւելոյն Ռեոմուրեայ բազում իրաց զարմանալեաց գիտակ եւ իւրամուտ ինել, առանց գործւոյն օղնականութեան լոկ աչոք տեսանել չէր հնար, թէպէտ եւ ուրուք կարի յստակազոյն եւ կորովազոյն բիրք էին : Մարթեմք զեռ իրբեւ զՕւերունին ա-

սել, թէ Որչափ անասունք իցեն զորս յորմէ հեռէ գիտացաքն, սակաւ ինչ ժամանակ է. եւ որչափ եւս այնք իցեն, որոց ի ժամանակսն որ դաւոցն են, գիտակ եւ ծանօթ լինիցին :

34. Չայն որ առաջին կայ շգիտեմք, աւեր Գեժնկրիտէս ըստ Աիկերոնի պատմելոյն, եւ զերկինսն որոնել կամիմք : Որ ինչ առ սաս կայ, ոչ որ տեսանէ, եւ զերկնից դաւառսն յուզեալ քննեմք :

35. Արիստոտելէս այնչափ ընդերկար թագաւորեաց, մինչեւ կարող լինել մեզ ասել, թէ յորժամ յուզոցն պարզել ապաստան եղել, ականատես եւ ընթերակայ էաք :

36. Արիստոտելէս ասացեալ էր թէ բնութիւն խորշի եւ գարշի կալ ի տեղւոյն ուրեք որ ունայն իցէ, եւ Գաղիղէոս նոյնպէս կարծէր : Որք զմեծի բըզեշխին զհորսն փորէին, իրրեւ տեսին եթէ ի գուրսն զորս արարին, աւելի քան զերեսուն եւ երկու սան ի վեր ոչ ելանէր զուրն, Գաղիղէսց հարցին ըզպատճառս իրացն, զոր յանկարծն ուսանէին. նա զնոյն պատասխանի եւ թէ բնութիւն խորշի եւ գարշի կալ յունայն տեղւոյ մինչեւ ցերեսուն եւ երկու սան : Զնաոյ իրրեւ տեսին եթէ սնդիկդ քսան եւ եւթն մասն քարձրանայր, անեաց տարակոյսն. այլ իրրեւ Պապագիս փորէիւ եչոյց եւ յայտ արար զողոյն ծանրութիւն, ի միտ առին յայնժամ թէ քան յԱրիստոտելէսց զիրսն, ա-

առաւել ի բնութեան նմին իսկ բնութեան տեղեակ եւ խելամուտ լինել ի դէպ եւ պատշաճ է: Մինչեւ ցնոյն դէպս որ ի Գաղիղեայ ժամանակսն դիպեցան, Գրոյն եւ սնդկին իրաց շէր որ խելամուտ, թէ յայնչափ ինչ բարձրութիւն ի վեր ամբառնայցեն եւ ոչ աւելի. այնք պատճառք այս ինքն թէ յողոյն ծանրութենէ է, յետ բազում ինչ ժամանակաց ի յայտ եկին. իսկ ծանրութեանըն Հանգամանաց տակաւին չեղեւ որ Հասու. ապա յիբա ի ասացաւ թէ գործըս ինչ գիտեմք, իսկ զգործոցն զհանգամանս բնաւ ոչ:

37. Գեակարակո մերթ ի բատաւիացւոց, եւ մերթ ի Սուետաց աշխարհն երթեալ ի մնութեան կայր. որ եւ ի նմին աշխարհի ի կենաց վճարէր: Մըչափ Հակառակութիւն ի թշնամեաց անտի կրեաց, ընդ որպիսի աստիաց մարտ եղեալ կաուէր այրն որ վեճտ խնդիր ճշմարտութեան էր: Իբրեւ զոսկերս նորա ի Պարիս ամէին, ոմանք կամէին ճառ արկեալ խօսել վասն նորա գովութիւնս յեկեղեցւոջ ուր պաշտօնն լինելոց էր. եւ անդէն ել Հրաման թէ մի որ ինչ ամենեւին զառնէն խօսիցի:

38. Թեբրեւս եւ ցայժմ իսկ մուրեալ չրջէաք իբրեւ ի գիշերի, ծածուկ Հանգամանաց իրաց թէ զինչ կամ որպիսի իցեն, խելամուտ լինել, եթէ Գեակարակեայ շէր մեզ ուսուցեալ յուզել եւ

բննել զարարած բնութեան : Արդ ըզբնութիւն չէ մարթ թէ գիտիցէ որ, բայց եթէ փորձիւ բազում անգամ քրննիցէ. եւ եթէ այժմ ստեպ զայնու փիւսկեան փիղիսոփայութեամբ գամբ, որ փորձիւն կօչի, այն նորա փութոյն գործ է, եւ նմին պարտիմք շնորհակալ լինել զի նա ինքն զմեզ յայն ամ :

39. Չոր ինչ վասն արարածոյ աշխարհիս ասէր Իեսկարտէս, ոչ եթէ հաստատէր ինչ, այլ լսկ դնէր գրէր : Շեղջակոյս իմն խորանարդ մասանց էր, ասէ. զխորանարդն դարձուցանէր Աստուած ի միջավայրս իւր, եւ անտի լինէր զնդաձեւն եւ հիւսկէն, որոյ անկիւնքն իբրեւ բեկանէին, նուրբ տարրն լուսոյ կազմէր. որ ջիբն եւ տարած էր, ի միջավայրս խաղայր ամփոփել եւ յօգէր զմարմին արեգականն :

40. Իսկ Նեւտոնն դնէ, թէ մարմինք ինչ յորժամ ի տեղւոջ սրբէր որ թափուր իցէ շարժիցին, զմիմեանս ձգեն. եւ որչափ մին մեծ եւ յաղթ քան զմյւսն իցէ, նոյնչափ աւելի ձգիցէ. այլ ոչ նոյն բան է եւ վասն բացարձակութեան նոցա, զի որչափ շորեքկուսի անջրպետութեան վայրացն իցէ, գոյնչափ եւ ձգելն յամբ լինիցի. իսկ ամենայն ինչ որ ի վեր քան զերկինս ի վերայ օդոյ շղիցի, նովին օրինօք ի միջավայրս վայրաց հակէ իջանել :

41. Մի որ մեղադիր լինիցի, թէ ոչինչ շուք երկուց մեծ փիղիսոփայիցն զԸ-

նիցեմ. զի եթէ շարժանայի ինչ ընդ նոսա, ապա եւ անուի իսկ ոչ զնոսա ի ձեան, զի նորօք բնծայեցուցից եթէ մարդկեղէն միայ. թէպէտ եւ կարի իմաստուն որ իցէ՝ այր մտքն իցեն, յորժամ ըստ շափ՝ որ նոցա կարգեալ իցէ. ելանիցեն, ծանակ կան եւ յանգիմանին թէ տկարք են:

42. Որչափ փիղիսոփայք իցեն, զորս մարթի ի կշիս համեմատութեան քերէլ ընդ թաղաւորին ընդ այնմիկ, որ կարծէր եթէ Աստուծոյ զնա ի խորհուրդ կոչեալ էր, յորժամ ասնէր զաշխարհս, բազում ինչ լաւ խրատ ապր. գոյ քան զայս յանգչնութեան ինչ եւ մորսութեան:

43. Գիտակ եմք եթէ արագութիւն մարմնոց որ անկանիցին, տակաւ առաւելաւ. եւ թէ ի միում միում վայրկենացն մինչ զեռ իսկ յանկանելն իցէ, որչափ ինչ երագութիւնն վնիցի զայն եւս բազում հաւատեալ եւ ճշգիւ համարիմք: Ասլ զի է զի անկանիցին: Աեւտոն շատ համարի ասել թէ Աստուած յարարած բնութեան իրիք որ մարմնաւոր է, անկեաց եզ զծանրութիւն: Չգործան ճանաչեմք, այլ ըզգործոցն հանգամանաց տակաւին ճառարկեալ խօսիմք:

44. Չիարդ հալիցի կերակուրն մանրելով թէ զանգանելով, եւ թէ երկոքին միանգամայն վնիցին. ի մէջ իմաստնոց երկրանութիւն է. որով յայտ

առնի թէ Հանդամանաց իրացն շն  
անդեակ :

45. Փիւսիկան իմաստութեան մա-  
սին, յորում առաւել յառաջագէտն լի-  
նել պարտ էր, ապաքէն բժշկական  
ճարտարութիւնն իցէ. զի մեզ իսկ բա-  
զում շահ՝ օգտի է անտի. սակայն բը-  
ժիշկք ընդ բազում ժամանակս Հան-  
դամանաց Հերմիոյ զմարմնս շէին քաջ  
անդեակ, եւ ոչ անկոյ եւ արմատոց  
զօրութեան բարուք խելամուտ. եւ չը-  
գիտէին թէ շուրջ գալցէ արիւնն. մին-  
չեւ զփշտասաներորդ զար Համարէին  
թէ յորժամ յազակոզնն իցեն ցաւք, ի  
ձախմէ պարտ է արիւնն Հանել. մի ոտն  
ի բժշկաց ի սպանիացոց աշխարհին  
որ նմին հակառակ պատուէր տայր.  
անհնարին մարտ ի մէջ ճարտարացն  
զրգուէր. վաղվազակի առ զատարորս  
եւ առ ասեճակալս երթային. նորս  
Հրաման տային Հրոճարտակաւ թէ հա-  
կառակ նախնեացն կարծեաց անիցնն-  
սլ ընդդիմակաց կողմն առ քաջ ա-  
բանցն բողոքէր: Արտոզոս Հինդերորդ  
որ յայնժամ թագաւոր էր, իբրեւ բզ-  
ճնոց բժշկաց օրէնս հաստատել կամբ.  
իշխանն որ սարազիացոց աշխարհին  
կողմնապահ էր, ի կողիցն ցաւս, թէ-  
պէտ եւ ըստ նախնեացն օրինակի առ-  
նէին զարմանս. մեռանէր ի խժոցն.  
յայնժամ թագաւորն յիրացն զոր առ-  
նելոց էր, մեկուսի կայր: Մըշտի կախիք  
եւ ի մերում միջի վասն զմարմնս Հեր-

նոց եղևն : մերթ արդելուին, եւ մերթ  
 թողլ առջին : Արմատն որ բուժիչ է  
 քերման որ արագ արագ զաննդն հա-  
 լածէ, գրագումն ի մերոց բժշկաց թը-  
 շնամբ հակառակորդ ունէր : Մոզիե-  
 րեայն ընդ բժիշկս գրգուել վասն յա-  
 մառութեանն էր, զի բազումք ի նոցա-  
 նէ պնդեալ յամառեալ են նախնեաց  
 մոլորութեանն փառազով լինել : Բոյ-  
 իդոսն զնոսս յերգ արկեալ հենդնէ,  
 զնոսս ձաղելովն գրագումն ի փիղիս-  
 փայից եւ յասիկանաց զերծոյց :

46. Չառաջնոց փիղիսոփայիցն իմաս-  
 տութիւն ծաղր եւ առասպելս եւ ան-  
 մասութիւն հաշուիմք, թէ զինչ ծա-  
 ծուկ հանդամանքն իցեն, եւ հողա-  
 մաղքն անբաժինք, կամ ունայնն ա-  
 սել, սլլուփքն հանդերձ, իսկ մեր շար-  
 քան զնոսս ի գառաարկ քննութիւնս  
 եւ յընդօսոյր իծրիծս զեզերիմք, ալ  
 երբեք ի նորին բանից վերաց կամք, այլ  
 ի մտնէ յայլ ուսումն ելանեմք, եւ ի-  
 րբեւ զչոնչանն հանապազ ի նոյն եւ ի  
 նոյն շրջիմք, այս ինչն յանգիտութեան  
 վերայ :

47. Չարիքն որ ի բնութեան լինին,  
 արգարեւ ի ապնասպի կացուցին գրա-  
 գումն : Մարտիմոս պղատանիկեան ի  
 տիւրացւոց քաղաքէն, ի խոսան զոր ա-  
 բարեալ է նորա, թէ Աստի լինիցին  
 շարիք, զի Աստուած բարեաց արարիչ  
 է, ասէ զայս զոյն որինակի, թէ Հի-  
 ւանդութիւնք եւ մաշք առբաժամք եւ

Տարգամահօք եւ հրայրեացք եւ այլ  
 եւս շարիր, ոչ էթէ Մատուծոյ գի-  
 տաւորութեանն են, այլ Բեքնադեւոյ  
 ինչ իրք իցեն որ ի հարկէ վնդիցին, զի  
 մի Ատուծոյ գործուածն համարեն ա-  
 պականեացի, քանզի չէ մարթ թէ ա-  
 մենայնն պահիցի, էթէ ոչ մասն ինչ  
 յամենայնէն եղծանիցի: Այս վարդա-  
 պետութիւն՝ որ պիտի գրեթէ հասա-  
 րակաց ամենեցուն բարբառ է, ընդ շա-  
 փովք զԱտուծոյ զանչափակալ զօ-  
 րութիւնն սահմանէ: Բարգում գրա-  
 խոսք եւ մտախարք որ ոչ արժանի զԱ-  
 տուծոյ մեծագոր գորութենէն իմանան,  
 ձեան յանձին հարեալ պարծին թէ մի-  
 արս մեծամեծս ունիցին զԱտուծոյ  
 կարողութենէն, նմին իրի իսկ անպա-  
 ակէ իրս հաշուին, ասել թէ շխարհ  
 Ատուծաւ ասնել զի եւ նիւթոյ բնու-  
 թիւն մտաւոր եւ բանաւոր վնդիցի:  
 Զարպիսի խորխորատ անկանիցի ոք,  
 յորժամ աւարցի ի ճշմարտութենէ կրօ-  
 նիցն ելանիցէ:

Անդուստ ի վերուստ հին է տու-  
 շութիւնն թէ տիեզերք հրկիզելոց են,  
 եւ գրեթէ ամենայն ազգք նոյնպէս  
 հաւատան, որպէս որ ի տարաշխար-  
 հական ճանապարհաց դան, պատմին:  
 Սենեկա ասէ թէ Զորժամ Ատու-  
 ծոյ պատշաճ թուիցի այլ երկինս եւ  
 երկիր ազնուազոյն ասնել, զհինսն եղ-  
 ծանիցէ: Իւ Ղուկրեարտս ասէ, թէ  
 չիք ինչ որ մշանջնապան իցէ, այլ

Հարկ է խոստովան լինել թէ երկնից եւ երկրի վախճան լինելոց է: Արթնէր նա, թէ յետ բազում ժամանակաց կորուսանիցէ երկիր գիւր տամկութիւն, եւ սարսառեալ ջամաբեալ, լինիցի այլեկի ի բոցախառն տապոց արեգականն:

Յորժամ արեգակն, ասէ, գոչախառն տապոջն ծծիցէ խմիցէ զամենայն խոնաութիւն յերկրէ, զքնաւ տաշարիցէ սյրիչ նշոյղիքն:

Ոմանք ի փիղիսոփայից ասեն, թէ գնայուն աստեղք որ զեթեր հասանեն անցանեն, ոչ գնոյն զմահարթ եւ զմազգի գնացս ունին, այլ առ սակաւ սակաւ նուազէ զօրութիւն նոցա որ խոստովոզն կոչի ի միջագայրաց, եւ յորժամ բազում ժամանակք ի վերայ անցանիցեն, այնչափ անօսրացեալ զրտանիցի, մինչեւ երկրի եւ այլոց եւս գնայուն աստեղաց զարահոս ի վերայ արեգական անկանել: Մի բնաւ հարցցուք ինչ զփիղիսոփայսն թէ ունիցին կայ եւ հաստատութիւն բանք իւրեանց: զայն ինչ միայն հարցցուք ցնոսա, թէ բնաւ ուստի եկին յայնպիսի կարծիս: Մզ այն իցէ որ ասացն թէ կատարած լինելոց է աշխարհիս, եւ այն ի հրոյ լինիցի: Ի բնութենէ շկարիցէ ոք ինչումուս այնմ լինել: Եւս ասելոց էմ ի վեցերորդ երդս, թէ որ կամ զինչ սկիզբքն այնպիսի հին ասանդութեան իցէ:

48. Մոնտանիսա ծաղր իմն ասնէ զմարդիկ զի անձանց շաք գնեն եւ ա-

սեն թէ ի մէջ ամենայն շնչականաց  
մեր միայն եմք որ զախեղերաց մեծա-  
զեղն փառաւորութիւն ճանաչեմք, եւ  
փոխարէն զսհութիւնս մատուցանեմք  
այնմ որ նոցա ամենեցուն ճարտարա-  
պետն է: Ո՞հերեաց եւս նոցա, ասէ,  
զայնպիսի առաւելութիւն, ազէ, թող  
զայնպիսի զեղեցիկ եւ զմեծի առաւե-  
լութեան գնամուկն ցուցցեն: Ասա-  
ցաք թէ մարդն միայն է մտաւոր եւ  
խոստան ի մէջ ամենայն շնչարաց-  
այդ է առաւելութիւն նորա, եւ զոյն  
դիրն:

49. Մարդն, ասէ Բոսուէա, ի ցան-  
կութիւնս յատկեանցն հասանէր-  
նայն փողփողակի յարեցաւ ի զուակ  
իւր, որդ սրովհետեւ ամենեքին ի ցան-  
կութիւնս ծնանին, ամենեքեան ցան-  
կարգութեան ծնանին, բոլորեքեան ա-  
տելիք Աստուծոյ դան: Չոր յանցանա  
յանցեան, զինչ մեզս մեզան տխեղծ-  
բոզ որ ծնանիցին, որդիք են Ազամայ,  
այն իսկ են մեզք նոցա, եւ նոյն յան-  
ցուսն:

50. Չէ պարս մեզ զաստուածեղէն  
արդարութիւնն, իբրւանց՝ որ աստ առ-  
մեզս լինին, կշռել. մեր արդարութիւնս  
ի մէջ զուգականաց է, իսկ Աստուծոյ  
արդարութիւնն ի մէջ արարածոյ եւ ա-  
բարշին է, որ անբաւ եւ անբաւանգակ  
է: Աս առանիկ եւ մեր իսկ իբրւանք  
սէ բազում անգամ յորժամ հարքն  
պատմ ազարտ գտանիցին, զնոյն պա-

տիտ պատուհասի եւ ի վերայ որդւոցն  
 ածեն. ոչ ապարեն գուցեն առ մեզ օ-  
 բենք որ ոչ միայն զվրիժապարան, այլ  
 եւ զամենայն իսկ զգուակ վրիժապար-  
 անն ի պատուոցն մերտեն. եւ շատ  
 որ թէ անիրաւինք իցեն որենքն: Որ  
 զերգս ի գերմանացւոց բարբառ զար-  
 ձոց, նշանաւոր ինչ բանս յայտ վայ-  
 րի ի մարհակեն որ սակեղենն կոշեր, ի  
 մէջ բերէ. յորում վասն պատժապար-  
 ան ուրաք որոյ յիրս արքունի փաս-  
 էր, ասի. թեկպէտ եւ պարս եւ պատ-  
 շած էր եւ զորդիսն եւս նորին տան-  
 ձանաց պատժապարսս առնել, զի որ-  
 զեր վրիժապարան են, բայց զի մար-  
 դասէր բարս ունիմք, նոցա զարեւն չը-  
 նորհեմք. սակայն հաճոյ թ ուեցաւ մեզ,  
 զի եւ նորս ի հայրենի ընչիցն ի գերեւ  
 էլանիցեն, եւ մի ակնկալցին բնառ առ-  
 նուլ ինչ յազգականաց եւ ի կարեւոր  
 բարեկամաց, զի ցանց ի կարուղ ծի-  
 բեցին ծնկեացին, մինչեւ սփափուիտին  
 նոցա մեռանելն իցէ, եւ կեան տան-  
 ձանք: Եւ որք միանգամ ազալել վասն  
 նոցա կամ բարեխօս լինել մտարերի-  
 ցեն, վաստնուն վաստնշան լինիցին:

Այլ Աստուած թող եւ իւրում որ-  
 դւոցն միածնին վասն մեր բարեխօս լի-  
 նել եւ ածել յաղերս զԱստուած:

51. Միգան, որ շաւատայր թէ  
 այժմ ամենայն ինչ բարի իցէ, վազվա-  
 զակի յեւ Ազամայ անհնազանդու-  
 թեանն մանր նկարէ, որպէս թէ մեզք

և մահ ի դժոխոց ուր ցայնժամ արդե-  
լեալ փակեալ կային, ելանիցեն, և  
կամուրջ իմն հաղորդութեան ընդ մե-  
րում աշխարհիս ի միջի հաստատիցեն,  
և գործինուած կամրջին աղամանդեայ  
բեւեռօք և շղթայիք պնդիցեն: Ի  
նմին ժամանակի հրեշտակք ի հրամանե  
Աստուծոյ զերկրի և զարեգական և  
զաստեղաց կայանս եղձանեն: Իմաս-  
տունք պնդեալ իմն են և փնջին թէ  
նոյն անք զոր Միդամն պլլափոխ բա-  
նիք նկարե, արդեամբք իսկ, թեա ջուր-  
ցըն հեղեղի դիպեր: Ա՛՛՛՛ ինձ շեն կամք  
բաս պանուճեալ առասպելաց պետե-  
ից, և ոչ բաս մարդկան կարծեաց որ  
նոցա հաւանութեան թուիցի, խօսել-  
ես զոր ստուգին գիտիցեմ, գայն ա-  
սեմ. և զոր ասեմն, կարծեմ թէ բա-  
ւական է առ ի յայտ առնելոյ թէ ու-  
տի շարիքն որ ի բնութեան են, լինի-  
ցին: Անէ՛՛՛ Աստուած զերկիր, և գու-  
շակեաց թէ փշալից սատասկարեր լի-  
նելոց է, ոչ և ա գրախա փափկութեան  
է նա. և սոյն առաջին պատիժ պա-  
տուհասի նորա է:

52. Երկրորդ պատիժ պատուհասի  
որ եղև ի վերայ երկրի, ջրհեղեղ ջուրցն  
է: Չէ մարթ յուրաստ կալ թէ նոյն  
համաշխարհի անք որով ամենայն վեր  
ի վայր հարեալ եղձաւ, շիցե թառա-  
մեցուցեալ զղեղ երկրի, զօղոյն յստա-  
կո. թիւն պղտորեալ, և թէ շիցե նոյն  
պատճառք, վասն որոյ մարդիկ որ յա-

առին երկայնօրեայք լինեին, յետ այ-  
 նորիկ կարծակեաց եւ փաղամեայք եղևն  
 Բայց մի թէ փոփոխեաց ինչ կամ Բաբ-  
 ակեաց Աստուած զհաստատուն զմիա-  
 նեւ զմիանման կարգ երկրի, մի թէ յա-  
 ռաջ քան զՏրհեղեցն հանապազ տուրն-  
 թեան եւ զիշե քոյ հաւասարութիւն էր-  
 կամ մշանցեանսկան գարունն զորմէ պր-  
 ւեակեայք ճառեն, ճշմայ Բաբից, որպէս  
 Բրունեակեայ հաճոյ թուեցաւ ասել :  
 Բազմաց ցանկալի իմե թուի ընթեա-  
 նալ զճառսն զոր Պղղրեայ գրեալ է,  
 որում Բնութեան անսիլ անուն եղ-  
 եւ զմասեանն որ Էրկնից պատմութիւն  
 անուանեալ կոչի, առ ի նմին կարծեաց  
 ջատագով լինելոյ, բայց եւ շատ եւ բա-  
 ւական համարիմ ասել թէ աւագք եւ  
 միջք եւ գարափորք եւ չորոյն խոնա-  
 լութիւն որ ի սրտէ երկրի էլանէ, յայ-  
 անի նշանակք են թէ հարուածք մեծա-  
 մեծք եղևն ի վերայ երկրի : Աւր զինչ  
 ասէ Պաղոս : Ակնկալութիւն, ասէ,  
 արարածոց յայանութեան որդւոյն Աս-  
 տուծոյ սպասէ, զի ընդունայնութեան  
 արարածքն հնազանդեցան ոչ իւրեանց  
 կամաւ . . . գիտեմք, եթէ անկալն ա-  
 րարածք հեծեն եւ երկնեն : Տեսանեա  
 զի սկիզբն շարեաց որ ի բնութեան եւ  
 ի քարս են, մեղք են, զոր նախնի մարդն  
 մեղաւ :

53. Արարողն ասացի եթէ յորժամ  
 հարք պատմապարտ լինիցին, որդիքն  
 եւս անկածք լինին ի պատուէ : Կան

և ւ օրէնք, որ հրաման տան եւ զկալուածս նոցա պատժել, զբարձրաբերձ բարձունս ծայրից մայրեացն յապաւեն, եւ ի շափ ինչ բարձրութիւն իջուցանեն, եւ ինուն զխրամ պարսպին, զի եւ պարիսպքն եւ պատուարք պատիժս ընդ յանցանաց տերանցն կրիցեն: Ապա զի է զի զժկամակ լինիմք եթէ Աստուած, որ իշխան հրամանատար երկրի կացոյց զմարդն, նուազեցուցանիցէ զիշխանութիւն նորա, վասն անաստութեանն վասն որոյ շէր իսկ արժանի այնու հետեւ զի զնոյն ժառանգիցէ:

54. Բանքս Բրովերեայ են եւ յոյժ անասնի. Նթէ իտարեութիւն ինչ, առեւ, մեր սնս էր, զինչ քան զայն անհնարին շար թակարգ կայր. բնաւ եւ շէր ումեք հնար այնու հետեւ ի նմին շքմբանել: Գիպողագոյնս եւ նմանագոյնս սմին ասէ Հօխբարգոս սրբոյն Արիտորեայ. Տէր, ասէ, եթէ մաշտութիւն ինչ իցէ զոր հաւատամքն, ապա ի քէն իսկ իտարեալ իցեմք. զի այնպիսի ինչ նշանսք ընծայեալ են կրօնք, որ ոչ աւտակք այլուտակք մարթին լինել, բայց եթէ ի քէն:

55. Թերեւս որ ընդգէժ բախիցէ ի արուննն լողաց թէ յամերիկեցոց աշխարհին բանարար զարձուցին զմարգիկն. սակայն չկարիցէ ասել թէ եւ յարեւելից աշխարհին բանի ինչ զոր ասմին ի հաւան, եւ թէ չիցեն անթիւ անհամար հաւատացեալք յաշխարհին:

սինեացոց, որ այնպէս ընդ իւրեանց  
իմաստութիւնս պանծացեալ են: Չէ  
ինչ հարկ թէ քրիստոսնէից կրօնք ամե-  
նայն ուրեք առաջին եւ զխաւոր իցէ,  
այլ շատ է թէ ընդ բնաւ երկիր քրի-  
ստոսեայք գտանիցին:

Բազումք ի թագաւորաց թեպէտ եւ  
իսուժագուժք էին, բազում պատուով  
եւ մարգասիրութեամբ գառաքեալն  
առ նոսա ընդունէին: Արքն, որք յամին  
հինգարիւրորդի իննսներորդի եւ թիւ-  
րորդի ի սրբայն Գրիգորէ որ մեծն յար-  
ջարկեցաւ, ի քրիստոսեացոց աշխարհն  
առաքեցան, թագաւորի յոյժ հեզոյ  
գիպեցան, որ իրրեւ լսէր եթէ զմշտըն-  
ջենական իմն երանութենէ ճառէին,  
ասէ ցնոսա. Գեղեցիկ են, արք, աւե-  
տիրդ, այլ նոր եւ ոչ ուրեք յականջա-  
լուրս եկեալ: Ինձ չէ պարտ իսկ եւ իսկ  
ի բաց կալ անտի յոր ցայժմն հաւատա-  
ցեալ եմ, բայց զի ձեր նախանձն որով  
զմեր օգուան կամեցարուք, ի բացար-  
ձակ վայրաց ամ զձեզ այսր, ընկալայց  
զձեզ բարւոր. եւ շարդելով ինչ ձգել  
ի ձեր կրօնս զորս միանգամ ի հաւան ա-  
ծել կարիցէք: Փղեւրի. Գիրք. ԼԳ:

56. Նորին իսկ Բրովերեայ են եւ այս  
բանք: Եթէ որ, ասէ, ստուգիւ ասէր  
մեզ թէ պատճառք վասն որոյ Պետտա-  
ցիքդ որ ի Հնդկաց ազգէն են, հրեշտա-  
կազնաց առ մեզ եղեն, յոժարեցուցա-  
նել էր գաւառաւճարաշա թագաւորս  
զքրիստոսնէ աթիւն թաղուլ, եւ թողլ

տալ քրմացն միջամուխ լինել յիւր թա-  
 գաւորութիւն, որք մտանիցեն ի տունս  
 տունս ի հաւան ամել զարս եւ զկա-  
 նայս եւ զմանկաքի զի զիւրեանց կրօնս  
 յանձն առնուցուն, որպիսի ծաղու,  
 սրչափ արհամարհանօք լսեաք զայն-  
 պիսի ցուրտ իրաց ճառ արկանել: Իսկ  
 մեք ամենայն ազգաց զմեր կրօնս քարո-  
 զեմք, որ նոցա յիմարութեան եւ ծա-  
 ղու իրք թուիցին, սակայն յանձին ու-  
 նին եւ անսան մերոց վանականաց եւ  
 քահանայից. արդ ո՞ւր այն իցէ որ զգոյն  
 ի մեզ եւ ի նոսա վճարիցէ, ոչ ապարէն  
 զօրութիւն ճշմարտութեանն:

57. Հնդկաց քուրմք են որ անուա-  
 նեալ կոչին Տաղապինք, որոց զիք որ  
 Սոմնոկոդունն կոչէր, ի մարտ պատե-  
 րազփ ընդ իւրում եղբորն որոյ անուն  
 Թրատատ էր, գրդուէր. զսա վան մե-  
 ծամեծ գործոցն Հնդիկք աստուածա-  
 ցուցեալ պաշտեցին:

58. Ի Փղեւրեայ եկեղեցական պատ-  
 մութեանն քառասներորդ աստճնորդ  
 զպրութենէն, ուր ասի թէ Փրիտանաց  
 թագաւորն, իրրեւ հանդերձեալ էր  
 կնիք առնուլ, եւ մինչ զեռ ի ցուրսն իսկ  
 իջեալ կայր, եհարց թէ իցէ որ յիւրոց  
 նախնեաց թագաւորաց ի գրախափն-  
 իրրեւ ասաց ցնա եպիսկոպոսն թէ նո-  
 քա ի դժոխս են, եւ ի ջուրցն թագա-  
 ւորն. Զիշխանսն, ասէ, զճոխս եւ ըզ-  
 փառաւորս զիմ նախնիս ոչ թողում,  
 եւ երթամ ի ձեր գրախաղ խնդրել զազ-

քառս եւ զառնապետաւ, զորս իմ շէք  
տեսեալ. շառնում յանձն նորանեւ  
ինչ նորոպելէ ի ճշմարիտ կարգս կրօ-  
նից մերոց ծնեալ եւ սնեալ, ոչ կարեմք  
ի միա առնուլ թէ որչափ հակառակ  
թուիցին մեր իրք այնոցիկ, որ զառա-  
ջինն լսիցեն զի զանձառ իրաց ճառս  
արկանեմք որ յուսով եւեթ են:

59. Չէ ինչ հարկ թէ ամենայն երկիր  
զառնայցէ, շատ է թէ լուեալ իցեն  
զբարոզութիւնն. որ եւ եղեն իսկ, եւ  
էլին ի գլուխ կանխասացիկքն:

60. Միայ, առե Ղսկքոս, բնական  
ինչ յայանութիւն է, եւ յայանութիւն՝  
միայ, առաւելեալ ի նորոգ յայանելոց  
իրաց, որ անդասին Ղստուծոյ բզխի-  
ցեն: Երկրքին յայանութիւնքս տան  
մեզ զհանդամանս թէ որպիսի ինչ կար-  
ծիս կարճեւցու բզմտաւ որացս որ մար-  
մնոցն են, եւ զհանդերձելոց բարու-  
թեանց որ սղււնցն Յորժամ կարի բն-  
նիչ եւ բնզփայրախոյզք Ղստուծոյ  
զորժան լինիցիմք, բնութիւն իսկ յայա  
առնիցէ մեզ. թէ անարժան իրք գոր-  
ծին: Յերկրորդ երգս եւ ասակն ի ամին  
յայտ արարեալ զուցի թէ զհարզ զթի-  
պեցին որ զՂստուծոյ անձառ ճառս  
իշխեցին բննել: Չի իմաստունք որ ե-  
ղեն, ոչ եթէ կրօնս ինչ եղին, սլլ մի-  
մեանց բանիցն քակիչք եւ լուծիչք ե-  
ղեն: Ահաք միմաստնոցն Յունաց իշ-  
խեցին յիւրեանց մտաց քալ մկնու-  
թիւնս եւ ասել էթէ բնութիւն ի ջրոյ

եւ յօգոյ եւ ի հրոյ, կամ յայլմէ միտէ  
 սկզբանէ որ ծննդական իցէ, յօգեալ  
 է: այլք այլ իմե ազգ եղին. ի մանրա-  
 մազն փոշւոյ, ի շորից հիւթոց, ի ցա-  
 մարութենէ եւ ի խոնաւութենէ: Ար-  
 զի իմաստունքս մերթ յերեւին բնու-  
 թիւնս, որ ի հասանելոյ զձայրս ան-  
 կեանց խորանարզն կերպարանաց ընալ  
 իցեն, ապա ինեցան. եւ մերթ ի զօ-  
 բութիւն զոր ձգիչն կոչեն, եւ ի մա-  
 նադս, որ է մի ինչ միանձն, որ ազգի-  
 ցեն եւ ազգումն անուցուն, եւ մտա-  
 ւոր եւս իցեն: Արգարեւ ծաղու ար-  
 ժանի է, զի մարգիկ իրաց որ սլոզպէս  
 առանց հասանելոյ են, վայրապար ա-  
 ռանց ընծայութեան հաւատան, իսկ  
 փառաւորեալ կարգաց կրօնից մերոց  
 սրոց սյնչափ վկայք վկայեն, հաւատալ  
 շառնուն յանձն: Արք զիւրաւ իմե ան-  
 մասութեան կարծեաց մարդկան հա-  
 ւատան, բազում անգամ անհաւատա-  
 գորն առ Աստուծոյ բարբառն գտանին:

61. Այլ որ կարէ նանաչել զձայր ե-  
 թէ ոչ ի ձեռն որդւոյ: Բեա մեղացն, ո-  
 բոգհեաւեւ մեկնեցաւ ի մէնջ Աստուած,  
 չէ մարթ մեզ դառնալ առ Աստուած,  
 եթէ ոչ Աստուած ինքնին կոչիցէ զմեզ:  
 Ծառոսց ուրուք իցէ ստահակ, զոր աւեր  
 իւր մերժեալ իցէ, ապաքեն շիշխե յակն  
 անկանել, եթէ ոչ այլ որ ի նորա կու-  
 ակ եկեալ պատմիցէ թէ շնորհեաց նմա  
 աւերն զյանցումնն, եւ յապարանս եւս  
 կոչէ զնա: Աստուածակամքն որք զինչ

շնորհքն իցէ եւ զինչ անշնորհն լինել  
 չիմանան, իւրեանց ինքնակամ կրօնիցն  
 հաստատութիւն զմիտան զնեն եւ ոչ  
 զյայտնութիւն: Տեսեալ զի բազում եւ  
 պէտպէս կրօնք են, ասեն թէ եւ ոչ մին  
 չէ ճշմարտաւ զի թէ կրօնս ինչ, ասեն,  
 հաստատել կամեր Աստուած, ապա-  
 քէն մի եւ մեկնակ լինէր եւ ոչ բազում  
 եւ ազգիազգի: Ար ասենն եթէ բա-  
 զում կրօնք են այլակերպք եւ այլա-  
 դամնակք, եթէ բարւոք միա գնիցեն,  
 գտանի զի ոչ բազումք են, այլ երեք  
 միայն, եւ երեքեան իբրև ընդ մի բե-  
 րան ասեն թէ զյայտնութիւն: Թող  
 զկասկածաւ որ ասկաւարք են, եւ  
 կան ցայտմ զի լինիցին մեզ յուշարար  
 յիշատակ, թէ յարայիս անհանձարու-  
 թիւնս հարեալ հատեալ էաք երբեմն  
 յարմ առ պատկերան չեբանեալք, բը-  
 նաւ զո՞ որ այլ բայց ի սոցանե ընծայե-  
 ցուցանե մեզ երկիրս, որ ի յայտնու-  
 թենե արասա իցեն. այլ ամենայն մար-  
 զիկ որ ի վերայ երկրի, կամ քրիստո-  
 նեայք են կամ հրեայ եւ կամ տանիկ  
 Քրիստանեայք որ ի նեան Արդւոյ ունին  
 զնուանութիւն առ Հայր, մեծարեն բզ-  
 մարգարէս որք առ Հրեայն զնմին զոր-  
 դւոյ անգուստ ի վերուստ պատմիչք ե-  
 ղեն. եւ որպէս կատարումն Հրեիցն զի-  
 բեանց կրօնս համարին, զի մի իսկ են եր-  
 կային կրօնք Հրեիցն եւ քրիստանեից:  
 Իսկ Տաճիկք զերբայեցւոյ ազգին մար-  
 գարէս եւ զքրիստանեից Օծեալն նոյն-  
 պէս պատուեն, եւ ցնորիւք պանու-



10  
**b p q . 9.**

Faint, illegible text at the top of the page, possibly a header or introductory paragraph.

• 1793

Faint, illegible text in the middle section of the page, including a central heading.

Faint, illegible text at the bottom of the page, possibly a concluding paragraph or footer.



Ե Ր Գ Զ

**Մ**ի խորհրդոց սրբոց  
 լինել զեղեկալ եւ մեթար,  
**Լ**իցի երբեք գիտութեան  
 եւ հաստաց քոց մեթար:  
**Վ**ալ հակառակ Վատուծոյ,  
 ոչ յիմաստնոցն գովի,  
**Ո**՞՞ ճառեացէ զՎատուծոյ,  
 թէ ոչ Վատուած իւրովիւ:  
**Ո**րպէս մեթին ինչ անգովք,  
 թըբի թէ զանձրն պատե,  
**Բ**այց եւ սակաւ լոյս հեղեալ,  
 չեթող ազատ ի դատեւ:  
**Օ** ի մի եւ ես դատիցիմ,  
 երկիր լուսոյն եւ պազի,  
**Ո**ր բովանդակ ծագեացէ  
 յետոյ յայլում նրազի:

**Օ**րքինչ լուսյն հաւատամ  
 նորին յանառւտ բերանոյ,  
 Րջքո պատիւ, խոնարհեալ  
 դու նրմա, անձրն, ծանոյ:  
**Ե**ւ ոչ հաճեալ հաւատովք  
 որով առ ինքրն մատեայ,  
 Եւ պատուէր եւրս տայ ինձ,  
 Թէ զանձրն թող եւ ատեայ:  
**Օ**խարդ մարտեայց ընդ անձին  
 հանապազորդ, կամ որով  
 Ընդուժ մրազք մոռացայց  
 զանձինքս դուժ եւ գորով:  
**Ք**ան զամենայն խիստ թրւի  
 ինձ մախճան այսրք մարտի.  
**Չ**անձին սիրոյ հատանել  
 ըզբուն զարմատորն պարտի:  
**Մ**երոց ոգւոցքս լինել  
 պատրաստարան կամի նայ.  
**Չ**այն որ ինչ իւր է, խընդրէ,  
 եւ ոչ ընդ մեր ինչ քինայ:  
**Մ**ի թէ յանձին ունիցի  
 ազնրւագոյն ինչ ոգին,  
**Չ**որ մեծագորն ինքրն Տէր  
 ունել ցանկայ կաթոգին:

Առ ոչ պատուովք գրնել զայն  
 եւ ոչ սակով ինչ կարէ,  
 Այլ վաճառի՞ նա գրնոց,  
 որպէս լըքեալ յաւարէ:  
 Հաւանեացո՞ւք թէ Աստուած  
 յանձնէ տանջանքս տանի,  
 Վարն փոքու ցանկութեան,  
 կամ ընդ դատարկ ինչ բանի:  
 Ա՞ր հայր երբէք յիւր որդին  
 պաշտօն ցասումն զեղու,  
 Մինչեւ ի մահ իսկ մասնել  
 վարն սակաւ ինչ մեղու՞:  
 Աչ պրտակիս դու, թէ ոչ  
 սիրտ սուրբ առ սէր քո տարար.  
 Եւ այց եւ բնութիւն նորայ է,  
 նա հաստատեաց եւ արար:  
 Ապա յորժամ յամուրել  
 խառնեացի գոյզն բարի,  
 Եւ պարէն այն քաղցրութիւն  
 նոյնպէս նորայն համարի:  
 Ի փափկութեան ոչ ասեմ  
 թէ հեշտական ինչ եղեւ,  
 Թը՛ի թէ է նա պրտուդ,  
 բայց ճրջմարտիւ է կեղեւ:

**Չ** քեր փափկութեան կայ գոյիչ  
 այն դատաւոր՝ մեծանուն,  
**Չ** է հանգրստեան վարդապետ,  
 այլ խրատութեան եւ ծանուն:  
**Չ** երանութիւն թէ որ է,  
 չկարէ յայտնել մեզ անտի,  
 Իբրով անձին չէ ծանօթ,  
 Խառնէ ըզրան ընդ ժանտի:  
**Ո**ր եւ թողեալ մեկուսի  
 զխնաստութիւն հանձարոյ,  
 Կեալ փայրապար համարի,  
 եւ մեռանել մեծարոյ:  
**Ի**սկ մեռ ճարտարըն՝ թրբի  
 Ինձ առաւել արբամագին,  
**Չ** ի ճերութիւն իւր եւ ցաւք  
 աստի կենօք ոչ յազին:  
**Ի** փարատել զիւր տաղտուկ  
 յորինեաց զերզսըն ծաղու,  
 Եւոյց ի խրնդալ իսկ իբրով,  
 Թրբի Ինձ ժանտ եւ աղու:  
**Յ**աւագին իմըն բանիւք  
 զերզքս սիրոյն յարդարէ,  
**Ը**ղգեղ երգոց եւ ըզգարգ  
 արկ անխընամ ի դարէ:

**Չէ** ահագին, ասէ, մահ  
 բազում անգամ ի տաղին,  
 Եւ այց յանուանէ իսկ մահուն  
 Ըքեալ ոգիք իւր քաղին:  
**Ի** փափկութեան պարարեալք,  
 որ տալք անձանց երանի,  
 Եւ վաղագոյն իսկ ի բաց  
 զերանութիւն ձեր հանի:  
**Թ**ողից եւ զայն ժամանակ,  
 որ ցանկալին ձեզ թըւէր,  
 Յորժամ մարդիկ մատուցեալ  
 իւրեանց կարեացրն նրւէր,  
**Ը**նամօթ դիցրն պատուոյ  
 եղին բազին եւ արձան,  
 Որչափ լիկաիք յայն պատիւ  
 ապտուածութեան ամբարձան:  
**Ն**րբեմն ըզմարդ արդարեւ  
 կարիք ձրգեն ըզկրնի,  
 Եւ այց վայ այնմիկ որ անկեալ  
 ի նոցա ձեռքն դրնի:  
**Ե**ւ որչափ արք իմաստունք  
 զահի հարեալ եւ վարան,  
 Ընկարգ կարեացրն պատուոյ  
 զիւրեանց ըսպասրն տարան:

Բայց է կարի խիստ եւ այն  
 զոր քրիստոսնեայն համարի,  
 Եթէ գեհէն տայ Նստուած  
 փոխանակ գոյզն շարի:  
 Աւ թէ թողեալ զամենայն,  
 որ ցանկալին է անձին,  
 Եյնրմ զոր նայն ախորժէ  
 պարտ է ցանկալ առանձին:  
 Ընդ այնպիսի թընամեոյ  
 որ միշտ գրողէն եւ հաշարի,  
 Չիարդ մարթի հանապազ  
 կալ ճակատեալ ի գաշարի:  
 Եպաքէն ինքրն մարմնոյն  
 տէր եւ իշխան զիս արար,  
 Չի պատժիցէ թէ ընդէր  
 խընամ մարմնոյ քում տարար:  
 Աինչ ի բանբս նորա  
 ախորժական գըտանի,  
 Ար արտասուեն եւ ողբան,  
 տայ այնոցիկ երանի:  
 Օչես օրինակ խօսի այր,  
 որ ի կրօնիցըն կարգէ  
 Օհհի հարեալ, տակաւին  
 գովէ մրազք եւ յարգէ:

Ընդ բարձրութիւն Տրամանացն  
 Տիացեալ իմրն նայի,  
 Սակայն երկմիա խորհրդով  
 է ի խրնդիք վըկայի:  
 Պիտէ զՆատուած եւ ըզսասան  
 եւ ըզՏրամանքս նորին,  
 Իայց տակաւին խորհուրդք իւր  
 անտի ի բաց խոտորին:  
 Ակեսցուք այժըմ բանիւք  
 զերկեւղ նորա եւ վարան  
 Ի բաց տանել, եւ բառնալ  
 զերկմբաութեանրն դարան:  
 Իւնն կրօնից՝ զիմակաց,  
 որ էն այնպէս մեծարգի,  
 Ի Տակառակ արդարեւ  
 իմաստութեան եւ կարգիւ:  
 Օտուուած եղէն օրինաց  
 Թէ ընկենու ոք զանուր,  
 Տակաւին տէր են նորա  
 օրէնք բնութեան ընդ Տանուր:  
 Յերկուց անտի օրինաց  
 Թող ընտրեսցէ զոր կամին,  
 Սիտք իւր լիցի դատաւոր  
 տալ ըզվըճիս պատգամին:

Սա քանզի է մեր ծանօթ ,  
 արկարութեան մեր ներքե :  
 Թող բզ՝ զատան՝ իմաստուն  
 մեկուսի յայնքմ՝ թերէ :  
 Թերեւքս նա , եւ բազումք  
 որ ընդ նրմա են ընդել ,  
 խիստ ինչ վարուց կամիցին  
 բզ՝ նա երթալ եւ պրնդել :  
 Նոցա միայն լուք այժմիկ ,  
 որ քեզ ներող համարին ,  
 Թող պեւտիկոսք զուցցեն քեզ  
 եթէ զինչ այն է բարին :  
 Չիք խիստ ինչ յերգքս նոցա ,  
 զի խորշեցիս դու անգի ,  
 Կանոն վարուց եւ կարգաց  
 անդ ոչ խքսաի . աւանդի :  
 Ազէ բզպարտքս պատուոյ  
 մեքմաւորաց եւ անձին ,  
 Եւ զոր պարտիմքն առ Աստուած ,  
 անդ խրնդրեսցուք առ անձին :  
 Օ ի արդարեւ պատմաւ թիւնք  
 եւ ճառք իւրեանց եւ ճատեան ,  
 Ի ցտակաւիկ ինչ գրքգանս  
 ոչ անգոսնեն եւ ատեան :

Երդ դիք<sup>10</sup>, ասեն, հանապազ  
ի մարդկան գործքս նային,  
Յանկարծ նոցա եւ մարդիկ  
բզփախարէնքն ապին:  
Ընոցա դուժ եւ խրնամ  
մեզ արապուք ապուէն:  
Հանդք նային եզիցուք,  
ոչ հեռացեալք ի լուէն:  
Սակաւ ինչ խունկ արկանել,  
կամ զարդարել մեծագին,  
Եղէ ինչ մեծ յաչս մեր,  
բզնոցա տուն եւ բազին:  
Երհամարհեն եւ խտան,  
Ժէ կամիս ցուլս մատոյ,  
Ե՛թէ սիրս<sup>11</sup> սուրբ շունիցիս  
զերծ յամենայն արատոյ:  
Յաջակողման աթոռոցն  
արդարութիւն<sup>12</sup> կայ յափն,  
Ըմենայն բան անիրաւ  
նափաւ դատեալ եւ խտափն:  
Իսկ դըժուժիւն ի ձախմէ  
ի ծունր իջեալ պաղատի,  
Տալ թողութիւն յանցանաց  
հեղգացելոյն եւ փափի:

(Թ)Վ: Թողու՛ թիւն հանապազ  
 ի գից յանցուածք իմ կամին,  
 Ինձ եւքս պարտ է ներել,  
 զոր ինչ յանցեաւ թշնամին:  
 Արդահաատել որում ինձ  
 առնել վնասս յօժարէն,  
 Եւ թողուլ գիցըն կամաց<sup>13</sup>  
 առնուլ բղվրէժ ի շարէն:  
 Իսկ թէ չատեամ զատելին,  
 որ այդպէս զխորն նեղէ,  
 Տըբարերարն առիցեմ,  
 որում կարօտ իսկ եղէ:  
 Որ եւ առնել ինձ պատիւ,  
 եթէ գըացի ինչ թերի,  
 Աչ ի սըբաի իմում սխ<sup>14</sup>  
 վասն այնորիկ մըթերի:  
 Մոյնպէս եւ նա անյապազ  
 թէ յանցանեմ ինչ ներէ,  
 Այս է սիրոյն փոխարէն  
 զոր յուսայ մարդ յընկերէ:  
 Առ ամենայն մարդ կալայց  
 ըզնոյն գորով եւ խընամ,  
 Եւ եւ նա մարդ<sup>15</sup> իբրեւ զիս,  
 ոչ յայլ խորհուրդքս գընամ:

**Թ**էպէտ հրդօր սք իցէ,  
 Թէպէտ աղքատ<sup>16</sup> եւ տրկար,  
 Լմենեցուն մի կարգ են,  
 մի կերպարանք եւ նըկար:  
**Օ**խ մեծութիւն թըւի ինձ  
 սնտոի պարծանք եւ անուն,  
 Ես զոր ունիմն անխըտիր,  
 տամ եւ մեծին եւ մանուն:  
**Օ**խ որ առատն<sup>17</sup> է այնմիկ՝  
 որ վըշտանայն եւ նեղի,  
 Ե զըլխովին Լստուծոյ  
 ասպրնջական<sup>18</sup> եւ տեղի:  
**Գ**ութ ընկերին եւ խընամ  
 հանապաղորդ կայ ի նայ,  
 Որ ուղղութեանցրն մայր է,  
 եւ ոչ ընդ այլս քինայ:  
**Թ**քնամանել այնպիսւոյն  
 չէ մարթ զայլոյ անկողին<sup>19</sup>,  
 Նախանձաբեկ առնելով  
 նովաւ զընկերրն կողին:  
**Ե**ղմիկ ի սիրտ այնպիսւոյն  
 ոչ գոյ տեղի եւ գարան,  
 Որում օրէնք հանապաղ  
 մեծաւ սաստիւ ընդհարան:

Որ զայնպիսեաց ցանկութիւն  
 ծածուկ<sup>20</sup> յանձին իւր տածէ,  
 Վ իրաւորեալ է հոգւով  
 ի մահաբեր հատածէ:  
 Պարկեշտութիւն<sup>21</sup> գայ յերկնից,  
 որպէս ծաղիկ<sup>22</sup> է նորին,  
 Զոր ի սիրել եւ գովել  
 գիբ եւ մարդիկ յորդորին:  
 Օ չորդ գեղեցիկ զոր ոչ որ  
 մարթի բառնալ յանմեղէ,  
 Զորոյ ըզգեղն աննրման  
 սակաւ մի շունչ ազտեղէ:  
 Սի խաբիբ, արբ, ի սիրոյ  
 զոր գուբ յանձինքս տանիբ,  
 Ըննա թողուն վայելել  
 միայն պարկեշտ հարսանիբ<sup>23</sup>:  
 Ըրր ըզկարեաց բրանութիւն  
 ցածուցանեմ ես յանձին:  
 Զարմանալոյ ինչ յերկրի  
 ոչ գոյ ակզի առանձին:  
 Թե սակաւութ շատացայց,  
 եւ ոչ եղէց փառասեր,  
 Գըտից հանգիստ մեծապէս,  
 այն որ բազմաց պակասեր:

**Թե՛ չըքաւոր<sup>24</sup> թէ՛ ընչեղ,** յաճ յի  
 դանձուց զոր այլ որ պահէ,  
 Յանիրաւի ոչ ցանկամ.  
 Տե՛ռի է քուն յազահէ:  
**Եւ ոչ ունել ախորժեմ**  
 բայատար որ եւ գերի,  
 Աչ բզդասակ ներքինեաց,  
 յորոց վաստակ մթերի:  
**Եւ յգլխիսի փառք<sup>25</sup> թլլին ինձ**  
 կարի սնտաի եւ խոտան,  
 Արոց սիրենն բզդոսա,  
 որչափ շարիք<sup>26</sup> որոտան:  
**Յայնչափ վըշտաց լաւ է ինձ**  
 լինել ազատ եւ հեռի,  
 Զորոց տաղնայ աւտիկ  
 աստէն սակաւ մի յեռի:  
**Աբախաւ թեամբ ընդ ունիմ**  
 եւ բզոյն ժամ եւ բուպէ:  
 Աամիմ անձին լինել տէր  
 քան ժառանգել զլըբուպէ:  
**Պահանջեցոց է համար**  
 ի մէնջ ընդ այսրբ բանի,  
**Թե՛ ոչ անձնիւր կարգ վարուց**  
 ընդ այնրմ կից գրտանի:

Այն անձինքն եւ ընդ այն,  
 ընդ որ մարդիկ յիմարին,  
 Կա խուսափեալ եւ ատեամ,  
 մի ասել չար բղբարին:

Օ ի թող աւուրք իմ անցցեն  
 յանկեան ուրեք ի վայրի,  
 Բան թէ ցաւովք եւ վշտօք  
 ընդ այլոց անձն իմ այրի:

Աւուրց իմոց եւ կենաց  
 թերեւս այսօր է յետին<sup>27</sup>,

Ընդէտք<sup>28</sup> անձանց հանապազ  
 բազումք քարշին ընդ գետին.

Այն փափաքել<sup>29</sup> ինչ մահու,  
 եւ ոչ ցանկալ ինչ պարտի,  
 Կա եւ ըզմահըն ճեպել  
 չէ գործ մարդոց ճրջմարտի:

Առաքինիք շառնեն զայդ,  
 այլ որ շարեօքըն ծիւրին,

Երթալ ըզհետ Կատանի  
 է կարի իմըն դիւրին:

Կաց ի կայի քում եւ տան  
 յորում եղեր եւ ծընար,

Յորժամ կոչիս, ել եւ երթ,  
 քանզի շանասլ չէ հընար:

1 Եր բարեգործ հանապաղ  
 Եւ կայ ի նոյն եւ յամեայ,  
 Եւ ի յեափն քո կոչման,  
 Թէպէտ եւ ծեր բազմամեայ,  
 Կատարորին զարար քո  
 մի ամօթով ընծայեր,  
 Եւ բնակութիւն լիցի քեզ  
 փոխարէն օդ եւ այլեր:  
 Արեկին<sup>30</sup> լիցիս կենդանի,  
 եւ ոչ իցէ քեզ բերան:  
 Կովել ըզգիս որ ետուն  
 զայն բնակութիւն բազմերան:  
 Եւստի զայդ բարբառին  
 վիպասանք հին եւ արդի,  
 Եւս ճանապարհ է որ ինձ  
 Թըւեր ծաղկանց եւ վարդի:  
 Բայց աւանիկ տեսանեմ,  
 դի եւ սոքա համօրէն  
 Ընոյն հրամանքս կարգեն,  
 զոր փոփոխել չէ օրէն:  
 Ընոյն խօսի Կատուղոս,  
 ընոյն մատենանք Արատեայ,  
 Թի այն բնութեան է բարբառ  
 զոր, է անմիտ, որ ատեայ:

Ավելոյիսս իսկ ի գեղ  
 տաղին իւրոյ եւ երգոյն,  
 Ար կարի մեղկըն թըւի,  
 նոյն օրինակ երեք գոյն:  
 Նորին մատեանք գեղեցիկ  
 րնդ որ եղեր կաթողին,  
 Եջնոյն օրէնքս կարգէ,  
 թէպէտ օտար էր ողին:  
 Արշափ եւ խիստ կամի Տէր,  
 տացէ պատուէր եւ հրաման,  
 Անիմ զականջրս պատրաստ,  
 տալ պատգամաց իւր աման:  
 Ազի այսօր ի մբաի  
 մի կալ տառան եւ երեք,  
 իմոց երկմիտ խորհրդոց  
 մի, Տէր, այլ եւքս ներեր:  
 Ար քանզի եւմ փափաքող  
 ես լաւութեան կազմածուն,  
 Եւ անձին<sup>31</sup> վասրն կամիմ,  
 լինել ըզգաստ եւ ցածուն,  
 Աւղեցի գայն որ էր թեր,  
 եւ զառաջին կարգ հանի:  
 Եղէց ըզգաստ եւ ցածուն  
 առ անտալ տեառն բանի:

**Լ**ղէց ընտոյդ հասուցմանց  
 պարգեւեաց ի խրնդիր,  
**Չ**որ խոստացար թէ առցեն  
 որ ենըն քեզ ունկընդիր:  
**Ե**սանց ըզքեզ սիրելոյ,  
 որ բարութեան ես կատար,  
**Ե**սաքինին երեւել  
 առ ինչ լիցի մեզ սատար:  
**Օ**չւ՛շ որ էր մարդըն կանխաւ,  
 դու լսել այժմ մատիր,  
**Յ**այնժամ մինչ կրօնքս շունէր,  
 թէ ոչ մտար եւ պատիր:  
**Ե**զնրադ այնք<sup>32</sup> իսկ վարուք  
 էին յաճախ ի մարտի:  
**Է**՛՛՛՛ Վիկուրդոս ըզմտաւ  
 թէ է արժան եւ պարտի,  
**Վ**արդեալ օրէնքս բարուց  
 առնուլ զառաջս շարեաց,  
**Ը**այց առաւել աճեցոյց  
 թէպէտ կարճել յօժարեաց:  
**Ի** լիատութիւն հասանէր  
 այն որ ըզգաստ էր կարի,  
 իսկ որ լիտին էր, յանկարծ  
 հեղ եւ պարկեշտ յարգարի:

**Մ**եկարդ սիրոյ ցանկութեան,  
 որ կատարած է զեհեան,  
**Օրէնքսօգիրըն Առդոն**  
 կանգնեաց բազին եւ մեհեան :  
**Ա**ր շահ զօրեւորն դընել  
 պրզագործին եւ ժանախի,  
**Յօրժամ որ**<sup>33</sup> տայ ըզպատուէրն  
 աղատ եւ սուրբ շէ անախի :  
**Յայնժամ** եւ լոյս ամենայն  
 էր ընդ աղտա եւ մրժար,  
**Չէր քաջութիւն** ինչ բընաւ  
 ամենեւին անվրժար :  
**Վեղ ըստգիւտ մեծ է,** Աատոն<sup>34</sup>,  
 թողուլ զամբոխն ի թատեր,  
**Արալ բարձեր** դու ըզկայն  
 համեստութեան եւ հասեր :  
**Է՛** ՄԱՐԿԵՆԻՆԷ՛ զօրութեան  
 այս առանձինըն նրկար .  
**Վանդի անձամբ** իւրով մարդ  
 է տառապեալ եւ արկար :  
**Միայն** զիւր անձըն սիրէ,  
 եւ ըզբարին իւր կամի,  
**Չիք այլ** ինչ այդքմ գարման,  
 բայց լինել իւր թըշնամի :

Լայց ո՞ կարող է յաղթող  
 ելանել յայդքմ մարտէ,  
 Միայն կրօնից<sup>35</sup> մերոց զեղ  
 կապէ զոգիս եւ պարտէ:  
 Օ ի նա եւեթ տապալեաց  
 զամենայն խոչ եւ արգել:  
 Պարտ է ի թիւ նըշանաց  
 բղձիշատակ իւր կարգել:  
 Միւս մարդոց ոչ կայ դատարկ,  
 ուստի եւ յորժամ յիրէ,  
 Զոր նախ սիրէքըն, դառնայ,  
 անդէն այլ նոր ինչ սիրէ:  
 Եւ որ յառաջ փայելուչ  
 եւ ցանկալի էր, առ նայ  
 Ի դալ երկրորդ սիրելոյն,  
 յատելութիւն մեծ դառնայ:  
 Մարդըն զիւր անձըն սիրէ,  
 Ըստուած նորոգ<sup>36</sup> տայ հրաման.  
 Թէ գիս, ասէ, սիրես դու,  
 լիցիս ի փառսըն ժաման:  
 Աէր՝ որով մարդըն դառնայ  
 յիւր արարիչ եւ ի տէր.  
 Ըստց եւ զայն ինքըն մեզ տայ,  
 զի զեղկութիւն մեր գիտէր:

Յայնժամ ոգիք բոցով ինչ,  
 զոր ոչ գիտեն եւ նորին,  
 Թիբեանց ըզգութիւն թողեալ,  
 Ղստուած միայն բորբոքին։  
 Օչայն որ նրմա կանխագոյն  
 զարմանաց իմին թըւէր,  
 Երար յանձնէ մեկուսի,  
 եւ մատոյց տեսարն նրէր։  
 Յանկարծ ինի մարդասէր,  
 եւ ոչ ըզգութիւն յանձնէ՝  
 Որ տառապի, փակէ նա,  
 այլ բախտփանքս խառնէ։  
 Եկն ունի նա հատուցման  
 եւ վասն զոյզն տաշաի։  
 Սիայն առ սէր Ղստուծոյ  
 նա ընդ անձին իւր հաշաի։  
 Ի ԿԵՆԳԵՆՆԵՆ, այսրս սիրոյն  
 հաստատութեան եւ հիման,  
 Ենդէն յերկրի քաջութիւն  
 երեւէր յայտ յանդիման։  
 Չէ վաշտանալ եւ տանջել  
 յաչքս սիրոյն զբժուարին<sup>37</sup>,  
 Ըստգուժք նսփաւ եւ ի մահ  
 իբր ի հանդիսս ինչ վարին։

Աստուած եղևն բարբառայն  
 վեկայք կենաց եւ արեան .  
 Եւ իբրեւ անց հարած ումն ,  
 այլ մարտիրոսք քնար յարեանու  
 Որոց մարմինն ինքնահամ  
 պահովք ծիրի եւ սյրի ,  
 Սբտեալ յանշէն անուպատ<sup>39</sup>  
 կան ընդ դազանքս վայրի :  
 Ենծամբ զանձինքս պատժեն ,  
 որ բնաւ ոչնն մեղան<sup>40</sup> ,  
 Կուիրեն զիւրեանց կուսութիւն  
 իբրեւ ծաղիկ իստեղանու  
 Ոգիբրն սուրբ յարատոյ ,  
 շիշիւտ այլ եւքս մարմին ,  
 Ինութիւն լռեաց բովանդակ ,  
 դուժ բնտանեաց եւ դարմին .  
 Իսկ որ բզկարգ աշխարհի  
 առեալ յանձին քում տարաբ  
 Եթէ բզկապըն պահես ,  
 զոր եղ Աստուած որ արար ,  
 Աւ ծանրանայ սյր կրնոջ ,  
 ոչ առնըն կին ամուսին .  
 Եյք մեծատուն եւ հրգօր  
 հայր է սրբոյն եւ կուսին :

Ո՞ իշխեսցէ զայրանալ  
 եւ բողոքել զքնկերէ,  
 Ար եւ իշխան մեծազօր  
 յանցուցելոցքն ներէ:  
 Թեոզոս<sup>21</sup> կայսր լայր խկ,  
 յանդիմանեալ Ղ. մբրտեայ,  
 Զարմանալին մինչ լուս  
 Թէ զարտասուս քո հասեայ:  
 Եր բղարտուղին բարի  
 գրացուք նովին նըշանաւ,  
 Ար ի սիրոյն արմատոյ  
 բողբօջեցաւ եւ հանաւ:  
 Եւանց սիրոյ պաշտամունք  
 երբեք առ Տէր ոչ հասին,  
 Պաշտօն ուրոյն, եւ այլ որ  
 մի գրացի յայնքմ մասին:  
 Միտք մեր տաճար են նորա:  
 Եւլ, ասեն, զինչ կատարած  
 Անիցի սէր իւր, որ էն  
 այգպէս հեղեալ եւ տարած:  
 Թե զայնք շափ խրնդրես դու,  
 ոչ ես դու այնքմ ծանօթ,  
 Ըարեաց աղբեր է Եստուած,  
 անտի առնուն այլք յանօթ:

- Ա**բեմըն սիրտք մեր միայն  
 նախաւ լըցեալ նորոգին.  
**Յ**որժամ սիրէ որ անշափ<sup>42</sup>,  
 յայնժամ սիրող է հոգին:
- Ս**ի նոր ինչ կարգ սիրելոյ  
 զիցուք երբեք ի մրտի,  
 թէ զիարգ պարտ է սիրել,  
 յիմում բնութեան իսկ զըտի:
- Ի**բաց առ այժրմ թողեալ  
 զամենայն կարգ<sup>43</sup> եւ պայման,  
 եւ մրտադեւ լուիցուք  
 սրբաին միայն ընծայման:
- Ո**՛ր մեծութեանց ինչ փառօք,  
 Տէր, երբեք սիրտ իմ հարաւ,  
 Աչ արծաթոյ եւ ոսկոյ  
 նեղէ զիս այժրմ ծարաւ:
- Ա**մ ցանկութիւն<sup>44</sup> իմ այն է,  
 զի քոյ եղկոյ առանձին,  
 Ընդ կարասի եւ պատիւ  
 ոչ եւրս միտք նախանձին:
- Ի**նձ ցանկալի բընաւ չէ  
 բզհեա փառաց իսկ պընդ ել:
- Ա**մ զի այլոց անծանօթ,  
 եղկոյ միայն քեզ ընդ ել:

**Ս** ըկայութիւն ըս փառք է,  
 քեւ զօրութիւն իմ ճըշտի,  
**Ի** քեզ գրտից ես հանդիսա  
 ի նեղութեան եւ վըշտի:  
**Գ** աւ ես իմ լոյս յաշխարհի,  
 ուր հանապաղ է խաւար,  
**Ս** ե՞ծ արարեր քան զերկիր  
 ինձ ըզփոքրիկ տաղաւար:  
**Թ** աղ զամենայն ինչ գիւրեանց  
 տայեն մարդիկ ի նանիր,  
**Բ** ցքեզ ի բաց Ղ.ստուծոյ,  
 մի երբէք, անձրն, տանիր:  
**Ա** ը բզնա ոչն սիրեն,  
 հանապազորդ յորդորին,  
**Թ** է գայ վրիժուց ժամանակ  
 եւ մե՞ծ ցատումքն նորին:  
**Բ** ապ ըսպառնալ ըս զիս, Տէր,  
 ոչ վրիպեցոյց ի յուսոյ,  
**Բ** ցքեզ սիրել ինձ միայն  
 որպէս ինչ անկ է, ուսոյ:  
**Լ** պաւինեալ ի ըս խաչ,  
 հասեալ ի շունչ իմ յեաին,  
**Յ** անկամ զողիս աւանդել,  
 համբարելով ըզգեաին:

**Ա**ր սիրոյն այս է բարբառ,  
 որ յամենայն ինչ զօրէ,  
 Սակայն եղուկ զի երթայ  
 եւ նըւազէ օր յօրէ:  
**Յ**ամաքեցան դուժք բազմաց,  
 զուցէ եւ ոչ նորոգին:  
 Աէր ի սրբաին մեռանի,  
 ապա հաւատք ի հոգին:  
**Ո**ւր են աւուրքն առաջինք,  
 ժամանակ այնքո գարուն,  
 Սինչ գեռ նորոգ պարարեալ  
 եկեղեցւոյն էր գարուն:  
**Ո**ր բրիտանեայք յայն ժամուն,  
 մի թէ իցեմ ձեր որդի,  
 Ար եմքն ծոյլ, թէպէտ եւ  
 ունիմ զանուն յաջորդի:  
**Ս**ի էր ողի եւ մի սիրտ,  
 եւ համամիտ անձքն ձեր,  
 Սի եւ ի մենջ բոնոյն բեր,  
 որ ի սիրոյն է, հրնձեր:  
**Ս**ի եւ նոյն կարգ է եւ մեր,  
 այլ նախանձի եւ զաւէ  
 Իւրաքանչիւր զիւր բնկեր,  
 ի բաց մեկնեալ ի լաւէ:

Արովք Լստուած անարգի,  
 պաշտօն կարծեմք տակաւին,  
 Սուա նախանձու ինչ անուամբ  
 բազումք յարին<sup>45</sup> թաթաւին:  
 Ընցնիւր պարծի նըշանաւ  
 քոյոյ անուան եւ զընդի,  
 Լ.Մ ըզպատկեր քո ոչ ոք  
 նըկարել յանձըն պընդի:  
 Արշափ մարտիկ նահատակք<sup>46</sup>,  
 առ ի փրօկել ըզտեղին,  
 Ար դու ծընար եւ սընար,  
 յօտար աշխարհքս նեղին:  
 Բարուք է փոյթըն նոցա,  
 այլ ինքեանք հեղզ եւ վարան,  
 Ընդ նոցա վարքս զահի  
 եւ անհաւատք իսկ հարան:  
 Բայց զայնտսիկ<sup>47</sup> որ եղեն  
 պատճառ կրօնոց եւ մարտի,  
 Ըրհամարհել եւ ատել  
 իւրաքանչիւր ոք պարտի:  
 Յորպիսի խուժ մարդկանէ  
 լուան նոքա եւ ուսան,  
 Թէ առ անաղ հաւատոց  
 զայր եւ ըզկին եւ կուսան,

Սուր ի ձեռին տաղնապել  
 իցէ օրէն եւ վաւեր,  
 Եւ ըզքաղաքս բընիւ  
 առնել կոխան եւ աւեր:  
 Մնշ շեւ ըզճառս փակեալ,  
 փութամ ձեպիմ ըսա կարի,  
 Ընդ ձեզ խօսել պայքարաւ,  
 բայց լուծաւ շունչ իմ կարի:  
 Դուք որ միոյ մօր որդիք,  
 եւ ի նորին արգանդէ  
 Ծընեալ երբեմն սրնայք,  
 այլ ըզձեզ այժըմ քանդէ  
 Ճըշմարտութեան թըշնամին.  
 որ ի բարւոքքն ցօրեան  
 Յանեաց որոմն շարի,  
 յորոց ընտիրքն կօրեան:  
 Այժըմ զատայք<sup>48</sup>, էր երբեմն  
 յորժամ կայիք դուք ի մի,  
 Ո՞ զայդ արար, թէ ոչ դուք,  
 հարեալ լուսոյն ի դիմի:  
 Ապաքէն հարք ձեր եւ հաւք  
 էին մերոց հարց որդիք,  
 Ընդէր ոչ այժըմ նոցին  
 կարգաց եւ դուք հաղորդիք:

Յանձանց ի բաց թօթափեալ  
 զպղպիսի բիծ եւ արած,  
 Մըտէք ընդ մօրբս բազկօք,  
 որ հանապաղ են տարած:  
 Հայրն զատաւ եւ հերձաւ,  
 որդին ի նոյն բոց պրի:  
 Սի բզհեա հօր քում շըրջիբ,  
 դու մուրեալ ի վայրի:  
 Ի բաց հասեալ յարմատոյն  
 մի լինիք յարդ եւ ցողուն,  
 Դարձիբ միայն եւ յանցուածք  
 անդիտութեան քո թողուն:  
 Յետուա ուրեմն, գիտեա,  
 թողցէ Նստուած եւ Հրէին:  
 Եւ յժըմ խոտեալք, որք երբեմն  
 եւ անգրանիկ իւր կին:  
 Գոյ յոյս<sup>43</sup> յապայն տակաւին  
 տիրասպանացն դարձի,  
 Չկամի Նստուած յումեքէ  
 լսել, ըզոյս իմ բարձի:  
 Ես յանուն Յակոբայ  
 շարժեցի տեսանորդ գորով,  
 եւ բզխաստումն յիշեցէ  
 այլ խստամամք իմն նորով:

**Չ**եւ հատան գանձք քո խալաւ ,  
 մինչեւ ի դոյզըն սասեր .  
 Օտղկեսցի ծառըն նորոզ ,  
 զոր ցասուցեալ դու հասեր :  
**Ե**ւ գուշակեալ է այն օր ,  
 յորում որդին ի դաւէ :  
**Ե**ւ ի շարեացըն մեղաց ,  
 զոր յանցեաւ հայր իւր , քաւէ :  
**Ե**ւայց եւ այլուր կայ գրբեալ ,  
 թէ եղեցին ցրտագին ,  
**Ո**ր ջերմագոյն հաւատովք  
 միշտ երկիր տեառըն պագին :  
**Ս**ակայն սիրոյն այն կապանք  
 դեռ ոչ եղծան եւ հատան ,  
**Ո**մանք յանգէա մարդկանէ  
 դեռ ունին զայնքս պատան :  
**Ի**սկ որ կարծին իմաստուն ,  
 որպէս թէ էր այն ծաղու ,  
**Թ**րչնամանեալ նախատէ  
 դառըն բանիւք եւ աղու :  
**Ը**ղնոյն եւ փառս համարի  
 իւրոյ երգոյն եւ տաղի ,  
**Ն**ա եւ տանի զայն մինչեւ  
 ի դերեղման յոր թաղի :

Այլ հեթանոս անխրատի  
 զամենայն խառն պաշտէ.  
 Այժմ՝ պաշտօն ինչ շառնուն  
 եւ ոչ աղերս յերաշտէ:  
 Աւ այդքմ՝ պարտ է լինել,  
 հարկ է լինուլ պատգամին,  
 Ընկաներոց<sup>51</sup> են հաւատք,  
 բնարեացէ մարդ զոր կամին:  
 Ըայց մինչեւ ցայն օր վերջին,  
 որ ահագին է, տեւէ,  
 Յորժամ բնութիւնք հարկցին<sup>52</sup>,  
 եւ անկցի մարդ յարեւէ:  
 Օր գրթութեան եւ ցասման,  
 որ ոչ է տիւ եւ գիշեր,  
 Ընդ ամպարիշարն մի, Տէր,  
 եւ բզժառայս քո յիշեր:  
 Տագնապին յայնժամ տարերք,  
 եւ ծով ծրխայ եւ յուզի,  
 եւ թօթափին եւ աստեղք,  
 իբրեւ բզհատ բնկուզի:  
 Հուր վեճխընդի բորբաքեալ,  
 եւ հընչէ փող եղջերեայ,  
 Սեռեալք յառնեն, եւ գոչէ  
 մարդ առ Աստուած իւրներեայ:

Պակասէ լոյս եւ արեւ,  
 անցանէ ժամ եւ տարի.  
 Յայնժամ կրօնից մերոց զործ  
 ի գլուխ ելեալ կատարի:  
 Աոյն կատարի, եւ Աստուած  
 ամենեցուն ակներեւ,  
 Հարժէ ըզծով եւ ցամաք  
 իբրեւ ըզգոյզն տերէւ:  
 Անգ յարատւմն սաստիկ  
 եւ ի փայլին փայլական,  
 Ազգ եւ ազինք ժողովին  
 եւ արկանի բազմական:  
 Անգ փարագոյրն ցելու,  
 բառնի խափան եւ արգել,  
 Անգ տեսցեն տէր ըզՅիսուս,  
 զոր աստ իշխենն անարգել:  
 Ի հրեշտակին բարբառոյ  
 թօթափէ մարգ ըզփոշի<sup>33</sup>,  
 Աւ ըզգեցեալ զիւր մարմին,  
 չար ի բարւոյն որոշի:  
 Անն ուրուք փառք, բայց միայն  
 գատաւորին մեր անդէն,  
 Ամենեքին կան լուսել  
 զոր սաստիկութեամբ աւանդէն:

Արդարեւ այն որ ահեղ  
 է կատարած եւ յեափն,  
 Արք առ ի մահ դատեցան  
 յայնժամ ողբան եւ փեափն:  
 Հիացեալ յայնքմ փառաց,  
 կամի երթալ մեկուսի,  
 Այն ինձ, ասէ մեղաւորն,  
 եղուի որ զայդ կորուսի:  
 Այլ նա ըզփառսրն տեսցէ,  
 ինքն երերեաց եւ տատան,  
 Անկցի ի հնոց խաւարին,  
 յորում խտտեալքն զատան:  
 Ար միշտ խաւար է եւ բոց,  
 միշտ նեղութիւն եւ ծարաւ,  
 Բզձեզ կարեաց բռնութիւն  
 յոր վայր ձրգեաց եւ տարաւ:  
 Անհաւան քրիստոնեայք,  
 որ վիշաք բզձեզ ոչ նեղեն:  
 Թէ Սոկրատէս եւ Տիտոս,  
 որ պարկեշտ յայնժամ եղեն,  
 Յորժամ շէր լոյս հաւասաց,  
 կործանեցան յայն տեղի:  
 Բնդ նոսա ինքքն Աատան  
 կայ յանձկութեան եւ նեղի:

Օր վարձրս քարվքրն<sup>54</sup> կամին  
 սինէացւոց, կամ յուսան,  
 Եւ կամ հրնդկացրն, կալով  
 զաս յաշխարհէ եւ կուսան:  
 Ըսացէ մէն մի յայնժամ,  
 կարի եզուկ որ եզէ  
 Փութացուցիչ նեզութեանն,  
 այն որ զիս այժբմ կեզէ:  
 Հարեալ հաճիկն<sup>55</sup> անօրէն  
 րնդ անկանել իւր զահի,  
 Յայնբմ փառաց զոր կարծէր  
 թէ նրմա անդրն պահի.  
 Եւ փոխանակ փափկութեան,  
 զոր խոստանայր րնձայել  
 Սուս մարգարէն, զբացէ անդ  
 վերարս անձին իւր վայել:  
 Միայն ըստոյզ քրիստանեայն  
 աներկեւզ զանձրն պահէ,  
 Ոչ կասկածէ կամ գողայ  
 յահաւոր յայնբմ զահէ:  
 Ընդ տեսանէ յոր յուսայր,  
 եւ որ սիրոյն է կատար,  
 Յոր հաւատաց շննսալով,  
 որք մի, ասէն, հաւատար:

**Յայնժամ արգարքն զերժեալ**  
 ի կորստեան վլտանդէ,  
 Ի յախտեանսն մըտեալ  
 զարքայութիւն ժառանգէ:  
**Այնու հետեւ ոչ յուսոյն**  
 ոչ հաւատոյն է կարօտ,  
**Այլ հանապազըն սիրել**  
 է բովանդակ իւր արօտ:  
**Արօտ<sup>56</sup> սրբութեան անարատ,**  
 թէ արժանի քեզ թըւեր,  
 Ապր եւ մընայր յախտեան  
 անեղծ այս դոյզըն նըւեր:  
**Օ ի բզկատակ ճարտարիդ,**  
 բզկբոտսերոյն եւ մանուն,  
 Տեսցեն անեղծ, որպէս էն  
 քո յիշատակ եւ անուն:  
**Յոր յօժարելն ժրտիմ,**  
 արդ բարէ զինչ այն աղէ,  
 Զիարդ ոգի որ քո է,  
 վայրապար փառքս քաղէ:  
**Յիս յօրինեալ կարգեսցես**  
 դու նոր փափաք եւ ոգի,  
**Վասն քոյոյրն փառաց**  
 եղէց միայն կաթոգի:

# ՏԵՂԵԳՈՒԹՒՒՆԵՐ

Պ. Ա. Ս. Ն.

## ՎԵՑԵՐՈՐԴ ԵՐԳՈՑ

1. **ՅԻՍՈՒՄ**, առև Բասուէտ, զԱստու-  
ճոյ սերն մեզ առաջի արկանէ, մինչ  
զանձինս իսկ առեւլ: Պասուէրէ համ  
զնէլ զգայնացն տենչանաց, մինչեւ ա-  
մենեւին իսկ հասանել: Ընկերուլ զան-  
դամս մեր. յամենայն հաճոյից հրատա-  
րեւլ, կեալ ի մարմնի իրբեւ այն թէ շի-  
ցէ ի մարմնի, թողուլ զամենայն, կեալ  
փարս. եւ գրեթէ ոչինչ իւր. եւ փո-  
քուն այնմկ Աստուճոյ տեսչութե-  
նէն ակն ունել: Տիեզեր. Պասու:

2. **ԵՆ** ումանք, առև Պասարազիս, որք  
վայրապար անձամբ զանձինս դասա-  
պարտեն: Այրն զորոյ ասա զերեսս ա-  
ռեալ խօսիմ, ի միս առեալ գիտէ, թէ  
ամենայն հաճոյք առաջոք ինչ եւ ցնորք  
եւ երազք են, այլ մարդկան բնոյս-  
նայնութիւն համարի թէ իցեն ինչ. եւ  
թէ չէ արժան զանձինս բնոյ այնպիսի  
իրս բեւեռել. այլ վասն զի բնութիւն  
զմեզ յախորժ տկանան եւ ի հաճոյս ձը-  
գեալ տանի, յորինաց անաթ որ համա-

պազ նմին բնութեան հակառակ կայ,  
զանգիտէ: Նմին իրի թեպէտ եւ չէ ա-  
զահճ որ, եւ ոչ ամբարտաւան, ոչ ե-  
պիկուրեան, եւ ոչ պիւռոնեան, բայց  
տակաւին խլխլէ եւ սոցոյք քրիստոնեայ  
լինել չկամի:

3. Նշմարեցուցանէ զբանս Յովնա-  
թանայ որդւոյ Շառլի. Ճաշակելով  
ճաշակեցի, ասէ, սակաւ մի մեղք, եւ  
ահա մեռանիցի՞մ ես: Ա. Թոյ. ԴԺ. 43:

4. Եւրեմնա, անուանի մտօքն եւ  
փափկութեամբ. Աեարսնիտս իւրոյ  
ժամանակին կոչեցաւ: Ի խօսան զոր  
զփափկութենէ արար, պարծի թէ զան-  
ձքն բնաւ ոչ ճանաչէ: Ինձ չեն կամք,  
ասէ, եւ ոչ իւրք իրօք ճշդիւ գտակաւ  
որպիսի որ եմն, յանձնէ ուսանել. . .  
եւ որովհետեւ ինձ իմաստութիւն դուն  
ուրեք գործոց եւ կենաց բաժանակից  
եղեւ, զժկամակ իմն լինէի, եթէ այժմ  
ձեռներէց լինէր ինձ կարգիչ եւ յորի-  
նիչ լինել կենաց, որ ի վախճանել եկն:

5. Քաւղիացի արբան յերգան վիպա-  
սանաց որ ի նորա անուն գրոչմեալ են,  
վեր ի վայր յեղյեղէ զտիւն եւ զտիցն  
ցաւս, եւ թէ արհամարհէ եւ չգրէ ինչ  
զմահ: Ստեպ բազում բանս զվերջնոցն  
խօսել, վատութեան զուգական է, ա-  
սէ Տակիտոս:

6. Հեթանոսաց իմաստունք բազում  
օրինակօք պլակերայ ի միմեանց խօսե-  
ցան թէ որ գլխաւոր բարութիւնն իցէ:  
Յիսուս զնոցն զժուարին ինդիր ելլցծ:

յորժամ ի յերկնն սկիզբն բանիցն արար  
ասելով, թէ Երանի սգաւորաց, երա-  
նի այնոցիկ որ վիշաւ ինչ վշտանայցեն  
սլլովքն հանգերն: Եւ առաջինն որում  
խոստացաւ Յիսուս տեղի յիւրում  
գրախաին, որպէս Բոսուէան ասէ, ըն-  
կեր խաչի նորա էր, որ ի կողմանէն նո-  
րա ի խաչին մեռանէր:

7. Մարգիկ, որպէս ասաց ոմն, ան-  
հաւատք են, զի զանհաւասան լինել կա-  
մին, եւ կամին վասն այնորիկ, զի նոյն  
չահաւեա է կարեացն նոցա: Աչ անհա-  
ւատութիւն է որ փափկացեալս եւ զիր-  
զըս գործէ, սլլ փափկութիւն որ ան-  
հաւատս ասնէ զմարգիկ:

8. Միտք նշմարիտ օրէնք են, ասնն  
Սպինոսեանք ի Պանթէիստիկոնին, որ  
մատեան ինչ է, յորում վասն կարգաց  
վարուց վարդապետութիւն, թէպէտ  
եւ միայն զոգուոցն հանդարտութենէ  
ճառէ, սակայն եւ այնպէս կարի խիստ  
է, զի ցանկ եւ միշտ կարեացն հակա-  
ռակ կալ պատուիրէ: Բայիդոս ի ճա-  
ռին զոր վասն գիտաւոր աստեղն արար,  
հարցանէ իմն թէ իցէ մարթ անաս-  
տուած հերետիկոսաց օրէնս վասն կար-  
գաց վարուց առաքինութեան եւ պի-  
տանի լինելոյ զնել. սոյն մատեան ա-  
ւասիկ հարցուածոցն նորա ընծայու-  
թիւն է. բայց աղէ ասա զու ցիս, որ  
ստոյգ բարեբարոյք իցեն, եւ միջա-  
մուխք յառաքինութիւնս, բան ոգւոցն  
հանդարտութեան, սլլում իմիք վար-

ձուց հասուցման ակն ո՛չ ունիցին: Որ պարկեշտ որ իցէ, գիւրաւ քրիստոսնեայ լինիցի, եւ շքաւքնիցէ ինչ:

9. Ի բնութեան խելամտութեան, առաջինքն ի փրդխտօփայից մեծամեծս սխալեցին. իսկ ի բարոյից խմատութեան ճշմարիտ ճշմարիտ պատգամս ետուն, զի բնական օրէնք որ ի միտն անկեալ է, զիւր ճշմարտութիւն գրուածեալ ունի: Ի՞ որ որ քան զԱրիկերոն խտապոյն վարս ընծայեցուցանիցէ: Եղյն ճշմարիտ կրօնք եւ առ պետեապս գտանին, յորոց մարթ է բազում հրամանական շանս վասն վարուց կարգաց ընտրել աւնուլ, եւ զպարտագոր պարտիմք առ Աստուած եւ առ մարդիկ եւ առ մեզ իսկ, ի միտ աւնուլ:

10. Ամենայն ինչ, ասէ Արդիդիոս, Արամազդաւ լի է, եւ Արատիոս, թէ Եւ է ամենայնի սկիզբն, եւ Եղյն կատարած:

11. Առաւել Եոցա՝ քան անձին պատուական է մարդ, ասէ Զորնաղ: Չի գիք, ասէ Աերսիոս, կամին զի իրաւունս որ, եւ որ ինչ ոգւոցն օրէն իցէ, աննիցէ, եւ զմիտս սուրբ պահիցէ:

12. Աստուածեղէն արդարութեանն պատկեր Նսիտղեայ գիրսն կայ, իսկ գրթութեանն ի Ստատեայ. Թեք. 12:

13. Չկեցուաց է, ասէ Զորնաղ, եւ գռեհիկ մարդկան փրէժս պահանջել:

14. Արպէս հայր ընդ որդեակա, Եղյն պիտի պարտ է մեզ ընդ բարեկամս լի-

նել . զայս զեղեցիկ տեղի որ յՌրատեայ  
է . ամենեքին յաջ գիտեն :

15. Մարգ եմ . եւ ոչինչ ի մարգիւ-  
քինաց յինէն օտար համարիմ . Տեր :

16. Հեթանոսք զօտարսիրութիւն  
յոյժ յարգեին : Աղքատք եւ հիւրք . ա-  
սէ Համբաս : մեզ ի զից անախ դան , զի  
օտարասերք են . եւ որ հիւրաց եկելոց  
ժանկունս տայցէ : նոցին իսկ զիցն աս-  
պընջահան լինիցի\* :

17. Նշանաւոր է այն զոր Մարտիա-  
դէս ասէ . թէ Միայն զոր տայցեան .  
հանապազ ունիցիս դոյս : Այս ինչն  
թէ պատրէ ինչ զոր աղքատին տայ-  
ցեմք . ոչ էթէ ի մենջ ելանէ . այլ ա-  
ռաւել յամրի կայ :

18. Չիք ինչ . ասէ Կիկերան . որ ա-  
ռաւել աստուածամերնս առնիցէ ըզ-  
մարգիկ . որպէս բարիս մարգիկան առ-  
նել : Իւ Ախրգիգիս ասէ . թէ որք  
զաննինս յիշելով երախտիս ինչ առնի-  
ցեն այլոց . ի բնակութիւն զիցն բնա-  
կիցենն . ի տեղսն ուրեք որում անուն  
Եղիստիան կոչիցի :

19. Ռրատիոս զամենայն վիշտս որովք  
Հոռամոց ազգն վշտանայր . անախ հա-  
մարէք զի չպահէին սուրք զամուսնու-  
թիւն . անդստին ի նսին տկանէ . ասէ .  
բղխեն ամենայն շարիք . կախք . սպա-

\* ՉԱՆՈՒՆՔ ՕՐՈՐԱՆԵՐ ԿՈՇԻՆ . այ-  
նքն լուստս . Ի- եին ստանջին ԳՅԻ  
նոցին հիւրսեք գիցն լուստի :

նութիւնք պլուսքն հանդերձ : Տակի-  
տաս զԿերմանից որ քան զամենայն  
ազգս զազանագոյն եւ վայրենագոյն  
էին, ճառեալ առէ, թէ ի մէջ նոցա  
գուն ուրեք եւ անօր շնութիւնք գոր-  
ծէին, եւ եթէ որ ի նմին գործ անար-  
ժանութեան ըմբռնէր, անհնարին պա-  
տիտս կրէր, ուստի գեղեցիկս ասաց,  
թէ Չիք առ նոսա ծիծաղել եւ գրքը-  
քի՞լ բառնալ յորժամ անպատեհս ինչ  
որ գործիցէ, եւ ոչ պանուծանս ինչ  
զգոյրէն եւ զնազել համարին, այլ մա-  
նասանգ կարի իսկ անգարդութիւն : Աչ  
որ, առէ, անգ ընդ շարիս ծիծաղի, եւ ոչ  
թէ ապականիցէ որ, կամ ապականիցի,  
աշխարհի ինչ վայելչութիւն կոչիցի :

20. Ար ոչ լատութեանց վասն, այլ  
առ երկիրդ կամ առ մարդկան ականէ  
չգործէ ինչ անպատեհս, յանցաւոր օ-  
րինաց է, այնու զի ունէր ի մտի գործել  
զշարիսն, եթէ կարող ինչ էր : Ար վասն  
զի չէր համարմակ, շարար, առ Ավրդի-  
ոս, նոցին իսկ շարեացն գործօնեայ է,  
եւ պլուս առէ, թէ պէտ եւ արդեամբք  
ի գործ շնութեան ոչ մտարերիցէ, այ-  
նու զի ցանկացան, շուն է :

21. Պարկեշտութիւն շքնաղ ինչ  
պարզեւր են որ յերկնից պարզելիցին,  
առէ իւրիպիպէս :

22. Արպէս ծաղիկ որ ի ծաղկոցս որ  
ցանկով պատեալ իցեն ի ծածուկ անի-  
ցէ, նոյնպէս կոյս, ցորքան անարաան  
կոյ : Աստուզոս :

23. Կառուցողս ցՀիմն ասէ. Չկարէ  
ինչ առանց թո Աստղիկ:

24. Ար իմաստուն որ է, ասէ Արդի-  
դիսս, ոչ թէ շքաւոր իցէ արամբ, կամ  
ընդ գոյաւորսն նախանձի:

25. Անակզեկաց թաղցր թուիցին մե-  
ծամեծ ինչ սպասք հարստաց, այլ որ  
անզեակն է, երկիցէ: Ավրատիսս:

26. Ա հոգոց մարդկան, որչափ մեռ-  
աի եւ ընդունայն իցէ: Պերսիսս:

27. Չամենայն որ որ լուսանայ քեզ,  
համարեա թէ յեաին իցէ: Մարտիա-  
ղէս:

28. Նմա ծանր եւ սաղաուկ թուիցի  
մահ, որ ամենայնի թաջ անզեակ իցէ,  
եւ խրում աննին անդէա մեռանդի:  
Սենեկա երգահան:

29. Յորժամ յաննկու թեան իցէ որ,  
գիւրին է զկեանսն արհամարհել. հոգ-  
բազոյն այն է, թէ որ հէք եւ եզուկ իցէ,  
եւ յաննին սուիցի, ասէ Մարտիաղէս:

Պղատան եւ կիկերոն յասել անդ իւ-  
րեանց թէ շէ որն գիտին ի թաց կալ ի  
անդուսէն առանց հրամանի այնորիկ՝ որ  
զնա անգն կացոյց, ազնուագոյն ինն որի-  
նակաւ զաննին սպանութիւն գատա-  
պարտեն: Եւ շէն ինչ զարմանք թէ եւ  
հեթանոսք գատապարտ անիցեն, զի  
չիք ինչ որով մարթիցի արդարանալ:

30. Կեզեցիկ ինն առաց Մարտիա-  
ղէս, թէ ձեր այր, որ առարիւնի իցէ,  
եւ ոչ վասն միոյ աւուր կենաց խրաց  
սարհանայցէ: Նպն գարնեալ թէ Չի-

բոյ հասակին տես աննշուստէ սոյր լաւ .  
այն իսկ է երկիցս կեալ, եւ յազնուա-  
բոյն կեանս վայելէլ:

31. Արկերան նկարէ զուրախ լի թիւնն  
մտաց, որ յառարինութենէ վնդիցի:  
Լի թէ մանր նկատել կամօրհմք, ասէ .  
թէ զքն, ինչ ի բնութեան առաւելու-  
թիւն եւ մեծութիւն իցէ, ամնուցումք  
զհանգամանս թէ որչափ յուսութեան  
իցէ զեղիւել շուպտութեամք, եւ փա-  
փկանալ եւ զբզել, եւ քանին պար-  
կել յուսութեան՝ ճշգորն լինել եւ ժուժ-  
կալ եւ ցածուն եւ վշտամբեր եւ լուրջ:

32. Չնոցումն իսկ որ իմաստանագոյնք  
էին ի մէջ հեթանոսաց, մարթի համն-  
րէն ասել զայն զոր սուրբն Ազոսափ-  
նոս ասաց, թէ Չոր յանգիմանէինն,  
զնոյն ինքեանք զործէին, եւ որոց մե-  
ղադիրն լինէին, նոցին անկեալ երկիր  
պարգանէին: Արկուրգոս օրէնս եզ ըզ-  
կանայս հասարակաց ամեննշումն հա-  
մարել: Պղատան պատուէր եւ շարբե-  
նալ, բայց միայն ի ասնս սպանդարա-  
մեաին: Արխատուեղէս արգել պատ-  
կերս լիտիս նկարել, բաց ի դիցն պատ-  
կերաց: Սոզն յաթենացւոց քաղա-  
քին Ասողբկան, սոյս ինքն անպատեհ  
ցանկութեան մեհեան կանգնէր: Ամե-  
նայն իսկ աշխարհն հունաց, ասէ Բո-  
սուէա, թէ էր մեհենիւք նախրելովք  
զիցն այնմիկ, եւ ոչ մի մեհեան սիրոյ  
ամուսնութեան պոյր յամենայն գա-  
ւառին:

Սենեկա, որ որպէս սուտ փիղիսոփոս էր, նշոյնպէս կերպարանօք առաքինի, ամենեցուն ատելի արար զիւր փիղիսոփայութիւն, զի հանապազ մեծարանութեամբ եւ ամբարտաւանութեամբ խօսի: Մարթ էր բազում բանս ասողել ի նախնեաց անտի, որ ոչ ի գոգութիւն նորա են, եւ զանթիւ մեծութեանց նորա ճառել. բայց առ ի խելամուտ լինելոյ կարգաց նորա որ ճառիւքն խիստ ստոյիկեան էր, շատ լիցի գիտել թէ ծառայարարոյ էր եւ սուտակասպաս եւ հանապազ փաղաքշէր Ներոնի որ շար եւս քան զճիւղ էր, որում եւ վարդապետ եւ դաստիարակ լիեալ էր նորա, եւ յայն եկն մինչեւ արդարացուցանել զնա վասն սպանութեան մօրն: Յերկորդ երգս ամի զբանս Սոկրատայ, զոր իբրեւ մեռանէրն, խօսեցաւ, եւ թէ զոհեաց հաւ, որ արդարեւ ծաղու էր: Այլ զինչ զՍենեկայ ասացուք, որ իբրեւ մեռանէրն, ասեալ չուր ի բազանեաց, զամենեքումբ՝ որ շուրջն կային, հեղոյր եւ ասէր, Արամազդայ ազատչի:

33. Որ զմարդկեղէն իմաստութիւն քարոզէին, որպէս Պլատոնիկեանքն եւ Ստոյիկեանք, յառաջագոյն էին քան զնոսա որք զուետարանն քարոզեցին: Նորա շարարին ինչ փոփոխումն, այլ սորա վաղվաղակի յական թօթափել աննէին զերկիր շէն մարդաշատ բազմութեամբ մարդկան, որ ազնուագոյնք

եւ ամենեւին կատարեալք էին քան որ-  
չափ ինչ Աղասան ունէր ի մտի առնել,  
կամ ստոյթիկեանցն իմաստուն: Չ ամե-  
նայն փոյթ եւ ջան իմաստութեան յե-  
րիւրելոյ զմարդիկ նշառակեցին շնորհքի

34. Փղորեաց խաղքն բազում լկաու-  
թեամբ եւ անառակութեամբ կատա-  
րէին, որ բազմաց զպթաղշութիւն  
էր: Ասանն որ անդ նստէր, իբրեւ ե-  
տես եթէ ժողովուրդն պատկառէր ի  
նմանէ, եւ շնամարմակէր որ ստիպել  
զգուսանն եւ զվարձակս բառ սովո-  
րութեան լկաննալ, եւ եւ զնաց զի հա-  
մարձակ լիցի նոցա որպէս ինչ կամօցին,  
ճանակել: Աւստի ասէ Մարտիազէս.

Դու գիտէիր, թէ Փղորեաց խաղքն  
մեզմով ընդ նուիրականս եւ զծաղր  
խառնեն, գիտէիր դու եւ զամբոխին  
լկաութիւն, բնառ իսկ ընդէր, ո՞ Աս-  
անն, ի թեառոսնն եկիր, մի թէ վասն  
այնորիկ, զի միւսանգամ անդրէն ի բաց  
զնայցես:

Արդարեւ իրաւացիկ մտք, սյլ ոչ  
որպէս արժան էր, ասաց Մարտիազէս:  
Աարաւանաց արժանի է Ասանն, ոչ  
յայն սակս միայն, զի ի թատրն շարաւ,  
ուր ամօթոյ եւ ճանականաց իբր գոր-  
ծէին, յորոյ հուպն երթալ մարդոյ ցա-  
ծնոյ շփայելէր, սյլ մանաւանդ գորո-  
վանաց արժանի է այնու զի մեկնեցաւ  
անտի, յորժամ ետես թէ մասն կալով  
խափանէր զժողովուրդն ի լպրշանացն:  
Արդ զի եւ եւ շարաւ անտի, յայտ է թէ

և ինքն ախորժէր ընդ իրան, ապա ուրեմն սուտ եւ ընդունայն էր:

35. Մարդիկ սակզման վասն Հաղորդակից եւ ընդելակից միմեանց լինելոց: եւ յայտ անտի է, զի միմեանց պէտս ունին, եւ միմեամբք կարտա են. զարձեալ եւ ի բնէ ունին զխօսողութիւն. եւ ի զուր էր խօսելն. եթէ լսող ոչ չգոյր: Նախ բնական ինչ կապովք ի մի միարամութիւն կապեալ են. երկրորդ անգամ կրօնք, որ զբնութիւն կատարեալ գործէ, զոգ իմն են, որ զնոսա առաւել ընդ իրեարս յօգեն, սիրոյն հրամանաւ եւ աղօթիւքն եւ սրբութեամբք եւ հաճուք: Քրիստոսիկեայք մի ազգատահմ են ընդ միով գիտով, որ միջագայր իմն է, ուր պլքն անննէքին ի մի միարամութիւն գան: Ապա յայտ է թէ միտք միայն առանձինն, որպէս աստուածականքն կամին, հաստատութիւն կրօնիցն լինել ոչ կարեն. այնու զի եւ ոչ վայրապար ինչ Հաղորդութեան հիմն մարթ են լինել. զի զժողովքս ժողովրդոց ոչ միտք առանձինն, պլ օրինաց իշխանութիւն ի վեր եւ հաստատուն ունի:

36. Նոր պատուիրան սիրոյն, թէ պէտ եւ ի բնութեան օրինաց է, եւ ի տասնհրամանեան հաւատոյն նորա պեալ, ասկաւին նոր կոչի ի նոր օրէնս. զի Արտուս որ եկն զի սիրոյն օրինակ լինիցի, զնոյն ի սիրաւ ընորհոյն զբնաց, եւ ի նմին իբրեւ ի հրահանգս կրթելով:

նորոգեաց զմեզ : Ասան այնորիկ նոր  
կոչի, զի նորոգե, ասե Աւգոստինոս :

37. Անբոյն չիք դժուարին եւ ծանրա-  
տազտակ, ասե սուրբն Աւգոստինոս :  
Ուր սիրեցի ինչ, ասե, անգ շատի աշ-  
խատութիւն. եւ եթէ աշխատել եւս  
հասանիցե, եւ նոյն իսկ աշխատութիւն  
սիրեցի ի բուն իսկ հեթանոսաց հմտա-  
լինիմք, եթէ քանիսն զարմանայի էին  
առաջնոց քրիստոսնէից բարբ : Անուանի  
ե յայժ թուղթն զոր մանուկն Պղինիոս  
ՅՏրսոյխանոս գրեաց, եւ նոցա կարգացն  
վկայութիւն է : Պակիանոս հեզնե եւ  
ծաղր ասնե զքրիստոսնեայս. բայց եւ  
նոյն ծաղրն եւ հեզնութիւն առաւել  
յարգանք են նոցա : Ի Պերեգրինեայ  
մահումն նոյն սյր մանր նշանակե թէ  
զիւրդ մեծաւ հոգարարութեամբ ս-  
զնական եւ ձեռնառս վնեկն միմեանց,  
որ յայնժ ժամանակի քրիստոսնեայքն  
էին : Զի նոցա օրենագիրն, ասե, նոցին  
կարծեցոյց թէ ամենեքին նոցա եզրարբ  
իցեն. այնպէս՝ մինչեւ զամենայն ինչ  
հասարակաց համարել. զմաս քամա-  
հեն, եւ զմահ իսկ գլխովին, զի յու-  
սան թէ անմահ վնեցոց են :

38. Յերիս առաջին եկեղեցւոյ զարս  
սյլ ինչ ոչ նշմարի, բայց եթէ տան-  
ջանք եւ վկանք, իսկ յայնժ որ զհեան  
էին, համակ վշտակեցութիւն եւ խիտ  
վարս ակասնեմք : Զբանասրաց զահան  
ապաշխարութեան ապանդք փոխանա-  
կեցին, որոց թիւ համարոյն ապշեցու-

ցանկ զգեստ : Արշափ գունդք մենակե-  
ցաց էին յարեւելքս : Եւ զաւր զաւր  
արեւալից որ է վանորայս բնակէին . Ե-  
զիպասացոց աշխարհն լի էր վանակա-  
նայ . եւ բովանդակ թերալիգացոց աշ-  
խարհն իբրեւ զփ վանորայ էր : Ազիպ-  
ասոս որ երբեմն յառաջ ժամանակաւ ի-  
մասառ թեան ամբարտաւանութեան  
թեաարան էր , որ եւ իմաստունքն  
Յունաց երթալին ուսանել իմաստու-  
թիւն Ծարաարութեան , յանկարծ ալի  
վազվազակի ընդր բազմութեամբ մար-  
դկան , որ զթարչելն եւ թեւ ոչ ինչն  
իմե լինել կամէին . եւ վասն զի զմաս-  
տութիւն որ պիտայն է , ունէին , զոյլ  
ամենայն Ծարաարութիւնս իմաստու-  
թեանց փոխափայլին արհամարհէին :  
Ի մէջ այնպիսի որերոց որ լսէր եւ ա-  
ռանց զպրութեան էին , զանս քառա-  
սուն երթեալ բնակէր մեծանուն հոյա-  
կապն Արսէնիոս : Մինչ երկուքին խշտան-  
քն արքայորդիք իւր նեաստունէր եւ  
նեաստունք որոց ինքն զաստիարակ եւ  
վարդապետ լինայ էր , տեսր աշխար-  
հի էին . զոր իբրեւ հարցին , թէ վասն  
էր իբիւր ստեպ յանապասն երթալր առ  
ձեր սնե մենակեաց , որ յոյժ աղէւս եւ  
անուսուտն էր . իմ . սակ Արսէնիոս , որ  
քաջ գիտեմ յունարէն եւ հոռոմարէն  
զպրութիւն , տակաին եւ ոչ զազիա-  
րեանն ուսեալ է , զոր ձերն այն գիտե :

39. Յետ մարտիրոսացն տեսեան ,  
զմենակեցացն շքնաղ տեսին ընծարի-

ցուցանեն կրօնք: Թուի թէ Աստուած ընդ հենգս ինչ փիղիսոփայիցն որ իւրեանց աշակերտացն զմենակեաց կեանքս եւ զլուսթիւն քարոզէին, յարոյց զսոսա. բայց Քրիստոսի աշակերտքս ոչ վասն իմաստութեան խելամուտ լինելոյ մենակեաց կեանս կէին, զի բազում այնք էին որ անգրագէտ եւս էին, այլ վասն վշտակեցութեան եւ աղօթից եւ աշխարհի մտաւայծնս ասնելոյ:

40. Նշանք նշանաց, ասէ Բոսուէա, այն են զի հանդերձ հաւատովք բարձրագոյն առաքինութիւնք եւ զժուարին վարժք ընդ ամենայն երկիր սփռէին. . . : Նա եւ որ անմեղքն էին, անհնարին մեծաւ խառութեամբ պատժեցին յանձինս իւրեանց զմիտն կամակորս որ հանապաղ մեա ի մեղսն են: Անշէնքն իբրեւ շինանիստս երեւէին, եւ այնչափ դունդ դունդ մենակեցաց էր, մինչեւ որ կատարելագոյնքն էին ի նոցանէ, յանապատին ի բաշագոյն մենակեաց բնակութեան տային զանձինս:

41. Սուրբն Ամբրոսիոս զԹեոզոս կայսր վասն որ ի Թեսսաղոնիկն սպանութեան հրապարակաւ ընդ սպաշխարութեամբ արկանէր: Աստուածապաշտ թագաւորն անսայր. եւ զի շեա հրամանն ի ներքս ի սրբութեան տեղիսն մտանել, զծիրանիսն եւ զամենայն զարդ կայսերական մերկացեալ, առաքի գրաց եկեղեցւոյն կործանն ի վերայ երեսաց իւրոց անկանէր թագաւորն:



ՏԵՂԵԿՈՒԹՒԻՆԵՐ

ԳՆՄԵ

ԵՐՐՈՐԴ ԵՐԳՈՑ

1. Ի ՄԱՅ, ամենայն քրիստոնէիցն ազանդոց շառնեմ ինչ բնարուսի իւնքանդի այն ինչ ի մտի կայ զի ճշմարտութիւն քրիստոնէութեան կրօնից յայտ արարից, եւ ոչ թէ կամ որդիկէ համաշխարհական իցն եկեղեցիս Իրրեւմտ ի կատարել լինիցի վեցերորդ երգըս: զնոցանն որ ի մնջն ճեղքեցան, նառեցից:

2. Անա Քրիստոսի դաշտուան եղև առաջնորդք ազանդոց, որ ճշմարտահաւատ զանձինս կամեցան երևեցուցանել: Բայց եթէ ճշմարտ իցն աւետարանն, որպէս վկայեն իսկ, ապա ինքեանք չեն ճշմարտք, զի հակառակ ինն աւետարանին վարդապետութեան զկրօնան կարգեն. իսկ եթէ սուս իցն աւետարանն, նորս եւ այնպէս սուս դասնին, զի աւետարանսն նորանան, որ ասեն իսկ, թէ առ ի հաստատել զաւետարանն եկեալ են:

Բազում անգամ, ասէ, դժկամակ իմե  
 են ճշմարտահասարակ ընդ այս քաղ-  
 ջրութիւն, զի վայրագար իմե նախան-  
 ձու կամին թէ բնաջինջ լինիցին որ նա-  
 ջա հակառակն կան: Այս բանագրո-  
 սութեան ոգի որ ի ճշմարտութեան  
 իսկ կողման գոյ, որպիսի ինչ ի մոլո-  
 րութեան բաժնին լինիցի: Յիսուս, ի-  
 բրեւ թողոյր զաշակերտան, ասէ ցնո-  
 սա. Չխաղաղութիւն թողում ձեզ,  
 զխաղաղութիւն զիմ ասմ ձեզ. այլ  
 արդ յարմէ հետէ ինքնակալք խաղա-  
 ղութիւն արարին եկեղեցւոյ, զինչ այլ  
 ինչ յեկեղեցւոյ պատմութեան երեւի.  
 Հանդերձ մեծամեծ առարկութեանց  
 ինչ օրինակօք, ցանկորդ ակսիլ ահա-  
 գին կարեաց: Ո՞ր պատերազմ այնպէս  
 դազանազոյն իցէ, որպէս այն յարում  
 նրպէս Բոլիզոյս ասէ, ի հերեմիկոսաց  
 կող զուգից փառաօրչաց դաշոյն ար-  
 կանել կամին: Թող զանհարին ըզ-  
 սաստիկ մարտս պատերազմաց, որչափ  
 կնիք եւ դժտութիւնք ի մէջ բրիտա-  
 նէից լինիցին, բանի աղմուկ, որպիսի  
 կար ի մէջ վերմոց եւ հարազատաց.  
 Հանապազ տեսանեմք զի քահանայք  
 զքահանայից, փանականք զփանակա-  
 նաց, եւ եպիսկոպոսք զեպիսկոպոսաց  
 արեամք դան. թայրաթոսք եւ ազգա-  
 կանք եւ բարեկամք ընդ միմեանս ան-  
 կանին. տեսանեմք եւ թողոյս միմեանց  
 ընդ հենդն ելեալս. այր զընկեր իւր ե-  
 կակոչ առնէ, դատարփեա ստե՛նարբարչ

Ազնկեալ առաջի դատաւորաց, մարդ  
զմարդ պատասաէ : այր զընկեր նը-  
զոգէ . եւ ամենեւին ամենայն օրինակաւ  
որ վասն Քրիստոսի մարդարեւ թիւնն  
էր յանկ ելեալ կատարի . թէ Սա կայ ի  
կանգնուիմ եւ ի գլորուիմ բազմաց : Սոյն  
հակառակութեան նշան մինչեւ ցժախ-  
ճան աշխարհի, կորստեան կամ փրկու-  
թեան . կործանելոյ կամ կանգնելոյ  
պատճառք լինիցի :

46. Պատեբազմուներ որ վասն զլըրու-  
սազէմ անելոյ եղեն, սուրբ կուչցան,  
քանզի ի մտի այն կայր : զի զսուրբ ան-  
զիս թափեացեն . ուստի ասէ պետի-  
կոսն : Չաստուածպաշտութեան զեն-  
սըն երգեմ, եւ զգորաւարն որ զՔրիս-  
տոսի զմեծ գերեզմանն փրկեաց :

47. Յուդիանոս ու բացեալ վասն ա-  
րիանոսացն մոլեկան կատաղութեան  
զոր ընդդէմ ճշմարտահաւատ փառա-  
ւորչացն կատաղէին, ասէր թէ Քրիս-  
տոնեայր յիւրեանց միջի քան զփաղերս  
զազանազոյն եւ վայրենազոյն են :  
Չինչ արդեւք ասելոց էր վասն զութե-  
րիանոսացն անհարին զազանութեան  
ի գերմանացւոց աշխարհին, կամ վասն  
Ապոկրիֆեանցն մոլեգին ցասման ի Վա-  
ղիսա :

48. Բասուէտ զհերեսիոսոսաց ասէ .  
Յամենայն ժամանակի առաջի աշխար-  
հաց երեւեացի՝ թէ ինքեանք եւ ազան-  
դըն զոր գոյնն ճեղքեալ եւ քակեալ են  
ի մեծ մարմնոյ աստի եւ ի հին եկեղեց-

ւոյ անտի՛ որում Քրիստոս արկ հիմն :  
 Ասլ որպիսի ինչ միտիմարութիւն իցե  
 մեզ, եւ որպիսի հաստատութիւն ճշ-  
 մարտութեան, զի եթէ համարիցի որ  
 ի նմանէ որ ի ժամանակի սոսա յայտնի  
 քահանայապետ է, ելանէ կարգու մն-  
 շեւ ի Պետրոս զոր Քրիստոս զլուխ  
 ասարեւոյ կացոյց, եւ անտի համարելով  
 զքահանայապետան որ առ օրինարն կա-  
 ցին, զայ հասանէ մինչեւ յԱհարան եւ  
 ՅՄովսէս . եւ անտի մինչեւ շնահա-  
 պետան եւ ջսկիզքն աշխարհիս : Որպիսի  
 ինչ կարգ իցե այս : որպիսի տըլու-  
 թիւն, զինչ քրանչելի յօրինուան :

49. Չէրեից դարնն որ վնեւոյ է,  
 դուշակեաց Պաղոս, որպէս Բասուէս  
 զեղեցիկ յայտ առնէ :

50. Պատմի պատմու թիւն թէ արկին  
 մի ի Ղանդինոն քաղաքի, իբրեւ գիրս ինչ  
 վասն սուսց անմահութեան ընթեր-  
 ջաւ, իեզզ արկ եւ մեռաւ . բայց նախ  
 գրեաց, առնն, ի վերայ հնոցին սյապիսի  
 ինչ բանս :

Ով դու, որ գրեցերդ, երկմիտ իմե եմ,  
 եւ երթամ զի լուսազոյն ստից զհան-  
 դամանս :

Իշխանակին մի ի վերայ արձանին շի-  
 մաց առն իւրոյ գրեաց արձանագիր :

Վասն թագաւորին, առէ : սակսյ  
 վասն ընկերհաշտութեան միշտ երկ-  
 միտ, սլլ ոչ անզգամ եղէ : Արկմիտ մի-  
 տոք, ոչ աղմկաւ եւ խառվութեամբ մե-  
 աանիմ :

Յորժամ որ յերկմութեան եկեաց  
 եւ յերկմութեան մեռանի, զիւրդ  
 կարիցէ պարծել այնպիսին թէ առանց  
 խռովութեան մեռանիմ: Եթէ ոմանք  
 յիմասանոց շարաշար ի դմն մուրե-  
 ցան, մի կարծեսցուք բնաութէ բազումք  
 իցեն որ գէտան երթ իցեն զնոցա օրի-  
 նակին: Ի տեղեկութեան միւս՝ շոր-  
 բորդ երգոցն յիշատակեցի զաւազ ու-  
 բեարն, որ յեկեղեցւոյ առաջին դարան  
 պայծառազոյնք եղեն: Մարթ էր եր-  
 կայնազոյն եւս զնոցա համար կարգել,  
 որք առա ուրեմն ի վերջին ժամանակս  
 սեռն եւ սերտ հաւատովք եղեն ի շի-  
 նած: Այլ զայնպիսեաց միայն ասեմ, որ  
 դուն ուրեք եւ անօր զիպիցին, որպէս  
 Բոսուէան եւ այլ նոյնպիսիք, որ կայ-  
 իրն եւ վաստակովք յեկեղեցի անդք  
 եկին յարեցան. եւ ոչ զանուանի եւ  
 գհայկապ իմաստնոցն, որպիսի որ Մա-  
 բրիղովն էր եւ Հակնաղգոս եւ Կիկո-  
 զպոս այլովքն հանդերն: Արշափ ի-  
 մասառնք զպրութեան ճարտարու-  
 թեան տեղեակք, նա որ նուրբ եւ զը-  
 ժուարին առ հասանել են, որպէս փի-  
 զիսոփայութիւն որ արտաքոյ քան ըզ-  
 բնութիւն կոչի, բժշկական ճարտա-  
 րութեան, աստեղագիտութեան, եր-  
 կրաշափութեան ճարտարութեան, լի-  
 էին ոչևոյ խոնարհութեան եւ աս-  
 տուածպաշտութեան թէպէտ եւ Բա-  
 յիղոս յոյժ անօր զիրն համարի: Ի  
 բազուածոյս դրուատեաց երեւելի ե-

րեւելի անգամոց իմաստութեանց գիւ-  
ւանին բազում նոյնպիսիք կան : Երկու  
մեծամեծ փիղիսոփայք անգղիացւոց  
աշխարհին Ղոկրոս եւ Նեւտոն իւ-  
րեանց գրովք յայտ արարին թէ յայտ-  
նութեան հնագոնոք են . համառօտ  
իսկ ասել չէ մարթ ազնուագոյնս յանգ  
հանել զանգեկութիւնս , բայց եթէ եւ  
զՊաւքաղեայ անուն յիշատակիցեմ ,  
որոյ փարուց կարգաց առաքինութիւն  
առասել պատշաճական է , ասէր Բայրի-  
զոս , ի սանձահարել եւ ի կարծել զամ-  
պարչտացն յանգղնութիւն : քան ըզ-  
հազար մասեանս գրոց ճարտարարան  
բանից : Իւ այն սա աւասիկ հաւատա-  
րիմ առնիցէ զայն որ զկրօնիցն յառա-  
ջին ճառան ասացեալ է , թէ որ միա-  
միտքն են մեծամեծ ինչ իրաց հառա-  
տան , իսկ իմաստունք եւ հանձարեղք  
ի սակաւս եւ ի փոքունս առաքինեանս :

51. իմաստուն սին յանգղիացւոց ազ-  
գէն երկրաչափութեան ճարտարու-  
թեան տեղեակի , իրրեւ ետես եթէ տա-  
կաւ երթայ եւ նուազէ աստուածպաշ-  
տութիւն , կամեցաւ երկրաչափութեան  
համարովք թուոց յայտ առնել թէ  
կրբ յանկ երեւալ կատարեացին հրամա-  
նական կարգք հաւատոց , եւ յորձմ  
ժամանակի կատարած աշխարհիս լինե-  
լոց իցէ . եւ գրոցն զոր արար , անուն  
եզ Քրիստանէից զգաստասիրութեան  
ուսման կրթութիւն : Նոյսին ասացոյ  
իմաստութեանին եցոյց համարովք թէ

Արք ի Քրիստոս Յիսուս Հաւատք, որ  
Հանապազ ի նուազել կայ, ամենեւին  
սպասիցի, եւ եզրա նոյնպէս Թուովք  
Համարոցն թէ Հազար Հինգհարեր ա-  
մաւ յետոյ զատաստան եւ կատարած  
գիպելոց է: Այլ բանն զոր ասաց Յի-  
սուս, թէ ոչ է ներ գիտել զժամն եւ  
զժամանակն, ելլց՝ քակեաց զամենայն  
Հաշի Համարոց երկրաշափութեան:

58. Ասացեալ է իմ ի Հինգերորդ  
երգս, թէ Համարչաբհական ինչ հրայ-  
րեացք լինելոց են, Հին ինչ կարծիք են  
գրեթէ կից ընդ աշխարհի: Փիղիս-  
փայք եւ պետիկոսք Հեթանոսաց ըզ-  
նայն ընծայեցուցին, սրպէս Արտպեր,  
Ղուկրետիոս եւ Ովիդիոս:

Ի միում աւուր յաւեր լինիցի, եւ  
որ բազմածամանակեայն Հաստատեալ  
կայք արորեալ անկանիցի աշխարհս  
Թանձրայատակ մենքենագործ: Պղտայ:

Յիշատակի թէ ի հրամանս կայցէ ե-  
թէ գալոց է ժամանակ, յորում ծով  
եւ ցամաք եւ երկնից արքունիք յաւեր  
եւ յայրեաց լինիցին, եւ զարմանագործ  
գործուած աշխարհիս շերանիցի: Ովիդ-  
Այլակերպ. Ա. 1:

Այսպիսի ինչ պատահարաց ակն ու-  
նել, զորմէ արարածոց բնութիւնն բն-  
ծայեցուցանէ ինչ ոչ, հարկ է թէ ի Հին  
ինչ աւանդութեանէ իցէ, եւ Թուի ինչ  
թէ անտի վկայութիւն ինչ ի Յովսե-  
պոս գիրսն կայցէ. զի ասէ նա, թէ որ-  
չիք Ազամայ ուսեալ թէ երկիցս Հե-

զեզք վնեւոց են ի վերայ երկրի, մի անգամ ի ջրոյ, եւ երկրորդ անգամ ի հրոյ, առ ի պահելոյ զայն տուչութիւն յերկուս սիւնս գրուակցին, զի թէ մին ի ջրհեղեղէ ջուրցն կորնչցի, թերեւս մեւն պահիցի: Արդ եթէ որդիք Ազամայ զայն գիտեին. ապա զնոյն եւ տարածեցին, որ եւ մշտնջենարեցաւ:

53. Միայն ոչ միայն շնծայեցուցանեն թէ անհնարին ինչ իցէ մարմնոց յառնել, այլ մանաւանդ հաստատեն թէ զոչ հնար: Բնութիւն իսկ զնորին գլխութեան զօրինակ ընծայեցուցանէ, այնու զի բազում գեռնոց տայ միւսանգամ յառնել լուսաւոր եւ գեղեցիկ, զորոց յառակին երգս ճառեալ է իմարդարեւ նորանշան իրք են զոր փիւսկեան իմաստութիւն չկարէ մեկնել: Նա որ զգեռուն ի թրթուր կարէ շրջել, եւ յորդն կերպարանաց ի թռչուն կերպարանս փոփոխել, որ զմարմին մարդկեղէն կազմէ գործուած զարմանալի, եւ արար սպեխառն հանգերն շնչովն, կարող է առնել մշտնջենար զնոյն խառնուիլ. եւ եթէ առ ժամանակ մի բաժանել ի շնչոյն կամիցի, վերստին նորոգել կարող է: Ընդարայս բնութեամբ գիտեմք թէ իմք որ իցէ, յոչ ինչ գառնալ չէ պատշաճ: Աստուած առանց երկմտութեան կարող է զոր միացոյցն անջատել, եւ զոր անջատն անդրէն մի առնել: Միայն հաւանեցու-

ցանկն զմեզ թէ այնմ ամենայնի բաւական է Աստուած, եւ կրօնք Հաստատարիմ ամենն թէ կամի եւս: Հաղորդութիւն որ ի մէջ սղւոյ եւ մարմնոց է, մշանջենական լինելոց էր. այլ ի պատիւ մեզաց եկն մահ՛ ի վերայ: Հրաման եւս Աստուած զի միարամութիւնն քակեացի ժամանակեան մի, բայց եւ կանխաւ ասաց թէ երբեմն անզլէն յարգարելոց է: Իսկամուտ եղեալ յանցեալ Խառից մասննիս թէ ի կանխասացիկ իրացն բազում ինչ ի գլուխ ել եւ կատարեցաւ: Մի լիցուք անհասանք թէ եւ այնք որ տակաւն չիցեն ելեալ ի գլուխ, ոչ նշնդամնակ կատարեացին:

54. Ամենեքին իսկ դիտեն թէ որչափ անհարին գլխակեցութեան տան զանձինս Բանայք եւ Բրայքմանք զի պատուեացին ի ժողովրդենն եւ ասանայան սղորմութիւն ի նոցանն: Արգարեւ իսկ մելորութեան եւ շահու եւ ընդունայնութեան վկայք են:

55. Քրիստանէից կրօնք որ ցանդ ապաշխարել Հրաման տան ի վերայ երկրի, արքայութիւն ինն խոստանան որ ամենեւին հոգեւոր է: Այլ եւս կրօնք նմին հակառակ թոյլ տան աստեն յերկրի յախորժականան եւ ի մարմնաւոր կարգս թաթաւեալ թաւալել, եւ մարմնաւոր ինչ կեանս անդ խոստանան: Այնպէս խոնարհազոյն եւ մարմնաւոր իրք զգրախան նկարեն, մինչեւ որ սա-


կառ. մի տեղեկագոյնք են ի նոսա, շհա-  
մարին ճշմարիտ գիտն. այլ խառնա-  
դանճ ամբոխն շին ինչ երկմիտ :

56. Արդարեւ աստուածեղեն իմն դը-  
րոշմն բարձեալ բերեն կրօնք մեր որ ընդ  
աշխարհի սկսան եւ ընդ նմին զոյգ վախ-  
ճանեւոյ են. որ զամենայն պատմու-  
թիւն յինքն առեալ ժողովէ, այնու զի  
իշխանութիւն իւր յեա շոջ շոջեւոյ այ-  
լոյ իշխանութեանց հաստատեցաւ ե-  
կաց. որ եւ զամենայն ազգս գրաւէ,  
եւս եւ զխաժս զի ամենեքին յիւրեանց  
սեպհական կրօնս հաւատան յայտնու-  
թեանն առեւոյ երբայական ազգին,  
որ են առաջին ժողովուրդք, եւ ջայժմ  
տեւեն զի գնոյն հաստատեցեն. եւ զի  
մի ըստ միջէ թուիցեմ, այնպիսի են  
կրօնքս, զի առեալ վկայութիւնս ի  
հասարակաց մտաց, ի պատմութենէ  
եւ ի բնութենէ արարածոց, զաշխար-  
հիս անկարգութեանց եւ զմերոց շա-  
րեաց սկիզբն ճշգիւ բանան եւ ջուրյա-  
նեն. եւ թէպէտ եւ աներեւոյթ ան-  
ճառ զԱստուած քարոզեն, բայց եւ բա-  
զում լուսաւորութեամբ եւ պայծա-  
ռութեամբ լի են: Աստուած մեզաւո-  
րաց ոչ երեւի, բայց եթէ ընդ առա-  
գաստաւ իւրք. բայց յերկուց մեծամեծ  
գործոց, յորս Աստուծոյ գիտաւորու-  
թիւնն, որ հանապազ միադիմի եւ միա-  
նման է, երեւի, ճանաչի աներեւոյթն  
անտես: Երկու գործք Աստուծոյ մե-

ճամբէք զոր ասացիս, բնութիւն եւ կը-  
րօնք են : Աստուածականք որ զբնու-  
թիւն բաւական համարին, բանադա-  
տին ասել, թէ արժան է մարդոյ եր-  
կիր պագանել այնմ որ քան զամենայն  
որ իցեն եւ որ չիցեն ի վեր է, եւ աշ-  
խարհիս արարիչ . եւ զի անպէտք են թէ  
իմ իմիք ի նմանէ ակն ունել կամ եր-  
կընչել իցէ, յանպէտս նմա երկիր պա-  
գանեն, կամ մանաւանդ ոչ իմիք եր-  
կիր պագանեն . արգար եւ իբաւացի է  
ասել զնոցանէ զայն զոր ոմն ուրեմն ի  
հոոց Խարաարաց զԼրեից ասէր թէ ոչ  
ինչ իմիք, բայց էթէ ամպոց եւ երկնից  
անուան երկիր պագանեն : Արք միան-  
գամ ի գործոց անտի որ Աստուծոյ մե-  
ծագոր զորութեանն են, այս ինքն ի  
բնութեանն ճանաչեն թէ արարիչ է,  
եւ ի գործոց անտի որ արգարութեան  
եւ զթոյ են, այս ինքն է ի կրօնիցն, ի  
միտ աանուն թէ փրկիչ է, նորս միայն  
են, որ զէն եւ զգոյն որ ամենայն էու-  
թեանց առաջին եւ գլխաւոր է, ճա-  
նաչեն . եւ նմա երկիր պագանեն այն-  
պէս որպէս արժանն է ճանաչել եւ  
երկիր պագանել այնմ որ ոգի է եւ  
ճշմարտութիւն :

Օրհնութիւնն զոր եհեղ Աստուած  
ի վերայ մատենիս ի ժամանակի աստ  
յայսմիկ յորում ամպարչաութիւն բար-  
ձրիցյուի պարծի, յօժարեցոյց զիս  
միւսանգամ շուրջ դալ եւ անսանել

մինչ զեւ զայս եւս նուազ դրօշմեր  
մատեանս, որ թուի ինձ թէ վերջին  
իցէ, որ իմով կենդանեաւ լինիցի Բա-  
ղամ ինչ յաւելուածս արարեալ էր իմ  
յերգսս եւ ի տեղեկութիւնսն. եւ թե-  
րեւս եւ յաւելուի եւս, եթէ չէր իմ  
յայնպիսի ինչ վիշտս ըմբռնեալ, որոց  
մխթարութիւն ոչ եթէ յայսպիսի  
գրօսանաց զբաղման լինիցի, այլ միայն  
յաստուած պաշտութեան կրօնսն պա-  
րտալելոյ: Դժբանի յայնժամ ոչ նմա եւ-  
եթ որ զկրօնիցն երգս առեալ նուա-  
զիցէ, այլ եւ նմին որոց սիրա նստաւ  
լի իցէ: Արդեակ մի էր իմ, որ կարի սի-  
բուն էր ինձ, ոչ զի միամտօր էր,  
այլ զի կայր ակն թէ մեծ սնն լինելոց  
է: Իբրեւ հարկ ինն լինէր վաստակել  
եւ առնել արարս, եղ ի մտի ի ծովա-  
կան վաճառաշահութիւն պարտալել-  
զի մեծութիւնք զոր անտի շահիցի որ,  
աւեր նա, ոչ յանխրաւութեանէ ժողո-  
վիցին: Եւ որովհետեւ ակն ունէի թէ  
ազնուական լինելոց է մանուկն եւ պար-  
կեշտ եւ ի կարեւորսն գոյաւոր, մխթ-  
արեի մինչ զեւ ի բացեայն էր. զի  
եւ եւ չորսս ի Գաղիստանաց քաղաք-  
բայց այն ինչ հասեալ նորա անգր, յա-  
հազին ինչ շարժմանէ մեռանէր, եւ  
այնպիսի ինչ գեպր զիպէին ի նորա  
մահուն, որ ամենեցուն պան աշխարել,  
միբում գաւառի եւ ի սպանիացոց  
աշխարհին, որ սկսեալն էր երկեւ լի



լինել: Տէր եւ եւ Տէր էառ: Այս Տէր էառ, եւ այն յանկարծ յեզակարծու մե ժամու, որ յամենայն տես ահապին ըզ մահն առնէ, մահաւանդ ի կարեաց հա սակի յատտես մանկութեան, մինչ զեռ ի ծաղկին եւ ի փթթելէ: Սակայն հայ եղեալ ընդ պատանւոյն առարկնութիւն, եւ ընդ սրտին լաւութիւն, եւ զի ուղիղ մտաք էք եւ իմաստուն կար դօք, փասահ եմ եթէ Աստուած յո զորմութեան իւրում ընկալա զնա, եւ պիտեմ զի ոչ զնա ինչ, այլ զիս ե հար ամենատէրն, զի իբրեւ առանձինն եղէց, նորա միայն լինիցիմ, եւ զմեա ցորդս աւուրց իմոց անցուցանիցեմ ի ինդրել վասն իմ զնորա սղորմութիւն, որում շեմն արժանի. զի ոչ հանգոյն մեծամեծ ճշմարտութեանցն զորոց ան դրտին ի մանկութենէ առի երգել, վարս ընծայեցուցի: Յանկարծ միջոցս զոր ասան վշտանամ, անդ յօգուս լինէին: Իցիւ եւ կրօնիցս զոր երգեմն, գաղափեցուցեալ զարտասուս զոր հա նապազ հեղում, եւ լամ զորդեակն իմ:







1890  
1891  
1892  
1893  
1894  
1895  
1896  
1897  
1898  
1899  
1900

